









301
570

ԸՆԹԵՐՑԱՍՐԱԶ

ԱՐԱԶ



ՄԻՀՐԱՆ ՂԱԶԱՐ ՄԱՆՈՒԵԼՅԱՆ
1888—1944



Յարգանքով կը ձօնենք այս հատորը, իբրև անբառաւ ծաղկեպսակ,
բարձր յիշատակին Միհրան Ղազար Մանուկեանի, որ իր
կեանքի օրերուն եղաւ պարտաճանաչ քաղաքացի մը:

406
1997

A III
6239

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՄԻ
ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ԱԿԱԴԵՄԻԱ



Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Մեր սիւնակը, Բարակ Լարեր, որ կ'երեւայ «Պայքար» քեթքի մէջ, իրեն յատուկ անկիւնը, ամէն կիրակի, օրերու արագ վազքին հետ ընթացք պահելով՝ բոլորեց իր առաջին ծանր տարեշրջանը: Անոր գրկած այդ աղուար յաջողութիւնը հաւնեցամք, սրտանց, եւ հիմա կը համարձակինք իրմով կազմուած այս հատորը հրատարակել ներկայ տարագով. առանց վարանելու:

Տարուան մը մեր սա վաստակին վրայ հիացում ակնկալելու միամըտութիւնը չենք սնուցաներ, բնա՛ւ: Եւ ո՛չ ալ հաւակնութիւնը ունինք անոր ամբողջութիւնը մնայուն գործ սեպել: Բայց, մեր ընթերցողին հակակրօքեան բոլորովին նշուակ չըլլալու համար, ըրինք մասնաւոր ջանք հարագատ պահելու պատկերները, որոնք յօրինեցինք համապատասխան մեր շրջապատի բարեբերուն, բարի կամ յոռի, գեղեցիկ կամ տգեղ: Հարկաւ չխնայեցինք մեր տողերուն յանձնել քիչ մը գաղափար, պուտ մը գգայնութիւն, առատ հայրենաբաղձութիւն եւ համակրութիւն: Ուրեմն գետիկը, ուր ոտք դրած ենք, հաստատուն է, կ'ըսենք ասիկա հանդարտ սրտով եւ գոհունակութեամբ:

A
111
6239

Երանի քէ այս արձանագրութիւնը, յաջորդ քանի մը հատուածները, խնայուէր մեզի: Սակայն հնամենի սովորութիւնը կրկնած են մեզմէ նախորդները, եւ գրեքէ ընդհանուր կանոն մըն է հրատարակութեան մը առիթովը երկու խօսք ըսել: Հիմա ալ մենք, իբրեւ պարզ հետեւողութիւն, պատշաճ կը համարինք հոս տալ ա՛յն, ինչ որ մեր գգամունն ու դատողութիւնը ներդաշնակեցած՝ քեղադրեցին մեզի:

Ուրեմն ասիկա, հաւատա՛ցէք սա փոլագերծ համեստութեան, տուրք մըն է, քէ եւ ո՛չ այնքան մեծ գոր ինքնաբերաբար կ'ուզենք հատուցանել մեզի շատ սիրելի «Պայքար» Թերթին, երախտագիտութեամբ, սափուկ շունչով եւ փաղր ոգիով: Որովհետեւ զանկիա յամառութեամբ ընդունեցինք իբրեւ մեր գաղափարակամ ձգտումներուն մէկ վե՛տ օրկանը, որ միեւնոյն ատեն եղաւ մեզի պատկառելի դատարարակ մը, մասնաւորապէս վերջի տասնընկիցամեակին, եւ զմեզ մոյց յարիլ հրապարակագրութեան, նուիրումով եւ ոգեւորութեամբ:

Առանց սա նախաբանին կշիւր քեթեցնելու ըսենք որ՝ մեր ստորագրութիւնը ծածուկ անուն մըն է, գոր սկսամք գործածել վախան Զուրկենցի — Վիսի — հիմնած *Սուր եւ Սո՛ճ* սիւնակին մէջ, անսպով վստահելի բարեկամի մը, Յակոբոս Յելալեանի, մտերիմ խորհուրդին:

Շրջան մը ակելի շատ ժամանակ յատկացուցինք լուրջ գրակամութիւն ընելու: Հրապարակաւ ամենէն առաջ զմեզ «գտաւ» խմբագիր



Երուանդ Մեսիանեան, որ միեւնոյն ատեն հմուտ քննադատ մըն է եւ վարպետ գրագէտ մը: Յետոյ մեծ չափով պարտական կը մնանք տակաւին մեծ խմբագիր Հրաչ Երուանդին: որ միշտ ապրումն հսկեց մեր վրայ, պարտադրեց որ շարունակ գրենք: Անոր կը պարտինք կարգ մը կտորներու իրաւատէրն ըլլալինս, եւ սիւնակն ու ներկայ հատորը:

Իբրեւ տարագիրի սարսափներով, որքի կսկիծներով եւ գաղթականի տարտամութեամբ հասակ քաշած անհարտ, անշուշտ չունեցեմք երջանիկ բախտը՝ վայելելու ծնողական տաճուկ շունչովն օծուն յարկին քաղցրութիւնը: Չունեցանք նաեւ պատեհութիւն՝ յանախելու բարձր ուսումնարան մը, եւ ո՛չ ալ վայելել կրցինք կեանքի պերճանքը, որ լաւ կը վեշելեցնեն տղաք, իրեցեց քարձ օրերուն: Եւ այս երեք շառ էական բարբիճներէն գրկուածի մը յատուկ ողորմելի դրութեան մը առջեւ գրեման գեղեց երբ տղայութեան շրջանն բոլորած՝ աղդէն տեղով կը մըտնէինք երկտասարդութեան սեմէն ներս:

Կարգացիք, հարկա՛ւ, ինչ որ գտանք յարմար մեր ընդունակութեան եւ հետզհետէ անող քաշակին: Շատերու համար ուշ համարուէր գուցէ, բայց մենք նախադասութիւններ կազմելու խաղը փորձեցինք ամուսին մը եւ հայր մը ըլլալէ ետքը, յանկարծ, ու առաջին պատեհութեամբ գտանք գայն ծանր, յոգնեցուցիչ եւ զգայնութիւնը լարող: Բայց հիմա, կը հաւատանք քէ՛ աղդէն հարքած եմք քարուն քանքային մէկ մասը, եւ կը փափաքինք շարունակել գայն շառ երկար ատեն: Ո՛չ հացի համար խեղացնոր տուայտանին պարտադրուեցաւ մեզի, բարեբաղդաբար, եւ ոչ ալ տիտղոսով մը քանչցուելու սնամտութիւնը ունեցանք: Բայց միշտ ալ փափաքեցանք գիտնալ գլխու աքունետը: Սկիզբէն ճիշտ համոզուեցանք որ առանց գրելու՝ անկարելի է այդ բուն բաղձանքը իրականացնել: Մինչեւ հիմա ի՞նչ համեմատութեամբ յաջողութիւն գտանք: Առանց գիրքի կը մնանք տակաւին, եւ ատիկա իբրեւ ամօք կ'երբայ զարմուելու քակարտին մեր անկազմակերպ գաղութին: Չունինք հրատարակչական տուն, չունինք գրական կանառ, եւ չունինք գրական մարմիններ, որոնց ուղղամտութենէն կարենար օգտուիլ նորակազմ գրող մը: Սակայն ինքնաճնանադատութեան լայնամիտ կամեցողութեամբ աղդէն ստուգած եմք մեր ատաղձին որակն ու չափը:

Շատ խօսեցանք: Անցնի՛նք:

* * *

Մեր այս հաւաքածոյին հրատարակութեան ամբողջ ծախսը հոգաց հանգուցեալ Միքիան Մանուէլեանի այրին՝ Տիկին Ալթուն Մանուէլեան:

Երայտագիտութեամբ շնորհակալութիւն կը յայտնենք մեր պատուական մեկենասին, եւ իր հայրենաէր ամուսնոյն քանկագին յիշատակը լուսագոյնա յարգելու համար մենք ալ սիրով կը տրամադրենք այս գրքի բոլոր համարները «Պայճար» քերթի վարչութեան, որը, զանոնք վաճառելով՝ գոյացած ամբողջական հասոյքը յատկացնէ Ռամկավաթ Աբաղապեան կուսակցութեան Մտաւորականներու Ֆընտի Յանձնախումբ:

րին: Այս մարմինը պետք է յատկացումներն ընէ մասնաւորապէս արեւնակից այն վաստակատրներուն, որոնք այս կամ այն կերպով սատարեր են Հայոց Ազատագրութեան պայքարներուն, եւ ապա (կամ) սերտ բարեկամն եղած են հորհրդային Հայաստանի, եւ վայելչօրէն անոր սեփական իրականութիւնը պարգած են պիւտլի հայ զանգուածներուն:

Վերջին հատուածը պիտի ըլլար բաղձանքը մեռ մեր մեկեմասի ուղղադատ ամուսնոյն, եւ մենք ուզեցինք զայն պահել այնքա՛ն հաւատարմութեամբ, ի՛նչ չափով որ Միերան Մանուէլեան, կենդանութեան, նուիրումով եղաւ գործօն անդամը Ամերիկայի հայ գաղութին, ամբողջ երեսունըննից տարի, առանց յոգնութեան, առանց յուսահատելու, եւ առանց երկմտութեան:

Միերան Մանուէլեանի վարած կեանքը ներբողելու ազնիւ խորհուրդով այս գիրքի վերջաւորութեան կը կցենք ընդարձակ յաւելում մը, ուր ամփոփուած կտորները այս գործին հետ պիտի կրնան բաւական երկար ստեն դիմանալ յարախոփոյ ժամանակի դառն ակնարկներուն:

* * *

Բարեհաճութեամբ այս հատորի կողքը նկարեց մեր արուեստագէտ քարեկամը, Հայկ Թումայեան, որուն կը յայտնենք մեր սրտագին շնորհակալութիւնը

ՄԻՐԱՆ ՄԻՀՐԱՆ

Ապրիլ 25, 1946



ԲԱՑՄԱՆ ԽՕՍԲ

Նոր սինակ մըն է ասիկա :

Եւ եթէ բնութեան ու մարդոց շարութիւնները շկաշկանդեն մեր միտքն ու գրիչը, իրաւ որ մտքերն իս դրած ենք, հիմակուհիմա, շարաթիւն անդամ մը, գրաւել տարածութիւնը այս երկու սինակին, յամառ կամքով մը :

Ու մեզի նպատակ ըրինք ընթերցողին հրամցելու սանկ կովիկ, սեղմ ու նուրբ տարազով կտորներ, փրցուած ամէն օրուայ վեանքէն : Անոնք, հարկ է հոս ասելցնել, միշտ պիտի շիրեն անձնական ոճի արտաբայութիւնը, ալլ, երբեմն, պիտի քաղուին մամուլէն, հանդէսներէ եւ նոր պիւրքերէ աղուոր նմայչներ, ըլլայ հայերէն կամ անգլիերէն :

Ահաւասիկ այլազան եղանակը որ մենք պիտի ամենք մեր նախասիրած բարակ լարերուն վրայ : Ասիկա կը կրէ ընդհանուր տարազ մը, որուն ձեւն ու կշիւրը, շափն ու լայնքը հետզհետէ պիտի բարեփոխուի մեր լմբոնած ազատական ոգիովը : Անուշտ ճիւղ պիտի շինայինք հաճութիւն պատճառելու մեր բժախնդիր, ուշադիր ու խելացի ընթերցողին, որուն շիտակ դատողութեան ասպաւինելու բաղձանքը միշտ ալ վառ պիտի պահենք մեր մէջ :

Հոս, մամուրի ազատութիւնը լիովին յարգելու համար, ատենը մէյ մը, պիտի հրատարակենք մեր սխալները շիտակ գրութիւններ, որոնք կրնան նոր նիւթ մը հայթայթել մեզի ու ազգի ընթերցում մը մեր յարգելի բարեկամներուն :

Նկատելի է, անտարադոյս, վերի պարբերութեան վերջին բառը, որուն պատմութեան հազնիլ փափաքողներուն պիտի սիրենք երկարցնել ոչ միայն մեր թիր ձեռքը, ալլ պիտի պարզենք անոնց նաեւ մեր կալուղ սիրտը : Եւ հաւատացէք որ լուրջ է ասիկա արքան, որքան որ լուրջ եղաւ մեր համարձակութիւնը երբ մեզ հասցուց եղբակացութեան այս սինակը նախաձեռնելու :

Մեզի հետ համաձայն էք, կատկած ջրայ, որ այլ վերջին բառը լայն խմատ մը ունի, սակայն մէկը կարող է զայն յարմարցնել իր անհատական կարողութիւններուն, ձգտումներուն, ասպ, որ ջիւղ կը

պահանջէ, վերածել թէպէ մը: Այս ետքինը կը նմանի պատնէշի մը, որուն կոթիւնն անդամ, վտահարար, կը պահանջէ զերկ մը կարգով, հովերուն շափ կամք, տարիքաւորի մը վտահարութիւնը, և վարժութիւն՝ ձերքերն համադրելու:

Ո՛չ: Այսքան շատ բան մեր անձին վրայ հաստատող վկայական չունինք մեր խորունկ զբոյանին մէջ: Բայց մեզի հասած հին խրատի մը յատկանշական իմաստը իւրացնելով՝ հարկ կը համարինք բելլու — իր զրիչը բանեցնող սեւէ մէկը պիտի փորձէ փնտռել նոր և արդիւնաւոր կերպեր, որոնք մշակելու համար իր մտածումները թքողթին յանձնէ: Անպարձան յաճողութիւն ձեռք ձգած չէ նոյնիսկ ամենէն ընդունակ մարդը, սեւէ ճիւղի մէջ, ստաջին պատահութիւնը զրկելով, մէկ անդամէն, ալ յարատեւ աշխատելով, արժելով, կրքի՛ք չյուսահատելով հասած է որչառեղ մը, ուր զինք կը գիտեն իր մտերվոյնները՝ բարբ սինարկով, իսկ հակառակորդներն ալ՝ շրթունքին խածնելով:

Ատիկա չենք ակնկալեր մենք:

Սակայն բարի իրձեքով մէկը, որդիսին է սո սինակը կարծողը, երբ դեռ նոր ճամբայ կ'ելլնէ, պարզապէս կ'ընտանայ չչաղակրատել, չմխիթի թեթեւ հակամարտու, ապա՝ գլուխը ուղիղ բռնած, միտքը բաց, աչքերը կրպնկելով լեցուն՝ պիտի շարունակէ իր ճամբան: Իրաւ խօսք մը վայ — պոստութիւնը միշտ ալ ապիկարութիւն կը մատնէ — որ միշտ կը յիշէ ան կրթող իր մէկ գործին շուրջ պիտի խօսի:

Եւ որովհետեւ արտակարգ ուշիմութիւնը զլացուած է մեզի, ստեղծուած՝ պիտի վերցնենք բաժինը յամա աշխատութեան, որպէս զի սինակին դէմ դանդաղողներուն թիւը շարաթէ-շարաթ նուազի: Ու երբ ալ յաճողութիւնը գտնենք՝ այն ատեն պիտի կրնանք համոզել բարեկամ մը որ հոս կրկնյած գրութիւնը — այն որ հաւնեցաւ — ուրիշ մը յանձնարարէ, կամ, ինք վերստին կարգայ, ասանց ձանձրութեան:

Ուրախութիւն է մեզի հոս արձանագրել որ այս թիւթի խմբակը կը կայ կողք մը փորձառութիւնը, խրատներն ու իր ջերմ շունչը պիտի պահէ մեր սինակին վրայ այն բարձր ոգիով՝ ինչ ոգիով որ ընթացք տուաւ մեր այս գործին, երբ ստաջին պատահութեամբ իրեն զլուսեցնէ, վերջով մը, ատեն մը ստաջ:

Նաեւ հիմա է ատենը յիշելու բարեկամութիւնը մտերիմ ընկերոջ մը, որ ապուարար մեզի արամազբեց ԲԱՐԱԿ ԼՈՒՐՆԻՐԸ, որ շատնց կնքեր էր իրեն անուն իր հրատարակելի զբքին համար, և կը կարճէր թէ զոնկ այս տարի պիտի գայն լոյս ընծայք: Անոր ձախողութիւնը սխուր է:

Յուզումով կը նուիրենք ուրեմն այս գործը մեր ալք սիրելի բարեկամին: Բարձր բունէ ծնօղ, ընկեր . . . :

Մարտ 4

ՀԱՅՐԵՆԱՍԷՐՆԵՐԸ

Մարտը կարմիր թաշին ամիսն է :

Եւ ես հիմա կը մտաբերեմ կարմիր թաշուհի մը, Սաթենիկը : Այս աղւոր ազլեկը, որ դրացիս էր, վերջին անգամ տեսայ հիւանդանոցի մը մէջ, շորս ամիս եւ երեք տարի առաջ, Դեկտեմբեր եօթին, այն օրը՝ երբոր նենգամիտ ձարոնիան յարձակեցաւ Փըրլ Հարպըր Կըզլին վրայ, աւտուն կանուխ, ամբակոծեց մեր զինուորները, մեր օդանաւերը, մեր մարտանաւերը :

— Բարբարոսնե՛ր, մըմնջեց Սաթենիկ :

— Պատերա՛զմ, ըսաւ Սաթենիկի եղբայրը, Արմէն :

Ռատիոն ընեց պահիկ մը եւ մենք, ակնարկներս ալ դործիքին յառած՝ միաբերան պուացինք,

— Յըլնա՛ժ ճարոնցիք : Ձեր դասը պիտի՛ տանք : Պիտի՛ լուծենք վըրէժը այս անարդարութեան, պիտի՛ լուծենք :

* * *

Զօրաշարժն սկսաւ :

Ազատութեան երկիրը, պանծալի հերոսներու երկիրը, Ամբերիկան, ցնցուեցաւ, դայրացաւ, մկանները լարեց : Բանակ վաղեցին դեղեցիկ աղջիկներ, առօրէ երիտասարդներ : Գոռնդեր մարդուեցան ամէն դի : Սաթենիկ, որ Ընկերային Ծառայութեան դասընթացքը աւարտած էր այն տարուայ Յունիսին, մտաւ կարմիր թաշի միաւորներուն մէջ : Անոր եղբայրը, Արմէն զնաց հրատայել մարդադաշտը, կամաւոր, Դեկտեմբեր տասին :

Հայրենիքի կանչին աջպէս պատասխանեցին հազարներ, բազմաթիւ հազարներ, ամէն ամիս : Եւ անոնք կը բացազանչէին,

— Ամբարնդուեցէ՛ք, զինակիցնե՛ր, շուտով պիտի՛ յաղթենք :

Եւ մեքենաները դործարաններուն մէջ սկսան բանիլ օրական քսանըջորս ժամ, անդադար : Ուշիմ բանուորներ լծուեցան դործի : Անոնք չինեցին նաև ու հրատայել, ամբաձիգ ու հրեամանի, սուր ու գէնք, փամփուշտ ու թնդանօթ, կօշիկ ու համազրեատ, զեղ ու վիրակապ, վրան ու վերմակ, ամէն ինչ :

Արտադրութի՛ւն, աւելի շատ արտադրութի՛ւն :

Հարկ էր պարենաւորել զինուորը — տասնըմէկ միլիոն զինուորները :
Հարկ էր հաղուեցնել ու կերակրել քաղաքացին — հարիւր երեսուն
միլիոն քաղաքացիները — ամէն օր, կանոնաւոր կերպով, Ամերիկայի
բարձր չափանիշովը, լիավէն :

— Վաթսուն հազար օդանաւ կ'ուզե՛մ, հրամայեց Ընքըլ Վէմ :

— Քեզի կուտանք կրկինը ուղածիդ, երկու տարին չբոլորած, պա-
տասխանեցին զործարաններու վերակացուները, մեքենաներու ամուր
ձայնովը :

Ու մեր ինքնաթիւնները օդին մէջ ճարեցին ամէն վայրկեան, աշ-
խարհի շրտ բուրբը, ան ալ հարիւրներով, հազարներով : Անոնք սարսա-
փեցուցին մեր թէնամիները, հիմէն կործանեցին անոնց ամբոցները, ան-
ոնց զինագործարանները, անոնց գունդերը փճացուցին, խորտակեցին
անոնց սպամանաւորը :

— Մենք չենք պարտուած երբե՛ք, այս անգամ ալ պիտի՛ յաղթենք :
Արմէն մեկնեցաւ ճակատ :

* * *

Գասապլանքա՛, Ալճերիա՛, Թունիսիա՛, Սիլիսիա՛, Իտալիա՛ : Իր զե-
նակիցներուն հետ՝ Արմէն հայաձեց թէնամին, ամիսներով :

Քըլլենոյի ճակատամարտին մէջ վերաւորուեցաւ Արմէն, երկու տե-
ղէ : Գնդակ մը ծակեց անոր աջ բազուկը եւ շրտնէլի չէկ կտոր մը՝ խո-
շոր վէրք մը բացաւ իր դիտին վրայ :

Երեք ամիս Արմէն մնաց թիկունքի հիւանդանոցը : Յետոյ փոխազ-
րուեցաւ Անդլիա, հոնիկ ալ հոս, հարաւային մէկ նահանգին ապաքե-
նարանը : Պետութիւնը ամէն կարելի միջոցներով զինք կը դարձանէ եւ
չուտով պիտի աչկկնայ, չուտով :

Հիմա Կարմիր Սաշուհները բարի հրեշտակներու պէս կը հսկեն
Արմէնի առօրեայ կարիքներուն : Իրեն կը հայթայթեն իր ուզած զիր-
քըն ու հանդէսը, կ'ապահովեն ապատ պահեր հետախօսելու իր ծնողքին,
ատենն անգամ մը, կը փաբատեն իր արբութիւնը ու իրեն կուտան
ինդուն տրամազրութիւններ : Օ՛հ, ի՛նչ զորովով անոնք կը միանան իր
պտորաններուն, նոյն իսկ կը հաղուեցնեն իր համազղեստը : Մէկ հատը,
մասնաւորաբէս, երբ կը կապէ Արմէնի փոզկապը այնքան ուշադիր կը
նայի անոր սեւ աչքերուն մէջ, կը ինզոյս սիրահարուածի մը համակ
սրտովն ու ապա կ'իյնայ անոր ուսերուն՝ մտիկ կ'ընէ տրոփուածը աղուն
սրտին :

* * *

Սաթենիկն ալ ճիշտ այգպէս կ'ընէ հիմա ուրիշ զինուորի մը, Գեր-
մանիոյ մէջ : Իր թարմ նամակին մէջ ան կուտայ պատկերը հիւանդանո-
ցին, սրուն մէջ կը զործէ օրական տասներկու ժամ, ասանց տրտուն-
ջի :

Մէկ մասը խորտակուած է այս չէնքին, կը զրէ Սաթենիկ, որ վե-

բաձեր ենք հիանդանոցի: Ճակատն քիչ հեռու ենք: Հրասանդներուն գոռուքը կը լսենք, մանաւանդ զիշերնելը:

Սա բաժանմունքին մէջ կը գտնուին ամենէն ծանր վիրաւորները: Ամէնքն ալ դեռ շատ երիտասարդ են: Հոս դազար չկայ, ինչու որ դեկզ կը կանչեն տղաքը, մեր աղնիւ ու քաջ տղաքը, մեր բարի ու վիրաւոր տղաքը: Մեկուսն խողբանքը կը հասցնեմ վերհակէչ հիւանդապահօւհին, միւսին բարձը կը կակուղցնեմ, ուրիշի մը ակնոց է հարկաւոր՝ տեարակիս մէջ կ'արձանագրեմ, չորբորդի մը նամակը կը գրեմ: Այս տղան իր աջ թևը զոհեց որպէսզի շատեր ազատ ու ազահով ապրին: Ան դեռ չվարժուիր ձախ ձեռքով գրելու: Միակ քոյր մը ունի, իրմէ մեծ, չորս զաւակներու մայր մը, որ Կարմիր Սաչի հիւսուածեղէնի բաժանմունքին մէջ կ'աշխատի, շարաթը վեց ժամ, բոլորովին ձրի:

Եւ ես հիմա կ'ընտելակայմ իմ եղբայրս, Արմէնը, որուն սնարին քով հիմա կ'անդնամ է ինծի նման զթութեան քոյր մը, եւ թեւեւ կը գրէ անոր նամակը: Ի՞նչ սարսուս պարտականութիւն է, ի՞նչ քաղցրիկ պարտականութիւն միւսնոյն ատեն: Ըլլալ Կարմիր Սաչուհի մը եւ ան ալ պատերազմի դաշտին մէջ, գրեթէ, ընկերային ծառայութեան խոչալովը ներշնչուած՝ կը նշանակէ ըլլալ քոյր մը, նշանած մը, կ'ի՛ն մը, մայր մը հոգատարութեան կարօտ եղբայրներու: Եւ ես գիտեմ ձայնիս մէջ զնելու պարագայական եղանակը, պարզապէս ուրախացնելու զինուորը, անոր զրացնելու որ ինք կը խօսի իր նշանածին հետ, կամ իր քրոջը...

Պիտի յաղթենք, գիտեմ, մօտ ատենէն պիտի յաղթենք: Բայց այս ծաղիկ կեանքերը, որ կը խամբին արեւը չձագած՝ պահանջ մ'ունին պետութենէն, աշխարհէն.— Հաստատուն դնել հիմերը խաղաղութեան, կանխել զրգապատճառները դալիք պատերազմներուն, ապահովել բարեստտիկ կեանք մարդոց ու անոնց մէջ ընդհանրացնել եղբայրութեան սէրը: Ապագայ սերունդներ թո՛ղ շնորովն գմեղ, բնա՛ւ:

* * *

Երէկ իրիկուն, հրապարակային հանդէսի մը մէջ, տասնեակ մը զինուորներու հետ Սաթեհիկի մէկ քոյրը, Կարմիր Սաչուհի մը, նոյնպէս եղբակցոց իր բանախօսութիւնը: Եւ ապա կոչ ըրաւ,

— Մարտը Կարմիր Սաչի ամիսն է: Երկու հարիւր միլիոն տոլար հարկ է, ստվարական: Մեր վիրաւորներուն, մեր տառապող եղբայրներուն ու քոյրերուն անունով կ'ըսենք ձեզի.— Տուէ՛ք ձեր լուծման, քաղաքացիներ: Տուէ՛ք սառտ—սառտ, հայրենակիցներ:

Մարտ 11:

ԹՈՂ ԱՆԿԱ ԱՄԻՇՏ ԱՅՍՊԷՍ ԾԱԾԱՆԻ

Անձաման աստղադարդ զբօշակը, կարմիր, ճերմակ եւ կապույտ երկրներով՝ հիմա դարձեալ կը ծածանի հոն, Գօրէկիտոր կղզիին վրայ:

Ճէնըրը Տուկլը Մաք Աթրճըր, սրուն, զժրագլարար, պարտազրուեցաւ ամօթը, երեք տարի առաջ, լքելու իր զինակիցներն եւ հեռանալու այս անատիկ ամբողջն, ուր ինկան բազմաթիւ հերոսներ, այսօր վերադարձած է հոն: Այս մեծ հրամանատարը իր առած ուխտը պատուով կատարեց: Յուզումով, ցասումով, պարտութեան սեւ մտքը իր ճակատէն սրբելով՝ ան ըսաւ իր ընկերներուն — Պիտի վերադառնամ: Եւ իբրև վերադարձաւ, նոր սեփրով, ու զիտցած եղանակովն պարտութեան մասնեց թշնամին, մասամբ բուժեց իր վրէժը, իր զինուորներուն վրէժը, իր հայրենիքին վրէժը:

Այս կղզիի քարայրներուն մէջ, շարտիներով, թշամնուն վիթխարի սեփրուն զինաղբեցին հրամանատար Ուսյնրայլ եւ իր սակաւաթիւ զինակիցները, մինչեւ որ սպասեցաւ իրենց պարէնն ու պարկուճը: Անոնց անձնատուր եղած օրը՝ Հանրապետութիւնը սուղ պահեց. բանակներ մխարերան ուխտ ընրին՝ օր մը, շուտով, պատմութեան զերքէն ջնջելու այդ եղիկի պարտութիւնը: Պէտք էր անպարթան ետ առնել ոչ միայն Գօրէկիտորը, այլ ամբողջ Ֆիլիսոփեան կղզիները, ազատագրել Հոլանտական կղզիախումբը, բուն տէրերուն վերադարձնել Չինաստանը, Մանչուրիան, Գօրիան եւ ծունկի բերել Հիբօճիթօն, բարբարոսութեան անպատկառ իշխանը, Ճարտնիոյ արքան, իր ազիտակ նոսրելին ամբալներուն առջեւ:

Այդ ամէնը լիովին կատարելու համար հարկ էր զօրաւոր ճիւղ, անհուն կորով եւ զանգուածային պատրաստութիւն: Ճէնըրը Մաք Աթրճըր անօրինակ եռանդով ու զինուորականի մը յատուկ լայն յանձնատութիւններով վերակազմեց իր պողպատակուս գունդերը Աւստրալիայի ծովափերուն մեթակալ գաշտերուն եւ անտաներուն մէջ: Ու երբ ժամանակը մօտեցուց իր ծրագրումին գործադրութեան յարմար առիթը՝ ան հրամայեց իր բանակներուն՝ յարձակելու թշնամիին վրայ: Եւ անհամար կղզիներուն նման ան մեկուսացուց անոր սեփրը, անդադար հարուածելով ջրասեց անոր կեղբոնական միւտորները, գրաւեց անոր անանցնելի նկատուած զերքերը, կղզիկ-կղզի, մինչեւ որ հասաւ Ֆիլիսոփեան մեծ կղզիներուն — նախ Լէյթէ, ապա Լուչան: Ու Պաթան, ուր մեր խիզախ հրամանատարը զիմազրեց ամենէն կատարի ոճրա-

Դիքոշակիին եւ Պետուքեան որուն համար կը ծածանի, մէկ Ազգ, անբաժանելի, Ազատութիւն եւ Արդարութիւն բոլորին :

Եւ հազար հազար կտրիճներ, պատուանշաններով զարդարուն կուրծքերնին ցցած, զլուխնին ուղիղ բռնած՝ կրկնեցին նոյն բառերը քաղցր եղանակով, բարախուն սրտով, տաքուկ շունչով :

Փաղահարում մըն ալ եւ բանակը նստեցաւ :

Մաք Արթւրը արձանի մը պէս կանգնած տեղը մնաց պահիկ մը : Երբ լուծիւնը տարածուեցաւ հրապարակին վրայ՝ ան սկնարկը պտըտցուց չորս զին, ընդունեց համակրական նախածքները ամենուն ու շատ պարզ մարդու մը փուխ հնչումովը բաւ :

— Օրհնեալ՛ ըլլայ մեր ախ մեծ յաղթական վերադարձը, զինակիցնէ՛ր : Գօտեպնդունք, ընկերնէր, ինչու որ պէտք է ձեռք ձգենք աւելի մեծ յաղթութիւններ, որպէսզի պարտութեան մատնենք մեր կատաղի թշնամին : Եկէ՛ք հակենք մեր զլուխները առջևն այն նուիրական յիշատակին՝ զոր մեզի կտակեցին մեր անձնուրաց զէնքի եղբայրները, — որոնք նահատակուեցան, որոնք գերի ինկան անգութ թշնամուն ձեռքը :

Յաւէ՛ա ապրի Ամերիկայի Միացեալ Նահանգները :

Թո՛ղ միշտ ախպէս ազատ ու անկաշկանդ ծածանի կարմիր, ձերմա՛կ, կապոյտ երիզներով ու աստղերով զարդարուն մեր պանծալի Դրօշակը :

A III 6239

ԱՆԱ՛, ՈՐԴԻ՛, ԴԱՐՁԵԱԼ ԶԱՏԻԿՆ ԵԿԱԻ

Եւ դեռ իր մայրը, այլի Գոհարիկ, պատուհանին քով նստած՝ կա-
րօք սեւ աջքերուն մէջ, յուզումով կը նայի ճամբուն, ուրկէ իր միակ
սրբին, Տիգրան, մեկնեցաւ բանակ, Երեք տարի առաջ, Աւազ Ուր-
բաթ օր:

Այլ սուր օրը աշխարհ կաւ Տիգրան, եւ իր ճակատագիրը, տա-
նընը տարի ետք, նոյն օրը, առտուն կանուխ, գինք տարաւ գորանոց
մը: Պատին ու իրաւունքը հայրենիքին՝ գինք կանչեց զէնք վերցնելու
թշնամուն իջմ: Այլ ձայնը ախրա՛ն քաղցր ու զբաւիչ էր սրբան իր
մօր սրբական աղօթքը: Հայրենասէրի մը յատուկ աղիով ան ըմբռնեց
վեհովիբներ այլ պարտականութեան՝ առանց մտառալու, տենդով
ստանձնեց զայն: Մեկնելու պահուն գրկեց իր մայրը, համբուրեց անոր
գորովազուծ ձեռքը ու յարեց:

— Հաւատա՛, մայրիկս, միշտ, որ ողջ ու յաղթական պիտի վե-
րադառնամ, շուտով:

— Աստուած օղնական քեզի, որդի, պատասխանեց Տիկին Գոհար-
իկ տրտում ժպիտով մը: Վայրկեան մը յետոյ միմակ էր ան. ար-
տասուեց ու աղօթեց, ժամերով, շարունակ:

* * *

Այսօր ալ Աւազ Ուրբաթ է:

Հիմա կուտի դաշտ կը գտնուի Տիգրան: Եւ իր մայրը, Երեմնի
ուսուցչուհին Մերձասր Արեւելքի Նպաստամատոյց Ընկերութեան զբա-
րոցին, գաւառի մը անկիւնը, նստեր է առջեւը գրասեղանին, որուն
վրայ դրեր է զէզերը աջն նամակներուն, որոնք եկեր են սիրելի Տիգ-
րանէն, շարաթը մէյ մը:

Մտադիր է գաւառին գրերու Զատկուայ աթիւ իր ընկերքը: Տա-
նեակ մը կարծիր վարդերով հիւստում ծաղկեփունջ մը պիտի նուիրէր
եկեղեցիին, զոյգ մը մոմ պիտի վառէր, սիրտը բացած Փրկչին՝ պիտի
աղօթէր եւ լուամ մը, հինգ տորար, պիտի տար հոգաբարձուն որ-
պէս զի պատարագիւղ կղերը պահպանիչ մը ըսէ բոլոր զինուորներուն:
Միացեալ Արդերու բանակներուն:

Բայց Տիգրանի նոր տղերք իրեն բերեր էին վերապրումը խժովոժ
արարքի մը, որուն գժարող գոհն կղաւ իր սրտի հատորը: Եւ Տիկին
Գոհարիկ երկար մտածեց: Նայեցաւ լուս պատերուն, որոնց վրայ, կար-
գով շարեր էր Տիգրանի լուսանկարները: Ամէնքն ալ կը պատմէին բա-
նակին կեանքը, ոմանք ծիծղուն, ոմանք տրտում, ոմանք ալ վրդովիչ,
ստեղծի, անմարգվայնօրէն վարաղ:

406
1919
1919



Ու երեւակալեց իր անդրանիկ գաւկի՛ն մանկութիւնը, որուն արեւը մարեց համազղեւտով մարդ մը, սուլնով, արիւնի օրերուն: Օտանուան կայսրութեան զինուորն էր ան: Անոր նմանները սասանց խնայելու վճարուցին կեանքերը բարձրահարկ հայերուն, զբաւեցին սուն ու ինչք, անմարդարնակ ըրին զիւղ ու աւան: Ինք կորսնցուց ամուսին եւ որդի:

Չորս տարի գաստիարակեց որբերը, որոնց մէջ կ'երպայէր աճումն իր գաւկին: Օր մըն ալ, երբ հասած էր Սուրիա, իր ձեռքը հասաւ զիրը Տիրան Հայկազեանի, գասընկերը իր նահատակ ամուսնին, որ զինք Ամերիկա կը հրաւերէր, հողալով ճանապարհի ծախար: Անոր աջ վարձմանը շատ հաւանեցաւ ու զայն տեսնելուն կարճես անոր զէնքին վրայ նշմարեց ընտանի զիծերը իր ամուսնոյն: Եղան բարեկամ, եղան մտերմ, եղան ամուսին ու իրենց մէկ հատիկը անուանեցին Տիգրան:

* * *

Պատերազմական նախարարութիւնը զայն կոչեց Աւագ Տեղակալ Տիգրան Հայկազեան: Եւ տիկին Գոհարիկ ուրախութեանէն լացաւ, յետոյ անոր զաւրը ըրաւ իր զբացիներուն: Իր գոհաբովեան վարձարութիւնն էր: Ու ի՞նչ երջանկութիւն է առիթս որ մը համար: Արդ զգաստիութիւնը շոյելու մտօք, զբեթէ, բացաւ Տիգրանի նամակը ու սկաւա կարդալ,—

Բձմախէն, Հոնտտի արեւմտեան ափը զարեւել ի վեր նստուկ սաքաղքը զբաւող մեր բանակի առջեւէն քաղցնեւրէն մէկն ալ ես էի, մայրիկս վրէժը անդուժ բրեր էր զիս: Գիշերը իջնելուն անցանք Լուսեհնտորֆ կամուրջը ու մէկալ Լղերքը զիրք զբաւեցինք: Ետինքին մըր տանք զիւղ մը, մեր պարպած ոտմերեքն կիտոյին խորտակուած: Երկու յարկանի տան մը մէջ լեցուցինք զերման քաղաքացիները սրղկս ապահովութիւն իրենց եւ մեզի: Ինծի յանձնուեցաւ հետամղողէր պահուրտածները: Խուճը մը զիտնուորներով հետախուսեցի այդ անբաղձաւիները: Մտեւրով շրջապատուած սունի մը առջեւն էինք, ես ու զինուոր մը: Պատուհանը նշմարեցի կանացի դուլիս մը եւ խոխոյն հրաման ըրի զինացիս որ երթալ վար բերէ զայն: Ան հաղիւ թէ երկու քայլ փոխած էր երբ յանկարծ, մացասին մէջէն, անայսեր մը կրակ տեղաց մեր վրայ: Ձիւուորն ինկաւ գետին, անշունչ: Ձիւուորներս հարածեցին ախ ստորնաքարչ արարածը ու անոր զանկը պատեցին: Ես կանգ պահեցի իրակին քովը զէնքի ընկերոջս, որ եղաւ հայրենիքիս խիզախ պաշտպանը, անձնուէր հերոսը, որուն կուրծքին վրայ ժապաւն մը կայ, մանիշակեայ եւ սրճապոյն, սեւ ու ճերմակ զիծերով, չորս աստղանմաներով: Կը համկնա՛ս մայրիկս, ան, սասով, հինգ անգամ ճակատամարտի մէջ նետուեցաւ, վիրաւորուեցաւ... ու հիմա կ'աւանդէ իր հողին, նազիններու պիղծ հողին վրայ: Ծիւղ այդ պահուն ես կ'ուզէի սա զիւղին ամբողջ ընտելութիւնը, մեծով ու սրբոյիով, մորթիլ, անոնց արիւնը խմել: Ատրճանակս կը քրտնէք ձեռքիս մէջ, սիրտս կարճացեր

էր, աչքերուս մէջ ողբ կար, լեցուն, և բուռն դաշրոյթս կը քրտնցնէր
զիս: Անհանդիստ էի, կը տատայէի:

Եւ քովս եկաւ տիկին մը, իր երկու մանուկներուն ձեռքէն բըռ-
նած: Քանչեղ սուխը որ պատուեմ երեքին ալ խռչատողը: Երբոր խո-
յացայ անոց կողմը, յանկարծ յիշեցի պատմութիւնը եղբորս նահա-
տակութեան: Իսկոյն կանգ առի ու ամօթահար դէմքս կախեցի վար:
Ես ամերիկեան զինուոր մըն եմ, բարբի մօր մը հողածուլեան տակ մեծ-
ցած, և սէտք է լլլամ տարբեր գերման զինուորէն, թուրք զինուորէն,
ճարնցի զինուորէն:

— Ծնորհակա՛լ եմ, Եանքի, ըսաւ տիկինը, որ կրցար կիրքդ դստել:

Չպատասխանեցի: Հանեցի վերաբնուս և վրեցիլ դիակին վրայ իմ
հաւատարիմ ընկերոջս, որ չի մտի: Անոր արեւը ցամքեր էր: Վրէժի
ուխտս կ'ընէի, աչքերս իմով, կ'ըր պրացի տարուկ շունչ մը ձեռքս
դիմաց: Այն կողմ նայեցայ: Տիկինը երախտներէն մէկն էր: Համար-
ձակ խօսեցաւ ան:

— Խնդրե՛մ, Եանքի, թող տուր որ վեր ելլեմ, տիկնիկս առնեմ:

Մէյ մը նայեցայ դեակին, մէյ մըն ալ սա անմեղ մանուկին:

— Գնա՛, ըսի անխոյժ կերպով:

— Ասիկա մեր տունն էր, ըսաւ տիկինը, բայց մենք պիտի երթանք
միւս գիւղը, մօրս քով, որ զբաւեցիլք զիշերը, ըսաւ տիկինը սահուն
անպէրէն խօսելով:

Ես լուս մնացի: Այդ լուսեան մէջ կ'զգայի աղնուլթիւնը այն
սքանչելի ողբին որ մեզի աւանդեց ամերիկեան դատարարակութիւնը:
Կուռն դաշտը պիտի սպաննեմ տա՛րը հողի, տատը հազար հողի, բայց
երբ զբաւենք զիւղերն ու քաղաքները Գերմանիոյ, միշտ ալ պիտի
զուլանամ ձեռքս բարձրացնելու աս տարիքին մէջ զանուորներուն
վրայ: Միշտ պիտի յիշեմ եղբորս հանդէպ զործուած բարբարոսու-
թիւնը...:

* * *

Տիկին Գոհարիկ Հայկազեան առաւ կտոր մը թուղթ ու գրիչը: Ա-
ռաջին նախադասութիւնը — Ահա, որդի, դարձեալ Ձատիկն եկաւ —
դրեց ու կանգ առաւ մտածումները կարգի դնելու: Երեսուն տարի ա-
ռաջ իր որդին զո՛հը եղաւ ատելութեան, իսկ հիմա իր որդին կը խնայէ
որդիներուն անոնց, որոնք մէյ մըն ալ պատերազմի պատճառ եղան:

Ապրիլ 1

Ե Ր Ա Ջ Ը

Պարոն Համբարձում, իր խորունկ քունին մէջ, աղուր երազ մը կը տեսնար այն դիշեր :

Բարձրամեղակին հովիտը, ուր Պր. Համբարձում անցուց իր մանկութիւնը, ծածկած էր անթափանցելի մշուշը : Ծուռոյ, սակայն, նստացաւ մտաւխուցն ու արևուն դունաւոր ճառագայթները սղոյեցին հերկուած դաշակունն մակերեսը : Հիմա, բարակ հովին հպումովն, ջաղարջքի ստուին եղերքը, հին օրերէն մնացած ուռնիները կը պարկէին նաղերձեմ հարսի մը պէս, ու բարտիներուն խոշոր տերևները դուրսի տենդով ծափ կը զարնէին :

Պատեբազմական խճուղին, որ կ'անցնէր իր դիպին կաղերուն դըլտէն, լեցուած էր ալլաբան համարդեատակի զինուորներով : Անոնք, յանկարծ, բաժնուան իրարմէ, համաման տարազով բանակայիններ կազմեցին ստանձին դունդեր, իրենց յատուկ զրօշակներով :

Եւ Պր. Համբարձումի առջև բացուեցաւ աւելի բայն, աւելի խոշոր տեսարան մը : Իր դիպին աղիւսէ տունիքը ալլախոխուեցան : Երկու թաղերուն արայէն անցնող նեղ փողոցը հիմա զրօշազարդ պողոտայ մըն է, ուր, ահա!, կը մտնեն յաղթութիւն տարած երեք բանակներ, խրոխտ շքերթով : Պողոտային ծայրը, հինաւորց Սուրբ Աստուածածին մատուան տեղը կ'երևնայ ամբակաւոց զգեակ մը, հոյակապ կամարներով ու ծաղկանոցով շրջապատուած :

Երեք, թիկնեղ զինուորներ, իսկոյն, զրօշակներուն ձողերը կուրծքերնուն գէմ պինդ բռնած՝ իրենց կրօնիներով կրկի մը համաշափ եղանակը հիւսելով՝ զնայցին ու զերք բռնեցին հակայ սիւներուն քով : Ապա, երեք դունդերուն հպարտ հրամանատարները, ալիտակ նմուշ հեծած՝ սրարջաւ հասան հոն եւ վեհապանձ զերք մը բռնելով պատուեցին ալեծուփ զրօշակները :

Այդ պահուն, բազմանդամ նուագախումբը, երեք աղերու բնորոշ համարդեատակով սճնուած՝ յաղթերդ մը նուագեց սմէնէն սառջ, յետոյ, յաջորդաբար, աղային երգերուն գոտ հնչունները բարձրացան, տարածուեցան հովիտին ծմակ տեղերն անդամ :

Պր. Համբարձում, այդ հանդիսութեան ներկայ գտնուելուն ուրախութենէն — կամ թերևս պրտիկ անհանդատութիւն մը գգալուն՝ պատկած զիւրք փոխեց, եւ վայկեան մը դադարէ ետք վերադառաւ իր երազին բնդհատուած գլուխը :

Դղեակին ներքնամասը կառուցուած էր ճարտար ձևաբերով : Մարմարիտնէ սիւներուն քով եւ նկարազարդ միջանցքին մէջ կանդնած էին

զինուած պահակներ: Ընդարձակ ընդունարանը, թաւշեայ բազմոցներուս մէջ նստած էին բարձրատիճան զինուորականներ և զաւուսկ զէմքով զիւստադէտներ, սահէն մէկը պայուսակ մը սեղմած էր անութին: Անոնք անդալար կը ծխէին՝ ու կը խօսէին մերմարար: Մուխը լեցուեցաւ Պր. Համբարձուածի աչքերուն մէջ, ու ձեւորով շփեց: Իսկոյն արթընցաւ: Այնքան Երջանիկ կ'ըզար հիմա ինչքինք, և հողեկան այդ դուր վիճակին մէջ վերտախն քնացաւ, շուտով:

* * *

Մարդ մը, որ շատ կը նմանէր Մեծն Բրիտանիոյ Վարչապետին, խումբէն դատուեցաւ որպէ մը և իր խոշոր սիկարը վառելով վարչապետացաւ: Ի՛նչ Երկուքը, որոնցմէ մէկն համարընտրին մէջ Սովետ Միութեան Մարաջախտին Երեւոյթին ունէր, կանդնեցան սեղանին առջեւ, զէմզիմաց: Այդ զինուորականը զուարթ խօսքերով կը շոթէր զպայտութիւնը երրորդ մարդուն: Ասիկա բարեկերթ ու աւարքինի մարդ մըն էր, ճիշտ համապատասխան Ամերիկայի Միաց. Նահանգներու Նախագահին:

Ու Պր. Համբարձուած լսեց որ այս մարդիկը զերար կը կոչէին իրենց տիրոջանկրոյն ու անոնց խօսակցութիւնը շատ յստակ կը լսէր իր անասանելի զերքէն, որուն ուր արտուելը ինքն ալ չէր կրնար բնութենէ:

— Հեռագիրը, տիրաք, կը յուսամ թէ կարգացիք, ծխամորճը չըթուրէն վար անկելով ըսաւ Մարաջախտը:

— Այո, յարեց Նախագահը: Եւ իր ակնարկը Վարչապետին յանելով աւելցոց.— Այս Հայկական դատանիներուն հարցը զիս կը հետաքրքրէ, Պր. Վարչապետ: Մանաւանդ Մարաջախտին հետ զըուցելէս ի վեր: Ձեռքը տարաւ ակնոցին ու ղիտեց իր Երկու խօսակցիցները, անկեղծ ժպիտ մը դժելով դիմքին վրայ:

— Այո՛, Պր. Նախագահ, լուրջ հարց մըն է:

— Եւ հարկ է որ խաղաղութեան և արդարութեան անունով խորհրդակցիք այդ մասին, Պր. Վարչապետ: Գո՛ւցէ լուծուի հարցը:

— Բայց ստեն ունի՞նք:

— Նոյն իմկ հիմա, մեր սա հոնդիստի պահուն:

Մարաջախտն ոտքի ելաւ, գնաց սեղանին մօտը ու անոր վրայ դրաւ ձեռքին թուղթը: Ապա Նախագահին նայելով, ըսաւ.

— Ես համաձայն եմ, տիրաք:

— Լա՛ւ, ըսաւ Վարչապետը:

— Ուրեմն նախարանը դուք ըրէք, Մարաջախտ, ըսաւ Նախագահը,

— Ես, սկսաւ Մարաջախտն շարժական հանդարտ եղանակով մը, պիտի չփրկեմ ձեզի հայոց ամենէն հին քրիստոնէան ըլլալուն հանդամանքը, և ոչ ալ խաղաղութեան մատուցած սա արդին անդերադանցելի ծառայութիւնները: Ձեմ ուղի մատնանշել նաեւ Առաջին Պատերազմին ձեռ «Փոքրիկ Դաշնակից»ին կատարած դերը, ինչպէս որ պի-

տի չուղէի անդրադառնալ առ քաղաքին մէջ, հին օրերուն, դամարուած վեհաժողովի մը մէջ ընդունուած այն բանաձևեր, որ կը խոստանար ապահովել կեանքն ու ինչքը Օսմանեան Կայսրութեան հպարտակ քրիստոնէական Հայց եւ կը ձգտէր ստեղծելու հնարաւորութիւն՝ անոր յատկութեան եւ բարգաւաճումին, այլ կ'ուզեմ շեշտել երկուրան: Առաջին, — Հայց մէկ ստուար դանդուածք, որ պետութեան մը բնին ուժէն հարածուած՝ զրուած է աշխարհի չորս կողմը, կ'ուղէ վերադառնալ իր նախնի հայրենիքը: Երկրորդ, — Սովետ Հայաստանի այդ դաւակնելը, ինչպէս ձեր եզրայրենիք, ինչպէս իմ բնիկները, կրուեցան թշնամին տապալելու, շահեցան իրաւունք, վաճելիլու ապստամբեան եւ սամկալարապետականութեան ճշմարիտ բարիքները: Հիմա դուք ալ յայտնեցէք ձեր կարծիքը, ապաստե՛ք:

— Թող Սովետ Հայաստան ստեղծէ միջոցներ՝ իր տարազիր դաւակններն իր ծոցին մէջ համախմբելու, ըսաւ Վարչապետն սխիպէն խոչոր ծուխ մը արձակելով, սեւէ մէկն արդելք չի հանդիսանար:

— Բայց ստիկա ընելու համար, Պր. Վարչապետ, բաւական տուեալներ կը պակսին իրեն, երկիրը շատ փոքր է:

— Եւ ստիկա շատ կարեւոր է ժողովուրդի մը տնտեսական դարգացումին համար, վրայ բերաւ Նախագահը:

— Շատ բարի, բայց ի՞նչ պիտի ընենք, վերջապէս մենք չենք կրնար դաշտ ու անտառ ստեղծել հայց համար, որ այնքան շատ կ'աճին:

— Մեր ակնկալութիւնը ստիկա չէ, այլ մարդկային փոքրիկ ճիւղ մը, բարեացակամ ողի մը, ի հարկին փոքրիկ ժեստ մը, անխրաւուածի մը իրաւունքը սղաշաղանկելու: Եւ փոսահ եղէ՛ք, Պր. Վարչապետ, որ ստեղծելու հարկադրանքը կարելի պիտի ըլլայ խնայել: Թող սղաղուին վիճելի կէտերը:

— Ուրեմն սղաղեցէ՛ք մեզի, Մարաջախտ, ես անձկոտ կ'սպասեմ, ըսաւ Նախագահը:

— Ես ալ, աւելցուց Վարչապետը:

— Երկու դաւանները, ասկից քսանըհնոց տարի առաջ, հանդամանքներու բերումով, մենք ձգեցինք Թուրք Հանրապետութեան սահմանին կողմը — ախոր ետ կ'ուզենք:

— Ատիկա դարցեալական խնդիր մըն է, մենք մաս չենք կրնար առնել խօսակցութեան մէջ, ըսաւ Նախագահը, դուք լուծեցէ՛ք ձեր ուղածին պէս: Ուրբ՞ չ:

— Օսմանեան Կայսրութիւնը վեց անգամ ջարդ կատարելով՝ քառասունընը տարուան մէջ, փճացուցած է զբրեթէ երկու միլիոն հայութիւն եւ սպա Թուրք Հանրապետութիւնը անոնց բեկորները երկրէն արտաքսելով գրաւած է անոնց տունն ու տեղը, ստացուածքն ու հնուց ժառանգ մնացած տարածուն երկրամասերը, վեց նահանգներով: Հիմա Սովետ Հայաստան տէր կը կազմի իր դաւակնեղն խլուած իրաւունքին

ու ձևով կը ներկայացնէ իր դատը որ աշխատիք խզճամխտ կերպով լուծել վերջնապէս :

— Շիտակը անարդարութիւն է կատարուածը, ըսաւ Նախագահը : Վարչապետը այս պահուն մատուներուն հետ կը խաղար :

— Ուրե՞մն :

— Կը մտածէի, Մարաջախտ, թէ ի՞նչպէս պիտի վարուինք ուրիշ պետութեան մը ներքին գործերուն հետ առանց մեր վրայ պատասխանատուութիւն հրաւիրելու, ըսաւ Վարչապետը :

— ձիւշտ այնպէս ինչպէս որ մեզմէ առաջ օրինակը ցոյց տուաւ մեծ Նախագահն, Ուտրո Ուիլսըն : Ան անքուն գիշերներ լուսացոյց մինչև որ յաջողեցաւ պատմական տուեալներու վրայ հիմնուած՝ դժել հայոց յատուկ քարտէս մը :

— Ես կըլ յիշեմ այդ քարտէսը, եւ մեր կուսակցութիւնը տարիներ իր օրակարգին վրայ մտահեց այդ առաջարկը, ըսաւ Նախագահը :

— Անոր այդ յանդիմութիւնը սակայն, կանխեց Մերակոյտը, ըսաւ Վարչապետը :

— Բայց դադարաւար կը մնայ տակաւին ու հիմա աւելի բերեղացած վիճակի մը մէջ կը գտնուի : Մենք կրնանք զայն կարգադրել որ գործադրուի : Բիւշ մը ուշ մնացած պարտականութիւն մըն է ստիկա, տիարք, զոր պիտի կատարենք :

— Այդքան տարածուն երկրամաս մը մշակելու համեմատ ընդունակութիւն եւ մեջոց ունի՞ն հայերը, ըսաւ Նախագահը :

— Յանուն իմ պետութեան, տիարք, ես կ'երաշխատորեմ դձեկ որ քսան տարուան մէջ Ուիլսընի գծած սահմաններուն մէջ պիտի կերտուի փայլուն կենցաղ մը, բարբառած ու կայտաս :

— Բայց ի՞նչպէս պիտի ի գործ գրուի մեր որոշումը առանց վընասելու բնիկ թուրք բնակչութեան արգալին ու անտեսական շահերուն, ըսաւ Նախագահն :

— Ըստ Մովսէս Հայաստանի, հոն մնացողները կը վայելեն հաւասար երևուոնք իրերեւ երկրին քաղաքացիները : Իսկ անոնք որ պիտի դարթեն դժին միւս կողմը՝ կ'ստանան որոշ յատկացումներ : Ատիկա կը երաշխաւորէ իմ պետութիւնս :

— Ես կը կարծեմ թէ Մարաջախտը ազատ ըլլալու է սահմանային հարցը կարգադրելու դրացի թուրք Հանրապետութեան հետ առանց մեր ընդգիւժման :

— Շնորհակալ եմ, Պր. Նախագահ, ըսաւ Մարաջախտը, Ժպտելով : Ապա՞ դուք, Պր. Վարչապետ, ի՞նչ է ձեր տեսակէտը այս մասին :

— Ես համաձայն եմ Պր. Նախագահի կարծիքին, պայմանաւ որ Մերձատր Արեւելքի մեր պետութեան ներկայ իրաւալիճակը դրկտնելու փորձի մը նախաքաղն չըլլայ ձեզի տրուած այս ստանձնաշտրճումը :

* * *

Յանկարծ փոխուեցաւ Պր. Համբարձումի երպոլն տեսարանը : Հի-

մա հովիտին մէջ մեքենաներ կը բանէին, եւ հերկուած արտերուն խո-
րունկ ակօսներուն մէջ աշնան սերմը կ'ընար հատիկ-հատիկ: Իսկ գիւ-
ղին մէջ կը բարձրանային նոր շէնքեր: ուրիշներու ալ հիմը կը գըր-
ուէր: Աղիւսէ տուններուն տեղ կը կառուցուէին բարձրաբազկ քնակա-
րաններ, Հայաստանի հռչակաւոր տուֆ քարով, ցիմէնով, երկաթ-
եայ սիւներով:

Զինուորական ճամբուն երկայնքը, աչք տեսնելու հեռուորութեամբ
բևեռատար կառքեր լեցուած էին: Իր ամբողջ արդակիցները հեռու
երկիրներէ կը վերադանային կերտելու խորհրդային վարդերու համա-
պատասխան կենցաղ մը, կենսութիւն, պարտաճանաչ եւ խելացի քա-
ղաքացիներու պատշաճ միջնորդա մը:

Պր. Համբարձում շատ դոճ էր:

Բայց կանխուեցաւ իր արդ գոհունակութիւնը երբ սենեակին մէջ
լեցուեցաւ դարձուցիչ դիւ ճարնը: Ան բացաւ աչքերը, յորանջեց ու եր-
կընցաւ, երային սպասուրութիւնը իրեն արդեր էր: Նայեցաւ սեղանին
վրայ դրուկ ժամացոյցին, ժամը եօթն էր, լսկոյն վեր ցատկեց:

Յուլիս 29

Մ Ա Յ Ր Ի Կ Ը

— Բարի իրիկուն տղա՛ս :

— Բարի եկա՛ր, մայրե՛կ :

Անոնք այսպէս ողջունեցին զիրար, այն իրիկուն, տան դրմէջը : Եւ հոն կանգնեցան սահելի մը, զիտեցին մէկըմէկու դէմքը, սիրով ու կարօտով :

Մայրիկը զպացուեցաւ, ժպտաց ու իր խոշոր աչքերուն մէջ ծորեցաւ քողցը երջանկութիւն մը : Լման շարաթ մը անիկա բացակայեր էր տունէն : Հետզհետէ մօտեցաւ աղուն, իր զիրուկ բաղուկները տարածեց անոր լայն ուսերուն վրայ, չրթունքը զպցուց այդ չափահաս մարդուն մազրտ երեսին : Ուժով պազաւ անոր հեղ մը մէկ, հեղ մըն ալ միւս այտը : Ծունշին պէս տաքուկ էր իր զգայնութիւնը : Յետոյ առաւ անոր կարծր ձեռքը իր փախուկ ափերուն մէջ, շոյեց զայն հանդարտ, մեղմ ու սրտապարտ զգուժներով :

— Փա՛սք զեղ, Տէ՛ր, այս օրն մէյ մ'ալ տեսայ :

Իր մէկ հատիկ աղան էր Կայծակ, մեծղի կաղմով, բարձրահասակ եւ տպաւորիչ երեսոյթով :

Դեռ մատաղաշ հարս անիկա սրտապարտեցաւ, սուրով ու կրակով, լքելու զեղն ու բարեբախտ յարկը եւ Կայծակը շաղկած՝ փախչելու վատ թուրքերու հալածանքէն :

Որպէսզի ծածկէր հրապոյրը իր զեղեցկութեան շար ակնարկներէն՝ անիկա սեւ կաւ կը քսէր իր այտերուն եւ ճակատին վրայ, ամէն առտու :

Եւ որպէսզի ոտխններ չի խլէին Կայծակը իր ձեռքէն, անոր կը հաղուեցնէր ազլկայ զրեւտ ու վերսերն ալ կը հիւսէր :

Գերութեան այն ախտը օրերուն անիկա չի յուսալքուեցաւ, երբե՛ք : Ջանաց խնամել իր աղան ինչ չափով որ հնարաւոր էր : Գիշերը, վերմակին տակ, կ'աւնէր զայն իր կուրծքին դիմաց, կը սիրէր, կը համբուրէր, անոր կը սպառնէր վաղանցուկ կեանքի մասին : Յետոյ, երբ մանուկը քնանար, ինք կ'արտասուէր, մինչեւ արթաղալը կանչելուն :

Լուրջ կը հսկէր որ բարբարոս ցեղին յոռի բարքերը չաճէին Կայծակի թարմ մտքին մէջ : Սէզի մը պէս կը փրցնէր, կը նետէր : Անոր ձեռքը կուտար, գազա՛նի, լաթակազմ փոքրիկ Մուրբ Գիւրջը՝ որ զիւղէն հետն առած էր, իրբեւ իր միակ պաշտպանը, որուն կրնար վստահել ու ապաւինիլ նեղ պահերուն :

— Կարդայ, տղա՛ս, միշտ կարդայ : Հայերէնը աղուոր լեզու է :

Եւ օր մըն ալ թշնամիին սարտուած բանակները, ընկճուած, խեղ-

Տուկ, անօթի ու ծարաւ, իջան Եփրատի ափը, անմշակ դաշտերուն մէջ,
ուրիշներու ներկայութեան սկսան արածիլ, կենդանիի նման :

Սաղաղեցաւ պատերազմը : Գաղբեցաւ սպանութիւնը, ցերեկները :

Գարունի պայծառ օր մը, կայծակին ձեւքը բռնած՝ անիկա զնայ
զիւզը, ամուսնոյն տունը : Անոր կէսը քանդեր էին զերմանացի զինուոր-
ները, իսկ անգինա մասին մէջ ալ կը բնակէր թուրք բնասնիք մը, աղտոտ
երախաներով, զաղբելի կենցաղով : Մարդը երեք հաս կնիկ ունէր, իւ-
րաքանչիւր կնիկ ալ երեք դուստիկ :

Իրենց իրաւունքը չճանչցան, հայհոյեցին, սպաննացին, ու վնաս-
ցին զիրենք :

Սեւ կատուն, երբ դեռ ձայ մըն էր՝ ինք ասաւ իր խնամքին տակ,
վաղելով զիմասուրեց իր տիրուհին, քուռեցաւ անոր քրտնոքներուն, մը-
նըլտալով, պոչը շարժելով :

— Թաւի՛չ :

— Միտո՛ւ :

Լացաւ կատուն : Ինքն ալ լացաւ : Ան մեծ տունէն, բնոցարձակ գեր-
դաստանէն, բազմատեսակ սեպհականութեանէն մինակ թաւիշն էր մնա-
ցեր : Ըսէ՛, թաւի՛չ, ի՞նչ, ի՞նչ եղան տղաքը, հարսները, աղջիկները, ե-
րախաները : Գոնէ անոնց մասին պատմէ :

— Միտո՛ւ :

Եւ թաւիշ վաղեց մինչեւ աղբիւրը ու նոյն շունչով վերադարձաւ :
Այո՛, աղ ճամբայէն տարեր էին ամէնքն ալ : Ոմանք մորթիւր էին ձորին
մէջ, ուրիշներ խոշտանդեր էին, ոմանք, աղջիկներն ու գետտաի հարս-
ները, կին էին աւեր, , ոմանք, ծերունիներն ու երախաները, արքայեր
էին հետու տղեր : Ողջ են կամ մեռած, լուր չկայ :

— Միտո՛ւ :

— Եկո՛ւր հետերնիս, թաւի՛չ :

Եւ զիտեց կիտաւեր տունը, ողբաց ու մորմոքեցաւ, սպա տղուն
ձեւքը ամուր մը բռնած՝ արազ քայլելով զնայ վողոցն ի վեր : Կատուն
զնայ գուռին քով, մլաւեց, քանի մը անգամ ճանկեց կարծր տախտակը,
հեղ մը երկուք լիզեց զայն ու ոտոտտելով հետեւեցաւ տիրուհիին որ
արզէն հասած էր մեծ ճամբան : Այլպէս հրաժեշտ տուին պապկնական
զիւզին եւ ճակատաղիւրը զիրենք տարաւ օտար քաղաքներ, անձանօթ եր-
կիրներ :

Այն զաղթի օրերուն թաւիշ տարիքն ասաւ, նախ կորսնցուց յոյսը
աչքերուն, սպա տխրութակը, հաւ ու մաշ եղաւ, եւ զիշեր մըն ալ հոգին
աւանդեց :

Եւ մայր ու որդի երկիրներ անցան, ծովեր կտրեցին, վերջապէս եկան
հաստատուեցան աղատութեան երկիրը, Ամերիկա : Չիթիլի նման արազ
աճեցաւ Հայկազ : Տեսնով աւարտեց ուսման շրջանը եղաւ շնորհքով

մարդ : Վկայ աս տունը, իր բարի հարսը, սիրուն թոռնիկը, նա դրասե-
ղանը, գերքերը, թևերթիկը :

Երանի մայրիկան, հաղար երանի :

Ընթերթը պատրաստ էր : Գիմացն առաւ տղան ու հարսը, թոռն ալ
էր կուշար : Դէմքը խաչակնքեց, ձեռքերը պարզեց ու զոհունակութիւնը
յայտնեց, հատիկ հատիկ :

— Փա՛ռք քեզ, Աստուած, որ այս անդամ զերծ պահեցիր զիս ու իմ
սրտի հատորներս այն սարսափելի թշուառութենէն, որուն մէջէն անցաւ
աշխարհի մարդկութիւնը : Դուն մխիթարէ սիրտերը անոնց որ բազում
նահատակներ տուին սրբկողի մենք այսպէս ապահով ապրինք :

Ախորժակով կերան համով ու հոտով կերակուրները, հայկական
կերակուրները :

Գոյի պահարանէն Հարկազ գեղացի հայերէն լրագիրը ու բարձրա-
ձայն կարդաց ամփոփումը քանի մը օրուայ լուրերուն :

«Պէնիթօ Մուսուլինիի դիակը փողոցներուն մէջէն քարշ տալով տա-
րեր փոսի մը մէջ նետեր են դայն իտալացի հրոսակները :

«Ատոյ՞ք Հիթլէրն ու Կոպէլը անձնասպան եղեր են առջի օր :

«Կարմիր Բանակը դրուեր է Պերլինը, Գերմանիոյ մայրաքաղաքը :

«Իտալական ճակատի դերման բանակը անդաքման անձնատուր կ'ըլլայ
սպարապետ Այլընճատուրին :

«Համպուրկ առանց դէնք պարպելու, անձնատուր եղաւ այսօր :

«Պատերազմը մինչև Կիրակի հաղիւ տեսէ» :

Հայկազ դպրեցուց ընկերցումը : Ամէնքն ալ ուրախացան, նոյնիակ
թոռնիկը : Մայրիկը բարձր ձայնով, ուժեղ շեշտով, երախտագիտութիւն
յայտնողի մը զգայուն ապրումով քաւ .

— Ծնորհակալութիւն այն բոլոր խոհուն մտքերուն, վարպետ ձեռ-
քերուն եւ կտրիճ կուռողներուն, որոնք յաջողեցան ծունկի բերել ան-
պատկառ թշնամին : Սարսափէ՛, Ճարտնիա, կարգը քուկդ է, շուտով :

Մայիս 13

ԱՆԱՐԳՈՒԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Այն սաստիկ տաք իրիկունը Գարեգինը շատ անհանդարտ էր : Միայն քիչ առաջ փորձեց պահ մը նստիլ բարձրոցին վրայ, պատուհանին առջև, բայց երկար չմտաց նստուի : Ելաւ ատքի, սիկրէթ մը վառեց ու քիսաւ սենեակին երկայնքը երթ ու դարձ կատարել — անօրինակ արտառթիւն մը պատած էր անոր գէժքը : Իր արեւախնամ ծոծրակն ու կնճոռոտ ճակատը կ'այրէր ո՛չ այնքան մորթիւն ցաւէն, այլ այն դառն կոտորանքէն որ իր կախուղ սիրտը կը խոցէր, դարձանալի արագութեամբ :

Եւ մտողջ իրիկունը Գարեգին առհասարակ այդպէս տանջուեցաւ :

Իր պայծառ աչքերով կնոջ, Գոհարիկի, սրտապաւ յորդորը բնաւ չմեղմացուց անոր կակիծները այն իրիկուն : Անարդ լեզու մը, ետինքին, սուր դանակի մը պէս կտրեց իր փափուկ գլխաւորթեան լարերը երբ Գարեգին, իր կնոջ ձառ թեւը բռնած՝ երկար ճամբորդութեան սալառուկէն յողնած՝ կամաց քայլերով կը վերադառնար ծովափի լողարանէն :

Այդ մոլեռանդ կնոջ նախատական խօսքերուն մէջէն կարծես ան կը լսէր ավանջ խլացնող ազմուկը հրացանաձուռններուն, որ կը կատարէին բարբարոս զրացիները իր ծննդավայրին : Ատելութիւնը այն ատեն սպաննելու աստիճան զայրացած էր թշնամիին մէջ ու ան կ'ուզէր անսանձ վիշտով մը նման արձակել զայն Գարեգինի ժողովուրդին վրայ — հալածելու, գերելու, բռնարարելու, եւ ջնջելու :

Այդպէս էին թուրքերը :

Բայց հոս բոլորովին տարբեր է ամէն կանոն ու օրէնք, հոս կայ ապահովութիւն կեանքի, ինչքի ու արտաբայտութեան : Ամերիկան ամենէն ազատ երկիրն է աշխարհի վրայ : Եւ որովհետեւ ինք չէր ակնկալեր ոեւէ քինախնդրութիւն, չէր ուզեր հաւատալ եղած անարգանքին : Բայց հետզհետէ փոխուեցաւ ան, կոթիւնը կ'ըսես աղիկոճեցաւ ծովի սրկա ու երկար ժամանակ այդպէս խոռվայոյց ապրեցաւ : Ժամանակը կ'անցնէր դանդաղ կրիտի մը նման ու Գարեգին կը կրկնէր, հատիկ հատիկ, բաները այն անբարեացակամ կնոջ :

— Ձեռքդ քեզի բա՛լէ դրացի', շունս բնիկ ամերիկացի է, քեզի պէս քաղաքացիութեան թուղթ չէ ազերսած :

— Գոնէ ասանկ տօնական օր մը, տիկին — Յուլիս Չորսն էր — ա-

— Ահա՛ թէ ինչու շունս, իրբեւ բնիկ, պէտք է վախելի Յուլիս Չորսի պարկեւած ալառութիւնը, ստորին օտարական :

Այլևս ինք ոչինչ խօսեցաւ : Չտատամաւ յանդիմանական ակնարկ մը ձգել այդ զիրուկ, կոշտ ու հայհառաւոր եւ յամառ կնոջ վրայ : Գնաց ներս : Առաւօտուն, լոյսարան մեկնելէ առաջ, իջաւ բակը կարդի դնելու : Գարձեալ հոն դառաւ այդ չարախելու տիկինին շունը, որ ծառին բունը փորեր էր : Այդ փոսին մէջ պահուրանով խորամանկ կենդանին ճնճողուկ կ'որսար : Գարեգին սաստեց զայն ու սպաննալով հոնկէ քշեց : Կարծես վերաւորուեցաւ շունին վեհանձնութիւնը ինչու որ սատիկ հաջոց մըն էր փրցուց : Դուռ ու դրացի համախորուեցան ցանկապատին առաջը ու առանց դիտակ ըլլալու կացութեան իսկոյն աշգանեցին Գարեգինը : Անշուշտ ատոնցմէ մէկը եղելութիւնը հաղորդած էր շան տիրուհիին ու ահիկա ալ իրիկունը գնաց կանգնեցաւ հայուն դիմաց :

— Երեւոյ պիտի թքնամ, աղտոտ օտարական :

Երկար տարիներ Գարեգին բնակած էր միեւնոյն փողոցը, հասցուցեր էր դաւաններ, տասնեակ անգամ մասնակցեր էր ընտրութիւններու, պայքարեր էր ոճրալի ու խարերայ քաղաքապետութեան մը տապալումը փութացնելու : Առաջին պատերազմին ծառայած էր բանակին մէջ, եօթը ամիս, իբրև խոհարար բանակի սպայակոյսին : Որպէս թագին պատուաւոր քաղաքացին՝ մասնակցեր էր քուէտուփի հակիչ յանձնախումբին եւ եղած էր անգամ առանի տասնըրկուքնոցին, հիմա ալ, լամբակին վրայ կը կրէ ստողանիչ մը : Ատիկա միայն յեշտակ մնաց մէկ հատիկ որդիէն : Ան ինկաւ Օքինաւայի ահեղ ճակատամարտին մէջ, ցեխապատ ճամբուն եղերբը :

Ուրեմն աս մարդը ի՞նչպէս տոկայ կձու նախատինքներուն այն չըւայտ կնոջ որ մէկ սենեակը օրական չորս անգամ վարձու կուտայ քովի գործարանին մէջ բանոյ գործաւորներուն քսակը կողոպտող հոմանուհիներուն :

— Կը դարձանամ քեզի, Գարեգին, վերջապէս խօսեցաւ իր տիկինը, ինչո՞ւ ատոր այդքան կարեւորութիւն կուտաս : Ծուներ հաչեր՝ դայլը տարեր է : Մոտցիր, մեծութիւնդ պահէ :

— Կա՛, թոյլ տամ որ կօշիկին փոշին չարժող ամէն արարած դիմաց կանգնի ու զին ստորնացնէ : Այդ շունը եթէ մէյ մըն ալ մեր բակը մտնէ, դանակով անոր վրիպ կը կտրեմ :

— Բարկութիւնդ մի թիփեր խեղճ ու անլեզու կենդանիին վրայ : Թէև անիկա պատճառ եղաւ այս քու տառապանքիդ, բայց իրականութեան մէջ անիկա ոեւէ մտադրութեամբ չըբաւ, պարզապէս մեր ծառին բունէն աւելի դիւրին կը սրտայ ճնճողակները :

— Եւ այդքան բանի կը հասնի քու փոքրիկ խելքդ :

— Գարեգի՛ն...

— Ներողութի՛ւն : Բայց ո՞վ իրաւունք տուաւ իրեն որ իր շունը մեր բակէն վտնտելու համար ինձի բնէ այդ անուանարկութիւնները : Ծունը

րնիկ ամբրիկացի է եղեր, ամբրիկեան ազատութիւնը անոր համար հրո-
չակուած է եղեր, և և մեղի նման թշուառ օտարականնէրը իրաւունք չու-
նին եղեր վայելելու այդ համամարդկային ազատութիւնները :

Սիկրէթ մը նալ վառեց : Այս անգամ դնաց կանդնեան պատուհանին
առջեւ : Թանձր ու ճնշիչ էր օդը, քրտինքը կը ծորար իր մարտն աշտերէն
դարձար : Թաշկինակովն սրբեց ու դեռ ձեռքը ծնօտին դէմ՝ սկսաւ խոր-
հրդածել :

Առաւօտուն կանուխ դնացին ծովափը : Երկինքը պատեր էին թաւա-
լուն ամպեր ու արեւը կը կանխէին յայտնուելու մինչև ժամը երկուքին :
Բայց յանկարծ ցրուեցան ամպերը, արեւն արձակեց իր դունուտը ճա-
ռագայթները ու տաքցուց ջուրն ու աւազը : Լուսալոյսներ, բարձրաթիւ հա-
զարնեքով, ամէն ցեղէ, ամէն դոյնէ, եկեր էին Յուրիս Չորսի պարզեւած
ազատութիւնը վայելելու և բացադանչելու աշխարհին որ միայն այս
տեղ կայ այսքա՛ն համատարր դուարձութիւն, անկաշկանդ ու ապահով :
Գարեդին հիացումով կը զիտէր այդ հոյակապ տեսարանը, ուր ազատ
չունչ կ'առնէին մարդն ու երեխան, երկտասարդն ու ձերուսին, աղջկին
ու հարսը, զինուորն ու նաւազը, օդաչուն ու սպան, ամէնքն ալ իրարու
խառնուած, թիզ մը աւազը զիբենք կը բաժնէր իրարմէ, ուր կը նստէին
կամ կը պառկէին արեւուն դիմաց :

— Յարգը դիտնանք Ամբրիկայի, կնիկ, անոր դիտին միայ հանդ-
չեցնելով իր խոշոր ձեռքը, բնաւ Գարեդին ժպտախառն :

Եւ իրաւ որ անոնք բնաւ ապերախա չէին դնուած Ամբրիկայի հան-
դէպ : Բաներ էին երկուքն ալ որպէսզի ապրէին, ուրիշին ձեռքը չնայէին,
որպէսզի խնամէին ու դաստիարակէին իրենց մանկիկները, որ աճէին,
հասակ առնէին, օր մըն ալ ըլլային յարգելի քաղաքացիներ : Ճակատա-
զիբը անտրք դանուեցաւ, յափշտակեց իրենց ձեռքէն մէկ հատիկ որդի-
նեանին, անմխիթար ձգեց դանոնք :

Նոյն իսկ Գարեդին կը մեղադրէր իր կնիքը որ Սարգիսին դահուին ի
դուր վատնուած կը կռչէր : Ան խնայեց սարսափը որ կ'սպաննար Ամբրիկա-
յի, ան ապահովեց ազատութիւնը, միութիւնը այս երկրին մէջ : Պար-
տաւաւ թճամբին իրենց դաւակին ճիւղերովն ու կեանքին նուիրումովը,
հիմա իրենց ճակատը միշտ բարձր պիտի բռնեն, իրաւունք պիտի ունե-
նան զիբենք «օտարական» կոչող անպարկեշտ մարդոց ըսելու թէ արեւ-
նով վատակեր են Ամբրիկայի քաղաքացիութիւնը :

— Ահա՛ թէ ինչու պէտք է մոռնաւ դրացի կնոջ աղիւ ընթացքը : Ամբ-
րիկան ընդարձակած աւալ երկիր մըն է, ուր կ'ապրին բարձրակուտ ու
բարձրակրօն ժողովուրդներ, օր մը միաձուլուելու, մէկ ապր կադմուտ,
համար : Քանի դեռ չէ կիւած այն օրը միշտ ալ պիտի գտնուին մամարդի
մարդիկ իրենց բնիկի հանդամանքով պարձենալու և այդ կիրքէն դիմոյ-
ցած՝ ուրիշները նախատելու :

— Բայց դուն չե՛ս կրնար զգալ այն որ ինձի վիճակուեցաւ այսօր :

— Վերադարձած է նաև իմ սիրտը, սահայն հարկ է մոռնալ, ներկ-
ը արնիւ մարդու գործ է: Անոր ըսածով դուն շէս զրկուիր Ամերիկայի
ապատուիւնէն: Ելի՛ր, հալուէ՛ զիշերագլխոսդ ու անկողին գնայ: Քու-
նը կը հանդատացնէ՛ ջիղերդ, կը վերանորոգէ՛ մկաններդ, կը պարար-
տացնէ՛ քեզ կովին: Վազը առաւօտ դուն տարբեր մարդ մը պիտի ըլլաս,
հաւատա՛ խօսքին:

Եւ յամբարայլ Գարեգին գնաց զէպի ննջարանը . . . :

Յուլիս 15

ԱՆԱՆՈՒՆ ՇԻՐԻՍԸ

— Ա՛ս է, Արշակունհի, աս :

Իրեն յատուկ վստահելի շեշտով մը ըսաւ ու իր ընկերուհին, որ համեմատաբար աւելի երիտասարդ ու սպարաբառ աշտերով տիկին մըն էր, համակերպեցաւ : Գերաբաժանուցի արդ վարդի երկայնքը շատ զացեր եկեր էին ու չէին կրցեր ճշդէն աննշան հողակոյտի մը խակութիւնը : Եւ քանի որ Մանիշակ նանի հիմա տարակոյտ չունէր թէ կանգնած էր իր քարաբախտ ամուսնոյն զերեզմանին առջեւ, գոնէ այդպէսով վերջ կը գտնար իրենց թափառումը : Եւ Արշակունհին մեկնելէ յետոյ Մանիշակ նանի կունակը յենց դրացի շիրմաքարին, հեւաց ու հանդստացաւ :

— Դո՛ւն շուտ գացիր, Մինասս, շուտ գացիր ու զիս որք ձգեցիր ըս սուտ աշխարհքին մէջ :

Կարծես դանդաղը հաստատելու մտօք հարկ սեպեց իր վիճակը պարզելու հոն գտնուող բազմախուսն փայտուղիին որ այդ սրայտած օրը եկեր էր մեռելներուն հետ խօսելու, հողեկան հազարապարթիւն ունենալու : Բայց ո՞վ պիտի վրայթ ընէ իր մասին : Ամէն անձ ունի իր վիճակը, օր մը ուրախ, օր մը տրտում, եւ օր մըն ալ մնաս բարով ըսելու աս անցաւոր կեանքին :

Եւ վարդի տունի մը սպարունակող թաղարը, որ իր զերուկ կուրծքին գիծաց հանդէպեցնելով տունէն մինչեւ հոս բերած էր, գրաւ գարունի թարմ խոտերով զրկելէ ծածկուած հողակոյտին վրայ : Թէեւ փոքրիկ թաշկինակով մը ցածքեցուց կաթիլները շիթերուն, բայց իր կապտա աչքերուն մէջ կը յայտնուէր քաղցրիկ տրամուծիւն մը որ աս հասարակ գեւատի սղաւոր կանայք կ'ունենան : Ապա սրբազան գրքի մը պէս բացաւ իր մաշած ափերն ու աղօթիեց, երկար պահիկ մը, մերթ բարձրաձայն, մերթ լուս :

Յետոյ կ'իթոտ սրունքը երկնցուց անանուն հողակոյտին կուշտը, ծունկի եկաւ, բարակ շուրթը մօտեցուց կարծրացած հողին ու ամուսնին հին սէրը վերապրելու ետուն իրձով մը ու խորունկ կարօտով համբուրեց դայն : Այդ խորհրդաւոր վայրկեանին՝ իր կեանքին հարազատ ընկերակից Մինասին կենդանութեան բոլոր աղուր արարքները յիշելով անսահման տենջ մը դրաց, ստիպւն այդ շուր, անխրտ ու անբարեկացակամ, շուտով զինք յոստախարքբաւ, եւ ծանր յուզում մը անցաւ իր էութեան բազմութիւնը շիթերուն խորը : Իր այդ ծանր տրամադրութեան մէջ չկրցաւ գոպել պտտիւմը իր փշրուած սրաին ու փղձկեցաւ : Քիչ մը անց երկու մատուրներովը նախ սրբեց արցունքը ու հեռուը—

հետէ հանդարտելով սկսաւ քաղել անպէտք խոտերը: Այդ գործողութիւնը անշուշտ երկար տեւեց եւ Մանիչակ նանի խոհալոյժ բացաւ մտքին լարե-
րը ու գանձեր մէկկիւկ մէկկիւկ վալորակցեց, վերապրեցաւ իր դժբախտ կո-
րուսեաներուն անմեռ յիշատակը:

Աւ ողբաց:

Գփնչպէս պիտի կրնար մունջ նստիլ: Մինասը սեւ հողին յանձնած
օրը Բրբլ Հարպըրէն հասաւ սարսափելի լուրը: Երկրին պարտազըր-
ուեցաւ ահաւոր պատերազմը: Եւ իր որդին, Միհրդատ, իսկոյն բանակ
կանչուեցաւ, եւ այս ամսուն երեք տարին պիտի բոլորէր անը ծառա-
յութիւնը, սակայն, մտազ որ իրեն հասաւ զուժը Միհրդատի սպանու-
թեան, գրեթէ տարի մը ստաջ: Հասակաւոր, գեղանի, քաջ ու ուշիմ ե-
րիտասարդը փրուեցաւ Գասապլանքայէն մինչեւ Հոսեոսի ալքը, եւ հոն
խիտ թաւուտքի մը մէջ, ինկաւ, սրպէտիկ անդադար ծածանի աստղա-
զարդ գրոշակը Ամերթիկայի Միացեալ Նահանգներուն:

Եւ հիմա սա որք եւ այլի պատար սա Մեակոյցի Օրը, եկած է հոս,
իր շատ սիրելիներուն յարգանք մը բնծայելու, ամուսինը հոս այս ան-
հարազատ դերեզմանոցի երկար կարգին մէջ, զուստին ալ հոն, թշնամի
հողին գրեղը, բոլոր ամբարիկներու համայնական շիրմադաշտին մէջ,
փայտեայ խաչ մը կուրծքին վրայ:

Աւ կը կսկծար Մանիչակ նանիի սիրտը իր թանկագին կորուստնե-
րուն համար: Կը կսկծար մասնաւորապէս որովհետեւ ինք չէր կրցած
չիրմարար մը դնել որ ամուսնոյն աճիւններուն յաւիտենական հանգստի
սա վեց թիւ հողը յիշատակէր իրրեւ իր սեփականութիւնը, ուր զալով
աղօթէր, արտասուէր, թեթեւար հոգեմաշ տրտմութիւններուն ծան-
րութենէն: Ինչպէս այսօր:

Եւ բրիչն ատաւ ձեռքի պայտասակէն ու տքնելով փորեց հողը հարկ
եղածին չափ խորունկ ու թաղարին նիհար տունկը թաղեց հոն: Զայն
կենսունակ աճեցնելու համար ինչորեց զրացի սպաւոր կնոջ մը դոյլը, եւ
հունալ տեղէն ջուր կրելով հողակոթոնի շորս բոլորը ստատօրէն ջրեց:

Ապա զնաց աղաչեց զկեստաւորեալ վարդապետի մը որ հաճու-
թեամբ եկաւ իսկոյն ու հոգեհանգստի կարճ արարողութիւն մը կատա-
րեց, խունկ ծխեց, Երկնային միտիթարութիւն հայցեց այլի Մանիչակին:
Անիկա ալ փութիկ ստակ մը զբաւ կրկրականին զրոյանը: Հայր Սուրբը
պրտիկ ժպիտ մը խաղցնե ով թանձր շուրթին վրայ՝ շնորհակալութիւն
յայտնեց ու փեկնեցաւ ուրիշ մը միտիթարելու:

Հիմա Մանիչակ նանի կրնար նստիլ Մինասին կուշտը, խօսիլ անոր
հետ, պշտօմէլ անոր Միհրդատին հերտական պայքարները, որոնք վար-
ձատրուեցան շորս հաստ պատուանդաններով ու փաստարանուեցաւ նա-
խադահին զնահատական մասնաւոր թուղթովը:

— Տի՛ բերեմ, Մինաս, տի՛ բերեմ Միհրդատին բեկորները ու հոս,
քու գերեզմանիդ մէջ տի թաղեմ: Ետքը խոշոր քար մ'ըլ շինել տի տամ:

Ընոր վրայ տի դրեմ քու անունդ՝ Մինաս Համբարձումեան, Միհրդատիս անունը եւ իմ անունը: Երբ ես ըլ օր մը դամ ձեր քով, Էրեքս զերար զըկամ՝ հանդիստ, յաւիտեանական կեանքը ապրինք, զերժ ցաւէ, զերժ վախէ, զերժ կարծախէ . . .

Այն ատեն, թեթեւ հնովի մը նման, հոն ժամանեցին Էրկու հոգի, որոնք յայտնօրէն ամուսիններ էին: Անոնք ալ իրենց զրկերուն մէջ կը կըրէին մէյ մէկ թաղար: Ուշադիր զիտելով եկան կանոնեցան սա այլի Մանիչակի պաշտամ հոգաթումբին քով:

— Ասիկա է մեր մեծ մայրիկան զերեզմանը, Աշոտ, ըսաւ տիկինը, ձեռքին քարտին վրայ նայելէ ետք://

— Բայց հոս ուրիշ մը նստեր կ'ոգրայ:

— Ահաւասիկ: Քարտը ցոյց կուտայ որ հինգերորդ կարգին մէջ, ամջէն, թիւ եօթը զերեզմանը մեր մեծ մայրիկանն է:

— Սպասէ Ծնորհ, մեծ մամային գլուխին կողմը Էրկաթեայ պղտիկ խաչ մը թաղեր եմ, տեսնեք, հաստատենք, չըլլայ որ սա խեղճ կնիկը յուզենք մեր անվայել վերաբերմունքովը:

Ու բացին հողը քանի մը մասնաշափ եւ ահա խաչը վաւստ, ժամդոս, կիտովին վտասած, ինկաւ Աշոտի բրէշին ներքեւ: Այլեւս տարակոյս չկար, սա զերեզմանը իրենց մեծ Մայրիկան միայուն ննջարանն էր:

Մանիչակ նանիլ յուսախարուած Էրեւոթիին մէջ անկարելի էր ծածկել ամօթը ազիտութեան որ զինք բերած էր օտար զերեզմանի մը վրայ նստելու, լալու: Բայց իսկոյն յայտնեց խոհուն միտքեր Էրբոր անիկա կարճ դադարէ մը յետոյ սկսաւ խօսիլ:

— Տարբերութիւն չընեք, ձագուկներս, ես քաղեցի խոտերը, անկեցի զարդի տունի մը, ջրեցի ու օրհնեցի ձեր մամիկին զերեզման, իբրեւ իմ հարազատինը: Եւ ես կ'ուզեմ որ դուք ըլ բարիք մը ընէք ինձի: Մէկ կերնիւզ գացէք օփխըր Մինաս Համբարձումեանի զերեզմանին թիւր բերէք: Անիկա իմ ամուսինս էր: Դեռ շատ արտասուք ունիմ, կընամ ընոր զերեզմանն ալ ողորկել:

ՄՐՏԱԲԵԿ ՀԱՅՐ ՄԸ

Գաղափեր արուարձանը դանուոց տարածուն հանրագորակչի արեւելեան կողմը, ընկճուած բլուրին վրայ, քաղաքացեւոտարանը շինել արեւելք է գիր-կերի յատուկ սեղաններ: Այլ կարծր ասխտակաշէն մեծ սեղաններէն մէկը, որուն երկու կողմը համապատասխան տակունութեամբ նստարաններ ամբարցուած են, զեւ գրաւուած չէր երբոր եւ հոն հասայ կէսը շեղած:

Երկինքը, որ արտակարգ յամաուութեամբ ամբողջ չորս շարաթ սլալով ու արտասուելով գաշտ ու անտառ ողողեց, չեմա սերելի բարեկամի մը նման կը ժպտայ: Բնութեան այլ բարեացակամ երեւոյթէն քաջալերուած՝ շատ հանդարտ ու բնտանի զգացի ինքզինքս: Կարճեցի թէ յաճախ հոն անցուցեր էի երջանիկ պահեր, թաւուտներուն մէջ, բարձունքներուն վրայ, սլորապատյա ճամբաներուն երկայնքը, յուշերով լեցուն, տարիներով: Ահա սա չորս ծառերը, որոնց բարձրասլաց կուս զագաթները իրարու մտակնալով ազուր հովանի մը կ'ազմուած է սեղանին վերեւ, լեցուն կ'ազմով ազնկայ մը սկս կը գրաւեն իմ գնահատութիւնս, ատտորէն: Այլ նոյն տենչով կը նայեմ պայտածեւ գրուած սեղաններուն, որոնց կեղբոնը կ'զմնաբաշէն օճախը, քառակուսի բուխերիկով, գրեզը կը յիշեցնէ: Անկէ երկու քայլ անդին, արուեստական աղբիւրին առջեւ, նախնական մարդուն յատուկ՝ երեք օճախները կը մտային: Ես չէի զարմանար որ հոն ուրիշ ոչինչ կար արդիական վարքի մը սարքուութիւն համապատասխան, ընդհակառակն եւ եղածը կը համարէի բնական, իրաւ ու դիպքելի:

Հաղիւ գաշտերսլթի համար հետս աւած բաները սեղանին վրայ տեղաւորեր էի երբ սոնաճայներ լսեցի: Գիմացի ճամբայէն երկու հոգի վար կ'ըջնային: Այլը, զեղին թուղթով յաւ մը փաթթած խոշոր տուփ մը իր լայն ստին վրայ գրած՝ մէկ ձեւքն ու կապոց մը, հեարյով հասու սեղանին քով: Անոր ետեւէն, յոգնած ու զանազ քայլերով՝ կուզար արիկներ, ձեւքը չէն պայտասի մը, որուն մէջտեղէն հաստ շուսնով մը կ'ազմ էր:

— Բարի լո՛յս, ըստ, մարդը, ուսին բնուր վար ասնելով: Պարտապ սեղան չի մնացեր, Արեքնապան, խոտեցաւ կնիքը, սրտածլիկի կ'աճախով մը:

— Հազար բարի՛, հայրիկ: Աս սեղանին կէսը պարտապ է, կ'ընաք դըրաւել, եթէ ինձի սեղանակից բլլայն հաճելի է ձեզի:

Մարդը մէյ մը շուրջը նայեցաւ, մէյ մըն ալ կնիջը: Պահ մը տատամսեցաւ ու յետոյ տաքը դրաւ սեղանին վրայ:

Անուն հարցուց: Ես մահանուն ալ տուի: Գանձուկի ակնարկը վըրաս ձեզեց ու ժպտաց: Այ ու պղպղկ հաստ պելիը շոյեց եւ զլիարկը վար աննկելով ճաղատ զլիսուն բրտինը սրբեց դունաւոր թաշկինակով մը:

— Իմ անուն Սուքիաս է, բայց Սուքիաս աղբար կը կանչեն մեր ծանօթները, ըսաւ: Ատիկա տիկինն է:

— Ատիկա կը հաստատէ բարութիւն, վատահութիւն, մտերմութիւն:

— Մտերմութիւն: Չը ձաղս, չը, մտերմութիւն չը մնաց ըս աշխարհիս վրայ, ինձի համար: Ըս խեղճուկն է մտերմոս: Չեւքը տարածեց տիկին Արիքնազանի կլոր ուսին վրայ, եւ խորունկ հաստէ մը հանեց:

Ես չի պատասխանեցի: Ուրիշ անգամ մը ճիշտ պրահի դարադրային միջուկը սրբաբնուս հեռանքով հարկադրուեցայ զժբախտ մարդու մը կակծալի պատմութիւնը ունկնդրել, ամբողջ օրը: Հիմա առաւօտուն կանուխ, տրամադրութիւն չունիմ սա անծանօթին խորունկ վէրքը ասղանել: Գիրքս բացի ու այնպէս ձեւացուցի թէ կը կարգալի, մինչդեռ, երբեմն երբեմն կը նայէի անոնց կողմը:

Տիկին Արիքնազան բացաւ պալատակն ու հանեց կտուէ սաւան մը, ձեւնի պէս ձերմակ, արզուկուած: Չայն տաւ կարծքին դիմաց, շոյեց քանի մը հեղ, կասկածը փարատելու համար զլիսեց երկնակամարը. սպայծառ է օդը, մտածեց, պիտի չանձրեւէ, վատահ էր այլևս: Սեղանը ծածկեց: Ապա հոն շարեց թղթէ պնակներ, դաւաթներ, ձեռնոցներ, եւ տունը, իր ձեռքովն եխած քանի մը հատ հաց: Ետն տան Սուքիաս աղբար իր սուլիին մէջէն դուրս կը հանէր խոշոր քանակով միս, լօւլի, սյուճ ու պատիճան: Ամենէն վերջը երկայն շիշ մը, մէջը ձերմակ հեղուկ, երկու հատ ալ փոքրիկ դաւաթ, հանեց ու դաննը գետեղեց բանջարեկէններուն մէջտեղը:

Գիրքս բռնեցի աչքերուս դիմաց: Սա երկուքին շէն ու առատ սեղանի պատրաստութիւնը, ան ալ պատերազմի օրերուն, միտիթարսկն երևույթ մըն էր, եւ ես ինքնիրեն ինդացի: Քիչ մը ետքը, արդէն ընթերցումս դրանց ամբողջ ուշադրութիւնս եւ ես շարունակեցի այդ պէս առանձին մնալ զրքիս հետ մինչեւ որ այն զլուխը տարտէլի: Եւ վերջին պարբերութիւնը հասած էի արդէն երբ ծանր ձեռք մը ուսիս հսպաւ: Ազատն էր, եղբորս որդին:

— Օճախը ե՞րբ պիտի վառես, հօրերբայր, ըսաւ ան:

— Երբոր ամենքս հաւաքուինք: Ժամը երկուքին, թերևս:

Սուքիաս աղբար կը նայէր ձեռքիս, որ կը շոյէր պատանիին շաղախակոտին վարսերը:

— Քրնի՞ տարու է, հարցուց տիկին Արիքնազան:

— Տասնըճինդ տարեկան եղաւ անցնող շարթուն:

— Զինք վախկեկու ժամանակը հիմա է: Վաղը, մեծնայուն պէս, դուրսը կ'առնէ կ'երթայ: Երեք հաստ աղջիկ մեծցուցի, բայց տե՛ս, հիմա բանիկ մինակ ենք մնացեր, ամուսինս ու ես:

— Գո'ցէ ատ պատմութիւնը, կնիկ, հէ՛ղ մ'ըլ մի բանար սրտիս վէրքերը: Յանդիմանական էր Սուքիաս աղբօր ոճը, եւ խորքին մէջ կը պարունակէր տխուր շեշտ մը, սրտաբեկ ու լալախոտն:

Ես մտածեցի դանտը հանդարտեցնող բառեր որոնել, եւ իրենց միամբրութեանն օգտուելով համարձակեցայ ըսելու անոնց որ տունէն հեռացող դաւակ մը բնաւ չի օտարանար, արիւնը ջուրի չի վերածուիր, իրենց նեղ օրուն սրտակիցներն այդ աղջիկները պիտի ըլլան: Սուքիաս աղբար, սակայն ատանց բաժիր ուշադրութիւն դարձնելու՝ ըզբիկ մը քարդեց պնակի մը մէջ եւ երկու դաւաթ ալ օդի դրամ՝ դէպի դիս երկամեց:

— Ա՛ս, բարեկամս, ա՛ն սը ումպը, կոնձէ:

ձիկցինք բաժակները իրարու:

— Սուրը կտրուկ մեր բանակին, ըսաւ Սուքիաս աղբար:

— Խմենք վազուս յաղթութեան կենացը, ըսի ես:

Խմեցինք: Օդին շատ զօրաւոր էր: Կոկորդս քերեց, հաղայցի, դէմքս պրկուաւ, կարմրաւ, ու զեղնաւ: Տրոպէս զգացի:

Տիկին Արիքնազան միս կը շարէր մետաղեայ շիշին վրայ, տեղ տեղ դարնելով կտոր մը ստի, կամ պատիճանի շերտ մը:

— Տասը տարի ես ըսեմ, տանը՛հնդ տարի դուն հասկցիր, կրկին անդամ օդի խճելով՝ ըսաւ Սուքիաս աղբար, կոպի կաթ կերած մեր աղջիկները հոս բերինք, ամտուսայ կիրակիները, երբ որ օդը պայծառ ըլլար: Ախորժակով կ'ուտէինք ու կը խոճէինք մինչեւ իրիկուն:

— Ի՞նչ հասկցանք, աւելցուց տիկին Արիքնազան:

Տողրակ մը բացաւ Սուքիաս աղբար ու քիմիական բաղադրութեամբ շինուած անուխ մը շոշափեց: Չորժանի նման կլոր ու տափակ էր:

— Դուք կրակ մի ընէք, ըսաւ, աս անուխին կրակը ձեր միսն ալ կ'ելի:

— Ես կ'ուզեմ խորովել: մեր միսը, հօբեղբայր, ըսաւ Ազատ:

Գացինք օճախին քով: Առանձին տեղ մըն էր, միւս օճախներէն քիչ մը վար: Սուքիաս աղբար քանի մը ճիւղեր դրաւ օճախին մէջ, լուցկին դարկաւ, վառեց կտոր մը թուղթ ու դայն օտեցուց ճիւղերուն: Բոնկամ աղբի փաթեթները բուռ մը բոց հանեցին: Աճուրդը րեցուց կրակին վրայ, եւ խաւարարտով մը հովա՛հարեց:

— Ա՛լ աս կրակը ոչխար մը կը կարմրցնէ, ձեռքերն իրար շփելով բաւ Սուքիաս աղբար: Յետոյ բոնեց Ազատին ձեռքն ու անոր ախանձին բան մը վարաց: Պատանին վաղեց դէպի սեղանը: Ես սիկրէթ մը հրամայուցի Սուքիաս աղբարին: Շուտով վերադարձաւ Ազատ ու մեկի

մատոյց մէջ մէկ բաժակ օղի: Ես մաղթանքն ըրի որ խմենք, բայց Ազատ
յանկարծ Հրամայեց .

— Չի՛ խմէք, տիկին Արիքնազան ըսաւ որ մազա պիտի բերէ :

— Առանց ատր ալ կը մարտնէք օղին, աղաս: Գուն գնաց շիշեր բեր :
Կրակը աղուոր բարկ եղաւ: Ինք վերադարձաւ իր պատմութեան: Եւ ե-
րեքն ալ հասակ առին, չինար ծառի պէս գեղեցիկ, վարդի նման հրապու-
րիչ: Ու այն օրէն շատ շանցած, հեղը մէկը, իրարու հետեւ, ինչպէս որ
ծնած էին, պաշուսակին մէջ զրաւ քանի մը կտոր պղեսու ու մեկնեցաւ,
դիշերանց, առանց լուր ձգելու:

— Անցնող օրուայ պէս չլսուես մխերը, մարդու, ըսաւ տիկին Ա-
րիքնազան, ափսէն, որուն վրայ իրարու վրայ շարեր էր մխով լեցուն
շիշերը, գետեղեց Սուբխաս աղբոր առջև:

— Իմ ձեռքս ալ կը գանդատի՞ս, աղջիկ: Քսանըհինգ տարի է միս
կը խորովիմ: Մեր սեղանը նստողն մտան հետը կ'ուտէ, այնքա՞ն համով
կ'ըլլայ իմ եփած միսը:

Միւսնոյն տանն ան կը դարձնէր շիշերը, կը տեղափոխէր, երբեմն
մէկը կը վերցնէր, կը դիտէր, բայցը քեմքին կը մօտեցնէր, կը ժողտար
ու ազա աշխուժով կը տեղաւորէր միւսներուն կարգը: Միտերուն խզը
կաթիլ-կաթիլ կը ծորար կրակին վրայ, որ նախ մտիս ազա բոց կը կաշ-
մէր: Սուբխաս աղբար դէտիւր օրօրեց, շուրջը նայեցաւ: Յանկարծ սո-
քի ելաւ, կարճ պոսոյս մը ըրաւ, եւ երբ վերադարձաւ՝ ափովն աւազ
սրսկեց կրակին վրայ:

— Շատ բարկ էր, մխերը կը խանձէին: Հիմա բոցը կը մեղմանայ,
ու մխը հանդարտ ու կամայ, հաճելի ու աղուոր կերպով կը խորովի,
համը մէջը կը մնայ:

— Ըս մարդը ամէն պործի մէջ ըսանի իր սիրտը կը դնէ, ըսաւ տիկին
Արիքնազան: Ես նշմարեցի որ անոր դէմքին վրայ կը խաղար հպարտու-
թեան անուշ փայլ մը: Մեղք որ մէկ բանով դժբախտ եղաւ: Աղջիկներն
դինք երեսի վրայ ձգեցին, փախան էրկայ հետեւ:

— Գոցէ, Արիքնազան, գոցէ մեր յարկին այդ տխուր էջը: Ուրիշին
վրայ ծիծաղեր էի, շատ, ու հիմա իմ գլխուս ալ եկաւ, տուգանքս է, կը
վճարեմ, լիովին: Օղի լեցուէր, կնի՛կ: Ես չի մասնակցեցայ այս անգամ,
բայց ան երկու բաժակ խմեց: Եւ դարմանալի քան, օր մը երեք փեսա-
ներս ալ, անշուշտ աղջիկներուս կարգադրութեամբ, մխախն մեղի ե-
կան: Մէկը օգանաւորդ, միւսը նաւազ, երրորդն ալ հետեւակ զինուոր
մը: Մըրֆի, Ակրուսանքի, Սքուճի: Արիւնս դարկաւ գլուխս, աչքերս
միթնցան, ցատկեցի սոքի — գացի խոհանոցը եւ շիշ մը օղի խմեցի եւ
մերժեցի անոնց հետ սեղան նստիլ: Ծօ՛, չկայի՞նք երեք հատ զինուորներ,
որոնց մականուններն ըլլային Սարգիսեան, Պապատարեան, Վարժա-
պետեան: Այդ էր իմ փախաքս: Ես կ'ուզէի իմ աղբակից աղբը հետ ճաշ

ուստե, կ'ուզէի անոնց բաժակ հրամցնելու եւ լսել անոնց հայերէն մաղթանքը :

— Ազնիւ կենացդ, հայրե՛կ :

Եւ ես ալ փոխադարձաբար դիրենք օրհնէի, ձեռքս զլուսինուն վրայ տարածելով, սրտէս փրթած, զլայնութեամբ արտասանէի խօսքերս : Բայց ի՛նչ սարսափելի վիճակ, զժամս կանգնեցան Մըրֆին, Ակրուանսքին, Սքուճին, եւ ես ուզեմ կամ չուզեմ սա անտարբեր, անհաղորդ, չոր ու տափակ տղաքը պիտի ընդունեմ իբրեւ ազգականներս : Օղին չեն սիրեր, թանապուր չեն ուտեր, զժամքերնին չեն խաչակնքեր, չեն նստիր, երկու բերան չեն խօսիր հետդ ազգին մասին, աշխարհի մասին, ոչ կուսակցական են եւ ոչ ալ շէյքեր, եւ ամէն մեղքիս վրայ տանս պատերէն կախուկ լուսակնկարներուն կը նային պժղեմարով : Հայոց սուրբերը, հերոսները, մայրս ու հայրս իրենց տոհմային տարազներով, իմ տանս սրբազան նըշարներն են, խունկ կը ծխեմ ես անոնց, մոմ կը վառեմ անոնց սուրբ հոգիներուն համար : Անոնք չեն հասկնար, չեն ըմբռներ իմ մտածումս, իմ հաւատքս, իմ դադախարներս : Մըրֆի, Ակրուանսքի, Սքուճի : Վերցո՛ւր, բարեկամ, վերցո՛ւր բաժակդ, իմենք, թէ ոչ սիրտս հիմա կը պայթի, կոտր կոտր կ'ըլլայ :

— Քու ազնիւ կենացդ, Սուքիաս աղբար :

— Քեզի պէս սեղանակից կ'ուզեմ ես, բարեկամ, մի՛չոտ : Միտերը հիանալի կարմրեցան : Ա՛հ, համով հոտով է : Աչքը սիրեմ արեւելքցիներուն, որ ասանկ ուտելիք ստեղծեր են : Ասոր մէջ արուեստ կայ, բանաստեղծութիւն կայ, սէր կայ, կեանք կայ ասոր մէջ, աղբար : Մըրֆի, Ակրուանսքի, Սքուճի, թուքս չեմ տար ձեզի, թուքս : Ա՛խ, բարեկամ, սրտարեկ հայր մըն ես... կամ, աղջիկներուս փախցնողները թող ըլլային Սարգիսեան, Պաղտատարեան, Վարժապետեան, եւ ես կը ներէի անոնց ազալութեան, ու մէկիմկ մէկիմկ զժամս կ'աննէի, նարտ կը խաղայի հետերնին, կը կթնէի, կը տանէի եւ վրէժս կը լուծէի, կ'ուրախանայի, սիրտս կը հանդստանար : Եւ այն ատեն զանոնք կը սիրէի, կը հիւրասիրէի, նուէրներ կը զնէի ամէն մէկուն, իր հաւնածը, իր ուղածը : Հարազատներս կը համարէի զանոնք, սրտիս հատորները, ճիշտ աղջիկներուս պէս :

— Բեր այդ պնակը որ մէջը շեցնեմ միտերը :

Շիշերն առաւ Ազատ ու սկսաւ մազբեկ : Քիչ յետոյ ան պիտի խորովէր մեր միտը :

— Տէ, հրամմեցէք ուտենք, ըսաւ Սուքիաս աղբար, զուարթ ու թաւ ձայնով մը :

— Բարի ախորժակ ձեզի, բարեկամ, ըսի ես ու քալեցի դարձար :

Մ Ե Կ Ե Ն Ա Ս Ը

Ան կանուխ հասաւ վաճառական Պրն. Հրանդ Կապուտախիկանի գրասենեակը ու հարկ եղաւ իրեն սպասել ընդունարանը: Աստիկա դոյզն չափով չվիրաւորեց իր արժանիքը, որովհետեւ այս ժամադրութիւնը ան ինչքան էր բացատրիկ հանդամանքով: Այլապէս աղաջնելը ան կուգար հոս իրը դործակատար՝ ներկայացնելու, կամ ընդունելու, իր պաշտօնին յատուկ խնդիրներ. յաճախ առաջարկելու անօրէնին չուկայի վրայ մրցակցութեան մէջ յաջողութիւն ձեռք ձգելու նոր կերպեր, կամ տալու հաշիւը իր եռամսեայ դործունեութեան: Եւ առհասարակ միշտ ալ իր ճարտար խօսակցութիւններով դո՛ւ հը թողուր իր բըժականիքը, դժուարահասճ ու ճարպիկ դործատէրը:

Այսօր տարբեր էր հարցը: Այսօր ան եկամ էր զիրք վաճառելու: Անչուչա իր նման դործի մարդուն չէր վաչելիք գրավաճառութիւնը: Այդ ակնարկութիւնը կ'ակնկալէր իր ծանօթներէն, մանաւանդ ի՞նչ պիտի մտածէին իր հարեւան չաղակրտստ պաշտօնակիցները. իսկ բոլորովին պիտի դարձանար իր վերակացուն: Եւ կարծես իր ականջին կը հասնէր Պրն. Կապուտախիկանի հեղինական կշտամբանքը:

— Ծ'օ, զլու'ւն, ալ վաստակի միջոց ջանա՞ց քեզի:

Ու իրաւ աջոյգէս եղաւ վերաբերմունքը իրեն հանդէպ՝ վաստակի խնտ հետամուտ մարդոց: Այսինքն անոնց, որ առաւելնէ մինչեւ իրիկուն միայն մտածէր ու դործէր էին տուր եւ առի քէշ մը կօշա ու անօրք եղանակով: Մինչ ինք չէր գարմանար անոնց այդ վերայ գրադուսուլուն: Քանի որ ինքն ալ եղած էր աջոյգէս մէկը, տարիներով: Սուս չէ, բնաւ չէր հետաքրքրուած զիրքով ու տեսրակով որ հայիքն տատերով սպալարուած էր: Ժամանակ չէր ունեցած: Մէկ խօսքով իր վաղքին մէջ ան բնաւ տեսն չէր դտած պահիկ մը կանդ առնելու, զալրոցի դասապիքներուն զարկած աղուր սպաւորութիւնը վերապրելու: Միշտ գրադուսուլ էր թուանշաններով: Գումարում, հանոում, բարմապատկում, բաժանում, կոտորակ եւ արձեպրա, որ տեսակը ո՛ր իր ըստանձնած դործին հաշիւը կատարեալ կը տեսնար: Կապոյտ մեկանով զբուսած թուանշանները իր մեծ հաշուետեարակին մէջ ի հարկ է կը ցուցընէին կանոնաւոր ատեւուր, ջնջին երեւէջով, սպահոթելով կոսիկ եկամուտ մը: Բայց ինք չէր ակտորժեր կարմիր թուանշաններէն: Ամէն հեղ որ տեսրակին երեսին վարի ծայրը նստած այդ կարմիր թուանշանները կը զիտէր կը զայլաւանար, կը բողբէր, կ'ամչնար: Հազար վաճառականի փորձառութիւնները ջանապէր էր օգտաւործել յարմար ա-

ութիով. Եւ սակայն երբեմն ուրիշին անսարուն ձախողեր էր ու գլուխը հարուածեր էր: Բարերարտարար այդ շրջանը վաղուց անցեր էր ևւ ինք կարմիր մեկան գնե ու հարկին տակ գանուած չէր:

Եւ անոր գործը որքան արագ մտաւ յաջողութեան կողմը, ինք ալ նոյն համեմատութեամբ փոխուեցաւ, հեղաշէտէ զարծաւ տարրեր մարդ: Սիրեց իր զրացիներուն այցելել, դատնալ մտերիմ: Գտաւ որ տախկա անասման ուրախութիւն կը պատճառէր իրեն: Շարունակեց իր յարարութիւնը, նոյնիսկ հետամուտ եղաւ պարագոյ ժամերը օդտա-զործել, վաղելով հոս ու հոն, ձեռք երկնցնելով ասոր ու անոր:

Այդ ազուար արամաղութիւններու օրերուն իրեն քով եկաւ բարեկիրթ բայց թախծոտ աշտերով երիտասարդ մը: Խօսեցան բարերար-ներու մասին ալ որոնք աս ու նա ձեռով քաջարիքեր են զբաղեցաները, արուեստաղէաները: Ատիկա մեծապոյն պատին է, վերջապէս բտաւ այցելուն, սրուն կ'արժանանան ազգի մը ունեւոր գաւակները: Ինչ բան կ'արժէ գիրք մը եթէ գայն հրատարակելու հնարաւորութիւնը չկայ: Տապանդներ պիտի փտտին, դանդուածներ պիտի զրկուին: Եւ ան շարունակեց խօսակցութեան լարը տարածել սակայն միշտ ամփոփելով, նկզննելով տարողութիւնը նիւթին, մինչև որ հասաւ յարմար կէտը: Այն տուն պարզ բտտելով ներկայացուց իր ստաջարիը:

— Բայց գիրք հրատարակելու փորձաւորութիւն չունիմ ևս, Պրն. Ե-րանելի:

— Փորձաւորութեան կարիք չկայ: Գուք պիտի տաք ծախսը տպագրութեան:

— Յետո՞յ:

— Գիրքս լոյս կը տեսնէ, ևւ պատիւով կը պտտուի ձեռ բարերարութիւնը:

— Լա՛ւ: Բայց ի՞նչ է զինը այդ տխրասին:

— Հազար տուար:

— Հազար տուար:

— Թերեւս քիչ մը աւելի կամ քիչ մը պակաս:

— Բայց ես կ'ուզեմ գիտնալ ճիշտ գումարը:

— Ընկալալիք կուտայ տպարանը, այդ մասին անկասկած եղէք:

— Վտտահելի գործ ախկալելն պուեստրականի մը առաջին պայմանն

է:

— Տպարան մը ազգային հաստատութիւն մըն է, զիրքին համեմատ կը կատարէ իր յանձնառութիւնները, այդ մասին զձեզ կը վտտահացը-նեմ:

— Սեպինք թէ հազար տուար զրի աս գիրքը տպելու գործին մէջ, կրնա՞ւ ինծի բսւլ թէ ինչ տոկոսով պիտի գանձուի գումարը:

— Եթէ տուածդ գրամը ամբողջութեամբ ետ տունեք ատիկա մեծ բարատարութիւն պիտի ըլլայ: Արդէն զրտեք որ հայերէն գիրք հրա-

տարակող մը շահ չի ակնկալիր, և ատեն կ'ըլլայ որ ան կը կորսնցնէ ալ :

— Ուրեմն ինչո՞ւ գոռն կ'ուզես որ զիրքիդ մեկեկանան ըլլամ :

— Որովհետեւ ես զրամ չունիմ :

— ...

— Եւ քանի որ դուք սենիք սառստ զրամ, ձեզմէ կը խնդրուի լսել սա իմ փոքրիկ խնդրանքս :

Այլեւս չիօսեցան :

Տպարանին ընկալադիրը վճարելուն համար շատ դո՞՛հ էր : Հազար երկու հարիւր տօարը շահագործելով թերեւս մեծ շահ մը ձեռք ձգէր, բայց հայ գրականութեան հատոր մը ընծայելով այնքան երջանիկ կ'ըզդար ինքզինք որ ամենէն հարուստը կը պղտիկնար իր խշքին առջև : Այդ գոհունակութիւնը ոչ ոք պիտի գիտնայ այնպէս, ինչպէս որ իրեն վիճակուեցաւ : Երախտադիտութիւնը զոր յայտնեց զրազէտը իրեն զրքի առաջին համարը իր սեղանին վրայ դնելով, կ'արթէր հազար տուար, կամ երկու հազար տուար : Ինք ջանաց յորդորել մարդուկը, ձեռքը դըրաւ անոր բեկուած ուսին վրայ, նայեցաւ անոր խոնար աչքերուն, և երկու բառ միայն կրցաւ լսել,

— Վարձքդ կատար :

Եւ չթոյլատրեց որ զրազէտը իրեն շնորհակալութիւն յայտնէ : Իր ըրածը հասարակ պարտականութիւն մըն էր և և ատիկա ոչինչ կրնար պարտադրել հեղինակաւոր մարդուն, բացարձակապէս ոչինչ : Ընդհակառակը ինք պատրաստ էր օգնելու զրքի վաճառումին ալ որպէսզի իր տրամադրած գումարը զոնէ կարենայ ծառայել ուրիշ զրքի մը աշխարհ զալուն :

Ինքիլ տուաւ մեծաքանակ զրքեր ու զանոնք տարաւ հոս ու հոն վաճառելու : Հատ մը ծախեց հնակարկասին, որուն կը տանէր հնամաշ կօշիկները : Հատ մը երկնցուց նոպարավաճառին : Այդպէս մտաւ գերծակին խանութը, մօտեցաւ սափրիչին, մանրավաճառին ու բանուորին : Ընդամէնը հարիւր գիրք ծախեւ էր երկու շաբաթուան մէջ :

Այդ հաշիւը կը տեսնար մտքին մէջ երբ ներքնասննակի դուռը բացուեցաւ ու կանացի մաս զինք ներս հրաւիրեց : Ծրարը, որուն մէջ գետեղած էր երեք հատ գիրք, հետն տաւ ու գնաց անօրէնին քով :

— Բարի լո՛յս, Պրն. Կապուտիկեան :

— Բարե՛ւ, Գառնիկ, այս անգամ ի՞նչ ընկաւ միտքդ՝ որ աճապարելով եկար :

Այդուր զանձում մ'ըլլի, կրկնակ ասպարանքով :

— Այգէկ գործ մը տեսած ես կէս օր չեղած, Գառնիկ : Ապրի՛ս :

— Շնորհակալ եմ : Սա ծրարը հոս ձգեմ Պրն. Կապուտիկեան, վաղը վեց տուարի չէք մը ճամբէ :

— Ի՞նչ ծրար, Գառնիկ, ի՞նչ փոխարթէք :

— Երեք հատ գիրք վեց տուարի կը վաճառեմ, շահը մեծ չէ :

- Որո՞ւ է կը ծախես զիրքերդ :
- Վարժապետին, խանութպանին եւ վաճառականին :
- Զիս զուրս ձգէ այդ ցանկէն :
- Ինչո՞ւ :
- Ամէն բանի դրամ տարուն մէջ լո՛ւստ կայ բայց կրնա՞ս ըսել ինձի թէ զիրքը ինչո՞ւ պիտի գնեմ :
- Կարգալո՛ւ, գրապէտ մը քաջաբերելո՛ւ, հայ գրականութիւնը ապրեցնելո՛ւ :
- Գուն ալ շէտակ դատարկամիտներուն նման կը գրուցես, Գառնի՛կ :
- Կատակ մի ընելը, հողիդ սիրես, թոյլ տուր որ ծրարը հոս ձգեմ :
- Առած իս պէս զիրքերդ մինչեւ փողոցը կը նետեմ : Խեչքդ միտքդ տո՛ւր. առեւտուրին, զո՛ւն վառաճականի գործակատար ես, զո՛ւն պարտականութիւն ունիս գործը ընդարձակելու : Այդ զիրքերը կուրացուցին մեր ժողովուրդին աչքերը, անկէ խլեցին բազմապիսի ձիրքեր, որոնցմով կը մրցէր աշխարհին հետ, վաստակ կ'ընէր, զիրքի կը տրւանար, անուն եւ համբաւ կը հանէր : Ամօ՛թ քեզի, Գառնիկ, հազա՛ր ամօթ որ ասպարէզիդ պատիւը ոտքիդ տակ կ'անես, սուդ ժամանակդ կուտաս թեթեւամիտ զիրքեր վաճառելու : Զգէ՛, ձապուկ, ձգէ՛, այդ անամիտ տենչդ, վարիւր առեւտուրիդ, հարիւր տուր զիր՝ քան վաստակ ըրէ, հազար զիր՝ հինգ հարիւր չա՛նէ, աս խաբելով, ան ծուղակը ձգելով : Գիրքը փոր չի կշտացնել, զիրքով տուն ու տեղ չես կրնար ապրեցնել, բանդ նայիւր, Գառնիկ, երիտասարդ ես, ապագայ ունիս, եթէ չյաջողես վրադ կը խնդան : Մտածէ՛ :

Հ Ա Ց Ը

Բաղնիքի խոնարհ փոշետան մէկ անկիւնը, մաշած քուրձերու մէջ, սպտակած էր մատաղատի աղջիկ մը, Յասմիկ: Անոր կուշարը՝ մասհող երևակոյթով նստած էր հազիւ ութ տարեկան տղեկ մը, Յարէթ, ցնցոտաւոր, խիւ մաղերով, բոսիկ:

Օրը արդէն բաւական առաջացած էր ու դեռ անոնք դուրս դացած չէին իրենց այլ սպաստանէն՝ հայթայթելու բրդուն մը հաց, քիչ մը ունէ բան որ շուկային մէջ խանութպան մը կը նետէր անաղուրկ մանուկներուն գիրկը:

Պարզապէս համարձակութիւն չունեցան դուրս ելլելու: Սաստիկ ձիւն վր տեղար եւ թարմ բաթիլները մեղմարար կ'իյնային փոշետան առաջը ու իրարու վրայ բարդանալով ճերմակ պատ մը շիներ էին:

Եւ փոքրիկ ընկերները պարզապէս կը սարսափէին ձմրան սափարձը կողանակէն, որուն սուջեւ անոնք այնքան կը տառապէին: Առաջին ձմեռն էր իրենց ծնողաւորի վիճակին, եւ տակաւին վարժուած չէին հանդամնօրէն վարելու իրենց անպաշտպան կեանքը:

Բայց ոչինչ ունէին ուտելու, ոչինչ:

Ինչ լաւ էր անցնող աշունը, մանաւանդ ամառը, որ ժամանակ իրենք կ'իջնային շուկայ եւ հոս ու հոն դեղերելով, այս ու ան դուարձացնելով կը ճարէին պատառ մը հաց, կտոր մը պանիր, եւ նոյն լիակ պնակ մը տաք սպուր:

Այո, անոնք բնաւ չմուրացին այն օրէն սխառձ երբ կարաւանին հետ հեւասպառ վաղող իրենց մայրիկները յոգնած ու լեղատպատա՝ լքեցին զիրենք փոշոտ ձածբուն կղերքը, Յունիս ամսոյ կիլիէ արեւուն տակ, աւանէն բաւական հեռու, գրեթէ ամայի սրտի մը կուշար:

Մերունի գիւղացի մը, որ քաղաք կ'երթար պատերազմի դաշտը ինկած իր սրբույն կիսատ թողած գութները կարգի դնելու, զիրենք դնելով իր տարիքոտ դրաստին վրայ՝ բերաւ ձեռք քաղաքապետնորանի որբանոցին սուջեւ, խճուղիին քովիկը: Հունայ վիրաւոր զինուորներ մատուտակ կը քաղէին: Ամէնն ալ կը տառապէին քաղցէն, ամէնն ալ, զինուոր, տարազիր, եւ որբ:

Եւ որբանոցին սնօրէնը, Ահմէտ Ալի, ներս չընդունեց զիրենք: Տեղ չկայ, առարկեց, պարէն չկայ, բժիշկ ու հիւանդապահ չկայ: Բայց միշտ ալ ատիկա չէր իրականութիւնը: Որովհետեւ պետութիւնը վճարած էր իր զիւրքը ստանց հանդէպ: Կայտատ ու հասուն սերունդները մէջտեղէն փեքոցներ էին, հիմա կը մնար որ դանդաղօրէն հարէին ու հասնէին սա խլեակները, օրը քիչ մը, տառապելով, արտասուելով:

Բայց այս երկու մտնելիները երկաթի նման տոկուն կամքով ուխտ
ըրին չի մեռնիլ այդ Հարածներին մէջ: Եւ փարեցան իբարու ամուր
կեբայով, և ապաւինեցան բնազդին սր գրեհնք առաջնորդեց զէպ ի
կեանք, զէպի պայքար: Արդէն երկրորդ օրը իրենք մասն զաշուերուն
մէջ, խճուղիի երկայնքէն քայլեցին: Ետինքին, շուրթերին խոտի նման
կաննուչ, սոքորին յոյնած՝ քնատ, հասան աւանի վեր թողը, պայ-
տարներու շուկան: Հոն, խնուած քաղնութեան մէջ, անոնք զլոտեցին
խաբէշիկ հողիկ մը, որ արջ մը կը խաղցնէր: Փոքրիկ մանչ մըն ալ ար-
ջին շուրջ կը դանտար, երգելով ու պարելով ու երբ կարգը կուգար
հանդիսատեսներուն մուտքի դումարը հաւաքելու՝ ան կ'աշխուժանար,
կը սուէր, ապա բաժարակ աղնոյ լարերուն եղանակը կը յօրինէր —
փը՛Քնը փը՛Ք, փը՛Քնը փը՛Ք, փը՛Ք...:

Յարեթ շատ սրբեց իր հասակակիցին պարն ու երգը, անոր խանդն
ու ձեղունութիւնը, անոր բարի ու դրաւիչ ժպիտը: Հարկաւ, ինքն ալ
կրնայ արդպէս երգել ու պարել, ստանձին, ուրիշներուն ներկայու-
թեան: Անչուտ Յատմիկը կարող է մասնակցիլ իրեն: Ատիկա աւելի կը
չարթէ մարդոց դուժբը, ամէն տեղ:

Ու առաջին արարուածը պատրաստ էր Յատմիթի մտադաշ մտքին
մէջ: Երբոր հնօրիկը զաղբեցուց տաճիկն տաքոսամ ազմուկը, բարձու-
թիւնը տարադնուեցաւ, և Յարեթն ու Յատմիթը իջան շուկայի վերի
հրապարակը: Փոռին անուշ բոցքը գրեհնք բոնեց կաշկանդիչ ուժով մը
և փութացին հացադործի վրայակին առջև: Գունտ հացեր, բաց հա-
ցեր, և ձեթակ հացեր: Գրորուեցաւ իրենց ախորժակը, բայց ջկար ծա-
նօթ մը որմէ հայցէին պաղունց մը բարեք, ջկա՛ր:

Դեռ քանի մը շարաթ տուաջ, իրենց մայրիկներուն հետ կառք նըս-
տած՝ կ'անցնէին հոնիկ, առանց ուշադրութիւն դարձնելու այդ հացե-
րուն: Այսօր տարբեր է: Երեք շարաթուան իւրաքանչիւր օրը մէկ տար-
ուան փորձառութիւն ջամբեր էր իրենց, քերտ կեբայով: Իրողութիւնը
գիտէին, ախրնքն այդ տարիքին մէջ ըմբոնած էին իրենց պիճակին ող-
բիբոսութիւնը: Տնադուրիկ էին, չունէին ոչ հայրիկ և ոչ ալ մայրիկ:
Անոնք բոնի տարուեր էին զէպի անապատները, և հոն աւազներուն
գրեթէ դրեւ էին իրենց ընկճուած մարմինները: Ու ոչ մէկը կար այն
բարձրութիւն սիրելիներէն, որոնք հիմա պիտի ուզէին գրեհնք վրել իրենց
ուսերուն վրայ, ապահովելով անոնց բոլոր կարիքները: Իրենք տակաւին
ընտրացած էին սա ծանր պայմաններուն, ո՛չ կերպը գիտէին, և ոչ
ալ համարձակութիւն ունէին:

Ահա կառք մը կանդ առաւ քիչ մը անդին: Հոնիկ իջաւ կառապարը
ու շատ հաց գնեց: Բոլոր մուրացիկները վաղեցին անոր կողմը. ձեռ-
քերնին բացին, խնդրեցին, աղբակեցին, և վերջապէս մէկ մէկ պատաս-
բով ունեւրով՝ առանձնացան, կերան: Բայց անդին տղիկ մը կէս հաց ձեռք
ձգած էր: Յարձակեցան անոր վրայ, հարածեցին դարն, բոնեցին և քիչ
մնաց որ պիտի խեղճէին խեղճը:

Յամբիկ դողաց ու կծկուեցաւ, բացաւ ու կոչչաւ Յարէթին: Իրենք ոչինչ կրնային ընել այդ տեղ: Հոս ու հոն զիտեկով ման եկան չուկային մէջ: Դարձան ետ, մտան նեղ փողոցները ու երբ մէյ մըն ալ հասան հացադորձի կրպակին առջև արզէն իրիկուն էր:

Մայրամուտի պահուն հորիզոնը կարմիր սաւանով մը քողարկուած էր: Կարծես երկրի վրայ թափուած այնքան արիւնը լեռնաձորի մը զարնանային սելի նման հոսանք տալով՝ խուժած էր կապուտին գրիքը, բարձրեալին վրէժը գրգռելու, անոր ցատուձը հրահրելու:

Մութին մէջ անադուրկ մանուկները հաւաքուեցան բաղնիքի փոքրիկ հրապարակը, շարուեցան պատին տակ: Յարէթ ու Յամբիկ ալ խոտնուեցան այդ խուժերին, բայց չէին գիտեր յարարելութիւն մշակելու կերպը, արզէն սա անտակ տղոց հետ: Իրենք նոր կը մտնէին այդ տարօրինակ կեանքի բաց դռնէն ներս և՛ սեւէ պատրաստութիւն չունէին համակերպելու, յարմարելու այդ վիճակին:

Երբոր աստանդական մանուկներու խուժքը լսեց իրենք ալ քաշուեցան թիկնիկի մը բունը ու թեւերնին իրարու վրայ տարածած՝ քնացան անօթի ու ծարաւ:

* * *

Տղոց ազնուկէն և՛ չուկայի և՛ ու զեռնէն շուտ արթնացան իրենք և՛ զացին զայդ ազբերը լուացուելու, ջուր խմելու:

Հիմա Յարէթ կը կատարէր փորձը իր նոր զերին: Լեզուն ու շրթնուները արագ կը շարժէր և՛ եղանակ մը կը շինէր — փը՛Փնը փը՛Փ, փը՛Փնը փը՛Փ: Յետոյ մտածեց այդ տեղոտ յանկերպին վրայ աւելցընելու գիւմային ձեւեր ու արտայայտութիւններ, կերթ ու պատշաճ: Փուռին հացը իր երևակայութեան առջև կուգար ու զինք կը մղէր՝ շտտով կատարելագործելու իր արուեստը, սրով պիտի կրնար Յամբիկին և՛ իրեն ապրուստը հարթթաթել: Փը՛Փնը փը՛Փ, փը՛Փնը փը՛Փ: Պըտոյտ կուտար, կը պարէր, կանոց կ'աննէր, կը զիտէր Յամբիկին քընքուշ զէ՛մքը, կը զրկէր զայն, կը համբուրէր անոր խնձորանման այսը, և՛ խելայեղօրէն վը պարէր, թեւ կը տարածէր աղեղի մը պէս, բամպակ աղնողի մը ճարտարութեամբ, ու զարմանալիօրէն տպաւորէր երգ մըն էր իրենը: Փը՛Փնը փը՛Փ, փը՛Փնը փը՛Փ, փը՛Փնը փը՛Փ:

Իր զերն արշալէկ կատարելով իրենք հասան վարի շուկան: Հնակարկատներու պատին վերի կողմը լուրիա ապուր եկող թրքական տաւաղով խոհարարներուն շուրջն հասարուած էր ահագին բարձրութիւն: Անոցին, հայտ մը զատարկ տան քարէ աստիճանին վրայ պզգամ էր համեառ երևոյթով հասուն զիւղացի մը՝ լուրիա ապուր լեցուն պարզան մը զիրկլը՝ փայտէ զգալով կ'ուտէր և՛ ճերմակ հացէ մը խոշոր պատտոններ կը խածնէր: Յարէթն ու Յամբիկը կանդնեցան անոր արևմտեային քիթին առջև: Իր խաղին ու սպարին ասաջին արարուածք սկսաւ Յարէթ: Ան վարժ դերասան մըն էր հիմա: Կրունկները վեր կ'առնէ, ծունկը կը ծալէ, իր փոքրիկ մարմնը մէյ մը կը պրկէ ու մէյ մըն ալ կը երերայ,

կ'իջնայ գետին, ձախ ձևօքին շուրջ կը դառնայ արազ-արազ, ահա՛ յանկարծ վեր կը ցատկէ, բերանը կը լեցնէ առատ փուփուկ եւ վարի շուրթը եղանակին համեմատ կը շարժէ՝ փը՛Փնը փը՛Փ, փը՛Փնը փը՛Փ:

— Ապրիս, որդի, ապրիս, ըսաւ հանդիսական գիւղացին: Ահա՛, առէք սա ապուրն ու հացը, կերէ՛ք: Այս քառասուն փարայով ալ գնեցէք ինչ որ կ'ուզէք:

Նստեցան մարդուն գլխաց, ախորժակով կերան: Իրենց առաջին վաստակն էր, արդար վաստակը: Անհունօրէն քաջաբերուած՝ Յարէթ րունեց Յասմէկին ձեռքը, խոնարհութեամբ շնորհակալութիւն յարտնեցին բարի փուղացիին: Մարդուն օրհնութիւնը ընդունելով մեկնեցան:

— Ապրտատի միջոցը գտանք, Յասմէկ, ալ անօթի պիտի չմնանք: Իբրա էր Յարէթ: Ծոտտով շտկային մէջ ամէն խանութպան ու գընորդ՝ ձանչցան գիրենք, գնահատեցին իրենց տաղանդը:

Փը՛Փնը փը՛Փ, փը՛Փնը փը՛Փ...

* * *

Այն օր, սակախն ձիւն կը տեղար:

Բաղնիքի խոնա փոշեառն մէկի անկիւնը, մաշած բուրձերու մէջ, սլտակած էր Յասմէկ, եւ անոր կուշտը՝ մտահոգ երեսօթեով նստած էր Յարէթ:

— Անօթի՛ եմ, Յարէթ:

— Գիտե՛մ, Յասմէկ, գիտե՛մ:

Եւ Յարէթ գիտեց ձիւնին բարձր կոբար, մտածեց կարճ պահիկ մը ու իր ընկերուէն գրկելով համբուրեց անոր ճակատը եւ մեծ եղբոր մը առնական շէշտը դարկաւ իր բառերուն:

— Հիմա՛, աղուտրս, հիմա՛ շուկայ կը վազեմ ու քեզի գիրկ մը հաց կը բերեմ:

Իր բոսիկի ոտքերովն ձիւնապարը պեղեց Յարէթ ու թեւերը տարածելով արագիւի նման թռչեցաւ իր ձագունին կեր ճարելու:

Փը՛Փնը փը՛Փ, փը՛Փնը փը՛Փ...

Հոկտ. 7

ՎԵՐՋԱԼՈՅՍԻՆ ԴԻՄԱՅ

Աշունի արևը տրտում էր այն օր:

Եւ այլ գաղջ ցեղերին ազմկասար հովը լուսամուտին վեղվերը ճեճերով՝ խոյացաւ նոսրալաճառի դուռին վրէժ, գայն կրունկին վրայ դարձուց եւ դնաց գրաւեց փողոցին լալնօքը, չուրջ պարի պոստաւ եղանակ մը սուրեց: Յանկարճ խենդի նման չարկեցաւ առեւտրականներուն ծանր ցուցատախտակներուն հասակին, օրօրեց, ցնցեց դանտնք, եւ անկեանը հասնելով՝ նոսար Տաւօրիքին սեւ դրխարկը թոցուց, ու քրքջալով կծկուեցաւ, ամփոփուեցաւ եւ վերջնայէս մտաւ աղճկայ մը քը-դանդքին ներքեւ, գայն վերցուց, ճի՛ մը լաւաւ, ժպտաց ու երեսն առաւ վաղեց, հա՛ վաղեց:

Նոսար Տաւօրիքի փողոցին երկայնքը վաղելով, ան ալ անցորդի մը օղնուլիւնամբն հաղիւ կարողացաւ իր գրխարկը բռնել: Ու առիկա քերած էր իր ջիղերուն մաշկը, գայրացուցած էր գայն, ինչպէս որ ստիւրարար տարիքաւոր մարդիկ էնթատայ էն: Որսէպոյի երկրորդ անգամ ծաղը ու ծանակ շրջալ անցորդներին՝ միշտ վախա ձեռքը դրխարկին՝ ան արագ վը քաշէր հասնելու գրառանկակ, որ կը դանուէր մեր հին թաղը, վախա աշէն տան մը երկրորդ յարկը:

Փողոց մը անցնելուն, ասկայն, անկիւնը իրեն առջեւէն անցաւ միջակ տարիքով տանտիկին մը, որ առտուն կանուխ դնումի կ'երթար, անապարտան ակնյալով:

Նոսար Տաւօրիքի հաճելի ջիւղեցաւ այլ կնոջ բրածն ալ: Ան սովորարար փողոցը անցնելուն շրջահայեաց կ'ըլլար սրպէպի ուսէ մէկը շանցնէր իր դաւազանին առջեւէն, մանաւանդ կանացի մը, այն ալ առուտուուն: Օրուան այլ պահը ան կը համարէր սրբազնագոյնը, եւ շիտակ իր գրառանկակը քարելով՝ բախտը բարեացակամ կ'ըլլար իրեն: Բայց, Աստուած մի արացեց, եթէ անձ մը, չուն մը, եւ կամ մուկ մը անցնէր իր առջեւէն այլեւ ամբողջ օրը ախար եւ ճնշիչ խորհուրդներ դիմք կը շարջակէն, եւ ի՞նչ աճաւոր շարշարանք:

Ահա՛ թէ ինչո՞ւ Պր. Տաւօրիք ճարպիկութիւն մը բանեցնելով ուղեց միջակ տարիքով կնոջ մը առջեւ կորեւ: Ասկայն չլաջողեցաւ: Կինը անկիւնէն դարձաւ ձախի վրայ ու արագ քարեց: Նոսարը սրպողեցաւ, կանգ առաւ, աչքերը շիւեց, շրթունքը երկրցուց, բան մը չհնչաց, եւ քարեց կնոջ կռակէն:

Կինը չէր նայեր չուրջն ու մտին: Շիտակը ակիորէն նոյն իսկ անկիւն անողտակ էր Տաւօրիքի դիտաւորութեան նկատմամբ: Բայց երբոր լմբանց թէ իրեն հետեւող մարդուն ոտքերը բնաբորթէն կամ դիտմամբ

արագ կը շարժէին, բարդատելով իր քալումներն հետ՝ դուռ ու մինչև հունայ շահասած ան պիտի անցնէր զինքը:

Յետագարձ ակնորակով մը շարից իր մրցորդին արագաշարժ ուժովունը՝ իր միանններ արձատից ու կարկինները բացաւ: «Դուն պիտի շահասնիս նպատակով, մարդակ», մտածեց տիկինը, «մանաւանդ այսօր պիտի շահանիս», այս անգամ ակունները ամուր սեղմելով կրկնեց իր խօսքերը:

Հովը հանդիսուորակցա ուշադիր կը հետեւէր երկու հակառակորդներուն մրցումին: Երբոր տիկինը անճրկէր, հովը կը տարածէր իր անձայր բարուկներն անոր շուրջ եւ սոսաջ կը մղէր զայն, ապա յանկարծ կը դաննար նօտար Տաօրէքի, եւ իր սաստիկ շունչը կը փչէր անոր աչքերուն, ականջներուն եւ ռունդին մէջ: Ատով չէր գոհանար: Կը մտնէր անոր ծոճքակը, կ'իջնար վար կուրծքէն, սարսուտ կը պատճառէր ստրեց մարդուն: Ատանկ անհանդարտութիւն պատճառելով նօտարին՝ կը զանդաղեցնէր անոր քայլերը, եւ տիկինը արդէն երկու տասնեակ սոք հետու կը քալէր, շունչ չինայելով:

«Չկա՛ւ տիկիս» մրմնաց նօտարը, «ամբողջ օրը անհանդիստ պիտի բլբլայ», եւ աշխուժութիւնը ամփոփելով՝ անուռ ետանդուն տարւ մը սրէս քալել: Երբեմն ենթադրեց որ նա տեղը պիտի հասնէր իր մրցորդին, բայց ամէն անգամին ալ յուսախար եղաւ: Արդէն իր բարկութիւնն առաւ զինք զիւրին ու ւաճով ցնցեց, լեղի բաժակ մը հրամցուց իրեն, զինոցուց: «Ըս հեղն բո կնո կրունկին վրայ պիտի կոխեմ», զրեթէ լըսելի ձայնով ըսաւ մէջ մը:

Տիկինը Հարստանի տարերուն աղջիկ՝ վարժուած էր արշալուսին զիմաց խաչակնքել իր կայտառ զգաքը ու բանին զլուին անցնել: Ան ժառանգէր էր իր նանիկն որ շար աջքէ մը շատ աւելի անբարխտութիւն կը բերէ ստոտուն կանուխ իր սոջեւէն անցնողը: Եւ իր զիտցած բուր սուրբերէն ուժ աղեքսեց տիկինը, իր կամքը սեղմեց, կարծրացուց, անբաղժ դարձուց: Այլ եւս ճիղի հարկ չկար: Ռաքերը կ'իջնան ու կը բարձրանան անտօրտ տեղով, ա'լ կրնայ քալել հինգ փողոց, տասը փողոց, եթէ մարդը ստիպէ զինքը:

Երեք երկախ փողոց անդին կը զանուէր Աղլաննան նպարավաճառատուներ, ուր կ'երթար գնումի Տիկին Բակուհին: Վատահ էր անիկա որ մինչև հոն պիտի կրնար արշալին տաշնութիւնը պահել:

«Անպիտան ծերութիւն», զանդատեցաւ նօտար Տաօրէք, «զիւրջապէս սո նախատիկն ալ ինձի պարտադրեցիր»: Ու ինքնարբարբար իր ձեռքը լնաւ ծունկին վրայ՝ պրկուած ծոյլ չիղը չիւց: «Տարօրինակ ցաւ մին ալ ահա սո եղաւ», զլուր օրօրելով ըսաւ: Նոյն ստեն ոտքին տակ՝ միջնամատին տրամաբ խոցի մը կապուիլն զգաց: «Ձարմանալիւրէն անոցը է բնութիւնը ինձի հանդէպ, Տէր, մանաւանդ վերջալուսին զի-

մաց» աղօթողի վաթժ լեզուով մեղմ բայց ազդու կերպով արտասանեց , «պարտութիւնս պիտի դրամ» :

— Բու բանդ ըմբասու, Տաւօրիք :

Աստուիկ ցատկաբող հովին ուսած սրովայնը ճեղքուեցաւ, եւ նօտարն կարծեց թէ այդ բառերը իր գիրկն ինկան :

«Բայց ես պարտութիւնը պիտի արհամարեմ : Պայքարիչն ես շատ սիրեցի : Եսապաշտութիւնս զիս մղեց զէպիկ դանդուածները, զէպիկ բեմբ, ուրիկ բունեցքս ճօճեցի դրուիններուն վրայ բոլոր անոնց, սրտնք կը համարձակէին աջեւէս անցնել . . .

— Այլ հին օրերը ալիւս ես չեն դար, Տաւօրիք :

Այս խօսքերը իր ականջին հասան/զիմացի բացաստաններուն մէջ համախումբ հովին կատարի պարերով բացազանջումներէն :

Նօտարը ընկճուեցաւ, դողաց, ատրասիւցաւ :

«Ես ինչպէս պիտի համակերպեմ այս ողբալի վիճակին, Տէ՛ր : Ահա՛, եօթնամասունը երկու տարուայ յարատեւ մարտումներս զիս այս կացութեան հացուցին : Ես որ հովերը կը ճեղքէի, արեւուն կիզիչ ճառագայթները կ'արհամարէի, անձրեւին կաթիլներով կը կ'ազդուրուէի, եւ ձիւնի բաթիլներով կը հրճուէի : Եւ քառասունութը նահանգներուն բոլոր մեծ քաղաքները երկարող ճամբաները չափեր եմ այս ոտքերովս : Հիմա ալիւս հասած է իմ վախճանը : Գիտե՛մ, վերջալոյսը կը խոնարհի, արա՛ղ : Այդ կիներ, այդ օտարուհին, աւիւնովն ու կամքովը անպարտելի է : Անիկա կը նմանի բնութեան, սրուն դաղտնիքը չհասկցած անա կը պատրաստուիմ մեկնելու :

Եւ Նօտար Տաւօրիկ հովէն տատանող ծառին նման երեւալով վերջապէս հանդարտ կեցաւ :

Միջակ տարիքով կիներ հիմա կը դառնար անկիւնօր՝ ձախի վրայ, եւ շուտով անյարտացաւ Տաւօրիքի տկար տեսողութեանէն :

— Վերջալոյսն ինչքան ալ շուտ իջաւ գլխուս, Տէ՛ր, մինչդեռ ես այնքա՛ն իղձեր ունէի, այնքա՛ն տենչեր, այնքա՛ն վախաքներ, մանաւանդ հիմա սա կիսոյ առջեւն անցնելը . . . :

Նոյ · 11

ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՄԸ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԿԸ ԳՏՆԷ

Փոքրիկ դատարան մըն էր և գեղջիկական ճաշակը իրականութենէն շատ աւելի անուշիկ էր: Բայց իրական էր — լայն տարատով, կովի նըման գլուզացնեմէն, որոնք կը քսկատուէին ունկնդիրներու յատուկ փայտեայ նստարաններուն վրայ, մինչև ծխախոտ—ծամող զուարթարարոյ բարապանը: Դատաւորը իր գէմքին վրայ կը կրէր պատկերը ողջ գիւղին: (Ստալը է որ մեծ քաղաքը, ուր ևս հասակ առի, կը ծիծաղինք անոր հովանի օձիքին և անտավոր դաւառարարատին վրայ): Բայց իր խմատութիւնը, որ յետոյ հասկցայ, Սողոմոնին դատողութեան նման բարձր էր և իր գուժը աշխարհէս չափ ընդարձակ էր:

Թերևս հետաքրքրիչ գիտնալու թէ զինուոր մը որ երևք օրոքայ արձակուրդի տոմս մը կը կրէր գրպանին մէջ, ինչ գործ ունէր Թէքսասի մէջ ինչպէս գիւղին փոքրիկ դատարանին մէջ, երբ իր ճանապարհը շարունակելով՝ կընար Տելաս հասնիլ աղուոր ժամանց վայելելու: Բոլորովին անկեղծութեամբ կ'ըսեմ որ ևս հոն դացեր էի պարզապէս անձրեւէն պատասպարուելու համար: Բանակատեղիէս մեկնելէս ի վեր մատս կը անկէի ճամբէն անցնող ինքնաշարժերուն, և վերջինը գիտ հասցուց սա գիւղը: (Կատակ չեմ ընէր կամ չեմ փորձեր ծածփել սեւէ բան երբ ըսեմ թէ գիւղին անունն անդամ մ'իտքս չէ): Թէքսասի այն յանկարծակի և սաստիկ հեղեղատն էր որ իջաւ, և ևս վաղեցի պատասպարան մը ճարելու — և ինչպիսիքս դատայ դատարանին մէջ իբրև հանդիսատես:

Դուրսի հեղեղը իջած էր ակամայ վաղքի մը երբ որ անոնք ներս առաջնորդեցին փոքրիկ խափշիկ տղայ մը, և ևս արդէն ոտքի ելեր էի մեկնելու սրահէն: Բայց բան մը զրգեց զիս որ կենամ — կամ այդ զրգումն ըրաւ տղեկի գէմքին ողորմելի ծփուն քայցրութիւնը, կամ գրեթէ ծիծաղելի երկելիութիւնը իր մօր արտաբարտութեան, կամ հետաքրքրութիւնը զոր գրաւեց աժաննոց ջութակը որ բարապանը ներս բերաւ ցուցադրելու դատաւարութեան ընթացքին: Չեմ գիտեր: Գիտեմ, սակայն որ կենալովս շատ ուրախ զպայի:

Ունկնդրութեան ստան ոչինչ կար պաշտօնական ըլլալու: Չերբակարգ պաշտօնեան, գիւղին մէկ ստիկանը, ամփոփ և համառօտ ներկայացուց գաւառին դատը: Տղան, որուն անունը Միլթըն Իպանս էր, սեպհականացուցեր էր զօրոյած ջութակ մը, և ըսաւ որ ջութակը, ըս-

տացուածքը Էտօլֆ Հարվուտի, անօրինական եւ ապօրինի միջնորդ մը վերցուցած էր անոր խանութէն, երկու օր առաջ: Խանութին մէջ զրաց զան ըլլալուն՝ Հարվուտ չէր կրցած ներկայ գտնուիլ ատենանը, բայց ղուեթակին խտուծիւնը կասկածելի չէր: Պաշտպանեալի մայրն ալ ընդունեց որ որդին ղուեթակը վերցուցած էր Էտօլֆ Հարվուտի խանութէն:

Երբ ոստիկանը ղեկից կուտար ես ուշադրութիւնս յտեսել տղեկին վրայ: Ան շատ հանդարտ նստած էր ու իր թուխ ձեւքերը՝ ծալլել էր ծունկերուն ղեմաց, իր ոտքերը գետնէն քանի մը մատնաչափ վեր կախուկ էին: Սարսափած չէր: Իր դէմքին ղուարթութիւնը շարժուն էր, եւ իր քնքուշ սրճադոսն աչքերը կը խուզարկէին ամբողջ տեսարանը, երբ իսկի մը ուշադրութեամբ:

Իր մայրը, յուզուած, դայրացած ու տարուբերուելով կանգնեցաւ վկայութեան, մինչ դատաւորը հակեցաւ դէպի առաջ ու իր հարցումը ուղղեց անոր:

— Դուք ըսիք որ աս ղուեթակը վերցուած է Հարվուտի խանութէն:

— Այո, տէր իմ, Հարվուտէն:

— Ձեր որդին ղոզցա՞ւ զայն Հարվուտէն:

— Ոչ, տէր իմ: Չգողցաւ զայն:

— Անիէ գնե՞ց զայն:

— Ոչ, տէր իմ: Չգնեց զայն:

— Խոստովանէ: Եթէ զայն չգնեց ուրեմն վերցուց զայն: Դատաւորին ձայնը ազդու էր հիմա:

Անիկա վրուին օրօրեց, ապա ղիտեց ատենանը, յուսահատի նման կ'որոնէր մէկը որ կրնար իր խօսածները հասկնալ: Յետոյ դարձաւ դատաւորին:

— Որդիս չգնեց զայն, ոչ ալ գողցաւ զայն, դատաւոր: Անիկա իրեն սրուեցաւ:

Հանդիսականներէն մէկը քրքիջ մը արձակեց, դատաւորին մուրճին հարուածը իսկոյն լսեցուց ազմուկը:

— Պարոն Հարվուտ տուաւ զայն տղուդ:

— Օ՛հ, ո՛չ, տէր իմ:

— Ո՞վ տուաւ: Ճշմարտութիւնը կ'ուզեմ: Դատաւորին ձայնը անհամբերութիւն մը կը մատնէր:

— Ահա ճշմարտութիւնը, դատաւոր: Կնոջ ձայնը հանդիսաւոր էր: Ողին տուաւ զայն տղուս:

Վայրկեան մը ցնդիչ լուծիւն տիրեց եւ յետոյ ատենանը լեցուեցաւ խոստո ծիծաղով մը: Վերջնապէս դատաւորի մուրճը սաստեց ամէնը: Բայց գեւ ամէն դէմքի վրայ ժպտար կը նշոյլէր:

Դատաւորը նայեցաւ վկայող մօրը խոժոռութեամբ ու ըսաւ.

— Որդիդ ատեանին ատջեւն է : Եթէ կ'ուզես անոր օղտակար ըլլալ, շխտակը զրուցէ :

— Իբրև որ չեմ ստեր, իբր'ւ... :

Իր շուրջը նայեցաւ, անօդնական, եւ վերջապէս իր աչքերը հանդէպն ցանն դաւկին վրայ, ու ատիկա իրեն տուաւ խօսելու յանդիմութիւն : Թէ-եւ իր ձայնը երբեմն կանոց կ'առնէր, անհանդիստ էր, բայց եւ կ'ըմբռնէր ծորումն անկեղծութեան :

— Միլիթընս երաժիշտ ծնած է, դատաւոր... : Կարդ մը հանդիսականներ խնդացին, բայց դատաւորը ակնարկով մը հանդարտեցուց զանոնք, եւ արեւելին մայրը շարունակեց, — Այո՛, այդպէս է : Ան բնատուր երաժիշտ մըն է, եւ ան կրնար ջութակ ածել նոյնիսկ աս ջութակը ունենալէ առաջ : Անշուշտ ան բունն փափաք ունէր ջութակ մ'ունենալու, բայց երբեք բուսական ստակ ջունեցանք իրեն հաստ մը դնելու : Յետոյ ողբին ձեռք մը կարկանդակ ու իր ուղած ջութակը իրեն տուաւ : Հիմա տղաս կ'ածէ շխտակ ջութակի վրայ, եւ ատիկա, անկասկած աւելի լաւ կերպն է :

Երբ արեւելին աւարտեց իր անհաւատարի պատմութիւնը, դատաւորը մտքերը իր կողորդել, եւ հանդիսականներն ալ ակնկալութեամբ սպասեցին : Ոչինչ կը դուշակէր դատաւորի մեղմ, անբարբառ դէմքէն :

— Ըսիք որ Միլիթըն կրնար ջութակահասարել նոյն իսկ զայն ունենալէ առաջ, խօսեցաւ դատաւորը, շատ կամայ :

— Այո՛, աէր իմ, այդպէս ծնած է ան :

— Ուրեմն հիմա կրնա՞յ ածել զայն :

— Անշուշտ կրնայ, դատաւոր : Առաջին անգամ ձեռքը դարնելուն ջութակին զոր ողբին տուաւ իրեն, ան ածեց եւ նուազը ծորաւ աջակէտ քաղցր, աջակէտ աղուոր : Ան սորվելու բնաւ պէտք չունէր, որովհետեւ առաջուրէն անհասարակ կրնար նուազել :

— Եստ լաւ : Դատաւորը ձեռքով նշան բրաւ տիկնոջ որ վկայի աթոռուն վար իջնէ : Անիկա արարտագործն օտքի էլաւ, վար իջաւ եւ դնաց քորը նստարանին՝ ուր նստուկ էր իր տղան :

Դատաւորը շփեց իր ծնօտը : Գլուխը քիչ մը վեր առաւ ու ըսաւ .

— Միլիթըն Խովանս թող զայն նստի վկայի աթոռին վրայ : Ունկնդիրներ դիտեցին արեւը որ օտքի էլաւ ու առաջ քալեց :

— Հիմա, Միլիթըն, ըսաւ դատաւորը տղան նստել վերջ, մայրիկը ըսաւ ինձ որ դուն վրնաս ածել այդ ջութակը զոր ողբին քեզ տուաւ :

— Այո, աէր իմ : Ատոր համար անիկա զայն տուաւ ինձի : Ի հարկէ եւ կրնայի ածել զայն առանց հատի մը ձեռք զպցնելու, առաջուց : Տը-դուն ձայնը երկզտ էր եւ եւ ճիւղ բլի որ դինք շխտակ լսեմ :

— Լա՛ւ, որդի, հիմա պատմածիդ իրականութիւնը պիտի ստուգենք, ըսաւ դատաւորը : Կ'ուզենք որ դուն ածես այդ ջութակը աս ատեանին

առջև, և եթէ բաժնիդ պէս է, աշտինքն դուն կընաս նուազել, պիտի համոզուինք որ ուրին պարզեցեց զայն քեզի: Դարձաւ բարապանին, — է՛վէ՛րի, հոս բեր այդ անպիտան գործիքը և զայն տուր տղեկին:

Հանդիսականները իրար մշտեցին: Արժուակներս խարսխելով ևս նըստուել մնացին, և գտնեցի տղան որ ջուլթակը կը տեղաւորէր ծնօտին ներքեւ, ու վերջուց ճպտոր այն տեղէն, ուր դրած էր զայն բարապանը: Ուրախութիւնը կը ցոլար անոր անխռով, հանդարտ գէճքին վրայ:

Ու սկսաւ նուազել:

Դժուար է բնորոշել աբբ եղանակին տեսակը: Նուազ չէր անիկն: Փոքրիկ տղու մը նման շարչրկեց ջուլթակը: Մինչդեռ, եթէ գիտէիք տըրուն գէճքը, ուր կը փայլէր անխառն հաճոյքը, երկչոտ բնկոմոմը և գոհունակութիւնը, կը հարկադրուէիք ընդունելու այդ ներդաշնակ ճարնչիւնը իբրև նուազ: Ես նշմարեցի որ ունկնդիրներուն ծիծաղները վը վազէին դէպի գատաւորը: Ան հակած էր առաջ, ձեռքերը ծալած գրկին մէջ և երևոյթը կը յայտնէր մնացուն վհատութիւն մը:

Վերջապէս ան ինքզինք զտաւ: Խօսքը ուղղեց տղեկին որ իսկոյն վար առաւ ջուլթակը ծնօտին ներքեւէն ու ձեռքին մէջ ամուր մը բռնեց զայն, ճպտան ալ երկնցնելով ծունկին վրայ: Վախկոտի մը պէս ժպիտներ փոխանակեց՝ մօրը հետ: Տեսայ որ գատաւորին ակնաթիւր կ'երթար հոգ մը մօրմէն՝ աղուն, հեղ մը մօրը, և մէյ մըն ալ վերստին աղուն, ուր վերջապէս յառեցաւ: Խոչափողը մաքրեց, մինչ հանդիսականներ զիրար կը միթէին անհամբերութեամբ: Յետոյ խօսեցաւ,

— Որդի՛, ըսաւ գատաւորը հանդարտ եղանակով մը, շատ հիանալի՛ անցեր ջուլթակը: Անոր նայելով տղեկը ժպտաց անմեղուկ բերկրութեամբ: Այս՛, որդի՛ հիանալի՛ նուազեցիր:

Իր մուրճը ուժով մը պարկաւ ու դարձաւ ատենի ունկնդիրներուն:

— Ատենանը համոզուած է որ պաշտպանեալին տրուած է ինդրոյ ասարկայ ջուլթակը, ուրի մը ձեռքովն և ուրեմն զայն դողցած զէ: Անպարտ է: Դատը փակուած է:

Կոկորդը մաքրեց և առաջին անգամ ըլլալով անոր շրթունքին վրայ ժպիտ մը երեւաց, թեթև չորով մը:

— Եւ որպէսզի լման արդարութիւն ըլլայ, ըսաւ ան չոր եղանակով մը, և քանի որ ուրին առժամապէս դանձին մէջ բաւական ստակ չունի՝ ատենանը անձնապէս կը հատուցանէ ջուլթակին զինը պարուն Հարվուտին: Եւ ան պարկաւ իր մուրճը:

— Յաջո՛րդ գտար, է՛վէրի:

ՈՒՒՂԸՄ ԱՎՈՐՏ

ՀՐԵԱՅ ԾԵՐՈՒՆԻՆ

Փետրուար, 1915: Մենք, խուժը մը Աւստրիացի ձիւռոր սպաներս, անցնելով Կալիսեան սահմանը, կը վերադանայինք Հունգարիայէն: Մեզմէլ միայն մէկ հօգի նախապատերազմեան սպայ մըն էր: Ան ալ, սակայն, հրաժարած էր զինուորական ծառայութենէ, ատեն մը, երբ իր օրմէն նոր ժառանգած էր ընդարձակ ճաշարան մը, մայրաքաղաքին մէջ: Անոր երեսօթիւր իսկոյն կը մատնէր այդ պաշտօնը, որուն համար կարծես ան ծնած էր: Գիւրուկ եւ զուարթ մարդ մըն էր ան, եւ իր համարողեստը յայտնապէս կը տառապէր իր այդ լիութենէն: Իսկական վերջնացի սրանդոկայեան էր ան, կըր զէմքով, կարմիր ալեկով, իր չէկ պիտերով, եւ իր խորուսիկ բարեմտութեամբ, կը խմէր դառն զինի եւ վարժ կատակարան մըն էր: Տեղակալի տխուրս ունէր եւ Լօյթէր էր իր անունը:

Մնացեալներս, մեծ մասով, զուսկներն էինք կայուածատէրերու եւ յաճախած էինք համալսարան: Պատերազմը մեզի համարողեստ հոգուցնելէ առաջ մենք եղած էինք երիտասարդ բժիշկներ, փաստարաններ կամ ճարտարապետներ: Սերպիոյ ճակատէն զմեզ տեղափոխեցին Ռուսական ճակատը, եւ մենք կ'երթայինք մեր նոր զիրքերը: Ըստ բանակի կանոնին մենք Տեղակալ Լօյթէրի ստորադասներն էինք: Իրականութեան մէջ մենք գտանք որ ան մեզմէ նուառ էր: Ամէն քայլին ան կը գտնուէր մեր զլայնութիւնները, եւ որքան որ շափաղանց կը շողակրատէր եւ կը սրտմէր իր նախասիրած կատակներն յաջորդաբար, մենք յաճախ հաղիւ կրնայինք զսպել մեր զղուանքը: Աս զէր ու բիրտ մարդը անողորմ կերպով կը խիստէր իր համբերատար ձին, եւ կը գործածէր իր մտրակը առանց զբլսպայտաձախի:

Գեղեցիկ արեւոտ օր մըն էր, եւ օդը թարմ ու զիւրաբեկ էր: Գաշտերը զեռ ծածկուած էին ձիւնով, բայց հաս ու հոն այլեւս կը հալէր: Քանի մը մզնն սեւէ մարդկային արարածի շհանդիպեցանք: Յանկարծ արտի մը մէջ կանդոնեաւ կորաքամակ հրեայ ծերունի մը. ան հազեր էր երկայն սեւ վերարկու մը, եւ ստիկ սեւ գտակ մը կը ծածկէր անոր ճերմակ մազերը: Ակոսներուն մէջ ան կը նմանէր ալուաւի մը:

Տեղակալ Լօյթէր, մեր առաջնորդը, իսկոյն փոխեց իր ուղին: Ան անցաւ արտի մէջէն եւ փտանդելու աստիճան մօտեցաւ հրեայ ծերունիին, բարձրացուց իր մտրակը եւ հրեային գտակին զարնելով զայն վար ձգեց անոր զլիսէն: Ապա անոր ըսաւ.

— Գլխարկդ վար ա՛ս, Մովսէս, երբ հանդիպիս աւտորիացի սպա-
րէ մը :

Մենք վարեցինք մեր ձիերը եւ սկսանք մեզմարչաւի մը, բայց նըշ-
մարեցի որ ձերունին դձկու, զանգալ ու խոնարհ, վերցնելու իր զը-
տակը :

Լօյթէր կը քրջար : Ան հպարտ կ'ըզրար իր անդերարանցելի կատա-
կին համար : Արդարեւ մեզմէ ոմանք ալ խնդացին : Թէև մեզմէ շատեր
հրեայ էին, բայց նոյնիսկ մեր մէկ արենակիցը խնդաց անարգօրէն :

Ես չկրցի մարտել եղածը : Դարկուժիւնս կ'ըզայի : Ձիս վարեցի
Լօյթէրի կիցը, եւ մինչ մենք ողեւունչ կ'արշաւէինք, զէ՛մքս անոր զարձ-
նելով ըսի .

— Ձե՞ս կարծեր որ երկշոտի մը արարքն էր քուկդ, իրբև լիովին
խնամուած սոլայ մը, ձիէն ալ զօրաւոր, բայց զերծ ձիուն ասպետակա-
նութենէն :

Նարդասութիւնը աւարտելուն կ'ըզայի կոկորդիս սեղմուին ու
պրկումը :

Լօյթէր ըմբռնեց որ կռիւի կը պատրաստուէի : Գրեթէ իր ուռուցիկ
այտերուն մէջ անթելուած աչքերը քթթեց : Շուտով խորհրդածեց կա-
ցութիւնը : Հա՞րկ էր ինքնապաշտպանութեան զլմէլ : Մտերածարտը
արդիւում էր պատերազմի ընթացքին : Կամ ալ պէ՞տք էր զիս նկատել
իրբև անկարգապահ մը : Ան շատ լաւ պիտէր որ վերին հրամանատա-
րութեան մարտադիտութիւնը կը յանձնարարէր սպանելուն առաւե-
լապէս մարդկայնօրէն վերաբերիլ մեր քաղաքացիներուն հետ : Եւ ան
իբ պղկ արարքին տուն տուող պատշաճ պատճառ մը չունէր : Ու ան
նախընտրեց ծիծաղելով սպտուել կացութեան ծանրութիւնը : Միեւնոյն
ատեն կը ջանար խոնջան շրջել ու միանդամայն իր հեղանքը սեղացնել իմ
զլիսուս : Վերջապէս իր տենդոս եղանակովն ըսաւ .

— Բայց մի՛ մոռնար որ ան պարզ հրեայ մըն էր : Դուն զգածուեցար
որովհետև ինքը հրեայ մըն ես, պարզապէս դուն ամչցար մէկ ցեղակի-
ցի աղպէս նուաստացումը տեսնելով : Սակայն, մի՛ մոռնար որ դուն
զատարարկուած հրեայ մըն ես : Դուն կը պատկանիս մեզի, Քրիստոնե-
աներուս :

Ուե՛կ մէկը չմտապեցաւ : Եւ նշմարեցի որ ընկերներուս աչքերը դէ-
պի ինձ կ'ուզուէին : Ի՞նչպէս կրնայի տակալ ալը ակնարկներուն : Ձա-
նացի Լօյթէրի նման հանդարտ երեւնալ, ու ըսի .

— Միակ բանը սոմէ դանօթէն կ'ամ շնամ այն է որ ես կը պատկա-
նիմ ձեզի, որ մենք երկուքս ալ Աւստրիական սպաներ ենք : Կ'ամ շնամ,
որովհետև ի՞նչ պիտի մտածէ հրեայ ձերունին մեր մասին : Եթէ՛ դուն
այնուական մըն ես, զործուր ձերուց սանձը եւ վերադարձըր հոն ու ան-
միտ եւ սղայական վերաբերմունքիդ համար ձերունկին ներողամտութիւ-
նը հայցէ :

Կոստէի զայրացնել Լօթիէն ու զայն ձգել ուրիշ անխոհեմ արար-
քի մը մէջ, բայց չյաջողեցայ: Շուտով ան պատասխանեց .

— Լա՛ւ, եթէ արդպէս կ'որդաս, ինչո՞ւ ձիզ ևս չես քչեր ծերակին ը-
սելու որ անկեղծօրէն կը զղջամ բրածիւս, թո՛ղ ներողամիտ ըլլայ: Պահ
մը քեքեւեց ու աւելցուց — Իրա՛ւ կ'ըսեմ:

— Շնորհակա՛լ եմ, Տեղակալ, ըսի ու ձիս վարեցի ևս: Երբոր հոն
հասայ, հրեայ ծերունին դեռ անշարժ կայնուկ էր: Վար իջայ ու շատ
պաշտօնական ձևով, իմ զինակից սպայի անունով, ներողութիւն խնդ-
րեցի անոր չար վերարկբո՛ւնքին համար: Առաջին անգամ ըլլալով լման
մը տեսայ հրեային զէմքը:

Հիմա պիտի շխտիմ պատրիարքներու ու մարդարէներու մասին, ոչ
ալ Բէմպրանդի ու՝ Ահատուրտի յախտեղական հրեայի մասին: Անոր
զէմքին վրայ ու շուրջը բուսած էր արծաթանման սպիտակ մազերն ու
տխուր ցոլք մը կար աչքին մէջ, աչք մը, որ իրարպէս համակ խոհերով
լեցուն էր — զբաւելչ զէմք մը, պայծառ ու հարապատ: Բաց զլրք մըն էր,
մաղպաղի մը, նաշխուած բաղմաթիւ ունատոններով որ ծերունի մը
հոն դրած է իր երկար կեանքի ընթացքին, և կամ հին ցեղի մը այնքան
երկար կեանքովը: Աս մարդը պարզութիւն, արժանապատուութիւն և
հեղինակութիւն մըն էր: Եւ մեզմ քաղցրութեամբ մը, զոր բնաւ պիտի
չմտնեմ, հրեան, իր բարբառով, ըսաւ .

— Հո՛ղ չէ: Ոչինչ է: Եթէ բոլոր մարդիկ չախահաս ըլլային, պիտի
ունենայի՞նք մեներ սա պատերազմը:

ՊԷՐԹՉՕԼՏ ՎԵՐԹԷԼ

ՀԵՐՈՍԻՆ ԵՂԲԱՅՐԸ

Լրացվելը, կրկիկ ծալուած՝ առտուընէ ի վեր կ'սպասէր օրիորդ Փրայսի դրասեկանին վրայ, եւ անիկա ատենն մէջ մը զայն դիտելով կը ժպտար: Տէնի Ֆրանքլին կ'ուզէր զիտնալ անոյ՝ պարունակութեանը: Հաւանաբար իր դասընկերներն ալ նոյնպէս կը մտածէին: Անոնցմէ չէր սակայն օրիորդ Փրայս, որ իր ուշադրութիւնը խոտորցնէր զատարակի պարտականութենէն պարզ թերթի մը զրդուածովը:

Հիմա, կէսօրուայ զազարէն հինգ վայրկեան առաջ, օրիորդ Փրայս վերցուց լրացվելը եւ ըսաւ.

— Փոքրիկնե՛ր:

Եւ սպասեց տղոց ունկնդրութեան: Ապա, հպարտութեամբ անիկա շորունակեց.

— Այս ոտուայ թերթին մէջ զրութիւն մը կայ, որ կ'ուզեմ զայն կարգալ ձեզի — Երևասարդի մը մասին է, որ դեռ մօտիկ անցեալին, կը նստէր հուսա եւ իմ ամենէն ուշիմ աշակերտներէս մէկին էր:

Իր ակնոցը տեղաւորելու համար պահ մը կանգ առաւ ու սկսաւ կարգալ:

«Էլիմտէյլ այս շաբթուն պիտի դիմադրէ մէկը իր ամենէն կարիքի հերոսներէն, տեղակալ Տօմըլտ Յ. Ֆրանքլին, որ անցնող տասըեօթը ամսուն կը գտնուէր ռազմաճակատ. Գերմանիոյ մէջ ան վարձատրուած է Պրինսթօն Աստղ շէնտրումով — իբր իր դասակին ղեկավար՝ կարեւոր կամուրջ մը գրաւելու հերոսութեան համար: Առանձինն տեղակալ Ֆրանքլին ծուղակը՝ ձգեր է եօթը գերիներ»:

Օրիորդ Փրայս վար առաւ թերթը:

— Տարակոյս չկայ որ ամէնքս ալ շատ հպարտ կ'զգանք տեղակալ Ֆրանքլինով: Մեզմէ մէկը մասնաւորապէս:

Նոյն ատեն նայեցաւ Տէնիին:

Շահ, մտմտաց Տէնի թարթիչները խոզցնելով: Տօն բնաւ չէր զբաւ հօթը զերմանացի գերիներու մասին:

— Եւ հիմա մնացեալ բանի մը բոլէին մէջ Երբ կ'սպասենք զանդակի հնչման, կարծեմ միտսին երգելու Լեք Մայ Բրնքրի Ռիս օֆ Տիի:

Տէնի ալ երգեց անոնց հետ: Բայց իր միտքը այնտեղ չէր: Տօն կուզայ տուն, մտածեց ան շարունակ: Տօն կուզայ տուն: Նուազերպութեան մը նման, որ ինքնին զուրս կը խուսէ — նոյն իսկ վախը՝ որ առհասարակ կը պրփէր զինքը աս վերջին բանի մը սարսափելի վայրկեաններուն մէջ, զանգահարութեն առաջ: Բայց երբ վերջապէս զանդակը հնչեց, իր վա-

լըն ալ վերադարձաւ : Իր ոտքերը կը ցանկային իր հետը տուն թուշելու , սակայն վախը զինք խորտիտեց նստարանին : Պիտի սպասեմ , ապէ՛ մեկ-նորոնքէն վերջինը ևս պիտի ըլլամ , մտածեց ան յուսահատութեամբ : Առայն ատեն սպաք իր զիտաց պիտի չէլլէին զինք ծաղրելու :

Կարդ մը տպաք , ոմանք , սեւէ ատեն , կը ծաղրէին Տէնին որովհետեւ անոր մայրը ամէն օր զպրոց կուզար ու զայն հետը կը ամէնք : Տղաք չէին զիտեր որ անիկա զուգադիպարար ալոպէս կ'ընէր : Կարմիր կաշի կեդրոնատեղին , ուր կը կատարէր կատարաւորութիւն զպաշտօն՝ կը ձգէր ճիշտ ալոպ պահուն և ճամբուն վրայ կը հանդիպէր զպրոցը , և իրաւ որ ինք ոչինչ զիտէր Փուճ Նիքրլիսի և անոր շար ընթացքի մասին : Անոնք , բնականաբար , կը կարծէին թէ Տիկին Փրանքլին կուզար պարզապէս Տէնին պաշտպանելու : Որովհետեւ Փուճ մեծզի , ուժեղ և նեղ կէր , և երկուսը բրնձ էր Տէնին ճեմելու :

Ամէն օր , շարքիներով , Փուճ նոյն բանը կրկնած էր Տէնին — օր մը , երբ մայրը հետք չէ , պիտի բռնեմ զքեզ : Կեցի՛ր դուն :

Չանդակը , ըմբռնեց Տէնի , լուծ վեր : Դասարանը զրեթէ զատարկը — ամէն էր : Օրիորդ Փրայս , միջանցքէն վար զալով ձեռքը դրաւ անոր ուսին վրայ :

— Տէնի՛ , կ'ուզեմ որ բոլորիս հիացումը յայտնես եղբորդ :

— Այո՛ , օրիորդ , լաւա Տէնի :

— Եւ հա՛ լաւ որ միտքս ինկաւ : Ինք պիտի չկրնայ ձեռով զալ ախօր , բէ՛ ժը ամա՛ ճ հետախօսեց մայրը : Խնդրեց որ ուղղակի տուն երթնայ :

Տէնիի զէմքին զոյնը թափեցաւ : Նստեցաւ օրիորդ Փրայսի մայն տե՛ս սակ մը որ՝ կարծես անիկա աշխարհի կործանման լուրը իրեն զուժեց : Ուղեց իսկոյն վարել անոր : Բայց այլևս ուշ էր , անիկա վերադարձաւ իր զրատեղանին առջեւ :

Աւելի վատն այն եղաւ որ սղոցմէ՛ ոմանք իմացան վարժուհիին լուճը : Պետրոս Պարսին , Փուճ Նիքրլիսի ամենէն հաւատարիմ ընկերը , արդէն սենեակէն դուրս կը վազէր՝ Փուճը գտնելու և ամէն բան անոր ըսելու :

Տէնի չէր կրնար երկար ատեն հոն նստիլ , նոյն իսկ եթէ սարսափն ալ վար քաշէր զայն : Երբ որ ամէնքը մեկնէին ինք ևս երթալու էր : Իրե՛րու յատուկ սենեակին մէջ ան ջանաց վերարկուն , գտակն ու կրկնա՛կօշիկները հարուիլ ծայր ստորճան զանդապուրեմամբ , բայց ատոր ալ վերջը կուզար և ինք զուրսի դուրս հասնելու համար ստորճաններէն իջնելու էր : Հոն կանգնեցաւ , իր վտիտ մարմինը կը կրկտար , կը նմանէր զիւրարեկ սառնաշեղջի մը :

Փուճ պիտի սպաննէ զիս , մտածեց : Տուն պիտի չհասնիմ , բնաւ : Առաջին անգամ վախը ճանչնալու օրը շատ լաւ կը յիշէր — թուղթի կըտոր մը դուռ դեռ չէր և զայն տարաւ յանձնեց օրիորդ Փրայսին : Թուղթին պարունակութիւնը չէր զիտեր — նպատակ ալ չունէր Փուճը

պատժել տալու: Բայց այն օրուընէ սողին սարսափը կ'սպասէ իրեն ամէն անկիւն, ամէն պատի ետին եւ հանրակառքին մէջ՝ զինքը զահաւիթէլու, կոոր-կոոր ընկու: Այսօր ան կանդնած է այդ սարսափին զիմասքը:

Դժմէջէն Տէնի նայեցաւ դպրոցը ընդարձակ բակը եւ փողոցը որ անվերջ կ'երկարէր հոնկէ, կ'անցնէր ուրիշ փողոցներ եւ բակեր եւ կը տանէր զինք տուն: Երկշտաբ մը յատուկ մեղմութեամբ ան կ'ուզէր ինդրել բակը դանուոյ մանուկնեքէն որ իրեն օգնեն, բայց անոնք, աւանձին խումբերու բաժնուած՝ ազմկահար կը խաղային, զոյգն չափով չէին հետաքրքրուեր Տէնի Ֆրանքլինի մասին: Նոյն իսկ երեք ազնիկներ, որ նստած էին աստիճանին վրայ, զրեթէ իր ոտքերուն աջեւ, չնկատեցին իր ներկայութիւնը:

Տէնիի ոտքերը պարզապէս զինք չէին առաջնորդեր աս աստիճաններէն վար: Իր մէջ տիրող վախը այնքան ահաւոր էր: Դժմէջը կեցած տեղը կը դողար: Ահա՛, նոյն ատեն ազնիկներն սկսան խօսիլ:

— Բայց իրաւ է, օրիորդ Փրայսն այդպէս ըսաւ: Եօթը գերինե՛ր: Թերթին մէջ կարգաց անիկա:

— Ո՛ւՓ, ո՛վ կը հաւատայ ատանկ շինծու պատմութեան մը: Տօն Ֆրանքլին ատանկ քաջութիւն ըրած չէ, երբե՛ք:

— Բայց իրեն շքանշան տուած են:

— Ուրեմն մէկը սխալ գործած է: ՈւՓ, Մըրթըլ, գերմանացի մը բուննը քաջութիւն կը պահանջէ: Մտանակ մեասլ ստանալը: Տէնի Ֆրանքլինի մը եղբայրը չի կրնար հերոս ըլլալ: Տէնին իր շուքէն անդամ կը վախնայ: Իր մայրն ամէն օր դպրոցին առջեւ զինքը կը զիմաւորէ:

Եւ Տէնին մտիկ կ'ընէր, կը լսէր անոնց ամէն ըսածները: Եւ անոնք այդպէս շաղկարատեցին, երկար ատեն, նոյն յանկերգով, նոյն լեզի բաները կրկնելով: Տօնի հերոսութիւնը անհաւատալի էր: Տօն չի կրնար հերոս ըլլալ, երբ ան, Տէնին, կը վախնայ մինակը դպրոցէն տուն քալելու: Եւ ինք իմացաւ այդ խօսակցութիւնը, դատեց ի հարկէ որ անոնք չարակամութեամբ չէին ըսեր այդ բաները: Անոնք զիտակ չէին որ ան ետևը կանդնած կ'ունկնդրէր:

Իսկոյն գոյնը տեղն եկաւ դէմքին վրայ: Չեւքին յետամասը բեց աչքերուն եւ շուրթը խածաւ, զողը զազրեցնելու փորձեր էին ատոնք: Իր ծնօրը ցցեց:

— Չգո՛յն:

Ըսաւ, մեղմարար, եւ սկսաւ իջնել վար աստիճաններէն: Ազնիկներ ստիպուեցան ճար տալ անոր:

Շխտակ վար իջաւ եւ գնաց, անցաւ դպրոցի բակը, քալեց Սիտէր փողոցի երկայնքը, ուր, դպրոցէն հեռու տեղ մը, ինք լաւ գիտէր, որ Փուճ Նիքըրս իրեն կ'սպասէր: Չեն հաւատար որ Տօն հերոս մքն է, շարունակեց մտածուիլ, չեն հաւատար որովհետեւ ես երկշտա եմ:

Ուշ տուն հասաւ : Գտաին ու մէկ կրկնակօշիկը կորսուած էր , վերարկուն պատած , գլուխօն մինչև ստըր արդմաթաթախ , եւ մարտի ու արինով ձեկուած էր գէմքը : Բայց չէր լար : Կանգնեցաւ խոհանոցի դուռ մէջը ու ձայնեց :

— Մամա :

Եւ Տան սպասեց որ մայրը գար ու գինքը կշտամբէր :

Բայց մայրը չէր սր կարկինները բանալով խոհանոց եկաւ , այլ Տէնիէն երկու անդամը բարձրահասակ գինուոր մը : Շողոպուսն եւ պայծաս գոյնով երկունքը կային անոր համազուտին վրայ : Ժպտըր գէմքին , բազուկները տարածելով ան եկաւ , բայց յանկարճ կանգ ստաւ ու բերանը լայն բանալով ըսւ .

— Վա՛յ , քուոր Պետրոս , ի՞նչ է սա քու վիճակդ :

— Կ—կ—սի—ւ : Տէնիէն խոստաւ շուրթը :

— Արդէն կը տեսնեմ : Յաղթեցի՞ր :

— Ա՛հ : Բայց չպարտուեցայ ալ : Երկու քայլ տուջացաւ : Ա՛հ , Տան տուն եկար , մրմնջեց , տունն եւ հիմա : Զիտ տեսնելուդ ուրախացա՞ր : Սպասեց , կայլակներ կը գոյանային աչքերուն մէջ , կը տեսնէր սր իր եզրօր բազուկները գէպի գինք բացուէին , իր շուրջը տարածուէին :

Բայց անոր բազուկները չչարժեցան , երկար պահիկ մը : Վայրկեան մը Տան սարսափելի ակնարկով գիտեց գինքը , լիկ գիտեց , կ'ըստ իրենք անձանօթները ըլլային : Յետոյ գինուորը կրունկին վրայ նստելով ժպտաց ու մէկ ձեռքը երկարեց .

— Բարե՛ւ պարտն , տո՛ւր ինձ ձեռքդ , տո՛ւր որ դայն սեղմեմ :

ՀԻՒՁ Պ. ԳԵՅՎ

Ն Ո Ւ Ա Գ

Առանց նշմարուելու ան եկաւ մեր քով ու կանգնեցաւ, ստենը հեղ մը ոտքը կը վերցնէր ու կը դնէր: Հաստ գիծերով դէմքը խոսված էր: Դերձանանման սպիտակ մազերը կ'իջնային իր լայն ճակտին վրայ:

— Ի՞նչ կ'ուզես, ծերունի', խստութեամբ հարցուց Յիսնապետ Շիլօ, վար առնելով ականջամասը փոսահատի գործիքին:

— Ականներ կ'որոնէ՞ք, ընկերներ:

— Ատիկա իբրև որ մեր գլխուսը մասնապիտութիւնն է, պատասխանեց յիսնապետը: Ան կը սիրէր երբեմն, բարձր-գասու ոճ գործածել:

— Ես խնդրանք մը ունիմ մատուցանելու: Նուազի դպրոցը կը զբառնրէ միւս փողոցին մէջ, նախկին նուազի դպրոցը, հարկ էր որ ըսէի, ճշտեց ինքզինք: Գերմանացիք կործանեցին շէնքը ու աւրեցին բոլոր նրաւարանները: Բայց հրաշքներ կը պատահին եւ դաշնակ մը — եղածներէն ամենէն որակաւորը — դաշնամուր մը, անեղծ մնացեր է, կը խնդրեմ ձեզմէ որ ստուգէք թէ անիկա արդեօք չի՞ պարունակեր անակնկալ բան մը: Ձեզ ձանձրացնելուս համար ներողամիտ եղէք:

— Եւ ս'իջ էք դուք, քաղաքացի, հարցուց Տեղակալ Կրոմով, որ նոր ժամանեց, եւ ուշադիր նայեցաւ անոր յոգնած աչքերուն մէջ:

— Ես ջրկիր մըն եմ, պատասխանեց մարդը նոյնբան տրտում ժպտով մը: Գուց պիտի դարձանաք, դուցէ, թէ ինչո՞ւ ջրկիր մը կը դառնի դաշնակի մը ճակատագրովը: Ատիկա կը պարզեմ, յետոյ: Հիմա մենք պէտք է երթանք ու ապահովենք նուազարանը, քանի դեռ ուշ չէ:

Ան շէր աղբաւոր հիմա, ալ կը պնդէր: Տեղակալը նշան մը բրաւ ու մենք դացինք դէպի սա անակնկալ յանձնարարութիւնը: Յիսնապետ Շիլօ բան մը կը քրթմնջէր իր հաստ պիտին տակէն: Նոր աւարտեր էինք երկար ու դաժան ճամբորդութիւն մը: Փոշէները մազեր էինք, թիւղ աւ թիւղ, սաստիկ յոգնած էինք: Միայն այն ատու հաներ էինք երկու հարեւր քանրեօթի հատ ականներ եւ չափազանց կարօտ կ'զգայէինք հանդրատի, մանաւանդ լուսնալու ճամբուն աղբալութիւնը: Եւ հիմա... Սպիտակած մազերով ծերունի մեր առջեւն ինկած՝ մենք կ'երթայինք իրեն հետ վերցնելու դաշնամուր մը:

Նուազի դպրոցին տունը հիմնովին քանդուած էր: Բոլոր սենեակներուն մէջ կային փշրուած դաշնակներ ու դաշնամուրներ: Ոմանք փե-

րապրեր էին սրայթիւնէն, բայց բարբարոս ձեռքեր կտրտեր էին լարերը եւ սնդամահատներ էին ստեղծաշարերը: Խոշոր կացին մը, այն տեսակը որով մտադործը սոսորներ կը ջարդէ, զեւ խրուած կը մնար նուազարանի մը կողմին մէջ:

Առաստաղն վար իջած ընդարձակ սենեակի մը մէջ կը կենար սրճագոյն դաշնակ մը: Լման էր, այլ սակայն անոր կախարիչի վալլուն վարտին վրայ խոշոր սարգանման կեն-խաշ մը փորագրուած էր:

— Ահաւասի՛կ, ըստ ջրկիրը: Զննեցէ՛ք, խնդրեմ, եթէ կը հաճիք:

— Ասիկա թերեւ թահարզ մըն է, ահանջիւս փափսայ Ծիլօ: Ծերու-նին քիչ մը կտակած երի կ'երեւնայ:

Բայց մարդը վստահութիւն մը ներշնչեց ինձի — բան մը որ զժուար է բացատրել, եւ ես մէկ կողմ հրեցի յիմնապետը:

Շիւանդ մը քննող փորձառու բժիշկին պէս ուշի ուշով նայեցանք դաշնակին մէջն ու հնչեցուցինք զայն: Փորձեցինք խորքանշիւր լարը, ամենէն պղտիկ պտուտակը: Ծերունին կը դիտէր մեր ամէն մէկ շարժումը ակնայայտ յուզումով մը: Երբոր լարերուն զարնելով ողբա-ի կղանակ կը հիւսուէր՝ ան ջղայնանալով թեւերը կը տարածէր:

Դաշնակը գանդակի նման հնչուն էր: Խղճահարութեամբ կտտարե-ցինք մեր զործը եւ այլեւս սեւէ կտակած չկար:

— Իսկապէս որ լաւ է, մեծ հայրիկ, ըստ տեղակալը: Փոսահատի մը կարծիքովն, ինչ դեով որ ալ ըլլայ, կտտարեալ վիճակի մէջ է:

Ի՞նչ պիտի ըսէ սակայն նուազածու մը... կարճ կապեց նախադասու-թիւնը: Բայց ի՞նչ յարակցութիւն կայ քեզի, որ ջրկիր մըն ես, եւ աս դաշնակին հետ:

Մարդը իր գլուխն երեքուց:

Դուք մեծ հայրիկ կը կոչէք զիս, ըստ ան: Ես միայն երեսուն տարե-կան եմ: Ես նուազայարդար մըն եմ: Նուազի ուսուցիչ մը: Անոնց հա-մար չուղեցի նուազել: Կը հասկնա՞ք ըստա... Պահուրեցայ քաղա-քին շրջակայքը: Եզայ ջրկիր մը:

Մեր ակնախոյոյները բոլորուեցան նուազածուն շուրջը, հետա-քրքիր ակնարկներով: Ես յաղթական նայուածք մը ձգեցի յիմնապետ Ծիլօյի վրայ:

Դաշնակին մտանալով ան վերցուց կախարիչը ու մատուրները գրդ-ուսերով քեց ստեղծաշարին: Մեզի նայեցաւ:

— Երեք տարի է դաշնակ տեսած չեմ, ըստ ան, կարծես հարկ կար ինքզինք սրբարարցնելու: Բայց պիտի փորձեմ:

Մեզմէ մէկը — կարծեմ թէ Յիմնապետ Ծիլուն էր — փայտի խոշոր կոճղ մը գրաւ դաշնակահարին ոտքերուն քով: Ան նստեցաւ այդ կոճղին վրայ ու մտաները սահեցուց ստեղծաշարին երկայնքին:

Հարիւրաւոր ձամբաներուն փոշիններն զգեստներն ծածկած եւ ընկ-

Ճըւած՝ մենք հաւարուեցանք անոր շուրջը: Ատանկ նուազածութիւն բը-
նաւ լսած չէինք, բնաւ: Սաղերը ողողեցին ամբողջ սենեակը: Անցան ա-
ռիքին ճեղքերէն, բարձրացան մինչև Էրկինակամարը, հեծելով, ատարկե-
լով, բողբեջով, սպանալով: Մեր ականջներուն մէջ կը լինար շատ-
չիւնը կապանքի շղթաներուն, ևւ գեղգեղումը թաշուններուն, ևւ ազմուկը
կուտաղաչութեան: Ապա՝ այդ խաղերը լուծուեցան արևայլին՝ մեղեկի
մը յաղթանակին մէջ — յաղթերդ մը ազատութեան:

Նոյն իսկ չի նշմարեցինք որ ան դադրեցուցած էր նուազումը, այն
աստիճան ենթարկուած էինք նուազալարդարի՝ զաշնակահարութեան:
Յանդատրաստից նստարանէն ելաւ ան ու ևս նետեց ճակատին վրայ լ-
ջուկ սպիտակ մաղերը, ականածանքով ժպտեցաւ, շունչը սպտած էր, կը
հեւար:

Ամենէն ատաջ ինքդիւնք գտաւ Տեղակալ Կրտմով:

— Ծնորհակալութիւն, ընկեր, ըսաւ ան մեղմ ու ազդու եզանակով
մը:

Ձի կրցաւ շարունակել զնահատութիւնը: Ի՞նչ հարկ կար աւելին
խօսելու:

Եւ մենք մեկնեցանք, շարունակելու մեր զնայքը պատերազմի ճամ-
բաներուն երկայնքէն, մեր սրտերուն մէջ կրելով սրտակերը սքանչելի
նուազալարդարին ևւ ներշնչուած ձգտումովը անոր նուազին:

Ա.Լ.ԲՍԱՆԳՐ ԻՍՊԱԿ

ԵՐԵՒՈՅԹՆԵՐ

Ասկից առաջ, աւելի ճիշտը հերու, Հայաստանի մտաւորականութեան մի բանի յայտնի դէմքերը, զրջեցրոր մը, կամ ազգակիցի մը, պարտականութենէն ու տէրէն զրգուած՝ կազմեցին Արտասահմանի հետ Կուլտուրական Կապ Հաստատելու Ընկերութիւն մը: Այս մարմինը, օգտուելով Սոֆեա Միութեան մամուլի ազատարկութեան գրասենեակի մատուցած ծառայութենէն՝ գաղտնի հայութեան ուղեց Արշ մը, որ գործակցութեան կը հրաւիրէր բոլոր տեղերու հայ մշակութային շարժումները:

Եւ այս գովելի ընթացքէն հազիւ կարճ շրջան մը անցած էր երբ Հայկական Հանրապետութեան Գիտութիւններու Ակադեմիայի Գրականութեան Հիմնարկի բազմաշխատ տնօրէնը, խորէն Սարգիսեան, ընդարձակ յօդուած մը ստորագրեց: Անով ան մանրամասնօրէն պատկերացուց իր հաստատութեան ցարդ կատարած գործը եւ ապա թուեց յետագային կիրարկուելիք նոր կերպերը՝ ճոխացնելու խոշոր հիմնարկին բազմազան գարանները:

Իրբեւ տեղեկութիւն պէտք է հաս աւելցնել որ տանընդորս տարի առաջ հիմնուած է Գրական Թանգարանը, որը հետզհետէ իր մէջ ամփոփած է Թիֆլիզի Ազգապահպան Ընկերութեան, Գոնի Նախիջևանի Հայկական Թանգարանի, Էջմիածնի Վանքի մէջ եղած ևւ զանազան թանգարաններէն ստացուած նիւթերը:

Բայց Մ. Ալիզարէկեան վերջերս մամուլին յանձնեց Գրական Թանգարանին նուիրուած դեղեցիկ յօդուած մը, որուն մէջ ան շատ ուշադրութեամբ բաներ ըստ: Անիկ աննկող հաս կը փոխադրենք երկու պարբերութիւն, որոնք լաւ կ'զանակուի մը կը բնորոշեն աս մեծ հաստատութեան ձգտումը: Ահա՛ թէ ինչ կ'ըսէ Ալիզարէկեան. —

«Թանգարանի հիմնական նպատակն է աս այժմ կազմակերպել մի մշտական կայուն ցուցադրական թանգարան, որով հնարաւոր կը լինի աւելի խոր ու բազմակողմանի ծանօթութիւններ տալ ուսումնասիրողին եւ հասարակութեանը»:

«Ասկայն թանգարանի բուն կոչումն է ի մի ամփոփել այն ամէնը, ինչ երբ եւ է եւ որ որ տեղեկել է Հայ ժողովրդի մայրենի գրականութիւնը եւ ընդուն: Ամփոփել, հաւաքել, վերականգնել այն անապատ հասարակութիւնն ու զանձերը, ինչ կարողացել է տեղեկել ու պահպանել մեր ժողովուրդը հիմննտարական գարբից ակրած մինչեւ մեր օրերը»:

Արդէն մինչեւ հիմա, շատ մը ուրիշ պատմական իրերու կարգին, թանգարանի ցուցակին վրայ իրենց յարմար տեղը գրուած են Ռաֆֆիի ձեռագիրները, Մեծարեւոյի բանաստեղծութիւնները, Սայաթ Նովայի

երգերը, Խրեմեան Հայրեկի, Սրուպնձաւանի, Սունդուկեանի, Թումանեանի, Երիւնդազեի, Տէրեանի, Իսահակեանի, Եւզանիի Կուրդինեանի նամակներն ու գրութիւնները, և արտասահմանէն տաացուած Կովտասի, Չուխանեանի, Թովմաս Թէրզեանի գործերուն մեծ մասը :

Բայց Խորէն Սարգիսեան, իսակով Արեւմտահայ գրականութեան մշակներու մասին, ցաւով կը նշէր տխուր պարագայ մը, զայն կարգաւորելով լուստեսի մը լեցուն յոթերօմն ու ակնկալութիւններովը : Ահա՛ անոր բառը.—

«Թանգարանի ընդհանուր ասամբ հարուստ արխիւը, ասիայն, աղբառիկ է մի տեսակէտից : Հարցն այն է, որ թանգարանը քիչ հնարաւորութիւններ է ունեցել յրացնելու իր ֆունտերը արեւմտահայ գրականութեան զիրարեւոյ նիւթերով : Թանգարանի աստճառներէ ինչ իրեներէլ է զերացնել այդ բացը : Այս ուղղութեամբ թանգարանին ի հարկ է մեծ օժանդակութիւն կը ցուցաբերեն Եւրոպայի, Ամերիկայի և Մերձուոր Արեւելքի հայ գրական-մշակութային կազմակերպութիւնները» :

Ահաւասիկ աղուոր երեսօթիներ, որոնք զէպի՛ պարտականութիւն, զէպի՛ հաւաքական աշխատանքի կը հրաւիրեն աշխարհի չորս կողմը ցրուած հայ մտաւորականները, զբաղէտները, արուեստագէտները, բուրբը : Անտարակոյս որ ինչպէս ուրիշ երկիրներու մէջ, հոս, մեր մէջ, ունինք յարգելի անձնաւորութիւններ, որոնք արդէն լծուեր են հայ հեղինակներու ընդգրկելու հաւաքման, բայց անհատական միջոցներով կարելի չէ շատ բան մէկտեղել, առեկն : Եւ գոնէ այս անգամ կ'ակնկալուի որ Արտասահմանի Հեռ Կուրուորական Կապ Հաստատելու Բնկերութեան կոչին իբրև պատասխան, գրական ու գործնական, իրարու մօտիկնան մեր գաղութի մտաւորականները ու նոր ետանդով, նոր կուրովով փարին աս սքանչելի նպատակին, շարժին արագ և յաջողընեն իրենցմէ ապաստուած գործը :

Կատահելի մարդիկ հազարեցեցին, հրապարակով, որ Ամերիկայի հայերը բացատրութիւն կազմելով, գաղութներու կեդրնացեալ մեր ազգակիցները ջանքեր են թափեր մշակելու բողձացուած յարաբերութիւնը մարդ երկրի մէջ ծաղկող աստու գրականութեան ու արուեստին հետ :

Ասիկա, որքան ալ ուրախայի ըլլայ միւս երկիրներու մէջ գտնուող մեր արեւնակիցներուն, չի՞ դար մեղադրելու մեր կեանքին հետ սերտ կապ պահող հայրենասէր գրադէտներն ու արուեստագէտները, որոնք զժբխտաբար, զիս արձագանդ չտուին այդ բարձրագոյն կոչին :

Արդ գաղութին անհամեմատօրէն մեծ է տակուր այն տարբերուն, որ անձկանօք կ'ապաստեն մարդ երկրէն հոս նեմուծուած շարժապատկերին, նկարչութեան, մամուլին ու գրականութեան, երգին ու պարին, և միւս բոլոր ստեղծագործութիւններուն, նոր տարազով կամ արտապրուած :

Ժողովուրդի այս պահանջը անպայման սկեք է գործի միջ մեր աստճաւոր հայրենակիցները, շուտով :

ԳՈՂՈՒԹԻՒՆ

Չանդուածալին մարդասպանութիւնը, որուն գործադրումին, ինչպէս հին ատենները, այս անգամ ալ գլխաւորութիւնը անհուն ճիւղերով մեծ թափ մը տուաւ, կանոց տուաւ, ժամանակաւորապէս:

Պատերազմական դաշտի վերածուած քաղաքներուն մէջ հրազէնածուցաններն լռեցին: Եւ խաղաղութեան աղաւնին հիմա կը թեւածէ խորտակուած պատերն ի վեր, կ'ունկնդրէ մարմունջները, կը մեղմացնէ կակիճները:

Յանկը Երկար է այն ճակատամարտներուն, ուր բնկան խելախններն ամէն ցեղի, ամէն գոյնի եւ ամէն կրօնքի, երբեմն կողք-կողքի, երբեմն միասին արտասուելով մահուն սարսափին զլծաց, եւ Երբեմն ալ իրարու մարմին խածոտելով:

Եւ արդ զժոխալին կրակներուն մէջ մկրտուեցան պատկառազուհեւներուն, սրբապատակամ ղեկավարներ, ճկուն եւ խելացի հրամանատարներ: Արս վերջինները, բազմամիլիոն զինուորներու անբնկճելի կամփին շնորհիւ, յաղթանակով սրտակցին ճակատները Միացեալ Ազգերուն, դուրս մտարելով Թուրքերը, անպայման:

Դեռ երկէկ էր կարծես երբ անոնք մեզի բերին պարտութիւնը Նազի Գերմանիոյ եւ անոր գործակից կղերայրազու պետութիւններուն: Իսկ այսօր, ո՛հ, այսօր ծունկի եկած է Ֆաշականութեան ամենէն աշխոյժ կղերայրը, նենգամիտ ձարոնիան:

Ձնջուեցաւ Ֆաշականութիւնը, բայց Ֆաշականներ, քիչ մը ամէն տեղ, ամէն դրօշակի շուքին տակ, դեռ կը գործեն, երբեմն քողի տակ, երբեմն համարձակ եւ պաշտօնական տարազով:

Յաղթական սուրբ պէտք է ջնջէ արդ ատելութեան ոգին, արմատահան բնէ, փշրէ, փռելի վերածելով հովերուն յանձնէ: Միայն այն ատեն գոհութիւն պիտի յայտնեն ազատութեան բարեկամները իրենց պետութեան, իրենց հաւատքին:

* * *

Այդ օրը պիտի դայ, մայր:

Հիմա դուն մտիք տածար, Ելիք վերնատունը, կանգնիր զիմացը խորանին, ուր կը խնկարկուի ե՛ւ Հայրը, ե՛ւ Որդին, ե՛ւ Սուրբ Հոգին, խաչակնքէ լուսաւոր դէմքդ, երկրպարէ, ապա ծնրադիր, աչքերդ յաւած անմահ Գոտին՝ մրմնջէ բասերդ, սրտիդ խորէն ծորած ազօթքներդ:

Օրհնէ հոգին այն բիրտաւոր երիտասարդներուն, որոնք նահատակուեցան սրգէս զի մենք ապրինք ապատ ու անվախ, սիրով ու բարեկամներով:

Աւելի ուժ ու կարողութիւն հասցէ Ամերիկայի Միացեալ Նահանգներուն, որ իր անյալթիւնը գինակիցներուն հետ պահպանեց կեանքերը աշխարհի ժողովուրդներուն:

Գովարանէ ետնդն ու մկանը աս բարի ժողովուրդին, որ ուխտեալ հետեւորդն եղաւ հին օրերու իր մեծ հերոսներուն: Մաղթէ պահպանումն դորձ դրուած եղանակին: Թող հազար ապրին գործատէրն ու գործաւորը, որ չինայեցին ո՛չ միտք, ո՛չ բազուկ, այս ահաւոր պայքարի ընթացքին:

Յոանդ ու կորով խնդրէ մամուլին ու եկեղեցիին, զպրոցին ու դրադարանին որ աստար հանդիսացան հանրային անողջ միտք պատրաստելու, փրկարարական ողին պահպանելու, հայրենասիրական ու մարդասիրական զգայնութիւնը վառ պահելու:

Օրհնէ չորս կողմն այս հանրապետութեան, մայր, բարկատարած, Մարիամին նման սրտբաց, անոր յոյսերովն ու ակնկալութիւններովը լեցուն:

Եւ դուն, կին, վերցուր բաժակը և ճառք թող բովանդակէ անունները արիւննակի ռազմադաշտերուն, հերոսական քաղաքներուն, մարտիկ գինուորներուն, պողպատակուտ հրազեններուն, բազէաման ինքնաթիռներուն:

Բարձրաձայն տուր անունները այն բոլոր վարրերուն, ուր, հարաւէն մինչեւ հիւախ, արեւմուտքէն մինչեւ արեւելք, կոխեցին ամուր կրունկները ազատատենչ գինուորներուն:

Յիշէ էլ Ալամէնը, որուն հրկիզուած աւազներուն վրայ ինկաւ Բրիտանիոյ թաւին, Կուրժը արիւնդուայ, լեզուն պապակիւծ, ոտքերը խոցոտուած, բայց զէնքը կուրծքին գլխաց: Ոգեկոչէ յիշատակը այդ մեծ գինուորին:

Բասապլանքայէն մինչեւ Սիկիլիա, Անտոյի Բասինոյէն մինչեւ Փօնոփոսը, Նորմանտիէն մինչեւ Հոնոսի արեւելեան եզրը ու անդին, քաղաքներուն մէջ, կամ բաց դաշտերուն վրայ, թշնամին հետապնդեց մեր ազուրիկ Յանկին: Ան գերազոյն զհնոցութեամբ խորտակեց զերմանական ծաւաղողականութեան տենդը: Բաժակը ընդելէ ատա՛յ յիշէ այդ տղան, երախտազրտութեամբ ու համակրութեամբ:

Մտալենկատի, Սեւաստապոլի, Մտնուայի, Լենինգրատի, ու բազմահազար ուրիշ քաղաքներու և դաշտերու, լեռներու և գետերու, ծովերու և անտառներու վիթխարի պայքարներուն մէջ անվահեր կուռոյ Գաւրէտին կենացը խմէ:

Եւ ամբողջ տասնչորս տարի բարբարոս սրբակից եղի նորայոյն զէնքերուն գլխադրոյ և վերջապէս անոր պարտութեան ակնատես եղոյ Գալիին կենացը խմէ:

Յնձա՛, երզէ՛ ու սրբէ՛ կին, — թշնամիները պարտուեցան:

* * *

Իսկ դուն, որդի, շուտով մեծցիր, յետպատերազմեան աշխարհին

մէջ քեզի խոչոր դեր վիճակուած է : Դուն պէտք է կարգաս պատմութիւնը այս ամենամեծ պատերազմին, միշտ կարգաս : Ու պէտք է միտքդ պահես ու քու հանդատակց կեանքդ վը պարտիս այն բազմամիլիոն երիտասարդներուն, որոնք մեռան քու հայրենիքիդ համար, քու ազատութեանդ համար : Այո՛, որդի, Ամերիկացիները, Բրիտանացիները, Ռուսերը, Չինացիները, և ասոնց հետապնդած դատին հաւատացող միւս ազգիքը, որոնց մէջ ամենէն նուիրուողն Վոլա կորիճ Հայաստան, քեզի յանձնեցին ծանր բայց սիրելի պարտականութիւն մը :

Գիտցի՛ր, ազաս, որ թանկագին ազատութիւնը քեզի ժառանգ չի արուիր, այլ դուն արիւնով, քրտինքով և նոյն խակ կեանքիդ գնովն պէտք է պաշտպանես դանի ու կատարեալ վիճակովն փոխանցես քու յաջորդիդ : Այդպիսի եկիր ու դացիր ևն նախնիները մեր երկու երկիրներուն — Ամերիկայի և Հայաստանի : Վերջինը քանի մը հազար տարի մաքառներուն, բոլոր սպանալիքներուն, որոնք Վուզային խեղդելու ադատութիւնը խօսքին ու հաւատքին, և սպահովութիւնը՝ կեանքին :

Եղիր ինչացի և ուշիմութիւնդ թող գրեզ մզէ բարձրագոյն կրթութեան : Եղիր ամենէն լաւը ընկերներուդ մէջ :

Եւ թող դան քեզի հետ մըքիլ քու հասակակիցներդ, որպէս զի այդպէսով աս երկիրն հասնի իր մեծ փառքին : — Հանուր մարդկութեան տալու սէր ու գութ, վսեմ դազախարներ ու բարգաւաճ կենցաղ :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԳԸ

Վերջապէս, քաննճինոյ տարի սպասումով՝ այժօր մէկի տրուեցաւ երջանիկ առիթը՝ ուրախութեամբ ողջունելու Հայաստանի Պետական Երգը, որուն միայն բաները տակաւին ունինք թուրթին վրայ փռուած, իրական ու ճիշտ, շնորհալի եւ պատմական ծանր փորձառութիւններով ամբարշնդ :

Այս երգին հեղինակն հանդիսանալու պատիւին արժանացաւ մեր ամենէն տաղանդաւոր բանաստեղծներէն մէկը, Սարմէն, բուն անունով Արմենակ Սարգիսեան, նախկին որբ մը, որուն կենսադրականին մէկ նեղ հատուածը երեւցաւ այս թերթին մէջ, աւելի քան երկու տարի առաջ :

Նախկին պատերազմի օրերուն զո՛ճ տարով իր կտրիճ հայրն ու կորովամտ քրտուհի մայրը, Սարմէն սպրեցաւ Հայաստանի ամենէն սարսափելի թշուառութիւնները : Եւ երբ դաւադիր թշնամին, Փաշիստ Գեղամիան, իր խոշոր ու մանր զինակիցներով, Յունիսի զով զիշեր մը, դադողակ, քաղցած նապալի մը կը բերովը խոյացաւ խաղաղ քաղաքացիներուն եւ Վալուածին վրայ Սորճրային Միութեան, որուն փոքր բայց պարտաճանաչ մէկ անդամն է Արարատեան Հայաստան, Սարմէն զիտակից բանաստեղծի իր կոշուածին՝ զրեց բարձրաթիւ ստանաւորներ, ամէնքն ալ լեցուն հայրենավառ դրացումներով եւ զովելի միտքերով : Անոնցմէ ամենէն զեղեցիկը, թերեւս մեր լավբնութով, Թուրք վերնադրբով իր բանաստեղծութիւնն է : Անով Սարմէն, «Մեր զիւրացուն նախնիների անմեռ ձայնով» կոչ կ'ընէ հայրենիքի երիտասարդութեան՝ մտնելու Կարմիր Բանակի շարքերուն մէջ, կեանքի զնով պաշտպանելու «Զրքնաղ մեր հողը, հովիտներով ծաղկուն, լեռներ՝ լուրթ, բարձրադաղաթ, զետեք՝ խնթ, դաշտերն առատ» :

Որովհետեւ, վկայութեամբն մեր պատմութեան՝ Աւարայրի ճակատամարտէն ա'ջ առաջ եւ մինչեւ Նոյեմբերի քանրլինը, մեր ժողովուրդը անդադար տուեր է «Տարուածը ե'ւ բունութեան ե'ւ շարութեան ասեղ զահին», որպէս զի հպարտութեամբ ուրիշին ցոյց տայ՝ «Մեր քարաջին կոթողները՝ վկաները մեր հանճարի, մեր պատերի ձեռքով կերտուած եւ աւանդուած սերունդներին, մեր աննուաճ անուշ լեզուն, նման անգին մի քնարի՝ մեր զետերի պէս յորդահոս, մեր լեռների պէս զե՛ճ ու հին» :

Ահաւասիկ այս զիտակցութեամբ, այս բարձր դատարարկութեամբ եւ վսեմ գաղափարներով անանած Սարմէնն ա'լ մասնակցեցաւ այն մըրցումին՝ զոր Պետական Երգ մը ունենարու յատուկ նպատակով բացաւ Հայաստանի կառավարութիւնը, անցնող ամբան : Եւ առաջին մրցանակը

*չահեցաւ Սարմէնի գործը, որ հարկաւոր կը նկատենք աջտեղ զեռեղի-
լու իր ամբողջական տարազին մէջ:*

Սովետական ազատ աշխարհ՝ Հայաստան,
Բազում դարեր դաժան քամբայ դու անցար,
Քաջ նախնիք մեր՝ մաքանեցին քեզ համար,
Որ դառնաս դու մայր — հայրենիք Հայութեան:

Փառք քեզ, միշտ փառք, հերոսական Հայաստան,
Հաննարեղ դու քարտադրութիւն — շինարար,
Ժողովրդաց սուրբ դաշինքով ստալինեան
Պու ծաղկում ես եւ կերտում լոյս ապագայ:

Լեռնին անմահ մեզ հուրն անշէջ պարգեւեց,
Մեր դէմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Ստալինը մեծ՝ կործանումից մեզ փրկեց
Եւ տուեց մեզ նոր, ազատ կեանք փառապանք:

Փառք քեզ, միշտ փառք, վերածնունդ Հայաստան,
Հաննարեղ դու քարտադրութիւն — շինարար,
Ժողովրդաց սուրբ դաշինքով ստալինեան
Պու ծաղկում ես եւ կերտում լոյս ապագայ:

Մեծ Ռուսիան մեզ եղբայրութեան ձեռք մեկնեց,
Մենք կերտեցինք ամբակուռ նոր պետութիւն,
Ոչ մի ոտնի չի կարող ծնկի բերել
Անասան ժողովուրդին մեր հնագոյն:

Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան,
Հաննարեղ դու քարտադրութիւն — շինարար,
Ժողովրդաց սուրբ դաշինքով ստալինեան
Պու ծաղկում ես եւ կերտում լոյս ապագայ:

*Այս ի՞նչ բախտաւոր սերունդ է մերինը, զոր դարերով չունեցաւ
մեր արքր: Եղաւ ատեն մը, մեր ազատագրութեան անհաւատար պայքար-
ներուն մէջ, երբ ախար եղանակով, արցունքը մեր աչքերուն մէջ՝ կ'եր-
զէինք — «Մեր հայրենիք, թշուառ անակր...»: Այսօր՝ դաժան մաքա-
սուամներով, խորհրդային աշխարհին մէջ, հիմը դրուած է վերածնունդ
Հայաստանի մը, որուն դաւանները քաջութիւնն ունին բարձրաձայն ա-
զատակելու թէ՛ իրենք կը կերտեն երկիր մը որ չուսով պետի դառնայ
մայր-հայրենիքը ամբողջ հայութեան:*

Ասիակ կը պահանջէ ուժ, կը պահանջէ նաև ճկնութիւնը զիւսնա-

դիտութեան ու իտէալը սքանչելի հայրենասիրութեան: Հայաստանի Պետական Երգին բառերը այդ ապացոյցը կուտան: Թո՛ւղ ողևերութի տա՝ տանգական հայութիւնը՝ մօտեցած է ժամանակը երբ այլևս պիտի կատարուին իր բուն տենչերը ու պիտի հայթայթուին պայքաններ իրեն՝ ցոյց տալու իր նուիրական պարտաճանաչութիւնը՝ այդ բլրայ իր միաններովը կամ իմացականութեամբը, ցանկութեամբն ու խանդավառութեամբը:

Եւ հարկաւ հիմա է ստենը մտօք տալու մեր հանճարից, ճարտարագործ եւ շինարար եղբայրներուն, երօնք դիտակցութիւնն ունեցան մասնակցելու խորհրդային բոլոր պայքարներուն, որոնց շնորհիւ այսօր երկիրը կը ծագիլի անսովոր եղանակով եւ մասաւոր ապագան ղիմաւորելու յոյսը աշնքա՛ն մտասնելի է, աշնքա՛ն իրաւ:

Ու այս ամէնը, մանաւանդ այս վերջին փոթորիկէն անմաս դուրս գալու բերկրալի փիճակը, ամէն գնով կը պարտինք խորհրդային ներկայ կարողութուն, զոր ստեղծեցին ու զարգացուցին Նիքոլա Լենինն ու ճողճ Ստալինը: Եւ մեր պաշտօնական երգին մէջ թող շատ չհամարուի անոնց նուիրուած երախտագիտութիւնը: Փա՛ռք, հալար փա՛ռք Հայաստանին, որուն բազմատաղանդ դաւակնելը սուսաց շնորհիւ այսօր կը կանոնին հրապարակը, կուրծքերնին ցցած, գլուխնին բարձր բունած՝ դմայլիլի ողևերութեամբ կ'երգեն, «մենք կերտեցինք ամբակուս նոր պետութիւն», որ ամիկից յետոյ «ոչ մի ոտիս չի կարող ծնկի բերել անասան ժողովրդին մեր հնազոյն»:

Ասոր ապացոյցը տուաւ Հայաստան, Երնէ՛կ իրեն:

* * *

Հիմա բարեկամ, քու պարտականութիւնդ համարէ՛ դոց սորվելու Հայաստանի Պետական Երգը, եւ տարածելու դայն ամէն տեղ ուր հայ կայ: Մեր հայրենիքի անունով սարքուած բոլոր հանդիսութիւններուն մէջ ժողովուրդը զոս ձայնով երգելու է այս երգը, որուն եղանակը, այսինքն երաժշտութիւնը, մասնաւորապէս ստեղծած է համաշխարհային համբաւի տէր եւ արուեստի ժրաջան մշակ՝ Արամ Խաչատուրեան:

Հովիտ · 21

ԱՌԱՆՑ ԿԱՇԱԿՆԴՈՒՄԻ

Մեր պատգամաւորներէն կ'ակնկալուի որ իրենց խօսքերն ու արտայայտութիւնները, ընդհանրապէս, սահմանափակեն Կարողիկոսական ընտրութեան եւ Եկեղեցական ժողովին շուրջ:

ԱԶԱՏ — ՊԵՐՃ

Ասիկա տեսակէտ մ'ըն է, որուն տառացիօրէն կատշիլն հաւանաբար խոհեմութիւն վր երբ պաշտօնական զեկրոյց պիտի տային մեր պատգամաւորները եւ անոնց ըսածները պիտի արձանագրուէին: Այսինքն անոնք ըլլալու են ձկուն զիւանագէտ, սակաւախօս, եւ ունենալու են կշռելու ծանրութիւնը իրենց արտասանած բառերուն:

Եւ մեր պատգամաւորները, բարեբաղդաբար, մնացին տէրը իրենց բարձր կոչումին: Եթէ բժանք ըսին իրենց շինկած խօսքեր — որոնք, փոտաճօրէն, պիտի դափէին վարժ լեզուներ, եւ ասիկա ոչ թէ այնքան հայ ժողովուրդի դատին վնաս չհասցնելու մտօք, այլ որքան իրենց վրայ չհրաւիրելու քրքրջը մեր խոհեմ տարբին — խմբագրիչներուն կը մնար զանոնք չհիւրընկալել մամուլին մէջ:

Բայց յաջորդ պարբերութեան անցնելէ առաջ ըսենք թէ ինչո՞ւ կամաւոր յանձն առինք սրենակին մէջ փոխադրելու, առաջին անգամն ըլլալով, ուրիշի մը յարուցած խոշոր վէճը, որուն համակարծիք զընտուցիներ պէտք է ներդրամտութեամբ նային սղիլին որ մեր անկեղծ վերաբերմունքէն տաացած է իր քաջարեութիւնը:

Արտաբարտութիւններու սահմանափակումին հակառակ ենք, իրբ տիրուծք: Որովհետեւ այդ սահմանափակումը հօս չի նշանակեր չափաւորում, սեղմում, բիւրեղացում մտածումին ու արտայայտութեան, այլ պարտաւորիչ կաշկիտողում խօսքի պարտութեան: Հիմա ջէ ատենը տարածելու այդ սխալ դարափարքը, որուն համայնացումն անպայման պիտի գրկէ զանոնքը իր գիտնալու տենչէն:

Եւ տեսանք, զեւ վերջերս, այլ սահմանափակումին հաւատացողներուն դործնական տկարութիւնը: Հալատտանէն վերադարձող պատգամաւորներ էին անոնք, ոմանք տէր մեծ տիտղոսներու, ուրիշներ ալ բարի կամեցողութիւններով յայտնի անձնաւորութիւններ:

Մէկը, իր համետա հարեւն բառաթիւրբովն, լատե թէ՛ զնաց, տեսաւ Հայաստանն ու վերադարձաւ Ամերիկայի հողը համբուրելու փափաքը աւելի զօրաւոր իր մէջ: Այս երկրի բոլոր առաւելութիւններուն նրախտագէտ հանդիսականը կ'ակնկալէր որ այս ճամբորդը իրեն ըսէր

թէ՛ ան իր համբուրած Հայաստանի հողը հետք բերած է իրեն ցոյց տալու: Որքա՞ն հայրենակարօտ օրերակր պիտի հրճուէին այն իրիկուն:

Մէկայր, հակառակ որ նախորդ իրիկուն քանի մը տասնեակ հայրենակիցներու մէկ հաւաքոյթը խանդավառած էր իր «կուսնիկ խաղրիկներով», որպէս զի սահմանափակուի՛ն՝ զօրաւոր շեշտ դրւաւ ամէն հայաշատ քաղաքներու մէջ մատուտ շինելու հարկին վրայ: Մարդ պատգամաւոր ըլլալու է այս իրատք մեր ժողովուրդին տալու: Բայց ան զիտէ իր թերութիւնը, իր պակասութիւնը, և ևրբ զո՛հացում տայ աստ ու անդ ցրուած իր եղբայրներու կարիքներուն՝ պիտի կանգնեցնէ եկեղեցիներուն զեղեցիկը, հոյակապը:

Եւ ծանր, խոհուն ու պատկառելի նահապետ մը եկեղեցին պանծացուց իր նուրբ ու բարձր հայերէնովը: Բնոյթը ակադեմիական էր, դանդաղ, գրեթէ անհազարդ: Մինչդեռ ունեկողիւր կայծ կ'ուզէր, էջմիածնայ խունկին վայժքը, և տաքուկ ու բարի արեւը Հայաստանի Հանրապետութեան:

Վերջապէս կարգն տուաւ ամենէն երիտասարդը: Երկար յառաջարան մը, ճամբորդութեան անհետաքրքիր պատմութիւն մը ու հասաւ Երևանի օդանաւային կայանը: Ծառ շանցած Ինթուրիտտ պանդոկին տուջեն է, ընկերակիցներով: Յաջորդ օրը էջմիածնի վանքը: Բանի մը ժողովներ, նախածաշ մը, ճաշկերպի մը, օծում և մեկնում: Այս ամբողջ շրջանին հանդիսականը ծանօթացաւ միայն բանաստեղծ Աւետիք Իսահականի, Երուանդ Ծահալիկի և Արդընտիր Կաթողիկոսին, շատ փոքր հատուածներով:

Հարկ կա՞յ ըսելու թէ կրբ զանդուածին մէջ կը մտնէ պատգամաւոր մը, անոր վրայ պարտականութիւն կ'իյնայ իր բարձրաթիւ ունեկրն գիրներուն մէջ սնած ալլազան հարցումներուն տալու զո՛հացուցիչ պատասխան: Իր ճախողութեան պարագային իրեն պիտի ներէ հանդիսականը, բայց անոր ջկամութիւնը կընայ տեղեկ զժողովութիւն մը որ ամենէն տխուրն է բոլոր ներդարծող ստպատութիւններուն:

Ժողովուրդը, որքան ալ ուշիմ, աջնուական ու պատկառելի ըլլայ երեւոյթով, միշտ հետամուտ է որոնելու քիչ մը սրամտութիւն, պուտ մը յուզականութիւն, պարզ հաւատք և զսպաւարական խանդավառութիւն: Անուշառ ատիկա ատելի զօրաւոր կը շեշտուի մեր ժողովուրդին մէջ: Ոչ մէկ բանով մեղադրելի է ան. մանաւանդ այս կործանարար պատերազմէն վերջ, որ թշնամոյն ակեղամը պարտութեան տեղ, հիմա յաղթական կանդանձ է իր հայրենիքը, ցնծութեան ու սպեւորութեան այս օրերուն՝ յոյսերով օծուն իր աչուոր աչքերը յառած է զէպի հետաւոր սահմանները պատմական Հայաստանի:

Ու այս յուսարից ու ճակատագրական շրջանին մէջ ո՛չ սք, թող իմանան ամէնքը, ո՛չ եկեղեցական մը և ոչ ալ ազդային գործիչ մը, իրաւունք ունի պաղ ու խուսափողական գիրք բռնելու բարձրութեան ա-

ուսջ: Մեղի ու մանուսնոյ դաղջ արտայայտութիւններ չի փափաքեր լսել մեր հասարակութիւնը:

Անոնք որ շունին կորով բնելու սա ժողովուրդին պարզ ու հասկնալի ձևով թո՛ղ բեմ չբարձրանան:

Այդ, Հայրենիք եւ Եկեղեցի անբաժան երբորդութիւն են հայոց համար:

Ահա՛ թէ ինչո՛ւ երբ արտասահմանի պատգամաւորութիւնը ոտք դրաւ Հայաստանի հողին վրայ՝ Ռուբէն Վարդապետ իր ողջոյնի խօսքերուն մէջ լսաւ.

— Եկէ՛ք, եկէ՛ք, մեր նոր հայրենիքի փառքը տեսնելու, եկէ՛ք խընդարու եւ ոգևորուելու:

Իսկ Պատրիկ աւելի բարձր ձայնով լսաւ.

— Այդ լնտիր սիրելի պատգամաւորներ, դուք եկել էք մեր հերոսներին, նրանց աշխատանքի հերոս մայրերին ու քոյրերին ձեր եղբայրական շնորհակալութիւնն արտայայտելու եւ ուրախանալու: . . . Դուք եկել էք մեզ հետ միասին ձեր ջերմազին շնորհակալութիւնը ներկայացրնելու սովետական մեծ ստաջնորդ հանճարեղ Ստալինի:

Եւ Եկեղեցական Գերայոյն ժողովը առիկա ըրաւ պատշաճ վերջով: Իսկ ուրախ ենք որ մեծ թիւով պատգամաւորներ շահմանափակեցին իրենց արտայայտութիւնը ու մեզի հրամցուցին բարձրաձայն գրականութիւն մը՝ հիւսուած իրենց քաղած սպաւորութիւններովը:

Թո՛ղ սոսնց կաշկանդումի մեր պատգամաւորները մտնեն մեր լայն խաւերուն մէջ, պատմեն իրենց տեսածները եւ լսածները, յուսադրեն ու խանդափառեն դանոնք, մղեն հաւաքական դորձի, որուն շատ պէտք ունինք:

ԱՄՓՈՓՈՒԻԼՆ Է ՀԻՄԱ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ

Ամերիկահայ Յատաճդ իմական Միութեան երկօրեայ թիւթիւր, «Լրագրեր», որ առաւելագոյն նուիրումը է Հայաստանի մէջ մշակումը հրագրակազմական եւ մասամբ ալ դրական յօդուածներու քաղումը քին, անցնող շարժումն իմբազրականով մը կ'ոգնունէր անդլիերէն լեզուով հայ նոր թերթի մը հրատարակումին առաջադրութիւնը, զոր գործի պիտի վերածէ, գալ տարուան սկիզբը, Ամերիկահայ Երիտասարդաց Միութիւնը, և կոչ կ'ընէր իր բոլոր ընթերցողներուն, որոնք կ'ուզեն յառաջ իմական գաղափարներով տողորել իրենց գաւակները, նիւթապէս եւ բարոյապէս զօրավիզ կանգնիլ այս նոր թերթիին, բաժանորդագրուելով անոր եւ տարածելով դաքն:

«Լրագրեր»ի այս աւերակ վերաբերմունքն ունի յայտնի զրգապատճառ մը: Խմբագրականը շատ պարզ կ'ընէ ստիկա: «Ամերիկահայ Երիտասարդաց Միութիւնը, որուն ծրագրերը ամենէն մօտը կ'ըսած է Ամերիկահայ Յատաճդ իմական Միութեան», իր սա շորս էջեայ հրատարակութեանը, «պիտի քննարկ ամերիկահայ Երիտասարդութեան մէջ տարածել յառաջ իմական գաղափարներ, զանոնք տեղեակ պահել հայրական, ինչպէս նաեւ միջազգային դէմոկրատական եւ հակա-Ֆաշիստական շարժումներու մասին, Երիտասարդութեան ծանօթացնել Սովետ Հայաստանի տնտեսական, հասարակական եւ մշակութային նուաճումները, եւ օգնել ամերիկահայ Երիտասարդական յառաջ իմական շարժման ծաւալման»:

Այս ընդարձակ յանձնառութիւնները հայ Երիտասարդներու եւ ընդհանրագոյն անդլիախօս հայերու աւերի լաքն շրջանակի մը, մտաշնչի զարմնելու համար Ամերիկահայ Երիտասարդաց Միութիւնը որոշած է զարդեցնել հրատարակութիւնը «Էյ-Ուայ-Էյ Նիւզ» փոքրածաւալ, եւ սակաւապատ, ամսաթերթիւր, եւ «Լրագրեր»ն ալ կը յօժարի փերջ տալ իր շարժական անդլիերէն բաժնին, ու երկուքին միացեալ ուժերովը հրատարակել նոր շարժաթերթիւր:

* * *

Որովհետեւ ստանկ թերթի մը հրատարակութեան սկզբունքին հակասակ է մեր քունէն՝ հարկ համարեցինք, իրբ օրինական կերպ, նիւթին մանրամասնութիւնը նախ տալ ընթերցողին ու այդպէս ներկայացնել թէ՛ զին դրական, մեր գաղութի շահերուն օգտակար, կ'ոգնէր:

Ամերիկահայ Երիտասարդաց Միութիւնը մտաւարապէս տանը-հինդ տարուայ ոչ աչքան ճոր պատմութիւն մը ունի: Քանի մը հեղ ան

լարուած ճիղերով փորձած է ունենալ իր սեփական օրկանք, և ամէն անգամուն ալ, զժբարգրարար, յաջողութիւնը գտնուած սահմանազիծը չէ կրցած հասնել, ուժասպաս ևւ գրեթէ հոգեմաշ մնացած է կէս ճամբան :

Միտ կողմէ Միրբը-Սբէքէյըրը շարաթաթերէր, որ հիմա ջերմ ընդունելութիւն գտած է քանի մը հազար ընթերցողներէն, կը հօտանաւորուի Ռամկաթար Ալթատական Կուսակցութեան Ամերիկայի Երջանային Վարչութեան Կողմէն : Ան երբեք զգացել չէ տուած հասարակ ընթերցողին պարտադրիչ հատուածականութեան թաթը, ալ ժողովուրդին ևւ աղային շահերուն թեր կանգնելու պարտաւանդութիւնը, ամենալայն ողիով, ջանացած է մշակել թերթի աշխատակիցներուն ևւ անոնց գրածները կարգացողներուն մէջ :

Արտինքն աքն նպատակները, որ Ամերիկահայ Յասաջլութեան Միութիւնը, ևւ կամ իր որդեգրած երիտասարդաց միութիւնը պիտի տքնին գործի վերածել, արդէն աբար տասներեք տարիէ ի վեր Միրբը-Սբէքէյըրը յաւտոյնա, առանց ազմովի, առանց հոլովովի ևւ պոտոս յանկերպի, վատահալթեմար իրազորձած է, իր անբողութեան շարիթը : Անչուշա կայ տարեբուրթիւն մը՝ ան ազատականութիւնը դերիթիւր համարած է հատուածականացած յատաջլութիւնէն, որուն յետձ շատ մարդիկ զիւ շատ պէտք է քալեն հասնելու հանգրուան մը ուր բարձրագոյն նշանակութեամբ կը ճանչցուի յատաջլութիւնը, ևւ խոհուն մարդիկ միշտ ալ գուտայ են իրենց կարողութիւնն ու իտէլըր ցուցադրելու :

* * *

Յետոյ կուգայ զիրբը, զոր յարտեւութեամբ գրաւած է Միրբը-Սբէքէյըրը շարաթաթերէր : Արդ վատահալթ հեղինակութիւնը, կը կարծենք թէ՛ երաշխիք մը պէտք էր ըլլար իրար — մէկ հատուածէն գատ — անգլիախոս հայութեան, մէկտեղուելու անոր ընդը, օպտուելու անոր ընծայած յարմարագոյն պատեհութիւններէն, ևւ հայուն անունին կատուած գործ մը, այս պարապային հրատարակութիւն մը, միջուկով ու ծաւալովը, օժտելու իմացական ու տեխնիքական նպատակով, ևւ անոր տալու բարձրագոյն որակ մը, որ այս երկրին մէջ ամենէն շատ հետաքրքրութեամբ կը զիտուի, հետեւաբար բարեկամներ կ'ունենան : Ալլապէ՛ս ճգճիմ անտեսութեամբ, կատորակուած գրիչներով հրատարակութիւն մը ո՛չ կ'ունենայ գրաւիչ շքեղութիւնը տարազին ևւ ոչ ալ ճանրութիւնը ազդեցութեան :

Կրճողունիմ որ ասոնց հակատակը պնդելը հին սովորութիւն մըն է մեր մէջ, որ ալլապէս վերժուած են մտիկ ընել հասարակական գործերով գրազող ազգայինները, առանց խորութեան : Բայց այդ ազգային համարձակութիւնը գապելու է, խեղելու է : Եթէ մենք մեղի չենք կրնար սերտացնել վերաբերումներ իրար հասկցողութեան, գոնէ լոբաներ թատաղը տալ իմաստուն իրատան, զոր էջմիածնայ ժողովին մասնակցող եկե-

ղեցականն եւ աշխարհական պատգամաւորներուն տունն Հայաստանի պետական անձինք:

— Եւստ տարտղնուած էք, ա'լ կը բաւէ, ամփոփուեցէ՛ք, միասին գործեցէ՛ք, խոշոր արդիւնքն է կարեւորը:

Այս էք գրեթէ մեզի բերուած պատգամին բովանդակութիւնը: Սակայն այս գաղութին մէջ տակաւին կան մարդիկ, որոնք կը վազեն, յաճախ բողոքի, զիմացի արտին մէջ հրաշքով բոյսեր անեցնելու, անոնց բաւարար չուրի, եւ ան ալ ծմակ տեղ մը:

* * *

Կ'ուզէինք որ Ամերիկահայ Երիտասարդաց Միութեան վարիչները բմբունէին ձախողութիւնը ուրիշ փոքրածաւալ հրատարակութեան մը եւ կանխէին գործադրութիւնը այն որոշումին որ իրենց համապատասխան տուած է, հասցնելու կերպով:

Արտաքին կը փախաբերէք ո'չ թէ որովհետեւ հակասակ ենք մամուլի ազատութեան, ո'չ թէ պէտք է սաստուին անհատական եւ հասարակական նախաձեռնութիւնները, ո'չ թէ կը նախանձինք իրենց կամքին ու ճիշդին, ո'չ թէ կը վարացնենք զիրենք պատահութիւնն ընդգրկելու, եւ ո'չ ալ իրենց նուազը խամբեցնելու կանխամտածուած զիտարտութիւն մըն է սա ազնիւ փորձը:

Բնա՛ւ, եւ դարձեալ բնա՛ւ:

Բայց հրճուաբի սրտի ըլլայ զիտեղ երբ իրենց մշակուած գրիչներէն ծորած բոլոր զեղեցիկ գործերը արամազբելի ըլլան Միրըր-Սթէքրէյթըրին: Ինչո՞ւ չէ, այս թերթը թող նկատեն իրենցը, կարգան ու տարածեն զայն: Եւ անտարակոյս որ այդ գործակցութեան օրինակը կարող է վարակել ուրիշներ, որոնց միահամուռ գուրգուրանքին տակ այս ամենէն գաղափարական, սամկափարական մարանչումներուն ախոյեան, Հայաստանի շահերուն արժանաւորապէս պաշտպան հանդիսացող չարթթաթերթը, որ Երիտասարդութեան կը ջամբէ նուիրում, հայրենասիրութիւն, մարդասիրութիւն, եւ ճշմարտութիւն, առաւել չափով պիտի աճի ու անուցանէ բարձահարգար մարդեր:

Ասիկա հրաւեր մըն է, զուտ հայ ժողովուրդի օգտակար անկիւնն մը զիտուած:

Նոյ. 25

ՅՆՄԱՏՈՆ ԼԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

Այսօր, քանակները նոյեմբեր ամսուն, կերուակալեմ, տօնահանդէսի յատուկ պղեստներն հազամ՝ իմ բարձրագոյն հայրենակիցները իրենում երեսանի լախ պարտաներուն երկայնքը, ցնծութեամբ պիտի փաստանեն Հայաստանի խորհրդայնացման քանըհնդամեակը:

Այս պուրթի ճանդիտութիւնը, աշխարհն ալ զիտէ, որ արդար վատակն է հայոց անհամար մարտումներուն, անրեկանելի հաւատքին եւ անրեկեմելի կամքին, դարուց ի դարս:

Եւ հայ մտաւորաբար, ինչպէս որ պայքարել զիտէ, ստրկամ է հայրտանալ, հիանալ եւ դնահատել: Կարձակեալուամ, միացամ, պետականացամ արդ մըն է ան հիմա, խեղաքի, ստաքինի եւ քաջ:

Աւանց ար դեղեկի յատուկութիւններուն՝ Անիին եւ Ստալինի տաքուկ շունչոն օծուն գաղափարները, ընկերային առաջադրութիւնները անկատար պիտի մնային: Պիտի տուէր, անկապամ մեր աւանդական հայրենիքը, պիտի զրկուէր մարդկութիւնը խաղաղութեան եւ ոսմկաւարտակոտականութեան ամենէն զործօն մէկ օրիանէն — տանըվեց հանրապետութիւններու կարձամ հօր պետութեանէն:

Որուն միճակուեցաւ ջախջախել հասարակաց թշնամիները, մեծով ու պոպոկով:

Եւ Քաջակնտութիւնը, արեւմուտքէն եւ արեւելքէն հիմա չի գար յոխորտ քայլերով, ջիզ շունի շտակ վանդնելու, մեղամարտելու հակայ կարմիր Բանակին հետ: Փոթորիկն սպառեցաւ: Ուրեմն, խեղութիւն, անխտանջ պիտի մնայ հայոց պետութիւնը, բարի կենցաղը, իւրախտուկ անտեսութիւնը, եւ հայութիւնը յատկապէս պիտի տարածէ իր ձգտումները՝ միշտ բարձրանալու զկպի հոն, որ մեծ գիրք գրուամ են ամենէն քաղաքակիրթ մտաւորաբար:

* * *

Այս աւուտ, ազկկկ հարանցու, շնայեցայ օրացոյցին, ես արդէն զլուէի որ քու բարեբաատիկ տարեկարձնէր: Դուն քանըհնդ տարեկան կեար այսօր: Կարտու, խճուն եւ աքնիւ աղջիկ մըն ես:

Այս տարի դուն աւելի ուրախ ես, շտակն ըսելով՝ երջանիկ ես: Որովհետեւ դուն նշանուբիզ ճանդկայն կը պատրաստուես: Հրամ մտ վարեկարգ մտեր ես բարեձեւ կոնակը ի վար, մէջքիդ կապեր ես դեղեկահախու ծուց մը, ծխամանի համակ գոյնեղով: Ունիս նուր սրունքներ, որոնք շնորհալի ձեւ մը կուտան բարձր հասակիդ: Աչքերդ են արեւ, եւ ծիրանի շարթերդ են պարարտ: Դուն հիանալի ես, դուն

սքանչելի ես, դուն կը հմայես ամէնքը, կը վախարդես երիտասարդները :
Պատրաստուէ, երաժիշտները ա՛հա զիշերանց եկած են դուտիդ առ-
ջև ու անզտար կը նուազեն քու սիրած երգերը :

Մինչդեռ հունա տանրվեց ազգերուն կարմրայտ սպաքը եւ հարիւր
եօթանասուն ցեղերուն յատուկ տարազներով գեղեցիկ պարուճիներ
եկած են պարելով գրեց առաջնորդելու հանդիսավայրը :

Եւ կարմիր բանակի զօրավարներ, օղաշուններ, գնդացիներ, սպա-
ներ եւ հետեւակ զինուորներ ու նաւազներ, Լենինի շքանշանով սքանած
իրենց սրզգատեայ կուրծքերը, մերկ սուրերով կամար են կարճած
վարժամ գլուխիդ վերեւ ու քեզի պիտի մատուցանեն կարմիր բանակին
համակրութիւնը, կարմիր նաւատորմին սէրը, կարմիր բազմներուն
թրթոուն զգայնութիւնը :

Քու պայծառ աչքերդ համբուրելու պիտի գան դեպքանները տասնը-
վեց հանրապետութիւններուն :

Եւ բանաստեղծները քեզի պիտի ձօնեն մեծ տաղեր, գերասաններ
քու կեանքիդ զրուսպները պիտի ներկայացնեն : Եկարիչներ խանդով
գրեց պիտի նկարեն եւ քանդակագործ վարպետներ քու մնայուն արձանը
պիտի կերտեն :

Եւ դու, աղուոր օրիորդ, արզի Սաթենիկն հայոց, պիտի կրճենս
պատմութիւնը մեր հին, փոխելով գերերը :

Դուն պիտի նստիս ամբաձիգ սաւառնակին մէջ, մէջքիդ կապած
ապրշուն անկարգելի շուանները սրնոյ : Երբոր հասնիս Փոքր Հայքի հո-
վիտները, պիտի խոսնաս վար ու աղատես կաշկանդուած նշանածդ,
սիրելի Արաւազաւ :

Եւ ցնձատօնի իրախճանքը պիտի աւելէ եօթն օր ու եօթը գիշեր :

* * *

Անոնց համաշափ պարերուն հեշտ դուրիւնը, ինչպէս անոնց դու եր-
գերուն արձագանդը, պիտի բարձրանայ մինչև Արարատի սէզ վաւաարը
եւ հսնկէ պիտի տարածուի աշխարհի շորս զին՝ նժգեհ հայոց աւետելու
մեծ աւետիար :

Եւ աննք այլ պիտի փութան ասջևը ոտքերուդ՝ հրճուելու, խնդա-
լու, գինովնալու :

Աննք պիտի պաշտեն գրեց, ինչպէս որ իրենց նախնիքը պաշտելին
քու մեծ քօյրը, Անահիտը, հայոց շատուածուհին, որ հազար հազար
տարիներ առաջ քու սրտերուդ եւ մամիկներուդ առաւ գլխտակցութիւ-
նը պաշտանքի էր, դ՛ր կոչելին գեղեցիկութիւն :

Եւ դուն գեւորիկ ես ենահիտին չափանիչովը :

Ու տատանդալան հայեր, ինչպէս որ իրենց նախահայրերը կրակիվ
պաշտեցին գեղն Անահիտին, պիտի գան երկիւղածութեամբ խոնարհելու
հայնկապ հասակիդ ասջև, քեզի բնծայելու իրենց սիրտը, իրենց մկա-

նը, իրենց հմտութիւնը, իրենց էութիւնը, և ուխտ պիտի ընեն այլեւս
երբեք զքեզ չբքելու ունէլ փոսնդի աստին :

Արքայէս սորվեցան անոնք Կովկասէն մինչև Գերլին անդադար
կտուող արի հայ կարմիր բանակայիններէն :

Ընդունէ զիրենք, քոյրիկ, և թոյլ տուր որ անոնք տարտըցնուն
արեւափատ դաշտերուն մէջ, և սարերուն վրայ, հիմնեն նոր աւաններ,
չէնցնեն նոր քաղաքներ, աճին ու բարձրանան, թորդո՞ւմայ թոսներուն
յատուկ յամատ յարատեւութեամբ :

Որպէս զի մեր թշնամին ամչնայ :

Որպէս զի արար աշխարհն զփոսնայ որ հայը վերջապէս տէր է դար-
ձեր իր սրսպենական վարուածին, Արարատեան դաշտէն մինչև Արաղա-
նի ափունքը, Ուրմիոյ Լճի մերձակաքէն մինչև Տրապիզոնի ջուրերը :

Որպէս զի այս բոլոր բարիքներուն համար համայն հայութիւնը
սրտանց աղաղակէ :

— Թող միշտ սպրի Կարմիր Բանակը :

Դեկտ. 1

ՎԱՆԱՑԻ ՎԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՄԸ

Մեր հանրային կեանքին մէջ ինչպէս որ տաղանդաւոր ազգակիցներ յաճախ ինքնատուր գործերով ուշադրութիւն կը հրաւիրեն իրենց վրայ, այնպէս կ'ընեն նաեւ կարգ մը հասարակական կարեւակերպութիւններ՝ իրենց յարատեւ եւ րեզուն գործունէութեամբ:

Ասանցմէ կը ճանչնանք Նիւ Ետրքի Տիկնանց Վեդրոնական Յանձնախումբը, նախկին Որբախնամբը, որ քանորհինգ տարուայ ընթացքին անընդհատ քաւեր է պարտականութեան ուղիէն, իր գլխուն վերեւ բարձր բունելով ցուցատարածակ մը, որուն վրայ օսկի տասերով արձանադրուած է սա անունը — Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն:

Եւ պարտք կը համարենք սինակը այսօր յատկացնել Տիկնանց Յանձնախումբի գործերուն համատեալ պատմութեան: Ատիկա կը նշանակէ բարենիշ մը, մեր կողմէ, որուն արժանի է անիկա:

Երբ անցուկ էին պարթանները, հոս, իր անդամուհիներուն աստուջանքերուն շնորհիւ՝ Տիկնանց Յանձնախումբը, կարելի միջոցներով՝ ձեռք կարկանդակ իր կարօտ արեւակիցներուն, ասանց խորութեան, ասանց զգուհոնութեան:

Եւ որովհետեւ Բարեգործականի հիմնական ծրագրին մէջ աստուջադրուած վեհ նպատակները — ազգակիցներու թշուառութիւնները մեղքացնել եւ կրթելով ու դատարարակելով զանոնք բարձրացնել — հաստատար չափով գործի վերածելու հետամուտ եղած է այս ժրջանի Յանձնախումբը եւ ճիշտ առեւտրի մտնութեան հասցնելու Սուրբոյ, Լիբանանի եւ Յունաստանի մէջ գոյութիւն ունեցող Բարեգործականի զպրոցներուն:

Դժբախտ հայաժին մանուկներուն կանոնաւոր սնունդ հայթայթելու մտօք Յանձնախումբը քանի մը տարիէ ի վեր հաստատած է կաթի Ծրնորը, զոր գոյացնելու համար Դեկտեմբեր ամսուն ասհասարակ կը կատարուի կանուխէն մշակուած արշաւ մը:

Այս յսթ օրտակար գործերէն զատ Յանձնախումբը վառարկեցաւ Հայաստանի փոքրիկներուն համար սակզներու դատարարակութեան յատուկ աշակերտութիւններու մը, եւ անոնց ուսումին եւ աստղութեան նախանձախնդրութեամբ՝ նուպարաւջնի — հիմա Սոփիթաւջնի — ասանին մէջ հաստատեց զպրոց մը:

Իսկ Նիւ Ետրքի հայ հանդիսականին մշակութային մակարդակը բարձրացնելու, արեւուցնելու եւ մարդկու համար, տարիներով իր կրթական Ենթախանձնախումբը, ասենապետահիւ՝ Տիկնի Վերթին Էքսկրճեանի լուրջ հսկողութեանը տակ, աննկուն յամառութեամբ կը սարքէ

լսարանական ժողովներ : Հոն կը խօսին ակնալարս անձնատրոթիւններ , կ'երգեն անուանի երգիչներ եւ կը նուագեն համակրելի արուեստագէտներ : Ուրիշ խօսքով արուեստի զանազան բնագիտականները — զբաղանութիւն , բանաստեղծութիւն , բնագիտութիւն , ազդերու պատմութիւն , ինչպէս երաժշտութիւնը , նկարչութիւնը , ու զետ ճիւղում ուրիշ կական բաներ — հրամայուցեր է իր ունկնդիրներուն , ստանց լումայ մը ակնկալելու :

Բայց վրայ հասաւ Համալսարհային Երկրորդ Պատերազմը :

Չանտղան տարրերով բաղկացած այս Յանձնախումբը , որուն մէջ կը գտնուին ունկնդրներ , շունկնդրներ , բարձր ուսումի տէր անձինք եւ զոյրոց չտեսած ամնաթիկիւններ , երիտասարդուհիներ եւ լիմաստուն մամիկներ , ազաւինելով համերաջխ ու սիրալիբ ընկերականութեան՝ պատերազմի շրջանին , ինչպէս որ առաջ կը կատարէր ընկերային ծառայութիւնը ակզական պէտքերուն համար , խոխոյն կարմեց Կարմիր Սաշի ճիւղ մը , զլիաւարութեամբ Տիկին Ա. Գարակէօղեանի : Անզամուհիներ եւ համակրիներ , շարթուան մէջ որոշ օրեր իրարու քով գալով , կանոնատր կ'երպով , կարեցին — եւ զետ կը կարեն — Ամերիկեան Կարմիր Սաշին համար ու նաեւ կը պատրաստեն նոր հագուստներ պատերազմէն ազտեալներուն համար :

Ճշ եկաւ ժամանակը երբ Հայաստանի մարտիկներուն հրատարակէր արամազրելու ցանկութիւնը ի յայտ եկաւ Ամերիկայի հայոց մէջ , ճիւղին բացասութեամբ , ճորճիւ այն սրբազան Կանգակներուն , զոր հասցեց ատենին Կաթողիկոս Գէորգ Զ-րդ , այն ատեն Ազգընտիր Տեղակալի կոչումով : Տիկնանց Յանձնախումբը , իրրեւ կանայցի կարմակրոութիւն , որ ունի մարդական սէր ու գութ , նախընտրեց հայ սարմիկներով կարմում կարմիր Բանակի մէկի միւսօրին նուիրել էմպիւլէնտ մը :

Մինչդետ անդին ուրիշ ենթալանձնախումբ մը , որուն ղեկավարն է Տիկին Մ. Լ. Պալիօղեան , գործածում հազուատներու դասաւորումը կը կատարէ : Ահաւասիկ զորձ մը որ շատ շատեր պիտի չզրկանէին ըստանձնելու , նոյն իսկ վճարումով : Բայց մեր այս մայրթիկներն ու քոյրթիկները , տաւրինի ու բարի , ահենայն պատրաստակամութեամբ կը յատկացնեն իրենց շատ սուղ ժամանակները , ստանց զոյգն տրտունջի , ստանց արմուկի , ստանց ծափ ակնկալելու :

Միութիւնը , ինչպէս էր կը ճանչցուի մեր մէջ Բարեկործական կազմակրպութիւնը , սորթիցուցած է իրենց ծառայութեան եւ նուիրումի ուղին եւ անոնք փոխ պարտականութիւն մըն է որ կը կատարեն , անշուշտ գիտակցութեամբ , պարտաճանաչութեամբ եւ զորովաթիւնութեամբ :

Յանձնախումբին վարչութիւնը — ինչպէս վերը յիշում ենթալանձնախումբերն ու միւս ենթալանձնախումբերը , օրինակ անզամազրական , անտեսական եւ ընկերային հարցերն ու սրբումները գործադրող օրկաններ — որուն անզամաներն են Տիկնայր Մ. Լ. Պալիօղեան՝ ստեղծական , Մարքուհի Յովակիեան՝ փոխ-ստեղծական , Զ. Գարակէօղեան՝

զանձապահ, և Արշալոյս Գույումճեան՝ քարտուղար, ծրագրուած կերպով կը կատարէ իր հաւաքութիւնները, ժողովները, արշաւները և տարեկան ձեռնարկները:

Շատ պիտի փափաքէինք մէջ մըն ալ անդրադառնալ այս Տիկինաց Զանձնախումբի հետագային կատարելիք աշխատանքներուն, մօտիկ ապագային, և արձանագրելու առաւելագոյն շափանիչով զործեր, որոնց արդիւնքը ամբողջովին յատկացուի այն կարիքներուն, զոր վերջերս պաշտօնի հայաց ուղղութեան յանձնեց Հայաստանի Գործախար Կարապետեան, Պր. Արշակ Գարակէօզեանի գրած թուղթովը:

Եւ այդ յոյսով ու արդար ակնկալութեամբ կը մտալիւնք կեանք ու կենսունակութիւն Տիկինաց Կեդրոնական Զանձնախումբին:

ՅՈՂ ՍՈՒՐԲ ՄՆԱՅ ՏԱՃԱՐԸ

Իր կարճամեայ բայց բեղուն կեանքով՝ Նազովբեցի Յիսուս, Աստուծոյ սիրելի որդին, իր կատարած հրաշքներով, հմուտ քարոզներով, բարի կամեցողութիւններովն ու սիրոյ նուիրուած դարձանապատում օրինակներովը ժառանգ ձգեց իր աշակերտներուն, իմա՛ իրեն հաւատալիներուն, սիրելի զիրար, օրհնել անխնայները, աղօթել շարերուն համար, և ներել և դրօշմը մը յանցանքը և օթանասունը օթը անդամ, որպէս զի, յետ մահու, երկնային թագաւորութեան ճոխութիւնը վայելելու արժանի ըլլան:

Ան սրտանց յանձնարարեց մարդոց որդիներուն՝ շքնել «նութիւն, պոռնիկութիւն, սպանութիւն, աղահաւթիւն, դողութիւն, չարութիւն, նենդութիւն, ամբարտաւանութիւն, անդամոթիւն, հախճոյութիւն», և բարձրաձայն ուրիշ շինիչ թերազրութիւններ, որոնց անտալով, անտարակոյս, մէկը պիտի կարենայ արնուցնել իր սիրտը, կերտել տոկուն նկարագիր, ըլլալ ասոյժ մտովին և մարմնաօրայէս, վերջապէս դառնալ ընտիր քաղաքացի, յարկելի անձնաւորութիւն մը համայնքին մէջ, մեծ կամ սրբով:

Ասոնց վրայ աւելցնելով ազատութիւնը անտեսութեան, որուն համար Քրիստոս խրատ տուաւ ընտ չերկմտիլ, ինչու որ Աբարիչը, իբրև զթութեան հայր՝ ամէն կարիքի դոհացում կուտայ, ինչպէս կ'ընէ թրոջուններուն, կենդանիներուն և սողուններուն, որոնք վաստակի համար քրտինք ալ չեն վասնիր:

* * *

Եւ Եկեղեցին, իր բոլոր տեսակ յարանուանութիւններովը, իւրացուց Նոր կտակարանի գեղեցիկ պատուիրանքները, ջանաց տարածել զանոնք հասարակութեան ամէն խաւերուն մէջ, դաստիարակչական յատուկ կանոններով, և երբեմն, նոյնիսկ, դորձածելով աղեկցութիւնը ուժին՝ որ պետութիւն անունով ծանօթ է:

Ու Քրիստոնէութիւնը, Հայաստանէն ու Հայկէշխտանէն ակամա՝ Փոքր Ասիայէն տարածուեցաւ մինչև Յունաստան, մինչև Հռոմ, ապա երկրագունդի զանազան կլիմաները ընտելող ուրիշ ժողովուրդներ ընդունեցին ու անհամեմատ չափով տարածեցին զայն:

Այսօր աւելի քան հինգ հարիւր միլիոն ուխտեալ քրիստոնեայ կայ աշխարհի մէջ: Եւ վկայութեամբը բարդաւաճ վայրերու մէջ կատուցուած, սակեղէն կամարներով ու սքանչելի ոճով՝ եկեղեցիներուն, և ևայն անհամար անշուք մատուաններուն, ուր կը մկրտուին ու տարին մէջ

մը գտնել կը հազարդուին զեղջուկները, բանուորները, ասեւորականները, երկուս :

Միլիոնաւոր կրօնաւորներ, համեալ գեղապէլէն մինչև բարձրագոյն ուսումով մարդուած հոյակապ անձնաւորութիւններ, բարձրագոյն տիտղոսներով եւ պատուանշաններով պծնուած՝ առաջնորդութիւն կրօնային հաւատացեալներուն : Անոնց հետ անշուշտ կը գործակցին կառավարական կրօններ ու աւազ պաշտօնեաներ, առաւելագոյն պատեհութիւններով : Ընտանեկան յարկն ալ իբր մէկ կ'ենթադրած անձունքը եկեղեցւոյ՝ ունի մեծ դեր օժանդակելու կրօնական դաստիարակութեան, ինչպէս են զգրուցները, գրադարանները, գատարանները, ակումբները, եւ այլն հանրային հաստատութիւնները :

* * *

Երկու հազարամեակներ քրիստոնէական կենդանի կրօնքը ոչ միայն չկարողացաւ նուազեցնել մարդուն մէջ կրքին բարբարոսութիւնը, աւելութիւնը, թշնամութիւնը, եւ նոյն իսկ սիր ապանութեան՝ այլ կարծես մղուած առաւ անոր սճրային միտումներու զարգացման, զրդիւ մը՝ որ տակաւին բնորոշուած չէ :

Օրինակներ շատ կան բայց մէկ քանին արդէն կը բաւեն ասանկ վարձ յօդուածի մը տարրութիւնը չճանրարեննելու : Գիտենք, եւ ս՛վ չլիտներ, որ ասորին ազգակիցութիւնը յաճախ հովանաւորուած է հաւաքական միտումներով՝ որոնց անդամները ընդհանրապէս ամէն կիրակի եկեղեցի մերթման աղօթելու, հազարդուելու եւ սրբազանին աջը համբուրելու :

Ասանց յանցանքի այլ մը վարձակ է իր օրինաւոր վիճը ու յաջորդ առաւօտուն եպիսկոպոսի մը ձեռամբ վը սրտակուխտ ապահարզան աղախներ մը հետ :

Շուկային վրայ հանրութիւնը շահագրկեալն է բոլոր նուրբ միջոցներու վերաբերեալ մտով կողորոտող ունեւորը ալեւորութեան օրերուն վը վերադառնալ իտրանին առաջ, ըստման կը տեսնուին վրայ, վճարհետի, վճարանայ և կեղեցւոյ պատուոյ յանձնարարականը, վը դառնայ ցիկանս անդամ, եւ օր մըն ալ իր անունով աղօթարան մը վը վատուցուի, սրպէս զի ուրիշներ հոն պան իրենց մեղքերէն սրբուելու, տէրտէրի մը միջնորդութեամբ :

Օրական երկու անգամ տաճարին մէջ սպասարկող սարկաւազ մը կամ վաւախութիւն ուրաւուր մը, նոյն ժամ իր բարոյացուցիչ քարոզչին վէս ժամ ետք՝ վը մտնել յարկին մէջ իր շատ սիրելի հիւրամեծարին՝ վը շնանայ մարդուն արոււոր վերջ, լիցուն աստիանըով :

Միլիոնաւոր քրիստոնէայ վեաները միճացնող պետութեան մը Փաշլուս պետը վը վատարանուի Գրիտտոսի մերթման վրախանորդին վոնգակովը :

Եւ ուրիշ պետութիւն մը որ ամենէն սարսափելի զպայանութիւններով ցեղի մը բնաջնջումը ծրարելց ու տառաջիօրէն պոյն գործարկեց՝ ախօր

կը վաշխէ պաշտպանութիւնը ա՛յն պետութիւններուն, որոնք այժմ քրիստոնեակի հանդամանքով կը պարծին:

Իսկ իբր թէ քաղաքակրթութեամբ երկիր մը, որուն բնակչութիւնը ճանաչցուած է խելօք, դարպացած ու քրիստոնեայ, երկու համաշխարհային պատերազմի սկզբնաւորութիւնը յարպարեց, և առաջինի ընթացքին հայութեան ֆինսմբ խրատեց թուրքերուն, իսկ երկրորդին՝ ոչ միայն դրակեց ու կողոպտեց հարեան ևրկիւնները, այլ հալածեց ժողովուրդներ, բնաջարեց քաղաքացիութեան իրաւունքը և պատիւը կանանց, հրկիզեց մարմինները ալլատարք ժողովուրդներուն, աքսորեց ու սովորեց ըրաւ երկիրներու բնիկները, սերճապէս կոտորեց, սպաննեց վեց միլիոն հրկութիւն, որմէ երած են մարդաբէններ, գիտնականներ, և Քրիստոս մը, որ իրաւամբ արժանացաւ դառնալու սիրելի սրբին Արարչին:

* * *

Յիսուս Քրիստոսի պատգամները, ամփոփուած փոքրիկ գրքի մը մէջ, դեղեցիկ են, և ասարկույա շիւտ որ կարելի է դրախտային կեանք սեւեղել երկրի վրայ՝ եթէ Եկեղեցին վեր կենայ իր գրկած թէյին, ինչպէս որ ըրաւ Պօղոս Առաքեալ, հիմնադիրը Քրիստոնէութեան, յամասօրէն կոտորելով իր հաւատքին, իր սկզբունքին, չնչլով ունէ կրոնակ ու շքնուներով գլուխները ունէ պատկառազու մարդուն:

Եկեղեցին, խօսքը ամենուն կը պատկանի, դժբաղդարար, չարքարացուց իր խառտումը, շտրվեցաւ իր գերը, և մաքուր ու սուրբ չղահեց ոչ միայն գաւթիքը, այլ նոյն իսկ խորանը, ուր մանկու միշտ ալ ադատ եղան շարերը, նեղերը, շնացողները, շահադէտները:

Հիմերը, որոնց վրայ կանոնեցուցին Եկեղեցւոյ ջնքը, ամբացուած էր անխորտակելի վաճարով, նկարագրով, սրբազնագոյն հոգիով: Եստամարդիկը կը հաւատային, հիմակուաններուն շատ մեծ տոկոսը գոտոյ է ու անամօթարար վը ստէ:

Եղաւ ստեն որ մաքսուորները, գնորդները, վաճառողներ վը ընցուէին տաճար՝ խարելու, կեղեքելու, իրաւունքը խցելու: Քրիստոս, խարազանը ձևօքին՝ անվախ՝ գնաց հոն, ծեծեց ամէնը, դուրս մտաբեց դանոնք:

Որդէս դի Եկեղեցին վերադան էր վեհութիւնը և խաղաղութեան Իշխանը անխոտով բազմի իր յատուկ պատուանդանին վրայ՝ հարկ է որ սրբազրուին թերութիւնները, անուանական չըլլան ուխտերը, ցուցադրութեան համար չըլլան սրբատաւորումները, ժողովուրդին իմացակառութիւնը ստորնացնող կրոնակներ չըլլուն, չղաշտպանուին մարդահարած օրէնքներ հաստատող պետութիւններ:

Եկեղեցին ըլլալու է արատ ազօթաւայր մը, ուր մարդ կարենայ լիովին ըմբռնել հաճութիւն, օրհնութիւն, յաւիտենական կեանքի ապահովութիւն:

ԵՂԻՐ ԲԱՐԻ, ԱՄԱՆՈՐ

Աս պահը իրիկնամուտ է, վախճանը տարուայ մը:

Եւ ես հիմա, երբ տակաւին պատուհանին մէջ հանդարտ կը վառի ծիրանադոյն լոյս մը, իրբեւ նուիրական ձօն հրաշափառ յիշատակին Բեթլեհէմի Յաւիտենական Մանկիկին, ձիւնածածկ բակին ու տարտամ տանիքներու ընթացքէն զիմաց՝ պատրաստ եմ գիւժաւորելու զպղիք Ամանորը:

Եղաւ քանի անգամ ես աշտպէս գոհունակութեամբ կ'ողջունեմ անոր փառաւոր ժամանումը: Գիտեմ որ իր յայտնութիւնը արարչութեան ամենէն կատարեալ ճշմարտութիւնն է: Կը հիանամ իր սրբայ, կը սիրեմ զայն, կը հաւնեմ անոր փարթեմ տարազին: Ան կուզայ թարմ շունչով մը, հրափառ աշուրներով, կախառ, կարմիր աշտերով: Գիրկն ունի Յոյսին մշտափառ աստղը, որուն կը յատն, անպայման, նախածքները աննկուն հողիներուն: Որովհետեւ անոր կարճ բայց հօր կեանքին մէջ կ'ուզեն տեսնել պարզեւն երջանկութեան, իրականացումն վսեմ խոչալաներուն, արժանի հատուցումներուն:

Քիչ մը եսասիրութիւն մատնող աս ակնկալութիւնը ո՞վ շատ պիտի համարէ մարդ արարածներուն, որոնք հերու ունեցան յուսախարութիւններ, կակծացին, արտասուեցին, տառապեցան, այնքա՞ն յաճախ: Ո՞վ պիտի մեղմացնէ այդ ծանր վիշտերը, եթէ ոչ ժամանակը, զոր պիտի բերէ նոր Տարին՝ իր հրաշագործ եղանակներուն աւարտումովը:

Թէեւ ան միշտ ալ չ'երեւնար զորովպէս ժօր մը նման, այլ պարտաւրդանի մը յատուկ լայն ուսերուն վրայ կը կրէ երկայն շեղբով դերանդի մը, հատու եւ անողբ: Անով կը հնձէ ան տի՛ւ եւ գրէ՛ր, անդադար: Անիոյթ, անկարեկից եւ սարսափելի մշակին պէս արմատէն կը կտրէ ծաղիկն ա՛լ փուշին ու տատակին հետ:

Բայց հպիւ պահիկ մը անցած՝ ան կը հրահանգէ իր դարի ասպետներուն, արեւին ու ցօղբուն, իրբեւ ամենակարող ստեղծիչներ, որ իջնան վաղ իրենց բարձրութենէն ու առատօրէն ողողն երկիրը: Ահա՛՛ կենդանութիւն: Արքէն շուտով կը զաւարին անտառները, կ'ուժանան գետերն ու ձորերը, զաւտերը կ'արգասաւորին, կենդանիները կը պարարտանան, մարդ արարածներ վ'արպատեն ասպրուստ ու վատտակ: Հինբուն տեղ կը ծնին նորեր, աւելի՛ աղուոր ջնորհներով, աւելի՛ տոկուն նկարագրով, առաւելապէս զբայուն ու մարդկային:

* * *

Լեցուն հաւատքով քեզի կուզամ, Ամանոր, առիթին յարմար երգե-

րուն քաղցր հունչը չըթիներուս: Տանս մանուկներուն հետ պիտի կանգնիմ պատուհանին առջեւ՝ ձեռքիս զանգաղը եռանդալին հնչեցնելով: Այնքա՞ն պիտի հրճուիմ քեզմով, այնքա՞ն պիտի տղայանամ վերստին, որ բազուկներս տարածած՝ կուրծքիս վրայ պիտի տեղվեմ սրտիս հատորները, մեծով ու պզտիկով:

Այդ հանդիսուր իրախճանքի պահուն ես պիտի մոռնամ շարութիւնը քեզմէ առաջ ասկէ անցնող ջու եղբայրներուդ, որոնք քովս ժառանգ ձգեցին թախիժ ու ողբ, զոր հարկադրարար հետս կը պտտցնեմ զանոնք:

Դուն չե՛ս գիտեր, նորածին Ամանոր, դրութիւնը, զոր մարդիկ հաստատեր են հոս: Այս տեղ կան ցեղեր, աղբեր, պետութիւններ: Աեղուններ, բարբեր, ազանդներ ու կարգեր հոս շատ կան: Կիրքեր, ատկու-թիւններ անհասանելի դուրս զալով կը մտնեն համայնքին մէջ, կը կաղ-մաւորուին, կը վերածուին պայքարներու՝ խօսքով ու զիրով նախ, ապա մարտերով կը պիճուուին:

Հօրքը կը դատնայ աէր, պարտուողն ալ ամօթին շապիկը հագած՝ կը ճգնի պահելու իր գոյութիւնը, որպէս զի օր մը դարձեալ թեր կանդնի իր իրաւունքին:

Գու եղբայրներուդ մատենաներուն մէջ դուն պիտի գտնես այդ տեսակ մարտամներու քաղցածատեսակ արձանագրութիւններ: Ատոնցմէ ա՛մենէն յուզիչը կը պատկանի այն ժողովուրդին, որուն մէկ զաւակն եմ ես: Քեզի նման տարիներով դարեր են կաղժուեր, բայց աս աղբը դիմացեր է մորիկներուն, շարժերուն, աստիկ ցուրտերուն, ինչպէս որ մաքտեր է իրմէ աւելի հօրներուն սահմանած կործանարար օրէնքներուն դէմ: Միշտ ալ ապաւինելով իր հաւատքին՝ անիկա աւերակներէն դուրս զալով՝ մէջքը դօտկպինդ՝ քարեր է գէպի նոր արշալույս մը:

Այսօր, շնորհիւ ջու քսանըհնդ եղբայրներուդ շնորհած իմաստութեան, իմ ժողովուրդն ամուր կառչած է իր հնաւանդ հողին, միացեր է աշխարհի մէկ հօր պետութեան, ստեղծեր է նոր կենցաղ, իւրացուցեր է առաքինի դիճակ, ի՛ր եկեղեցիովը, ի՛ր լեզուովը, ի՛ր արուեստովը, ի՛ր հանրապետութիւնովն ու մարդուած բանակովը:

Երբեմնի թախուր Կաթողիկէ Աթոռներուն վրայ հիմա կը բաղմին երկու բարձրապատիւ ապաստարները մեր խորանին: Արդէն սկսած է հրակը բուրբ անոնց, որոնք կը բաղձան հաստատուելու հայրենիքի մէկ աւանը, զիւզը, կամ հովիտը: Եւ դեռ կան ուրիշ փառաքներ, որոնց պոհացումը քեզմէ կ'ակնկալենք, բարիւղ իմ, Ամանոր:

Բե՛ր մեզի խաղաղութիւն, ամէն տեղ:

Բե՛ր ազգիս Հայոց արդար իրաւանց յարտարարութիւն մը:

Բե՛ր ափիւսքի մեր արեւակիցներուն համերաշխութիւն, վստահու-թիւն, եւ գիտակցութիւն:

Թո՛ղ ջու ժամանակաշրջանիդ ընթացքին ի յայտ դան նոր տաղանդներ, հայու մականունով, տալու մարդկութեան արժեքաւոր գործեր իմացական, հոգեկան եւ հանրային ասպարէզներու մէջ:

Թո՛ղ աղուորնայ մեր մամուլը: Թո՛ղ խորքով շքեղանան մեր հան-
դէսները: Թո՛ղ արդիականան մեր հրատարակային ձևնարկները: Թո՛ղ
ամէն դործի յարմար անձինք բնարուին:

Եւ բոլոր օրերուդ մէջ թո՛ղ շէն մնայ հայուն տունը: Հասակ քա-
շած ամուսնի անոր յարկին տակ թո՛ղ դանեն երջանիւթիւն: Թո՛ղ ժամն
ու ժողովարան լիցուին շարականի մեղեդիներով, սրբազան քարոզնե-
րով, բարձաթիւ հաւատացեալներու շրթունքէն ծորած:

Եղի՛ր բարի, մանաւանդ մեզի հանդէպ, Ամանոր, Եւ թո՛ղ տուր որ
վախերնք վայրկեաններուդ, ժամերուդ, օրերուդ, շարաթնիւրուդ, ա-
միսներուդ Եւ եղանակներուդ աստուածային սղարդեւը, աստաօրէն,
լիովին:

ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Սեպտեմբեր 4, 1941

Կտրօնը, որ վրցուցի մամուլին այս ասոււ, հիմա կը պատկէ տեղանիս վրայ, Հեղինակը, Իւճին Փիթրով, որ Կարմիր Բանակին հետն է, Կեդրոնական սարմաղաշարը, կուսայ ականատեսի մը զլայտուն վկայութիւնը: Ան կը զրէ —

«... Բայց այս պատերազմը անչափելիօրէն սարսափելի է, կատաղի եւ արիւնաշագախ: Անդադար եւ բուռն հրացանածղութիւնները, որ կը շարունակուին արեւելիքը, ամբողջ երեք ամիս, կը վերազանցեն նախորդ պատերազմի ամէն ճակատամարտերը:

«Քիչ մը անդին է ցօրենի արտը: Հոն խրամներ բացած են բանակները եւ տեղ տեղ դետինը պատուում է թնդանօթներով: Մարտիներէ ծորած բոլոր իջեր է դաշտին վրայ: Գերմանացի զինուորներու զլուխները, զնդակներով ծակած ու փշրուած, ինկած են սուս հողին զիւրը:

«Մայրի ծանրու ետին հասակը ցոյց կուտայ, կիտովին, համեմատարար նորակառոյց զիւրի մը մնացորդը: Փայտաշէն մեծ խորճիթի մը դամէջը, աշնանային գաղջ արեւուն դէմ՝ աչք կը զթթէ միջին տարիքով կին մը: Անոր քոփը կեցած են տղայ մը եւ երկու աղջիկներ: Ասոնք այն սակուններէն են որ չեն կրցած փախչիլ գերմաններու ժամանումէն առաջ: Կինը բաւ որ նացիները յափշտակեր են իր սագերն ու վառեակները եւ մէկ հատիկ խոզը, տան առջև խորովելով կերեր են: Հարցուցի թէ ի՞նչ պիտի ընէ:

— Կարճեմ պիտի կենանք առ տեղ ու կենանք շարունակեք, բաւնա, զլուխը երկրցնելով: Մէկը կարող է իր հողին քարշ տալ, մի՛շտ: Գեանախնձորը կը հանենք, եւ եթէ Աստուած կամի՝ արդէն զերմանները հոսիկ կը փոտան մեր զինուորները, շատ հեռու»:

* * *

Աս քանի մը պարբերութիւնը զիս կը տատապեցնեն եւ զրէս կանդ կ'առնո՞ւ: կը մտածեմ: Ո՛չ, հարկ չկայ սեէ բաւ աւելցնելու: Ամբողջ պատերազմի բոլոր տեսարանը կը պարզուի մտքիս մէջ ու շատ բաներ կը տեսնեմ, հին օրերը երեւտախելով:

Կը դարձանամ, սաղայն, որ Խորհրդային Միութեան մէջ, քսանը-չորս տարի փերջ, կը դառուին միջակ տարիքով կիներ, որոնք յաղթութիւն կը հայցեն Աստուծակէ:

Առաջ խօսելով խաբեր էին զիս, միխոններ, բարեկամ ու կեղծաւոր մարդիկ, խօսքով ու մամուլով:

Վատահ զխաբէր որ Աստուած չի ճանչնար սեւէ սեւակ պարտութիւն:

Եւ զիտեմ որ Կարմիր Բանակն ալ կարմուած է ուժի, կորովի, հերոսութեան եւ զիտակցութեան հաւատաւորներով: Սորհրդային ցանկապատին ներքը մտեր են վայրենի եւ սովալրակ խողեր: Կարմիր Բանակը պիտի բռնէ, պիտի սպաննէ դանոնք: Ատիկա շատ հաճելի պիտի թուի Աստուծոյ: Ան պիտի օրհնէ կարմիր բանակայինը երբ հասարակ մարդուն ձօնուած դրօշակը բարձր բռնած, յարգեալիան քայքայելով ու դափնեայ փառասպալը զլխուն՝ ան մտնէ Պերլին, Գերմանիոյ մայրաքաղաքը, եւ եղբայրութեան ողջոյն բաշխէ մանտկներուն, եւ կրունկներովը ճգմէ զլուինները նենդամիտներուն, հատիկ հատիկ:

Աստուած պիտի ուրախանայ:

Ատիկա ալ իմ հաւատքս է:

Եւ մանանայի հատիկէն քիչ մըն ալ խոշոր է անիկա:

Սեպտեմբեր 5, 1941

Այսօր մամուլը հրատարակեց լուսանկար մը, յուզիչ եւ խիստ հրահանգիչ: Երկու հողի, անտառի մը կուշար, մեծ ծառի մը բունին յենած՝ կը խօսակցեն, ըստ Երեւոյթի: Ասոնցմէ մէկը յիսունըհինգ տարեկան բժիշկ մըն է, զբաւիչ են ակնարկները սա պետին հրատարակին խումբին, որուն պարտականութիւնն է զբաւեալ մասերուն մէջ թշնամւոյն վնասել, առէն կերպով, նոյնիակ սուղ գնով: Այլ սեւակ բարձրագոյն խումբեր հակայ գործ կը կատարեն, — կը խորտակեն կամուրջներ, կը հրդեհեն պարեմներ, կը պաշարեն դունդեր, կ'ապագատակեն երկաթուղիներու կառքեր, կը մեծացնեն կարաւաններ:

Սորհրդային Միութեան ժողովուրդներ աչաքն միտկամ, անձրւէր եւ հայրենապաշտ սրիով կուրծք կը ցցեն Փաշական անողորմ դունդերուն դէմ: Իրենց արիւնոյնն ու կեանքովը անոնք կ'ստեղծեն անեւո դրուագներ, որոնք վաղը պիտի կարմեն շողջոյուն էջերը սա պատերազմի պատմութեան: Այո՛, այդ բարձրագոյն բնակչութիւնը՝ տարեց ու երիտասարդ, սալը ու կլն, քոյր ու եղբայր, արուեստագէտ ու բանուոր, իրարու շարկապաւուած՝ շրթայի պէս ամուր, ու իրրեւ անբեկանելի դանդուած՝ պայքարի ելած է քաղաքակրթութեան դազրեյի թըշնամիին դէմ:

Անասման ու վիթխարի է այդ դոճոգութիւնը, անտարակոյս:

Եւ յաղթութեան դոճոճակութիւնը իրենց բաժինը պիտի ըլլայ, անկասկած:

* * *

Հրեամանին կը գոռայ անգամ մը, երկու անգամ, անընդհատ:

Եւ թշնամին կը տխրի, թշնամին կուռլայ, թշնամին կը մեռնի:
Վրէժով գինովցած հայ գինուորին արձակած դնդակը ի դուր չ'անց-
նիր, կը ծակէ գերմանացուն իւր թոքը, կը վշրէ անոր հրասայլը, խու-
ճապ կը ձգէ անոր ամբողջ մխարին մէջ:

Ատտիկա պիտի կը կնուի Սորհրդային Միութեան բնակչութեան վրը-
կին անդամը, քսան անդամը, եւ այնքան, որքան հարկ է թշնամին
ծունկի բերելու:

Այս արիւնալի ճակատամարտը պիտի վճռէ «լինել եւ չլինել» ու
հարցը:

Ո՞՞՞՞՞ իրաւունք պիտի տայ Սորհրդային Միութեան: Ան պիտի լինի
պղտ ու տարածուն, աշխոյժ ու կայտառ, պայծառ ու եղբայրական:

— Ուրեմն փակցո՛ւր նոնակը նա հրասայլի ճակատին, Սարգիս:

Հա՛, արգոյն: Դոյա՛ւ: Տե՛ս, հրանօթը քուրջի մը պէս վար կախ-
ուեցաւ:

— Եւ դուն, Արշա՛կ, հրամայէ արագահարուած իմ, որ Զնդու
գետին նման դռ ձայնով երգէ:

Օ՛րս, շատեր կ'ընեն, ողջներն ալ ահա՛ կը փախին, հա՛ կը փախին:

— Այսօր այս մարտը վաստակեցանք, փողն ալ կը շահինք յաղթու-
թիւնը:

* * *

Ու կը խորհրդածեմ:

Հայ ժողովուրդի ճշնամուն է ստիկա: Կարօն ու սարքը Սորհրդա-
յին Միութեան քանի դեռ ժիւր ու անասան կը մնան իմ ժողովուրդը
պիտի ապրի ապահով ու երջանիկ: Ուստի պէտք է ապրի Սորհրդային
Միութիւնը: Գիտե՛մ, այս վիթխարի պատերազմը պիտի ցնցէ զինք,
պիտի տկարացնէ անոր մկանները, պահիկ մը միայն, բայց վաղը, այս
պայքարին ճակատադիրը Պերլինի մէջ անօրինելով՝ ան պիտի կերտէ
աշխարհ մը, աննման եւ հրաշալի:

Յնձա՛, սի՛րտ, ապագան, դժայիլի արշաւոյսով՝ անդամ մըն ալ
կը շողայ Արարտիկ բարձունքէն:

Եղբայրութեան խորհրդանշանը փակցո՛ւր լամբակիդ, մա՛րդ, իս-
կոյն, եւ ողևորուիր, երգէ ու պարէ:

Թշնամին պարտուեցաւ:

Պէտք է սպաննել թշնամութիւնը, յաւիտեա՛ն:

ՊԱՏԿԵՐՆԵՐ

Փոքրիկն Իննա Պէնթակօ փեց տարեկան որբ մըն է: Իր հայրը — սպաննուեցաւ ուսմամբ ազատը: Իր մայրը — նազի սուսբով մը: Կարմիր Բանակին Օրը մանկապարտէզի իր դասարանին միւս հրեխանները զբաղուած էին նամակ գրելով՝ իրենց հայրերուն եւ եղբայրներուն: Իննա արտասուելով՝ մտեցաւ իր ուսուցչուհիին, Նաթաշա Չլմակա-հային:

— Ես ոչ հայր ունիմ եւ ոչ ալ ուրիշ արդական մը որ նամակ գրեմ: Նաթաշա հանդարտեցուց երեխան եւ պատուիրեց անոր որ գրէ Տեղակալ Ալէքսանդր Բիւքսէնօքի: Փոքրիկն Իննա աշխատեցաւ իր սիրտը փոխադրել իր անվարժ գրին մէջ: Շուտով անիկա ստացաւ պատասխան մը:

— Մը՛ լար, փոքրիկ Իննա, կը գրէր Տեղակալը: Ասկից վերջ էս քու եղբայրդ էմ: Բեկի կը ճամբեմ պրտիկ նուէր մը: Եղի՛ր բարեւ աղջիկ մը: Սիրով՝ Ալէք:

Ամէն շաբթու Ալէքսանդր զրեց իր որդեգրած քրոջը: Յանկարծ թղթակցութիւնը դադրեցաւ: Բանի մը շարժիներ յետոյ Իննա ստացաւ երկուոց մը: Չայն ստորագրող հարիւր զինուորները կ'ըսէին:

— Ալէք սպաննուեցաւ, բայց մի մտահոգուիր: Անոր վերջին բաղձանքն եղաւ որ մենք, յուրս, ըլլանք քու եղբայրներդ: Ուրեմն հիմա դուն ունիս մեծ ընտանիք մը, հարիւր եղբայրներ: Եղի՛ր բարեւ աղջիկ մը ու մեկի գրէ, շարունակ: Սիրով...:

Երբ ճակատամարտի ցանցը նետուեցաւ իր ծննդավայրի, Օտեսա-յի, չորս բոլորը, Մարիա Պէլլին, քանրերեք տարեկան համարաբա-նական ուսանողը, կամատրուեցաւ իրբիւ հիւանդապահուհի: Վերա-տրեալ զինուոր մը փոխադրած պահուն զինք հարածեց զերժանացի սնալիկի մը զնովակը: Երկու ժամ աղջիկին ու սնալիկըր զիրար զարա-նեցին: Յետոյ նազին «մտոցաւ պահուրակուն հարկաւորութիւնը»: Մարիա յաջողեցաւ տեղ հասցնել իր վերաւորը: Օտեսայի եւ Մեւատա-բօլի կիսիներուն մէջ ծառայելէ ետք իրեն ստաջարկուեցաւ պատեհու-թիւնը՝ յաճախելու Չինուորական Ակադեմիան: Անիկա նախընտրեց շա-րունակելու իր ուսումը սեկի գործնական ակադեմիայի մը մէջ — ճա-կատը: Երբ ուսումեկան հակա-յարձակումը Ստալինի քառնէն դուրս չզրը-տեց նազիները՝ Նաբիա Պէլլին, ստեն ստեն «գանց» բրաւ հիւանդապա-հուհի իր պարտականութիւնը աշխարհ երկար ժամանակ մինչև որ կարողացաւ քառասունըութը նազիներ սպաննել:

Սովիկեթ թղթակից մը զրի առեր է խօսակցութիւնը որ ինք ունեցեր է գերման յիսնասդևաի մը հետ :

«Ան — յիսնասդևա — յիսնասդևա — յիսնասդևա ձեռնարկային՝ դուրս ելաւ անտանէն, կազարով: Ամենէն արտայայտիչ բանն իր վրայ ալ դաւադանն էր: Անոր վրայ փորձարած էր անունները այն քաղաքներուն՝ ուր զրուներած էր ան — Բանտով, Վարչաւա, Լիկի, Նախար, Բհիբոս, Փալով, Սօլիկոս, եւ Վեպոմա:

Ատիկա նշմարելով կը գննէի դաւադանը, նազին խօսեցաւ —
— Ամէն տեղ զացինք: Բայց ո՞ւր պիտի երթանք հիմա:

Ստալինկրատ շարժ ելաւ խորտակիչ թնդանթիմաձուժներով: Գիշեր մը, ուշ առեւ, ճանչոյ նաւակ մը, որ կը թխավարէր տարիքաւոր նաւատի մը, փշրուեցաւ սոսմբի կտորով մը: Ծերունի նաւաբարն ու իր հետ եղոյ երիտասարդ տեղակալը ինկան ջուրին մէջ: Ծանր պարէնովն բեռնաւոր զինուորը խօկոյն ջրամոյն պիտի ըլլար:

— Ահա՛, ձայնից ծերունին, աւ սա կեանքի—ազատարարիչը: Զայն անցուց սպայի վզին:

Տեղակալը ուղեց հանել զայն վզին:

— Մի՛ ընկեր, իսնոյ, բացազանէնց նաւատին, եւ արդէն ծեր կամ — բարեկա ալ կորուսեր կամ: Զեռքէս բան չի դար: Բայց դուն երիտասարդ ես եւ կրնաս կուտիլ: Գործածէ ազատարարը: Պաշտօնանէ Ստալինկրատը:

Անդուհի թղթակից մը անդամ մը ուղեր է Ստալինի կարծիքը առնել այն միջինուոր զիւղացիներու մասին որ Վոլխովսկանովիները ընդհանրացնելու ջրջանին սովէն կը մեռնէին: Ստալին իր խօսակիցը կանխելով հարցում մ'ըրեր է .

— Քանի՞ հոգի մեռան Համաշխարհային Պատերազմի ընթացքին:

— Աւելի քան եօթուկէս միլիոն, պատասխաներ է տիկինը:

— Աւելի քան եօթուկէս միլիոն հոգի նահատակուեր են առանց ուսէ նարտակի, աւելցուցեր է ոտաւը: Ուրեմն դուք պէտք է ընդունիք որ մեր կորուստը շնչին է, որովհետեւ ձեր պատերազմը քսոս մը ստեղծեց, մի՞նչոյս մեներ ձեռնարկիցինք աշխատանք մը որմէ պիտի օգտուի ամբողջ մարդկութիւնը:

Կատարութիւնը կը գնահատէ արևն նուիրող քաղաքացիները: Ատիկա կը անբաւանջ յարաբերութիւնը ճակատի եւ թիկունքի միջև:

Ամէն զինուոր երբ հաշտուի «Սորհրդային Միութեան Հերոս», անիկա կը պատուի ուրիշ կերպով մըն ալ: Իր կրանիթէ արձանը կը կանգնեցնեն անոր ծնած աւանին մէջ:

Պատերազմը սկսելին ի վեր աւելի քան յիսուն հատ նոր բարձրագոյն կրթական հաստատութիւններ հիմնուած են :

Ստալինկրատի երեք ամսեայ պաշարման շրջանին, քաղաքին օրաթերթը, Ստալինկրատիայա Փրատա, ոչ մէկ համար վախոցուց : Իր կիսաւեր տպարանէն լոյս կը տեսնէր ամէն ատուու եւ ցրուիչներ զայն կը տարածէին կանանաւոր վերայով :

Ռուսական արուեստի գրուիս զործոցները, հիմա կը վերադարձուին այն քաղաքները՝ ուրկէ վերցուած էին :

Կասպից Մոլոն նաւաշինութեան հաստատութիւնները այժմ կը շինեն 2500 թօնօ ծանրութեամբ նաւեր, ամերիկեան պծարութեան հետեւելով :

Մինչեւ այս տարուայ Փետրուար ամսոյ մէկը կանացի Կարմիր Բանակայիններէն 72,196 հոգի պատուանշան ստացեր են : Ասոնցմէ 44 հոգի կը կրեն «Սորհրդային Միութեան Հերոսի» մետալը :

Կը հաղորդուի որ հիմա մեծ թիւով գերմանացիներ կը գլմեն թէ իրենք հրեայ ազգականներ ունին, որպէսզի վաւերացնեն թէ իրենք նազիներ չեն :

ՈՒՈՒԹԷՐ ՎԻՆՁԷԼ

Մայիս 6,

Տ Ո Մ Ս Ե Ր

Նիւ Եորքի հայութիւնը, ինչպէս անցնող չորս ամեակին, այս տարի ալ Հայ Մշակույթի Տօնին ձօնեց ճախ յարտադրով նուազահանգէս մը, նախաձեռնութեամբ Ասաջնորդարանի Օժանդակ Միութեան, և համեատ դասախօսական ժողով մը, հովանաւորութեամբ Հ. Բ. Ը. Միութեան Տիկնանց Կեդրոնական Յանձնախումբին:

Նուազահանգէսը, որուն պատրաստութիւնը շատ լաւ կըլած էր, վախելիլու պատիւն ունեցանք բարձրագիւ ունկնդիրներու հետ, երկու շաբաթ առաջ, Հրնթըր Գօթիճի Խոկմպլի սրահի պայճառ միջնուրտին մէջ:

Երկու երգիչներ — Չուրաբեան և Տինճեան — և երկու դաշնակահարներ — Պալենց—Սուրեան և Ալիս Սիրունի — այնքան ազուար տազանդով մեղի հրամցուցին ընդարձակ յարտադր մը, որուն վրայ տեղ գրաւուր էին դեղեցիկ երաժշտութեան հայ և օտար սասնրվեց վարպետներ — Արամ Խաչատուրեան և Ալան Յովհաննէս, Լիցն ու Չարին, Կոմիտասն ու Գալֆասանը, և ուրիշներ:

Նախընտրաբար կ'ուզենք հոս խօսիլ երգիչներու մասին:

Տիրան Տինճեան նախ կը թուի թէ շարականի արևելեան թախմոտ եղանակի արդեցութեան տակն է, բայց հետզհետէ ընտելանալով անոր զուսպ, սակայն հաճելի ձայնին՝ արդէն խորապէս կը ապաւորուիք, որովհետեւ ան կը յարանարելէ արդու և աշխոյժ ապրումներ:

Կատուցուած քով ուժեղ և կորովի երգի մը որակը կ'ազնուացնէ ան խորունկ զգայնութիւններովն ու յոտակ շեշտերով: Իսկ անոր վարժ շուրթներէն ծորած գեղջկական երգերը քաղցր ու զուարթ են, ինչպէս բնագաւառի ատուի մը շէնչող վազքը աջգարացին: Ան չի յոյնեցներ իր ունկնդիրները, ընդհակառակը՝ անսպաս ետանդով կը գրաւէ անոնց համակ ուշադրութիւնը, և փափկօրէն կը շոյէ անոնց հայրենաբաղձ աչքերը, սիրան ու հոյթիւնը:

Տիկին Չուրաբեանի գէժքի արտայայտութիւնը — թարթ շներուն գմայլելի ճարտարութեամբ բաց—խիտմը, այտերուն վէտվիտումը, շրթներուն քնքոյշ ճկունութիւնը — ինչպէս ձեւերուն ամուր պրկումն ու սանձարձակ ելուէջը, մարմնական ներդաշնակ սասանումը ունկնդիրը կը հրաւիրէ վախելիլու շափանիշով այնքան բարձր երգեցողութիւն մը, որ արդէն ճանչցուած է իր անհատականութեան փոխ գրեթէմը, ինքնաստեղծ և ինքնայատուկ:

Անոր մշակուն ձայնը, արտակարգօրէն առատ յուզումն ու ապրու-

մը կը նուսճէ բոլոր ճաշակները, որոնք նոյն իսկ եթէ ղենուած ըլլան զժառարհաճութեան զիմացկուն պատրանքովը:

Զուլբեան անկասկած որ կը տիրացեալէ արուեստին մանրակրկիտ ճեղքուն, որոնցմէ յիշենք տոգորումը, զուարթութիւնը, սպաշականութիւնը, կակճանքն ու յուզականութիւնը:

Գասախօսական ժողովին միջնորդող իրաւ որ համեաւ էր: Գեանա-յարկի փոքրիկ սրահի մը մէջ հաւարուեր են սանկ հարիւր հոգի, մեծ մասով զբովազուած մեծ մայրիկներ եւ շատ օրեր անպարճ աչքեր:

— Տանըրեկրորդ տարեջջանի մեր այս զասախօսութիւնը, կ'ըսէ մեղմ բայց վարժ ձայնով ատենասպետուհին, կը նստիքենք Հայ Մշակույթին:

Մատաղատի եւ սիրուն աղջնակ մը — դաշնակի առջև իր տաղանդաւոր ուսուցչուհիին նշանաւոր ամուսինը — տեղով կ'երգէ օտար երգաւաններէ զարուած երգեր:

— Ախտո՛ս, թէ եւ ինքնովին՝ բայց ուրիշներուն ալ լսելի ընելու բարձր շնորհ կ'ըսէ ետեւի կարգը նստուկ կղերական մը, Հայ Մշակույթի Տօնն է որ կը կատարուի այսօր, եւ ի՛նչ կը հրամայեն մեզի այստեղ: Անոր գանդատը, կշտամբիչ եւ խողական, կ'անցնի գէմքէ գէմք ու կ'երթայ կը նստի ատենասպետուհիին սեղանին վրայ: Լուսթիւն: Յարմարագոյնն է:

Գիշ ետքը գասախօսներէն առաջինը, ժամուն երբեմնի սպասուարը, զինք հրաւիրող ձայնի անսալով կ'անցնի սեղանին զլուսիւր: Անոր ընտրած նիւթն է — Ի՛նչպէս արժեցնել հայ մշակույթը: Գրական թէ՛ղ մըն է ասիկա ու կ'ակնկալէք որ այս կենցաղապէտ մարդը, իբր փորձառու ատենարան մը, ձեզի պիտի առջ շօշափելի փաստեր հին ու նոր վարպետներու գործերէն եւ ձեզի հաթխաթէ զօրաւոր ապացոյցներ ապուինելու հայ մշակույթին, պահպանելու զայն, զարգացնելու եւ ծանօթացնելու հայուն եւ օտարին:

Աւա՛ղ, որ յարկելի պարոնը պատրաստուած է՛ր օդապարձելու իրեն արամազըրուած լման մէկ ժամը: Տարածուեցա՛ւ, ընդարձակուեցա՛ւ, ճապաղցա՛ւ: Անպարտան պատգամութիւնը իր վիճակին ու հարկ սեպեց փրկել ինքզինքը:

— Ատեն՛ք Հայաստանեայց Եկեղեցին: Այս անդամ ալ ջրարեկարգեցին զանի: Էջմիածնի Համալուսմարը չկրցաւ լուծել երեսուն-քստասուն տարիներ ձգձուող պահանջը:

Շեղում մըն էր, նիւթէն:

* * *

Երկրորդ գասախօսն էր կին զբող մը, որուն անդրանիկ երկը օղջունեցինք սա սրեւակին մէջ, ամառը: Գիտենք որ անիկա մեզի պիտի խօսի «Ամբրիկահայ Մշակույթը» նիւթին մասին, աչիւնքն, մեր լմբրուսումով, զոնէ հինգ տարուայ ընթացքին — որովհետեւ Հայ Մշակույթի

Տօնը հոս հաստատուեցաւ հինգ տարի առաջ՝ բարեկեանամ Առաջնորդ Գա-
րեգին Սրբազանի փափարով — յայտնարերուած ևւ մշակուած գործե-
րուն շուրջ :

Եթէ Ամերիկայի հայուն մշակութի հունձքը միւս գաղութներուն
բաղդատմամբ տկար եղած է, ոչնի սակայն բուսական իրաւ ու զիմաց-
կուն զիծեր, զոր մատնանշէին գասախօսի մը աւազ պարտականութիւնը
պէտք է համարուի :

Գիտենք ուր հինգ տարուան մէջ այս գաղութի արուեստի մշակները
գրին հրատարակ նկարչութիւն, երաժշտութիւն, արձանագործութիւն,
թատրերգութիւն, վէպ, ու բանաստեղծութիւն, պար ու երգ, հանդէս-
ներ ու ստան մամուլ :

Բայց տիկին գասախօսը երբ յարգանքն ընծայեց Հայ Մշակութի Տօ-
նի հիմնադրին, չիրցաւ սահմանափակուիլ, անցաւ առաջնորդի — հաս-
րակական իմաստովը — յատկութիւններուն վրայ, ևւ իր զիրքը հաս-
տատելու մտօք կարգաց համբաւ վաստկած շարաթտաթիւրթի մը մէկ
խմբադրականը :

Յետոյ քիչ մը գովեց Հայաստանի մէջ կիրարկուած մշակութի, որմէ
ոտանուոր մը արտասանեց : Ազա կարգաց իր ստորագրած մէկ նամակը,
որուն մէջ կը գանդատի Ամերիկայի հայութեան զոյութեան սպանացող
ձուլումին հանդէպ : Ընթերցումը աղուոր էր, համարձակ ու անկեղծ,
բայց անբաւական՝ Ամերիկայի հայոց մշակութի եղածին պէս ներկա-
յացնելու :

Եւ որովհետեւ տիկին գասախօսն ալ անդրադարձաւ, այդպէս հաւա-
տալ կ'ուզէինք, հանդիսականները յուսախար ընելու իր պարտազանցու-
թեան, յայտնի ճիւղով մը ըսաւ .

— Հայկական Բարեկործականը գտնալու է Մշակութային Միու-
թիւն ևւ յետ այսու միմիայն ստատրելու է Հայ Արուեստին :

* * *

Փակուեցաւ ժողովը, բայց սկիզբ առաւ վիճարանութիւնը :

— Քառասուն մտաւորականներ նպաստ կ'ակնկալեն Բարեկործակա-
նէն, բուս մը բոց արձակելով իր աչքերէն՝ կ'ըսէր ալեւոր մէկը, որ
չառ յարգուած է մեղմէ, անխտիր :

— Հայաստանի հաստատութիւնները մերենաներ կ'ուզեն Բարեկոր-
ծականէն, կ'աղաղակէ զործօն անձնաւորութիւն մը :

— Բաղմահարար մերի մանուկներու հագուստներ պէտք է հասցնէ
Բարեկործականը՝ ձմեռն շիջած, արտեւանունքը թաշկինակին մէջ առ-
նելով կ'ըսէ մամիկ մը :

— Բարեկործականի ծրարիւրը մշակութային է արդէն, հաստատ
գիրք մը գրաւելով կ'ըսէ աշխոյժ տիկին մը :

— Հայ Մշակութի սիրող շատ մարդիկ կան սա գաղութին մէջ :
Թուզ աննք ալ կազմեն Մշակութային Միութիւն մը հոս, Ամերիկայի

մէջ, ինչպէս որ տարիներ ստաջ Եգիպտոսի մէջ բուռ մը հայրենասէրներ
կազմեցին Բարեգործականը, կ'ըսէ ամենէն երիտասարդներէն մէկը:

— Դուն ալ ի՞նչ կ'ըսես, տղայ, հիմա միութիւն կազմելու փամ-
նակը չէ, կը խորանայ ալեւորը, որ քառասուն մտաւորականներուն
պաշտպանութիւնը ստանձնած էր այն իրիկուն, իբաւարանի մը յատուկ
պերճախօսութեամբ:

Եւ դեռ պիտի բարձրանան ուրիշ ձայներ ալ, անտարակոյս: //

ՅՐԱՆՔԼԻՆ ՏԷԼԱՆՈ ՐՈԶԿԷԼԹ

Սորակին չատ ուժով դարկաւ Ամերիկայի գլխուն, անցնող շարթուն: Եւ, ախոս'ս, արժատէն, հիմնովին խամրեցաւ հսկայ ծառ մը, որուն յառած էին իրենց տխուր աչքերը բարձրամիլիոն ժողովուրդներ, աշխարհի շորս կողմը: Ու, զժարդարաբար, զայն խնամող ձեռքեր, որոնք կը վաճիւնէին համբաւը ճարտարութեան՝ տատամանցան, Երեւացին, ընկճուեցան:

Անակնկալ էր հարուածը:

* * *

Յանկարծ մարեցաւ արևը Յրանքլին Տէլանո Րօզկէլըի, Հինգշաբթի օր, Ետինքլին, ջրմուկ ջուրերուն մերձակայ իր փողբիկ սպիտակ տան մէջ, Երբ նկարելէ մը կ'աշխատէր պատտանին վրայ փոխադրել մեծ նախագահի գէմքին հաստ գլիճերը, թեթեւ վրձնով մը:

Կիսատ մնաց արուեստագետին ներշնչումը, ինչպէս որ իրուեցաւ նախագահին անհրաժեշտ ձգտումը — պարտել այս Երկրին թշնամիները, խաղաղութիւն վերահաստատել բոլոր Երկիրներուն մէջ, Երկար տարիներով, անրեկանելի կամքով:

Չկրցաւ տեսնել, աւա՛ղ, իր լալն ծրագիրներուն իրականացումը:

* * *

Իր Երկրական մահով ազդը կորսնցուց իրապաշտ մարդ մը, որուն կամքը քարի սկս ժիր էր, սիրտը կահուղ էր ինչպէս սպունդը, միտքը կը բանէր ինչպէս ժամացույցը:

Կը պաշտպանէր իրականութիւնը, կ'ընդունէր իր սխալները, կ'ըրացնէր անկեղծ թեկադրութիւնները:

Գիւանապէտ մըն էր անիկա, ճշտասօրհ, վստահելի, գործունեակ:

Սիրեց իր պայքարը ու գրեթէ միշտ յաղթեց խոչընդոտներու՝ ինչպէս որ զիմացաւ բնութեան դաժան հարուածին՝ արհամարհելով Փիղիքական կապանքները, շարունակ ժպտելով, ծիծաղելով, նոր խորհուրդներ մշակելով:

* * *

— Բարեկամներ'բս, կ'ըսէր ան իր գրոյցը սկսելուն, Եւ ի՞նչ տաքուկ էր իր շունչը, Ի՞նչ ասպետական՝ իր համակրութիւնը:

Վարժուեր էինք իր խօսելու ձևին: Իր բտտելու ու նախապատուութիւնները անպայման կը յայտնէին պատկեր ու իմաստ: Ահա՛ թէ ինչու ան

կ'ազդէր իր ունկնդրին, ամուր կը զարնէր սպաւորութեան դրոշմը :

— Միայն բանը որմէլ մտնեալու ենք, նոյն ինքն մտնեալ :

Եւ հասարակ մահականացուն կը խորհրդածէ սա նախադասութեան թելադրելէ խորհուրդը, իսկույն կը ճանչնայ իր տկարութիւնը, կը դառնայ յանդուգն ու կ'արհամարհէ իր մտիւր, ոտքին տակ կ'առնէ զայն, կ'ըլլայ խելոյսի, անահկան :

Իրական առաջնորդ մը եղաւ անիկա Սպիրտակ Տուն փոխադրուելուն պէս : Տեսեալն անձուկ օրերուն ժողովուրդը մերկացեր էր անհատականութեան մտեմ նկարագրէն, գարձեր էր յուսալքոյած, ճարահատ, թշուառ, Լեւոյթոյթ : Ան յաջողեցաւ քաղաքի փողոցին անկիւնը դեղերոյ մտոցուած մարդոց առջևն իյնալ ու զանոնք տանելի դէպի բարեկարգութիւն, դէպի բարդաւած կեանք, դէպի նոր կենցաղ :

* * *

Այն ատեն պարարտ էր Փաշական վիշապը :

Զինատան, Սպանիա, Հապէշխտան, եւ հետզհետ արելէ Երկիրներ կ'իյնային այդ սարսափելի հրէշի ճանկերուն մէջ, հատիկ—հատիկ : Գիււանապէտներու դպրոցին մէջ Ֆրանքլին Տէլանո Քօրվէլը մատը բարձրացուց եւ իրեն յատուկ գոտ ձայնով աղբարարեց .

— Ռտակալարութիւնը կարող չէ ապրել ու աճել երբ անդին գոյութիւն ունի Փաշականութիւնը :

Շատեր չբո՛րնեցին անոր միտքը . յարձակեցան իր անձին վրայ սիրելով թշնամիի մը կերքովը, նոյն իսկ մտնելով եւ ուրանալով անոր բարձր պաշտօնը : Ան մեղքացաւ ու ներեց ամենուն, որովհետեւ չէին գիտեր իրենց ըրածին հետեւանքը :

Անոր վիճակուեցաւ առաջնորդութիւնը այս ազգին՝ պատերազմի մութ ու ահաւոր օրերուն : Ան պատրաստուած էր լիովին կատարելու իրեն մտահաւած մեծ գործը, հասուն դատողութեամբ, ժողովուրդին եւ հայրենիքին արամադրելով ամբողջ կարողութիւնը, որուն հասնելու համար շատեր պիտի ճղնին, երկա՛ր ժամանակ :

* * *

Այս ահեղ հարուածին վկայութիւն տուողներս կսկիծով ու հիւացումով, արտասուելով ու նուիրումով կը ծնրադրենք առջևը հողին, ջուրին, բնութեան այս մեծածառալ Երկրին որ Ֆրանքլին Քօրվէլի նման դաւակ մը աճեցուց եւ զայն նուիրեց պատկառելի Հանրապետութեան, աշխարհի մարդկութեան :

— Մարդկային ընտանիքի մէջ մենք պիտի դասնանք եղբայրներ, միակամ, անձնուէր, անբաժանելի :

Այս խօսքերը մէշտ պիտի մնան թարմ, միշտ պիտի դաննէ կամաւորներ իրենց դատը պաշտպանելու, սս դարուն եւ գալիք բոլոր դարերուն :

Իր ըրածները, իր խօսքերը, իր երագները պիտի դառնան այս ժողովուրդի միադուայ զրոյցներուն անապատելի նիւթերը :

Որովհետեւ պատմութեան մէջ ան դրեց քացառելի կէտեր, որոնք ամենէն շատ պիտի կարգացունին :

Որովհետեւ ան գարբնեց այս ժողովուրդին մտայնութիւնը :

Որովհետեւ ան վերակարմեց երկրի անտեսութիւնը :

Բուռնօրէն մաքսուեցաւ բռնակալ ուժերուն դէմ :

Պատերազմին մէջ սպառնալեց սքանչելի յաղթանակը :

Այս եւ ուրիշ կարեւոր դէպքերը սերտողներ միաձայն պիտի բացագանչեն Փրանքլին Տէլանօ Րօզվէլլի մեծութիւնը իրրեւ Նախագահ, իրրեւ մարդ :

Ան եղաւ մէկը, ամենէն աշխատուն, մեր այն զինուորներէն, որոնք ինկան ահեղ մարտերուն մէջ, որպէս զի երկար ապրի Ամերիկայի Միացեալ Նահանգները, եւ իր կիրարկած կարգովն ու սարքովն մարդկութեան տայ Փրանքլին Րօզվէլլի նման առաջնորդներ, ամէն չորս տարին անդամ մը :

Մեռաւ Նախագահը :

Ապրիլ մեր նոր Նախագահը — Հէրբէ Ս. Քրոմբըն :

ՎԱՀԱՆ ԹԷՔԷՅԱՆ

Մեռաւ, զժրախտարար, Վահան Թէքէկան մարդը :

Պիտի աղբի, սակայն, Վահան Թէքէկան բանաստեղծը :

Եւ անմխիթար կսկիծով կ'ոգրանք կորուստը սա պատուական մարդուն, որովհետեւ անոր նման պատկասելի անձնուորութիւն մը ինքզինք չի կրկնել, սերունդներով, հասարակական կեանքի մէջ այնքա՞ն եռանդով, այնքա՞ն համակրութիւնով :

Դպրոցը, որուն ծառայեց ան երկա՞ր տարիներ սիրով ու նուիրումով, կը ազայ այսօր իր կորուստովը :

Բեմը, ուրիշ ան կը խօսէր ունկնդրին լուրջ, վախուկ եւ զգայուն ոճով, պիտի փտտարանէ անոր յիշատակը բարձրախուն սպանորներով :

Մամուլը, որուն վարկը ան բարձրացուց իր առօրեայ յօդուածներով՝ նուրբ, խմատուն եւ ազնուարարայ թեւադրութիւններովը, միշտ պիտի ողբայ իր բացակայութիւնը :

Վուսակցութիւնը, որուն աշխոյժ, անխոնջ, հաւատուոր մէկ անգամն ու անձնուէր զորձիչը եղաւ իր ամբողջ կեանքի ընթացքին, իսր արամութիւնով պիտի անդրադանայ անոր զործերուն ու պիտի ուխտէ բարձր բունել այն զբօշակը, որուն վրայ Վահան Թէքէկան զրեց սա բաները. — Հայրենասիրութիւն, պարտաճանաչութիւն, ուղղամտութիւն, կրթայրասիրութիւն :

Բանաստեղծութիւնը, որ ան ամէնքէն շատ սիրեց եւ անոր ժառանգ ձգեց իր առատ վաստակը, սքանչելի տողեր պիտի նուիրէ Վահան Թէքէկանի :

Եւ աղբը, որուն յարատեւ ու ժուժկալ դաւակը եղաւ ան՝ վաւերական զործերով, կապ, կրանիթէ եւ մարմարինէ կոթողներ պիտի կանդնէ՝ համաման Վահան Թէքէկանի՝ իրբեւ երախտագիտութիւն, իրբեւ մեծարանք :

* * *

Բանաստեղծութիւնը սիրողներ, ըման երկու սերունդ, յուզումով, խանդով, հիացումով կաթացին Վահան Թէքէկանի քերթուածները, որոնք, ասեմը մէկ մը, ան ամփոփեց զիրքերու մէջ :

Պատանութեան առջին փորձերուն զիրքը ան միկտեց Հոգեբ անունով, այս դարու սկիզբի թուականին : Անոր Հրաշալի Յարութիւն հատորը, որ կը պարունակէ զեղեցիկ, պարզ, խճուն եւ հրահանգիչ ստեղծագործութիւններ, ասեմին վաշխեց քննադատութեան համակրութիւնը : Կեւ Գիշերէն Միհեւ Արշալոյս հաւաքածոն, որ լոյս ասեաւ Առաջին Համաշխարհային Պատերազմի վերջալոյսին, կը բովանդակէ պարտու-

Թեան մասնունձ ժողովուրդի մը մէկ բանաստեղծին ողբն ու արտասու-
քը: 1933-ին ան հրատարակեց իր Աէր գիրքը, որուն մէջ Թէքէեան իր
ընթերցողին տուաւ ուժեղ ստանաւորներ, ինչպէս Մէլի-Հատիկս, Եկեղե-
ցիին Հայկական, Խորհուրդ վարդաւանց եւ Ով Հայաստան: Իսկ ոմանք
ըսին, հրատարակով, թէ՛ բանաստեղծը խոտաացեր է հրատարակել
Մանկութեան Պարտէզին մէջ անունով գործ մը, որ զեռ տեսած էներ:

Վահան Թէքէեան վարած է գրական հանդէսներ — Երիւակ եւ Բարձ-
րավանք: Խմբագրեր է զանազան թերթեր, վերջի տարիներուն՝ Արեւ
օրաթերթը, ի Գահերէ: Գրած է մեծ թիւով վիպակներ, բրնձիկներ,
թատրերգութիւն եւ ստաւերգոյն չափով քննադատութիւն:

* * *

Դեռ երէկ իրիկուն, իր մահուն բովարել հեռագրին հրատարա-
կութենէն օր մը առաջ, վերստին կը կարգաչի Թէքէեանի մէկ հատորը:
Շատոնց կ'ուզէին ընկի այս վերաբայը այն մտածումով որ հիմա պիտի
կրնայի աւելի լաւ լմբունել անոր արտեւտին ճարտարութիւնը, խորու-
թիւնը, եւ հասկնալ արտայայտութեան այն հրաշալի կերպը, որ իր
պարզութեան մէջ յստակ, ալուր եւ բարձր մթնոլորտ մը ստեղծելու
մասնաբաժնուկ շնորհներով օժտուած էր:

Կարգացէ՛ք, ինչպէ՛մ, անոր Մէլի-Հատիկս, ուշագիւր, սպրտմով,
հեղինակին պայտութեամբ եւ զուք պիտի յազուիք, անպայման, նոյն
խիկ պիտի արտասուէք, ինչու որ այս կտորը ձօնուած է ընկերովը իր
այն աչքին, զոր փճացուցին դաւաճան ձեռքերը, եղբայրապաւ ձեռքեր ...

Հետաքրքրութեամբ կը հետեւէ իր հրատարակարութեան որ զբե-
թէ բանաստեղծութեան չափ քնքուշ, տարուկ ու քաղցր շունչով կը շա-
ղկը, միշտ:

* * *

Հիմա տխուր է խմբագրատունը Արեւ օրաթերթին: Հո՛ն, ուր գոր-
ծեց Վահան Թէքէեան, գրեթէ վերջի տասնամեակին, համախորուեր են
իր գաղափարակից ընկերները, Ռամկափար Ալաատական Կուսակցութեան
հաստարիմ զինակիցները, մեծով ու սրբիկով, ծունկի գալու, ուխ-
տելու, եւ ստանձնելու այն մեծ գործը, անձնուէր պարտականութիւնը՝
որ, աւա՛ղ, առանց իր կամքին ան կիսաւարտ ձեպց, զնայց հանդէլ յա-
ւտենականութեան զիրկը:

Արդպէս է արամագրութիւնը իր ընկերներուն, հոս, Ամերիկայի մէջ:
Անջրպետներ գոյութիւն չունին առջեւը այն մարդոց, որ գաղափարա-
պաշտ են, որ ուխտ քրեր են արդին ի սպաս զնելու միան, խմացականու-
թիւն եւ նոյն իսկ արիւն, եթէ ատիկա հարկ է ընել՝ իրբեւ պաշտպա-
նութիւն հայրենիք շահերուն:

Եւ հոս ալ նուազ չէ թիւը անոնց, որոնք կը սպան շիջումը շողջողուն
աստղին, Վահան Թէքէեանին: Յոյսով ենք որ անոնք պիտի լեցուին
սրահներուն մէջ, յարգելու երեւակայական զագաղը, որուն մէջ հիմա

անշունչ պառկեր է հայոց մեծ բանաստեղծը, և ապա դոյացնելու կո-
զիկ գումար մը որպէս զի վաղը, ևրբ թեղանօթներու գոտումը գազրի,
կարելի ըլլայ կանոնեցնել յուշարձան մը անոր հողակոյտին վրայ ու
միևնորոշ ատեն հրատարակել անոր ամբողջական գործերը, մէկ-երկու
հատորներով:

Յարգա՛նք բանաստեղծ Վահան Թէքէկանի յիշատակին:

ՕՆՆԻԿ ՍԻՆԱՆԵԱՆ

Ան հիմա կազմուած, յուրջ եւ յայտնի դրազէտ մըն է: Իր վերջին գործը, Անքեղուած Տարիներէ, ընդարձակ վէպ մը, հրատարակեց «Պայքար» տպարանը, հետու: Այլ գրքին յատաճարանը, որ կը կրէ ստորագրւորութիւնը աշխոյժ գրական քննադատ Երուանդ Մեսիակեանի, հաճոյքով հիւրընկալեցինք սիւնակին մէջ, անցնող շարժուն, երկու հատուածով:

Այսօր պիտի խօսինք վիպասան Օննիկ Սինանեանի անձին շուրջ, տալով անոր կենսագրական սեղմ գիծերը, իրմէ քաղած մեր տպաւորութիւնները եւ իր գրածներուն ամբողջական ցուցակը:

Ատիկա առաջուց մտածուած ձգտումներէն մէկն է աս սիւնակին: Ընթեւըցողին ներկայացնել, ընտրողարար, արուեստի — հայ կամ օտար — ժրջան մշակները: Ատոնցմէ մէկն է Օննիկ Սինանեան, կշիռովը գրականութեան բերած իր լեցուն վաստակովը:

* * *

Արշիպեղայոսի ամենէն դժայլելի կզգին, Քիոս, ուր արձակուրդի գացեր էին իր ծնողքը այն տարի, 1890, ինք աշխարհ եկաւ Հոկտեմբեր տասին: Եւտտով՝ մանկիկն մօր գրկին մէջ, Սինանեան զոյգը վերադարձաւ Պուլիպրիոյ Ռուսոնք քաղաքը, ուր կ'ապրէր խոշոր հայ զանդուած մը, հնուց ի վեր, շէն պահելով իր եկեղեցին, իր գավրոցը, իր հասարակական միութիւնները:

Հայկական աս կուս միջնորդին մէջ անեցաւ Օննիկ Սինանեան: Մայրենի լեզուին զիր կապը սորվեցաւ Սահակ-Մեսրոպ վարժարանին մէջ: Այլ գավրոցի բոլոր կարգերը աւարտելէ յետոյ յաճախեց տեղւոյն գեղամանական ուսումնարանը, լման հինգ տարի:

Թէէն գրողապատճառն բացատրող մանրամասնութիւնը չունինք, սակայն գիտենք որ Սինանեան, զես թարմ պատանի մը, մեկնեցաւ դէպի Ամերիկա, ուր հաստատուեցաւ վերջնականապէս: Եւ որպէս զի չուտով ընտելանար նոր երկրի վարք ու բարքին, որպէս զի լաւ մը տիրանար անպիկերէն լեզուին՝ ան հետեւեցաւ խնամոտ դասընթացներուն նշանաւոր Սրբինիֆիլիոս Գոլճէին: Իր դասընկերներէն մէկն էր ողբացեալ Ոսկերիչ — Տաքթ. Աւետիս Քէյ, բուն մականունով Գուլումճեան:

Բուն հետաքրքրութեամբ կարգաց Հարվըրտ Գլասիքսի ամբողջական հաւաքածոն, ինչպէս նաեւ գործերը Մորասանի, Տումայի, Տերքնդի, Բաֆֆիի, Օրմանեանի, Զօպանեանի, Տէմիթիսպաշեանի եւ աս դարու սիրողն կազմուած հայ գրականութիւնը, բոլոր տարազներուն մէջ: Իր շատ ընթերցումովն իւրացուց տաքուկ սէր մը գեղարուեստի, թատ-

... րոնի եւ զբաղանութեան հանդէպ: Երազներով լեցուն քան տարեկան արու մը խանդավառ սիրւոյն ստորագրեց իր առջնեկ գործը, վիպակ մը «Թշուառներ» անունով, որ լոյս տեսաւ Պահակ թերթին մէջ, հազար ինը հարիւր տասը թուականին:

* * *

Վարդապետ, բնաւորութեամբ խիստ եւ հաստատամիտ Օննիկ Սինանեան եղաւ լաւ կուսակցական մը, կամաւոր զինուոր մը, իր համայնքին երեսփոխանը եւ հիմա հեղինակուէր անդամն է Ազգային Ասաջնորդարանի Կեդրոնական Վարչութեան:

Քսանական թուականներուն, Հայ Լեզունականի իրբեւ տասնապետ ծառայելէ վերջ, ամբողջ երեք ու կէս տարի, ամառնայաւ բարձր ուստեմով, բարի կենցաղով եւ զեղեցիկ երեսփոխով օժտուած Օր. Արաքսի Օղանեանի հետ: Իրենց ամուսնութեան առաջին շրջանը եղաւ անողորմ ու հարուածեց զիրենք: Անոնք շյուսահատեցան տնտեսական անձուկ պայմաններու սարսափներուն մէջ, այլ իրենք զիրենք նուիրեցին զբաղանութեան եւ արուեստի ու իրենց փոքրիկներուն Սլիսին — որ տարարարւարար հայելի գարնանային կոկոն մը, թոստեկաւ յանկարծ — եւ Լօրիսին, ջամբերով ուստեմը հայ լեզուն, հայ բարբերուն, հայկական փառքերուն:

Բարեկամ բնորդու իր գծուարահաճութիւնը յաճախ Օննիկ Սինանեանի համար եղած է ճշմարիտ գոհունակութիւն մը: Անկեղծութիւնն ու վտանգութիւնը ընկերոջ մը մէջ սրմունքով միտուած շատ անգամ իրականացրեց է եւ արդէնսով նուազագոյն չափով յուսախար եղեր է իր ստեղծած կեանքէն:

Իր թուի աչքերուն մէջ տեսակ մը զգայուն սրտմտքիւն կայ, ատեկա կը շեշտուի մանաւանդ երբ պարտաւորուած լուս կը մնայ իրեն հաճելի չթուած միջոցբարտի մը մէջ: Այլապէս ան գուարճախօս, ընկերական, եւ սրամիտ մարդ մըն է: Իր երկայն դէմքին վրայ ինչպէս որ ամենէն ուշագրաւ հասուածը լայն ճնաման է, այնպէս ալ սկիւրայտ է իր ինքնամփոփ, դիտող սակայն լսակեաց, հարուստ բայց համեստ բնաւորութիւնը: Պատա մը չէ ան: Գլխէ տեղը զնահատելու արդուր արժանիք մը: Երբողմամիտ է:

* * *

Իր «Անթելուած Տարիներէ» զրբին հուասար մեծութեամբն ու կըլճուտոր միջոցովը գործ մըն է Սինանեանի «Պատիւն» վէպը, որ լոյս տեսաւ սակից տասներեօթր տարի առաջ, Օ. թ. Մալխապուտի ստանուտնով: Այս վէպը նախապէս իրբեւ թերթին հրատարակուած է Պահակ թերթին մէջ, կիսատ մնալու ճակատագրով մը, որովհետեւ հեղինակը միացաւ Հայ Լեզունականին ու զնաց կիլիկիա, հայրենիքի ազատագրութեան համար կուսուելու: Վերագարծին, սակայն, զայն աւարտեց եւ Պայքար թերթին տարագրով տարեւ ետք՝ զրբին մը կազմով հրատարակ հանեց: Իրեն ժամանակակից զիրբերուն մէջ ամենէն շատ միտուածն է—

դաւ «Սիաֆիէն» ևւ ամբողջութեամբ սպառեցաւ, ան ալ կարճ ատենուան մը մէջ:

Սինանեան վերջեց թատերադուբլինը, մէկ անգամ, «Ճամբու Վրայ» խորագրով, որ նախապէս երեւցաւ Պայքարի մէջ ևւ յետոյ դերք դառնալուն՝ բեմադրուեցաւ հոս հոն, զոնելով կարճ յաջողութիւններ:

Լեռլէնական կեանքէն քաղած նիւթերով մշակած է մօտաւորապէս երեք տասնեակ մը վիպակներ, որոնք ցրուած են թերթերուն մէջ: Ատոնցմէ կ'արժէ յիշել իր «Օրերով թուրվանտայի թեկնածուները» պատմութեամբը: Բանակէն տուած է պատկերներ Արեւ օրաթերթին, զնահատելի սրակով մը:

Ստորագրած է բազմաթիւ յօդուածներ, հրատարակագրական շունչով, զանազան զբնիւններով — Օ. Թ. Մալխազունի, Հրանդ Լօրիկեան, ևւ աս երկուքին պարզ տատերովը: Փամանակաւորապէս վարեր է նաեւ ստանձին սիւնակներ. — Ինքնամփոփուլի Պաեերուս, Այս Լոյսանցուցէն ևւ Պաեերազմական Նկարներ:

Վէպ չի կարդար հիմա: Կը կարդայ, սակայն, բանաստեղծութիւն, մանաւանդ Սորհրդային Հայաստանի բանաստեղծներուն զորերը, մասնաւորապէս Նայիրի Չարեան, Հեւ ի հեւ կը հետեւի Հայաստանի մէջ մշակուած արուեստին, ինչ չարով որ հնարաւոր է սրտերաբմական աս վիճակին մէջ:

Գասարանին ուշիմութիւնը յարատւօրէն մշակելով, ան կըցած է տիրանալ կեանքը լիովին ապրելու մեծ դազոնիքին — իմաստութեան որ այնքան կը վայելէ իրեն: Կը դրէ մատիտով, նախընտրելով չափազանց սրածալը. կը զործածէ պարզ թուրթ: Երբ այլևս պատրաստ է գրելու, կընայ ժամերով նստիլ: Գործ մը աւարտելուն պէս կ'ուզէ դաշն կարդալ մէկու մը: Տիկին Սինանեանի կը վիճակուի երջանիկ բախտը առաջին ունկնդրութեան:

Պոհուն, ազնիւ ևւ համակրելի երեւոյթով մարդ մըն է Օննիկ Սինանեան:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՒԱԳԵԱՆ

Բարի և արքուկ զգացումներով լեցուն այս պատուական մարզը, որուն մշտապես զբաղանք գործունէութիւնը կը պարբիակէ շորս տասնեակ տարիներու ընդարձակ շրջան մը, ծնած է Ակնայ հայոց հին զիւղի մը, Բինկեանի մէջ: Իր նախնական կրթութիւնն ստացած է հարազատ շունչին տակ այն ուսուցիչներուն՝ որոնք Սանասարեանի բարձր իմացականութենէն օժտուած եկեր էին դասուանողելու իր զիւղի վարժատան աշակերտներուն:

Իրմէ առաջ, իր հօրեղբայրը, Գասպար Աւագեան, որ հայրն էր անդուպահան բանաստեղծ Միսաք Մեծարենցի գործադուլի մօր՝ Բակուհի Մեծատուրեանի, իր զերգատանի անունը փոխադրեց հայ գրականութեան ներքը, «Մասն Մուլթիանց» փոքրիկ հասարակ մը:

Իր հայրը, բազմահարա տարարախո հայերու կարգին, դո՛հ դնաց ինքսունրկեցի ջարդին, և մատուց Յովհաննէս, իր քրոջ՝ Խաթունին և երբօր՝ Սոսրովին հետ, մնաց մօրը՝ Թագուհիի անբուարար խնամքին տակ:

Այդ տխուր օրէն մէկ տարի յետոյ, Յովհաննէս կը զրկուի Սերաստիոյ Զուիցերխական Որբանոցը, ուր հինգ տարի խնամուելէ և ուսանելէ ետք շրջանաւարտ կ'ըլլայ 1902-ին: Նոյն հաստատութեան մէջ ուսուցիչ պաշտօն կը վարէ լման երկու տարի: Ապա կ'անցնի Մարզուանի Անաթոլիա Փօլիճը, որուն դասընթացը կ'աւարտէ երեք տարիէն ու կը տիրանայ Պսակաուր Արուեստից տնօրոսին: Բակոյն անօրէն-ուսուցիչ կը կարգուի Մարզուանի Աւետարանական վարժարանին մէջ, երկու տարուան շրջանով մը: Այդ պարթանը լրացնելուն՝ կը հրաւիրուի Վանի Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանը, ուր կ'ուսանծնէ դասուանողելու հայ լեզու, զբաղանութիւն և մաթեմատիքս, վերի շորս կարգերուն:

Հոն, 1910-ին կ'ամուսնանայ վարժուհի Օրիորդ Ազաւնի ձէմպլրեհեանի հետ: Վասպուրականի նահանջին, 1915, ընտանիքով կ'անցնի Կովկաս և առնէ մը հոն մնալէ յետոյ կը մեկնի զէպի Ամերիկա, ուր կը հաստատուի վերջնապէս:

* * *

Յովհաննէս Աւագեանի գլուտ զբաղանք առաջին գործը կը լսէ և նորափայ մը՝ «Վարազդուրիայ ձմարան» խորագրով, որ լոյս տեսած է սակէ Տիշտ քառասուն տարի առաջ: Անկէ առդին իր բուն անունով ու երբեմն ալ ծածուկ անուններով — ինչպէս Վաղարշ Վաղարշեան, Հրայր, Ասպարուհի և Գրեթէր — գրած է բազմաթիւ յօդուածներ ու տետրութիւններ, առաւելագոյն հայ ու օտար զբաղանք ու զեղարուեստական շարժումներու և երևութիւններու շուրջ, առկնքն ալ ցրուած են զանազան մամուլներու մէջ:

Ընկերակցութեամբ յայտնի բանաստեղծ Կ. Սիտայի եւ ուրիշներու, վանի մէջ հրատարակած է զուտ գաւառական գրականութեան նուիրուած հանդէս մը — Վան-Տուպ :

Նիւ Եւրօքի մէջ միայն ժամանակ մը գրասենեակային աշխատանք կատարելէ յետոյ, կ'երթայ Պոսթնն, իրբեւ օգնական խմբագիր Ազգ օրաթերթին: Այդ պաշտօնը կը վարէ երկու տարի: Եւ 1919 թուականէն մինչեւ այսօր պահեր է իր խոհուն անդամակցութիւնը Հայաստանի Կոչնակ շարժման խմբագրութեան կազմին մէջ: Իր այս պաշտօնին ընթացքով, մասնաւորապէս, Աւագեան յաջողեցաւ «գտնել» քանի մը տասնեակ գրազէտներ ու արուեստագէտներ, քաջալերեց զանոնք, ուղղութիւն տուաւ անոնց, սեւէ ստեն որ իր խրատն զգալի եղաւ :

Աշխատակցած է Արեւելիք, Հայրենիքի, Բիւրակնի, Պայքարի, Փիւնիկի, Նաւասարդի, Հայաստանեայց Եկեղեցիի, Նոր Գիրի, Ինչպէս նաև տարեցոյցներու — Թէոդիկ, Կեանք եւ Արուեստ, Ամերիկահայ Համրագիտակ եւ ուրիշներու :

Իր անունով ցարդ մեզի հասած գիրքերն են Գոհարներ Հայ Գրակա-նութեան, խմբագրական աշխատութիւն մը, Գրական Դէմքեր, գրական քննադատութեան ճոխ հատոր մը, Նշանաւոր Օքերանք, փոխադրու-թիւն հայերէնի մէջ, Անտիս Ահարոնեան, վերլուծում մը, Այսպէս Ազ-րեցանք, հաւաքածոյ մը իր ընտիր պատմութեամբներուն, թարգմանե-րուն եւ արձակ էջերուն :

Ունի բաւական ատաղձ որ կրնայ կազմել հետեւեւ նոր հատորները — Գրական Դէմքեր, Բ. շարք, Գեղարուեստական Շարժում — Դէմքեր ու Դէպքեր, Յան ու Յիւս Թուղքեր :

Եւ զիս Աւագեան «գոհ էջ» իր գրական հունձքէն :

* * *

Հմուտ եւ վարժ գրատիտ մըն է Յովհաննէս Աւագեան: Ան կրնայ երկ մը վերլուծել ասոնց սեւէ սղագրութիւն կրելու ձևերն մէջ: Ու բնու չ'ալլալլիք, չ'է կ'մկմար, ըսելու եղանակը միշտ ալ ունկնդրին հա-ճելի կը պահէ: Նոյն ընթացքով, ետնդուն եւ տպագրել սկիով, կը խօսի փոքրիկ խումբի մը կամ հազարաւոր հանդիսականներու, մեծ սրահի մը մէջ:

Յամառ սիրով հաւաքած իր նամակադրուածներով կազմեր է ճոխ ալ-պօմ մը: Երկար է ցանկը իր այն բարեկամներուն՝ որոնք գրոջմ կը հայ-թաթթեն իրեն, շարունակ:

Իր սիրած գրօտանքներն են փոքեր եւ նարտ, զոր կը խաղայ Շարաթ Երեկաները կամ զիւզ զայցած ատեն: Իր խաղընկերները հին ծանօթներ են, ասհատարակ:

Մտքով, սրտով ու կենցաղով բացատրիկ մարդ մըն է Յովհաննէս Աւագեան:

Յունիս 24

ԱՍՈՒԼԻՍ

(ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅՈՎՀ. ԱԻԱԳԵԱՆԻ)

Նիւ Եւրքի հայ մտաւորականութեան ընտրանին, կարգադրութեամբն «Նոր Գիրք» եռամսեայի վարչութեան, Մայիս քսանհօթին, կեփայր պանդակին մէջ, թէյասեղանով մը պայտուկ մաստակաւոր գրադէտ, քննադատ եւ երկարամեայ խմբագիր Յովհաննէս Աւագեանը, որուն գրական գործունէութեան քառասնամեակը, բարերարխտարար, կը բոլորէ այս տարի:

«Նոր Գիրք»ի անցնող դարունի համարը ամբողջովին նուիրուած է Յովհաննէս Աւագեանի գրական մաստակին: Այդ հանդէսէն եւ զայն խմբագրողին, Բենիամին Նուրիկեանի, հասած կարգ մը նամակներէն, այս սիւնակի առաջըք կը համախմբենք ասույթին մաս կազմող ընթացա՝նուր արտայայտութիւններուն այն հատուածները որ սերտ ազերս ունին Աւագեան մարդուն ու գործին հետ:

Իր սերնդեան շքանէն հաշուելով՝ մտաւորապէս չորս տասնեակ տարիներու լուսաւոր ճամբայ մը կարելի անցեր է Աւագեանի գրական աշխատանքը, առանց ցոյցի, առանց արժուի:

Վաստակը զոր Աւագեան բերած է արասասհմանի մեր գրականութեան, եղած է լեցուն, եւ, անտարակոյս, շատ բան աւելցուցած է այդ գրականութեան կեանքին ու արժէքին վրայ:

Աւագեանի սճը, իր անձին նման, պարզ է եւ ազատ՝ շինու գարգարանքէ, մանուսածապատ բացատրութիւններէ: Իր էջերէն բոլորովին կը բացակային անականներու շողջողուն շարոցներ, պոսպոց նախադասութիւններ, թիւրով չափուող անվերջակէտ պարբերութիւններ, որոնց շնչապատ նմոյշներուն կը հանդիպինք յաճախ ստերիկահայ մամուլին մէջ, եւ շրթունքնիս կը խածնենք:

Իր պարզ ու բացիւրտ անձին, իր սղնիսական նկարագրին հարազատ հայելին իսկ է այս գրադէտին սճը: Գրելու, արտայայտուելու եղանակ մըն է իրենը, որուն ուժն ու շնորհքը իր անձիւ կը բնական յտակութեան մէջն են:

Աւագեանի սճն ունի նաեւ թուիչք — մանուսնող երբ իր հոգիին բուր հոանդն է որ կ'իշխէ եւ տուն կուտայ իր գրչին:

ԲԵՆԻԱՄԻՆ ՆՈՒՐԻԿԵԱՆ

Առանց Աւագեանի մեր վերջին քառորդ դարու ամերիկահայ գրականութիւնը քիչ մը աւելի ոգրի երեւոյթ պիտի տայնար: Իր բարձր ու բարեկարգամ անհատականութիւնը, հայերէնի իր ստոյգ ծանօթութիւնը

Շատ զեղեցիկ մտածումն ունեցեր էք, տալ յարգանքը հայ գրողի մը որ բրած է իր լաւագոյնը առանց հաշուելու պայմանն ու միջնադարը: Չընկճուիլ, միջոտ պահել թափ ու կորով արդիւնք է հոգեկան անբարեպառ ուժի: Հայ գրականութիւնը առաւելապէս այդ ուժի սեղմողորժուութիւնը եղած է: Աւազեան արք հոգեկան ուժերէն եղած է առանց յարգանածութիւն ցոյց տալու: Ան մեծապէս արժանի է մեր բոլորի ծափահարութեան եւ գնահատանքին:

ՀԱՄԱՍՏԵՂ

Վլոգա կներու եւ պատմութեանը մարդերուն վրայ Յովհ. Աւազեան ամենէն աւելի տուեր է մեր ժամանակակից կեանքի գրուպները, մասնաւորապէս անոնք, ըսել կ'ըզգեմ որ քատարդ գար ես կ'երթան եւ մեր բնագաւառի կոպիտ ու վայրի հարածանքերուն արձագանգները կը բերեն: Աւազեան անոնց մէջ կը ներկայանայ որպէս հաւատարիմ գիտող եւ համբերատարօրէն պատմող, միշտ զգուշանալով ծայրայեղ ընդլայնումներէ որոնք առհասարակ պատմութեանը հետաքրքրութիւնն ու կեանքը կը վերաւորեն: Իր տխարները կուզան այն օրերու շրջաններէն, կիւն կամ այդ, մանուկ կամ երիտասարդ, որոշ նկարագրներու կիւնքը կը կրեն եւ արժեքաւոր բան մը կ'ապրեցնեն մեր անցեալ սերունդի հարածութեանը նկարելու տուն Աւազեան ժուժկալ է, որովհետեւ քանի մը նախագատութիւններով անկիւ ձեզի կրնայ տալ Մարկոս պապ մը, Մարիամ խաթուն մը եւ կամ գաւառի ծոցէն ելած սեւէ ծանօթ տիւղար:

Աւազեանի տեսութիւններու հորիզոնը լայն է, արժանիքը որեւէ զարդոցի կամ վարդապետութեան մէջ արժանիք մըն է անոր համար... հայ գրին սէրը՝ ուղղափառ գաւառներով պահել է իր սրտին ամենէն տաք անկիւններուն մէջ, անոր զեղեցիկութիւնն ու ճարտարապետութիւնը ուսեր ու սերտեր է խղճամիտ ուսանողի մը հոգածութեամբ եւ հաճոյքով: Գիտով ժամեր է ապրեր Աւազեան ամէն անգամ որ հայ գրականութիւնն ու արուեստը կրցեր են հոս կամ մեր հայրենի աշխարհին մէջ աննման յայթանակներ արձանագրել:

ՎԱՀԷ ՀԱՅԿ

Օ՛, այս անջրպետը արիւնոյ է, կոտորանո՞ղ է, կսկիծով ու խոստութեամբ՝ խարանո՞ղ է...

Ահա այս անդրաշխարհային (բոնոր ճիշտ է, լոմասն ալ նոյնքան) այս, անդրաշխարհային բնագաւառէն կուզայ այս հեղձամղձուկ հեկեկանքը... հեկեկանք որ, սակայն սիրով ու գորովով պարարուն է: Հըրճուանքի որ սրտապկտումի սեւէ թրթուացում եթէ պահուած է այս սրտին սակ, բոլոր այս վայրկեանին՝ դէպի ձեզ կը թռչին: կը հրճուիմ՝ նայնորովհետեւ Յովհաննէս Բարձրիս սիրան ալ գիտեմ թէ նոյնքան եւ աւելի յուզուած է ու կը յուզուի հայ գիրերու շարժապատումէն, անոնց

քաղցրամբժունջ թաւալումէն: Կը հրճուի՛մ, զարձեալ, որովհետեւ այդ բարբառին վանկերն են որ պիտի հոլովունն այս Կիրակի երեկոյ, ձեզմէ շատերուն կողմէ, այդ վանկերուն մէջ զնկելով ձեր բոլոր սէրն ու կարօտը, ու փունջ կապելով պիտի զարդարէք Յովհաննէսիս ճակատը...

Օձեցէ՛ք փաշայիս զլուիւր՝ մեր հեշտածոր բարբառին լուսաբոց փերփուրնեանով, ու լեցուցէ՛ք ձեր գաւաթները՝ մեր հայրենի գաւառի արծաթաճոս աղբիւրներու մշտապուլով ու պաղպաղուն ջրերով, եւ ըմպեցէ՛ք՝ ի մի ուսմով՝ կենացը բոլոր անոնց, որոնց կուրծքին տակ այլ մը անթեկուած է, որ կը միայն մշտական ու ասրէ՛ք, ու հազար ասրէ՛ք...

ԹՈՒՄԱՃԱՆ

Չեմ գիտեր թէ մէկու մը կեանքը վերլուծելու այս վիպային ձեւին արժէքի ինչ կէտ գործածելու է, արուած ըլլալով որ կենսագրական մը յանձնարարական չէ վերջապէս եւ յոտուաւին ուրիշ մը կեանքին հետ կապուած մեր անձնական փորձատուութիւնները համադրելու անկեղծ ջանք մըն է հազիւ:

Այս մեկնակէտին ակամ՝ ա՜հա՛ Աւագեան մարդը՝ հեղաբարոյ եւ ամբաստիր՝ որուն ճակտին եթէ մէկին ուզէ իսկ չի կրնար պոռոզ մը սեւ մուր քսել. ա՜հա մէկը որ բոլորին հանդէպ հաւատար ու համակալելի վերաբերմունք ցոյց կուտայ եւ բառին իմաստով Տէրօքրաք մըն է, չի ճանչնար զերբի ու զրամի որեւէ կողմնակալութիւն: Մէկը զոր չսեղփիլն ու սրտին մաքրութեան, իր անկեղծութեան վրայ տարակուսիլ: Եւ ըսել թէ ան բարի է, չափազանց համեստ, բարեացակամ ու խղճամիտ է, եւ մանաւանդ փափկանկատ՝ — այս ամականները մենք կը գործածենք բառերու արժէքին ըման գիտակցութեամբ — այն ստեղծ ա՜հա մարդ չափով մը նշած կ'ըլլայ նկարագրի կարկատուն զիծերը այս փոքրիկ կազմով բայց քեզ ու հարուստ էութեամբ մարդուն:

Իսկ ուրիշ կէտ մըն ալ որ թերեւս կ'արժէ յիշել, ան «Կոչնակ»ին կապուած ըլլալով կապուած մնաց նաեւ Նիւ Եորքին՝ ու թերեւս զբընձին... Ան կրնար, օրինակ, նամակադրոջի յաջող վաճառորդ մը դառնալ շատ մը ուրիշներու պէս՝ որոնցմէ ոչ պակաս շնորհք ու կարողութիւն, եւ մանաւանդ կիրքի հասնող աւելի յամառ սէր ցոյց կուտայ ան այդ ճիւղին մէջ:

ՅԱՅՈՒՄ ԱՍՏԱՌԻԵԱՆ

Տարակոյս չկայ որ անկեղծ, հայրենասէր ու մարդասէր զբաղէտ մըն է Յովհաննէս Աւագեան: Իր արձակին կառուցումը արտասովոր կերպով արտայայտիչ է: Տեղ-տեղ ազնուագոյն շքեղութիւն մը կ'ստանայ իր ոճը, եւ կ'սկսիք բարձրաձայն կարգալ գայն որպէս զի ամբողջութեամբ վայելէք այդ ոճին երաժշտութիւնը, արուեստի մտաբեր, սպաթաթութիւնը: Ան ջանադիր եղբը է հմայելու իր ընթերցողին աչքն ու աւուրութիւնը: Ան ջանադիր անոր երեւակայութիւնը: Տաքուկ է անոր շունչը, եւ շատ խորունկ՝ իր զգայնութիւնը:

Աւագեան սիրեր է հայ գրականութիւնը եւ գործով մօտեցեր է նոր
ժամոց գրազէտին, խրախուսեր ու քաջալերեր է գայն: Անոր ժպտը,
անոր քաղցր մտեւորութիւնը, անոր փորձասու թէրազրութիւնները, ըն-
դունքը եւ գրեթէ ամէնքն ալ, յարմար առիթներով:

Ազնիւ ու հաճելի մարդ մըն է ան, ճիշտ իր գրականութեան պէս:

ՄՈՒՐԷՆ ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

Յովհաննէս Աւագեանի հետ ծանօթութիւնս եւ բարեկամութիւնս
կ'սկսի 1910 թուի ծաղկաթթիթ Մայիսի օրերէն: Ան կուզար հետևոր
Մարգուանի Անաթոլիա Գօշէճէն: Աւելի փորձասու, աւելի հասուն եւ
չառ աւելի խոհեմ էր նա: Մեր առաջին գործակցութիւնը գրական մար-
դին մէջ կ'սկսէր վառ-Sար պարբերականի՝ հրատարակութիւնով: Ան
թերթին կը մասնակցէր գրախօսականներով եւ գրական յօդուածներով:
Մեծ եղբոր մը պէս կը խրախուսէր ու կը քաջալերէր իմ գրական անդ-
րանիկ ջանքերը: Վառ-Sարի տարելիցին նա խանդավառ գրախօսակա-
նով մը երևան եկաւ ողջունելու իմ մէկ տարուայ բանաստեղծական
գրականութիւնը իրրեւ խոստամաղից, բացառիկ երևոյթի: Ինչ խօսք որ
Աւագեանի հաւատքն ու խանդավառութիւնը մեծապէս ողևորեցին զիս
ու մղեցին լուրջ աշխատանքի:

Կայ Յովհաննէս Աւագեանի գուրգուրացող եւ խանդազատապին
ուշադրութիւնն ու սէրը զեպի խոնարհ, սկսնակ գրողները: Անոնց հան-
գէպ նա երևան բերած է անասման համբերութիւն ու լայնախոհու-
թիւն: Մտերմօրէն եւ անձանձրոյթ ոգիով նա ուղղութիւն եւ ինքնավր-
տահութիւն է ներշնչած անոնց: Անոր բարի նահապետական սեղանը,
անոր հաճելի հիւրընկալ տունը, անոր ազնիւ, ու ջերմ սիրտը միշտ ալ
բաց է եղած գրասէր եւ ուղղութեան կարօտ լոյրք անձերու համար
անխորարար: Գնահատանքի, ուրիշներու մէջ անուշաման արժէք եւ տա-
գանդ տեսնելու անոր յամասութիւնը անուշազական տաքնութիւններ
են վաստակաւոր եւ հմուտ այս առաքինի գրական մշակի համար:

Կ. ՍԻՏԱԼ

Յովհաննէս Աւագեան գրեթէ այն է այսօր՝ ինչ որ էր սերունդ մը
առաջ, խանդավառ, կորովամիտ եւ թարմ: Մենք իր մտեւորութեան ար-
ժանացանք մօտաւորապէս քան ասրի առաջ, եւ ինք տարբեր չէր այն
տարեւ: Մեր սկիսարկութիւնը ուղղուած է գրազէտին, ոչ թէ մտքուն:
Մարդը կը ծերանայ, կը տկարանայ եւ նոյն իսկ կը դադրի, բայց ար-
ուեստազէտը կը մնայ ու կը շարունակուի ինչպէս որ է: Արուեստազէտը
չի ծերանար, քանզի ան միշտ տեսակ մը ծեր եղած է սկիզբէն: Գրազէտ
Յովհաննէս Աւագեան՝ գիմացիուն եւ յարատեւ կորովին գազանիքը գը-
տած է մարդու:

Երջանիկ ենք մենք այսօր, վասնզի Յովհաննէս Աւագեան՝ ապառք
քակի մը փոխարէն գիրքեր տուած է մեզի: Սիրտը գալար, բարեկամ,
մենք մեծարելով կը գուրգուրանք այդ սրտին վրայ...:

ՎԱՋԻՐԱՄ ՍՕՅԵԱՆ

Յոժաննէս Աւագեան, զգայուն, թրթրուն սրտով բանաստեղծ, ամերիկահայութեան, շրտելու համար մեր օրերու, լաւագոյն գրական քննադատն է: Իր մէջ, իր ստեղծագործութիւններուն մէջ ըսել կ'ուզեմ, սակայն վերլուծողէն, քննադատողէն աւելի, խանդավառող, անսինքնող արքիսքն է որ կը խօսի, կը գրէ: Եւ սա իր փիլիսոփայութիւնն իսկ է:

Աւագեանի լեզուն, իր ընդհանուր գործերուն մէջ — գրական քրոնիկազգրական եւ գեղարուեստական — եղած է անկեղծ եւ հարազատ եւ իր դուտ գրական արտադրութիւններուն մէջ ան միշտ ալ խուսափած է՝ գիտակցօրէն՝ օտարտի աժան, այլխմաստ եւ փոխ առնուած յատկաբանական (խոյնմարիֆ) արտայայտութիւններէն եւ յարած՝ յամառօրէն հայացի, ինքնուրոյն եւ անարատ ոճին: Հակառակ քառօրդ դարի մը աւելի բնակութեան եւ գործունէութեան՝ ամերիկեան ուժեղ ռօմանթներու միջավայրին մէջ, ան չէ տարուած օտարամուտ եւ ընդհանրացած հակամիտքէն եւ չէ ենթարկուած նիւթական աժանցնող աղղեցութիւններուն: Որովհետեւ մարդիկ կը գրեն այնպէս ինչպէս որ կ'իզան, կ'ապրին ու կը խորհին: Աւագեան անշեղօրէն հաւատարիմ մնացած է հայ գրականութեան տիրող սիլին՝ զարաւոր հայ ոգիին ինքնուրոյն ձեւին, եւ ուրեմն մնացեր է հաւատարիմ եւ հարազատ թարգմանը այդ գրականութեան:

Ամերիկա ոտք կոխելէն ապին, լման երկքտասնակ տարիներ, ան գեռ կը քայլ նոյն ուղիէն ուր մտած էր, ըստ իր խոստովանութեան, հայ մատենագրութեան սեմէն ներս՝ պատանեկան նորաբնակող մը, ներշնչուած անշուշտ հայ գրական տխրամենբու հանդէպ իր տածած անխտան պաշտամունքէն: Այս անշեղ համապատշաճութիւնը պէտք չէ վերադրել պարզ աւանդամտութեան, որովհետեւ Աւագեան՝ իր ծնած եւ քաղրել պարզ աւանդամտութեան, սնած հոգին չափ ալ սիրած եւ պաշտած է նոյն հոգէն ծլած հինբու ոգին, անոնց լեզուն ու ոճը, եւ իրբեւ գրապէտ, մանաւանդ իրբեւ լրագրող եւ խմբագրող, շարունակ ապրած է հինբու հովանիին տակ, եւ ստօրեայ միջակ կամ գեղեցիկ գրական գործերու վերլուծութիւն մէջ ալ միշտ փորձուած է հինբուն շունչ մը, կայծ մը փնտռել նոր ուսճացող տաղանդներու մէջ, եւ այդ իսկ պատճառով բարեմտօրէն վարուած է րոյլը նորերուն հետ:

Մենք Յոժաննէս Աւագեանը կ'ընդունինք որպէս մեր լաւագոյն մշակուած մտաբը, ճոխ պաշարով, խնամուած ոճով, նուրբ ճաշակով եւ գրական սեռերը վերադասհատութեան ենթարկելու եւ «բարեմտօրէն», ի հարկին «խտօրէն» քննադատելու կարող ուժ մը, տաղանդ մը մեր ամերիկահայ գրականութեան մէջ:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

ՆՇԱՆԱԻՈՐ ՀԱՅԵՐ

Որոնք անցնող շարժուն, Ամերիկայի մէկ ծայրէն միւսը, իրենց անունը հեզել պարտադրեցին բարձրամիլիոն ժողովուրդներու, անպայմանօրէն պահանջելով նաև յիշատակումն իրենց ազնիւ ցեղին, կը ներկայացնեն երեք տարբեր հարուստ բնապաւաններ: Անոնցմէ առաջինը — որովհետև պատերազմի ճակատադրական շրջանէ մը կ'անցնի աս երկիրը հիմա, պարտականութիւն է դա՛ն այդ կարգին մէջ գնելու — զինուոր մըն է, կտրիճ, լեցուն աւելնով եւ անոտ կորովով: Գուցէ շատեր արդէն զիտեն անոր անունը, եւ կամ կ'ընայ պատահիլ որ շատեր ալ մտցնեն: Աւերման հարկ է որ գլխադիր զրենք այդ աղուոր անունը:—

Յարութիւն Գղիբեան

Այս հայ տղան ամենէն կարկառուն խորհրդանշանն եղաւ Օթինավայի անկ պատերազմին, որուն երջանիկ յաղթանակը, կղզիին հին ու բարի աստուածներուն հաճութեամբ, անշուշտ մեր պոզը բուռն մաքառումներուն շնորհիւ, վիճակուեցաւ արձանագրելու Ամերիկայի պատմութեան մեծ գրքին մէջ:

Անբաւասցի ազնիւ ծնողքէ սերած աս ամերիկացին կուզայ Փրաիտէնսէն: Իրապէս որ Նախախնամական զորովազուծ ձեռքը միշտ ալ կեցաւ զիմացը այն բոլոր բոցավառ դնդակներուն, որոնք դէպի Յարութիւնը կը սուրբային անկ կուռի մարտերուն մէջ, անդադար, բման տասներկու օր:

Մեր այս խիզախ արենակցին հոյակապ լուսանկարը տեղական թերթերուն էջերը զարդարեց, ամէն տեղ, եւ սոցա շարաթաթիւրթերն ու հանդէսները արտասպեցին դա՛ն, հաճոյքով:

Եւ իսկապէս ի՞նչ գրաւիչ զինուոր մըն է Յարութիւնը:

Իր մազող դէմքը, իր խոշոր ու խորունկ աչքերը, ուղիղ քիթը, մաքուր ու զիմացիուն ատամները, յոգնութիւն մը յայտնող իր քաղցր ժպիտները ամբողջութեամբ հայտնիւն կը հաստատեն անոր վրայ: Պարզապէս հիանալի է ան, բառին բովանդակ իմաստով, հիանալի: Անոր յաղթանակած կարգը, իր ու հոժկու մկանները, որոնք այնպէս կը վայրենցնեն էութիւնը ծանրօրէն զինուած զինուորի մը: Կարծես պարէնն ու գէնքերը ոչինչ կերպով կ'ընկճեն անոր պողպատեայ կամքը: Ինչպէս անոր բարեձեւ ծնօտէն, այնպէս ալ իր կուրծքին առատ մազերէն աւանականութիւն կը ծորայ:

Ահա՛ խորհրդանշանը Օթինավայի մարտիկ գունդերուն:

Յարգանք բեղի, զինուոր Գղիբեան, դուն պանծացուր հայուն աւան-

զական քաջութիւնը, քեզմով կը պայծատանայ, կ'ուզեմ այդպէս հաւատալ, հորիզոնը աշն վաեմ ապագային, որ բարեբաասիկ վիճակը պիտի բլլայ հնամենի հայ ժողովուրդին :

Ուղեցինք երկրորդ տեղը յատկացնել ուրիշ նշանաւոր հայու մը, որ նախկին որբ մըն է, այսինքն այն հոծ հայ զանգուածին, որուն տունն ու ինչքը յաբժաակեց թուրք կառավարութիւնը եւ ապա զայն կոտորեց, մէկիկ մէկիկ, ասկէ ճիշտ երեսուն տարի առաջ: Այդ տղեկը, շնորհիւ հայու առանձնախատուկ ուշխմութեան, այսօր յայտնի զիջք մը գրաւեր է իմացականներու դասուն մէջ, միջազգային համբարը ճակատին:

Զաւէն Սիւրմէլեան.

Որուն ինքնադրոշմ բանաստեղծութիւններուն առաջին հատորը լոյս տեսաւ ասկէ քսանրմէկ տարի առաջ, իրեն շուրջ իստեցնել տուաւ մեր անուանի քննադատները, այս ամսուն հրատարակութեան յանձնեց անդրանիկ անդլիերէն երկը, դեղեցիկ պատմուածքներու մէկ հատուածը:

Եւ նախորդ շարժուն Կիրակնօրեայ մամուլը առատօրէն գրախօսեց այս տաղանդաւոր հայուն գործին շուրջ եւ ապա լուր օրեայ թիւերով թերթերը առհասարակ, շարժաթիւթերն ու պարբերական հանդէսները շնորհանդատեց, իրենց անունի գրական քննադատներու դժուարահաս խորագրութիւններով՝ ներքուցեցին Սիւրմէլեանի նորամէկերը: Այդ վերաբերմունքով ուրեմն անոնք նախ դովեցին տաղանդ մը ապա նաև պաշտօնակեցին Հայկական Հարցը, պախարակելով, անտարակոյս, նենգամիտ թուրքերուն այն սարսափելի բարբարոսութիւնները, որբ ի ործ գրին ժողովուրդի մը մէկ ու կէս միլիոն հատուածը սպաննելու:

Սան Ֆրանսիսքոյի նիստին ներկայ գանուող զանազան ազգերու ներկայացուցիչներուն մէջ ի հարկէ գտնուեցան ընթերցատէր դիւանադէսներ, որոնք կարդացին Սիւրմէլեանի նուիրուած յօդուածներուն մէկ քանին եւ ահա՛ ճակարկներով դիտեցին «արդիականացած թուրքերը»: Կը կարծենք որ Հայ Դատի անունով եղած ամէն տեսակ դիմումները այդ ժողովականներուն թերեւս չունեցան այն ազդեցութեան մէկ մասնիկն անդամ, ինչ որ իրականութեան մէջ կարողացաւ ճիշտ նշանակէտին դարնել Սիւրմէլեանի այս դիւրը:

Որքան շուտ ըմբռնեն ասիկա մեր հանրային կեանքի մէջ գործօն դեր ստանձնողներ ու վտաահին այդ իրողութեան՝ այնքան բախտաւոր պիտի համարի այս այս գաղութը ինքզինք երբ իր քաջալիրութիւններով, ընթացք տայ հետագային կարգուելիք գրադէտին, արուեստագէտին, մտաւորականին բացառիկ նուաճումներուն:

Զաւէն Սիւրմէլեան — ինչպէս Սարոյեան, Վարանդեան, Յակոբեան, Տէրունեան, Սարգիս Սաչառուրեան եւ Ալան Յովհաննէս ու Ռուբէն Մատուեան իրմէ առաջ, իրենց յատուկ ճիւղերուն մէջ, հայկական կնիքը

գարկին — եկաւ հայուն համար ապահովելու կարեւոր յենարան մը
Ամերիկայի գրական աշխարհին մէջ:

Սիրով վար կ'առնենք գլխարկնիս քու առջև Ջաէն Սիւրմէլեան,
որովհետեւ քու բեղուն գրիչդ ապահովեց երաշխիքն համակրութեան՝
զոր աահասարակ կը տածեն քաղաքակիրթ ազգեր ուրիշ լուսավիտ ժողո-
վուրդներու, հոս մասնաւորելով հայութիւնը:

Միայն այսօրուան համար երբորդ տեղը յատկացուցինք հուշակաւոր
հայու մը, Արամ Սաջաատուրեանի, որ արդէն կ'երգայարդարի իր նուրբ
արուեստովը համայն աշխարհի խմացակնութեան կողմէ ճանչցուած
եզակի գէմք մըն է:

Անոր մասին շատ բան գրուած է հայ մամուլին մէջ, բայց աւելորդ
է՛ եթէ վերստին յիշատակուի անոր սքանչելի դործը որ ահա շարաթի-
ններ է վեր խոշոր թիւով զանդուածներ հաճոյքով կ'ունկնդրեն:

Երեմ Գարեբ

Առկէ երկու տարի առաջ Ստայլինեան մրցանքը շահող այս համբու-
ւոր հայը աջգոյգն անուանեց իր մէկ գործը, որուն խորքը, սճը, ոգին
ու խանդավառութիւնը ան համակրութեամբ վերցուցեր է Հայաստանի
կլիմայէն ու ժողովուրդէն, և իր բնատուր ձիւրբերովն արուեստականա-
ցուցած է այդ բոլոր առաքինի ձևերն ու յատկութիւնները, յատկապէս
բնորոշելու երաժշտութիւնը իրբու էութեամբ հայկական:

Նախ Նէշընըլ Բատիոյի կայանին ունկնդիրները և ապա Սէնթրըլ
Բարբի ամանալին ամպլոնին շուրջ բոլորուող բազմախումբ հանդիսա-
կանները մոռեցնուրէն ծափահարեցին Սաջաատուրեանի երաժշտութեան
այն իրապաշտ յատկութիւնը, զարմանալի գեղեցկութեամբ հիւսուած
մօթիւնները, լայն չափով օգտադարձուած ողկոչական՝ մեղեդիները,
իբենց վափուկ հարմաներով, զուարթ երանգներով:

Անարհտութիւն թեղի, հայրենակից Սաջաատուրեան, ինչու որ թեզմով
հիւսուեցաւ վառահելի բարեկամութիւն մը հայոց հանդէպ Սորբոլային
Միութեան ժողովուրդներուն մէջ, և ահա՛ հիմա ալ ծովերն ու անտառ-
ները կարելով՝ հասեր ևս այս հոյակապ երկիրը՝ հնչեցնելու անասան
կոչնակը, որդէպի բարձրութիւններ համարմարին ու գլխահակ յար-
դեն հայ ժողովուրդին աստուածատուր մասնախտակութիւնները:

Եւ դեռ պիտի գան ուրիշ նշանաւոր հայեր, հո՞՞՞՞՞՞՞ զանդուածներով,
ու ևս պիտի ծափահարեմ անոնց երևուածը, պիտի աջգոյգն գովեմ անոնց
առանձնաբնուած յատկանքը, երկա՛ր ժամանակ:

Յուլիս 1

ՅԱԿՈՒՐ ԱՍԱՏՈՒՐԵԱՆ

Տասը տարի առաջ, նոր Գիր ամսաթերթի հրատարակութեան օրերուն, յանկարծ, առանց լուր տալու, եկաւ մեզի միացաւ այս առոյգ, հասակաւոր եւ բարի ժպիտներով տղան: Իր խանդն ու համարձակութիւնը, եւ մանաւանդ իր նուրբ կենցաղավարութիւնը շատ ապաւորիչ էին: Իսկոյն համակրեցանք իրեն ու զինք սիրեցինք մեզմէ որեւէ մէկուն պէս:

Իր ընկերասիրութիւնը, իր ապրումներն ու արուեստի շափանիչով արտաբրած իր դորձերը արդէն բաւական նիւթ կը հայթայթեն աս խօսակցութեան, գոր պիտի ընդարձակենք քիչ մը, հաճոյքով:

Աւել մտպետով այս արթնամիտ երիտասարդը իր արնուական երեւոյթին մէջ անաղարտ պահեր է հայրենական աւանդութիւնները իր ծնընդամայրին, Չօմարու զեպին, որ Արզէոսի արեւելեան փէշին թառած թրքական ծոփուն մէջ կրցեր էր դարերով մնալ բոլորովին հայախօս:

Անտարակոյս որ վստահելի անձնաւորութիւն մըն է Յակոբ Ասատուրեան աւետարակները, երգիչը, բանաստեղծը եւ վեպասանը, որուն ստուերախիտ զէնքէն վրայ տաքուկ եւ գրաւիչ ժպիտ մը կայ, արտմախանն ու արեւմտի:

Ատիկա իրեն միճակուեցաւ սրբիկուց, որ ժամանակ կորանցող հայրը, իսկ առաքելի մայրն ու մատաղատի չորս ըտրերը անապատի կիզիչ աւազին զիրկը մնացին, ուրիշ բարձրութիւ պարտաւաներով:

Աւ այն տառապալի օրերուն Ասատուրեան պարտաւորուեցաւ ինքզինք ճանչնալ, վաղահասօրէն դառնալ հասուն մարդ, աշխարհի մաղկտող ցաւերն ու աշխարհի ահաւոր բեռը կրելով իր փոքրիկ ուսին վրայ:

Մօտաւորապէս քառասունըրեք տարեկան աս աշխոյժ մշակը զեռ չունի իր անունով զիրք մը եւ ոչ ալ երգերու արգօմ մը: Ան պաղուծի չոր ու անհաղորդ միտոլորտին մէջ զբաղէտն ու արուեստապէտը այնքան զիւրին չեն կրնար հաշտուիլ պայմաններուն հետ՝ հրատարակիչ թան զիւրին չեն կրնար հաշտուիլ պայմաններուն հետ՝ հրատարակիչ դառնալու: Այլապէս Ասատուրեան անունը պիտի զիտնային բազմահազար ունկնդիրներ, ընթերցողներ, ու նաև հասարակութիւնը, իր լայն խաւերով:

Ան ունի, սակայն, պատրաստ միճակի մէջ, բանաստեղծութիւններուն առաջին զիրքը, ինչպէս նաև պատմութեան շաւաքածոյ մը եւ երկարաչունչ վէպ մը: Ասոնցմէ զատ մեր հանրութեան մէկ մասը արդէն լաւ ծանօթ է Ասատուրեան երգիչին:

Իր երգեցողութեան պահուն, ան դմալիւիօրէն կ'արտայայտէ մեր մայր երկրի հովիտներուն հանդարտութիւնը, ձրերուն խիզախութիւնը

եւ անտառախիտ լեռներուն զանոց անձեղութիւնը: Երգին իմաստը, տարողութիւնը եւ բայմագան շեշտերը այնպէս կատարեալ ձևով կը ներգաշնակուին Ասատուրեանի շուրթէն ծորած կիրթ ձայնին մէջ: Եթէ Շաս-Մուրատեանի պարզ, կարծր, եւ երբեմն աւ պտտաւ, երգը ամենին զմեզ խանդավառեց հայրենիքի վառ սիրտին ու զգայնութեամբ, Ասատուրեան, սակայն, ունի խորունկ ասպրում մը, որ այնքան կը պատշաճի Հայաստանի հին վիշտերուն, ներկայ ուրախութիւններուն, հեղ ու բարի հովուերգութիւններուն. այլապէս ան հարապատօրէն կը թարգմանէ ժողովուրդի տենչերը, յուզումները, հերոսութիւնները: Կենսունակ արուեստագէտ մըն է ան առաւելագոյն բարբերով: Իր կոշտակն յարգը քաջ գիտէ, իր կարողութիւններուն համապատասխան դասհատութիւն հազիւ կ'ակնկալէ զինք ճանչցողներէն, եւ կ'ուզէ որ այդպէս վարուին իրեն հետ: Որպէսզի բմբունքը անոր ուղին՝ յարմար տեղն է հոս փոխադրելու եղբակացութիւնը անոր մէկ քննադատութեան, զոր ան իր նետէր երեսին անոնց՝ որ խոտելի կանոններ կը կիրարկէին արուեստի մարզին մէջ:

«Արդար հաշուեյարգարի մը միակ ճամբան այս է ահա — Մենք զմեզ հասկնանք, խօսող ու լսող, եւ իւրաքանչիւր արուեստագէտի տանք իր արժանի տեղը: Որպէսզի աստու կանուխ թեւահարող եւ հեւ ի հեւ կանչողէն ետք, գիտնանք ու գտնանք այն միւս բոլոր արժէքները, որոնք լռելի մեջլիկ, առանց մունեակի կ'է անոնց անտարբերութիւն — կամ անպատարբերութիւն — յետինքի հասուն մեղեդիները կը բերեն մեզ, հասուն ու հարգատ, եւ իրենց համեմատութեանն սահմանը նախ իրենք զիտեն, յաւակնութիւն չունին վերին արտին ցորենը դասուելու»:

Օր մը, առիթը յարմար նկատելով, երբ ճաշարանին մեծ սեղանին շուրջը բոլորուած էինք ընկերներով, որոնց մէջ ինքնազոյութիւնը երբեք չ'արտասաններ իր գոյութեան ողբը, իր երգելուն մասին տեղեկութիւն ինդրեցինք:

— Երգելու փորձերս, պատասխանեց ան ժպիտը տարածելով դէմքին վրայ, սիսայ — պահ մը դադար — ծնած օրէս: Եւ անկէ ասդին երգը միշտ հետս եղած է, նոյն իսկ արարական ամառներու եղբերքին նստած՝ կամ վայրի սարերու լանջին անօթի թափուած օրերու:»

Եւ գիտենք որ Զօմարուի սրբազան ժամուն մէջ, ուր մկրտուեցաւ ութն օրեայ Յակոբը, առաջին անգամ ան լսեց զանչ ու քաղցր մեղեդիները հայկական շարականներուն, զոր դարերու շքեղ պատմութեանը կըրնակն ատած՝ կ'երգէր ուշիմ սարկաւազ մը, ակնարկը կամարին յառած:

Մանկական անգիւրդանցելի սիրով ան հետը տարաւ երգը մինչեւ Երուսաղէտի սրբատեղիները, մինչեւ Եգիպտոս ու Կիլիկիա, որբաշխարհի արտուժ ձայններուն տեսակ մը յաստատարէր զարձամ, անխարստ ու լիտիւն ողևորուած: Անոր երգին արձակած ազդեցիկ եղանակը վերջապէս օր մը կ'իյնայ պատուական հայու մը, Լեւոն Ասատուրի ականջին: Այնուհետեւ ան հօր մը պէս կ'աշխատի զինք Բարեկործականի իբր մաս-

նաև որ ուսանող Բարխիլի Գօնաէրզլաթուաւոր զրկել, և և կը յաջողի ալ, միտան թէ, մինչև արդ՝ Ասատուրեան բռնած էր ճամբան՝ որ կ'երկարի գէպի Ամերիկա, և և Նե Ետրը Հասնելուն հաղի կ'իմանայ սան ընդու-նուելուն յուրը: Շատ ուշ . . . :

Բայց ան հետեւեցաւ երգին, և սանդով ու կատարեալ վստահու-թեամբ: Եւ Ասատուրեան հիմա — հախտակ որ պաշտօնական յայտագը-րով մը չէ ներկայացած հանդիսականներուն — երգելով մեր ընկերային հաւաքութիւնը. մէծ հանդէսներու բեմերէն ու ընթրիքներու զուարթ միջնորդութիւն մէջ, արդէն ապահոված է իրեն երգիչի մը յատուկ տիրոջն ու պատիւը, բան մը որ այնքան կը վայելցնէ իր գոռ ու փա-փուկ ձայնով, իր գեղեցիկ ու կիրթ երևոյթովն, և իր խորունկ դգայ-նութիւնովն, որոնք կը գործածէ պատշաճ չափով, վարպետ դերասանի մը նման, որպէս զի իր ունկնդիրներուն հրամցուցած հոգեկան ու զգա-ցական սպրումներն և հայրենական ներշնչումները հաւասար կշիռն ու-նենան:

Այդ ողիւթ Ասատուրեան մօտեցաւ բանաստեղծութեան ու զրակա-նութեան: Եւ ասիակ հախտակ այն զժբախտութեան որ իրեն վիճա-կուեցաւ: Որովհետեւ ան հաղիւ ծաղկոցէն անցած էր նախակրթարան երբ վրայ հասաւ աճաւոր փոթորիկը հայոց գլխուն: Հազարաւոր մա-նուկներու նման ան ալ, դպրոցի երեք տարիներուն, ստովածը բոլորո-վին մտցաւ: Զինպառապրի տարին միտան ան յաջողեցաւ, Արարիայէն վախճասական, որքէ ու զըջ կարօտին անձնատուր, ապաստանիլ Երու-սաղէմի Հայ Բարեկործական Միութեան որբանոցը, որ յետոյ փոխադ-րուեցաւ Բորթ Սայլա, Եգիպտոս, և ապա Մերսին: Իր ուսուցիչները, գրեթէ ամէնքն ալ, պատահական, ճամբու վրայ, վարժապետներ եղան: Ասոնցմէ միտան Արսէն Երկաթը կը յիշէ, համակրանքով, որ մի քանի ամիս գէթ պաշտօնին զրուիւր մնալով, առաջինն Եղաւ հայերէն քերա-կանութիւնը իրեն քիչ թէ շատ հասկնալի զարձնողը: Յետոյ Հայ Գրին ճաշակը իրապէս իրեն առատաձեռնորէն ջամբոյն եղած է Մամբրէ Վրդ. Միրունեան — աբժմ Եպիսկոպոս և Առաջնորդ Եգիպտոսի հայոց — յա-ճախակի ընթերցումներովն ու թեղազուցութիւններովը: Ասոնցմէ զատ Ասատուրեան տընեցաւ, երկար ստեն, մինչև որ կարողացաւ սեփական նացնել լիզու մը, ոճ մը, մէկ խօսքով դիմացկուն գործիք մը, որով կրցաւ կուկել, յիշել և շինել իր մտքէն ծնած տիպարները, միանգամայն ստեղծելով անոնց բարբերուն արժանաւայել միջավայր ու կենցաղ, ա-ռատ գոյներով, բնական տեսարաններով, ուժեղ զրուագիներով:

Այս բոլորէն զատ Ասատուրեան ունէր ուրիշ մտահոգութիւն մը — Ամերիկայի պարթաններուն ընտելանալու հարկադրութիւնն էր ասիկա: Եւ ան գտաւ միջոցը: Յերեկները միշտ գործելով՝ իրեկուններն ալ նա-ճե ան գտաւ միջոցը: Յերեկները միշտ գործելով՝ իրեկուններն ալ նա-ճե անգլիերէնը սորվելով և թէ այլապէս կ'ուստ մնացած ուսումը շա-րունակելով: Յետոյ տարի մը յաճախեց, դարձաւ իրիկունները, Գոլոմ-

պիս Համալսարանի Էֆսթեֆնընն դասընթացքը, իրեն նիւթ ընտրելով ստեւտուրի հոբերանութիւն եւ նաեւ ստեւտրական ուրիշ ճիւղեր: Այսպէս պատրաստելով՝ ինքզինք կեանքին ու դործին համար, ան 1933-ին, հաստատեց զորքի մեծաքանակ վաճառականութեան դործը: Այսօր այդ ստեւարական ստպարէզին վրայ իրեն համար սպահոված է լաւ վարկ եւ ուշադրաւ յաջողութիւն:

* * *

Քսան տարիէն քիչ մըն ալ աւելի է Ասատուրեանի մուտքը դրականութեան մէջ: Իր ստաջին փորձը կարճ քանաստեղծութիւն մըն էր, որուն տակ ստորագրեց Մաժակցի ծածկանունը: Արուեստի այդ նուրբ ճիւղը շարունակելով ան ամփոփուեցաւ, խոկաց ու մտածումները տաճակով՝ համադրեց իր քառակնները, որոնք սահասարակ իրենց տարազին մէջ կ'արտայայտեն բարձր որակի եւ նուրբ ճաշակի հետ զուգընթաց հարուստ գոյնեք եւ լեցուն զգայնութիւն:

Իր քանաստեղծութիւններուն ընտիրները, որ վերջերս, իր մտերիմ ու գնահատող բարեկամներուն թելադրութեան անսարով, ստեւարակի մը մէջ հաւաքեց, գրքի ձևով պիտի հրատարակէ զալ տարի, հաւանաբար զարնան:

Բացի զանպան նիւթերու — երաժշտութեան, խոհերու եւ երեսոյթներու նուիրում իր տաննակ մը արձակնեւրէն՝ Ասատուրեան, երբ մտաւ որ քանաստեղծութեան մէջ ջունի բաւարար հնարաւորութիւն իր գորքին ծաղիքունն մէջ զիջումը բարձրագոյն խորհուրդները արտայայտելու, ետանդով փարեցաւ նորամէտին: Ուղիղ էր իր ընտրութիւնը: Որովհետեւ ան ունի նկարագրելու, ըսելու, յաջող՝ երգիծական սեւին մէջ յատկապէս, հիմնովին ինքնատիպ կերպ մը: Իր լաշն խորհուրդները պատմուածքին կուտան զիմացիմ մը, որ յաճախ նշմարելի է պատկանելի անձի մը վրայ: Ատկէ զատ նշուելու արժանի է սնոր պարզութիւնը, որով ան յաջողութեամբ կրնայ խոստովիլ քարոզէ, մանաւանդ պոռոտութենէ: Ասատուրեանի գրականութեան ընթերցողը այնքան մօտիկութիւն կը գտնէ Գրիգոր Չօհրապի արտակարգօրէն յաջող գործերուն հետ:

Ասատուրեանի «Աղիկ կնիքը Աղէկ Են» պատմուածքը, ինչպէս իր երկու վեցեակ մը ուրիշ վէպիկները, կ'ընդգրկեն հայ ժողովուրդի աստանդական կեանքի յուսախարութիւնները, մաքառումները, յոյսն ու խանդավառութիւնը: Ուրիշ Սմեթիկայի հայ գրապէտներուն նման ան ալ խոշոր ձիւք մը կ'ընէ արդային աւանդութիւնները, աղուր բարբերովն ու հողեզրաւ ջերմաստեղութիւններով՝ խնամոտ տարաբնի մէջ փոխանցելու նոր ժմնդներուն, ջերմ զգայնութեամբ եւ անբեկանելի հաւատքով, վէպին միջոցաւ:

Իր այս պատմուածքները լման զիրք մը կը կաղմեն, եւ հաւանաբար, դարձեալ իր մտահերի բարեկամներուն մշտապահանջ փափաքներուն անսարով՝ օր մը վերջապէս գանոնք յանձնէ մամուլին, որով այնքան

կարևոր նպատակ մը բերած պիտի ըլլայ Հայ գրականութեան ընդհանրապէս ու այս զազուլի գրական ծրարմանքուն միացնելու իր տարուկ աշխուժութիւնը մասնաւորապէս :

Այս ազուորը գործերէն զատ Ասատուրեան համարձակեցաւ ձեռք գարնելու ընդարձակ վէպին ալ : Եւ յաջողեցաւ : Իր «Ո՞ւր, Վահրամ» վէպը, որուն երկու հատուածները հրատարակեց Նոր Օր բացատիկին եւ Նոր Գիր եռամսեայի մէջ, իր վրայ հրաւիրեց խտասպահանջ գրագաններու ուշադրութիւնն ու անխան գնահատումները : Այս գիրքն ալ պատրաստ է հրատարակութեան :

Եւ այս մշտադրող վիճակին մէջ Ասատուրեան կը գտնէ բաւական ժամանակ խմբագրելու Չօմակուու Հայրենակցական Միութեան պարբերակները, Արդէն, որուն խիտ համարներուն մէջ ան միշտ ալ կը ջանայ գնել գրականութեան շունչը, զուարթ ու սրամիտ ակնարկները, զուսպ ու կշուար արտայայտութիւնները : Այս գործին մէջ կը ցոլայ խնամք եւ ծայր աստիճան կարգապահութիւն, որ ան ցոյց կուտայ նաեւ իր հանգիստմանն ալ, իր ընտանեկան յարկին տակ :

Արդ նախանձելի յարկը ան կազմեց 1935-ին, որ ատեն ամուսնացաւ գեղեցիկ եւ ուշիմ Մարթա Անանեանի հետ : Իր կեանքի քսան տարիները թափառելէ ետք Ասատուրեան կը գուրդուրայ իր յարկին վրայ, իր տիկնոջ եւ երկու մանչերուն — Ճանիին եւ Բիշըրտին — վրայ, իրր գիտակից մարդ, իրր պատուական ամուսին եւ իրր գորովագուլթ հայր :

Լեցուն ձիրքերով եւ ամուր բարքերով մարդ մըն է Յակոբ Ասատուրեան :

ՎԱՆՐԱՎ ՏԱՏՐԵԱՆ

Իր Դեպի Անապատ ստուար հատորը կարգացողներուն մէջ հարկաւ կը գտնուին բաւական մեծ թիւով արեւնակիցներ, որոնք Վահրամ Տատրեանի նման կրեցին մեր պատմութեան սխուր էջերուն զարհուրելի արհաւիրքը, բման չորս տարի․ բայց սակէն անձ իր կրած յարաւորութիւններն արտայայտելու զգայնութեան շարժանիքը կրնայ ընտրուել ստանձնապէս: Ուէ՛ ձեռով անդրադարձում մը արդ նիւթին կը նշանակէ անհուն տաւապանք: Քիչէր կրցան զլոմանայ Գողգոթայի տոմարին այն ստեղծ, եւ՛ անոնցմէ հազիւ պիտի գտնուին Տատրեանի նման կամքի տէր վերապրողներ՝ տարիներով երկնելու անասնման եղեանը՝ զոր թուրք պետութիւնը կատարեց հայ ժողովուրդին հանդէպ:

Մեզմէ շատեր, տարբարատարար, կ'ապրէին միջնադարի մը մէջ այն դաւաճներուն, ուր պարտականութիւն կը ծանրանար իւրաքանչիւր թուրքի եւ քիւրտի վրայ՝ տապաւրով կտրելու ճիւղը սեւէ հայու, զանազով պատստելու որովայնը մանկամարդ կոյսերուն, եւ շամփուրով տաղելու ճակատները մատղաշ տղայ: Ամբողջ դաւաճի մը մէջ հազիւ կարողացան ճողոպրիլ երկրասնեակ մը վարպետներ, սա ու նա վաշխառուին ստօբիայ պահանջին թիւրգարանովը:

Պարզապէս չունեցանք կառավարիչ մը որ արդիւնք քաղաքամիջի կամուրջին վրայ զլիսատումն տանեակ հազար երկրասարգութեան, թոյլ շտաբ որ զինուորները, չէթէները, թուրք եւ քիւրտ բարբարոսները յարձակէին զիւզերուն վրայ սպաննելու, լլկելու, կողոպտելու, հըրդեհելու, եւ կամ ապահովէր կարուսաններու տեղահանումն փտահելի պաշտօնէութեան, որոնք, որքան ալ որ իրրեւ թրքատիպ արարածներ, սասակ ըլլային կաշառք պահանջելու, գանձ չմերկացնէին աղաքն ու աղջիկները, շիտաւաղէին զանդուածօրէն, տարիներով:

Մեզի վիճակուեցաւ, սակայն, տեսնելու զազանային ստեղծ կատաղի նենդութիւնը: Մէկ շարթուման մէջ շէն զիւզեր աւերակի վերածուեցան, գաշտերն ու ձորերը, մարդերն ու գետերը ողողուեցան կարմիր արիւնով, եւ զիւզներու հետ ննջեցինք: Գեո աւելին, վեց ամիս չանցած, մոռցանք մայրենի լեզուն եւ ցեղային աւանդութիւնները: Պարտազուեցաւ մեզի ուրանալ մեր դաւանանքը եւ ընդունիլ իրենց կրօնքին բոլոր յիմարութիւնները: Յետոյ կ'եր տիրեցին մեր մտքին ու մարմնոյն՝ իրատեղէն մեզ, իրենցմէ աւելի սաստիօրէն հալածելու մամաներն ու կեանքները:

Այո՛, մեր անուորն ու աղքատը ճակատազրի նոյն զոհերը զարձան: Գոհարեղէններ վաճառելով սենեակ վարձելու շնորհէն իտպառ զբրկուեցան անոնք: Գեղեցիկն ու դաստիարակուածը, ինչպէս անուս զեղջ-

կուհին՝ դարձան հարէմի գերին, Լեյֆակայ թրքառիպ ախորժակին: Լման չորս տարի անոնք չունեցան բախտը՝ օճախի մը ծուխը բարձրացընելու իրենց յատուկ բնակարանի բուխերիկէն, որովհետեւ արգիւրուած էր անոնց ըլլալու տուն ու տոզ: Երկու հայեր իրարմի հետ յարաբերելու, մայրենի լեզուով խօսելու եւ բնակելու այդատուօթիւն չունէին: Չունէին ազատութիւն նաեւ կրելու հայութիւն մասնող սեւէ տարագ:

Բայց եթէ անի վիճք մը մեղմ եղած է հայաժանրը Չորտաի հայերուն հանդէպ, առիկա չի նշանակեր անշուշտ որ Վահրամ Տատրեանի Գէլլի Անապատ, Անապատին Մէջ եւ Վերադարձ Անապատէն բաժիններուն օրագրութիւնը չունի արդու վկայութիւն արգարտազատ ժողովուրդներու առջև ելաւորական թխապարտն դարձնելու թուրք կառավարութիւնը, թուրք ազգէցիկ տարբերը, թուրք դինուորականութիւնը եւ ոստիկանութիւնը:

Անտարակոյս որ Տատրեանի յուշերը, նոյն խիզ, համեմատած մեր տեսածներուն՝ իրենց չափաւոր փաստերովը, որոնց մէջ չեն ի՛յնար ուրիշներու նիւթներուն այնքան տեղին օգտագործումը իր կողմէն, մեր մտքին մէջ թարմացուցին կակիժն ու մորմոքը մեր կրած անբաղկիէրցաւորուն, անխրատագանալի կորուստներուն, եւ վերստին մամնջացինք ու արտասուեցինք:

Բայց չենք զղջացեր այդ զիբքը կարգախնու համար: Ատենն հեղ մը այդ տեսակ զիբք մը գալու է մեր սեղանին վրայ արթնցնելու ցմեղ մեր թմբիրէն՝ որ մեր վրայ կ'իջնէ սա օտար փողոցներուն մէջ հարազատութիւն որոնելու մեր ցանկութիւններով:

Պիտի չուզէի ի հարկէ կարգալ տողեր ու հատուածներ որ չեն պատկանիր եղանակ անմիջական դիժերուն: Որովհետեւ Տատրեանի զիբքը հաստատապէս կը պահէ իր արժանիքը պարզապէս անոր համար որ մեր ժողովուրդին պարտադրուեցաւ տեղահանութիւնը, եւ անոր կատուած բոլոր գարշուրիլի վերաբերմունքը, զոր թուրքեր այնքան վարժ են ստեղծելու եւ տառայիօրէն դործադրելու: Վերջապէս իրենք վկայութիւն մըն է հայոց բնաջնջումին եւ ուրեմն վերջնակէտը պէտք է զբուլք Երուսաղէմի Սուրբ Յակոբեանց տաճարի մուտքին առջև հասնելուն: Մնասցեալ նիւթներուն յարմարագոյն հեղինակներ ունինք:

Բայց իր ներկայ տարալին մէջ Գէլլի Անապատը շատ հետաքրքրութեամբ կը կարգացուի շնորհիւ հեղինակին կանոնաւոր գտաւորումին, թեամբ տեսածներն, ազրամները եւ լսածները մանրամասնօրէն արձարուր տեսածներն, ազրամները եւ լսածները մամնջացան ըլլալուն համար: Կարգաւորուն եւ բախտակիցի մը զբէն ծորած ըլլալուն համար:

* * *

Վահրամ Տատրեան իր անունը ստիճիլ պարտադրեց շատ մեծ թիւով բնթերթոցներուն: Հին ստիպրութիւն մըն էր իրենը, Պոլսոյ թերթօնադիրներուն օրինակովը, բայց հա ալ ախորժակները պատրաստ էին, բարենորոգարար, այն շրջանին՝ ճաշակելու իր հրամցուցած իւրաքանչիւր

գործը, որ առհասարակ վարդեա խոհարարի մը հոգատար խղճովն ան հրապարակ կը դնէր յաճախ:

Իր հետ Պոլսէն հոս բերաւ այլ նորոյթը մեր մամուլի էջերուն: Ստորագրեց ընթացիկ տպագրութիւններովն կազմուած յօդուածներ, հին ու նոր աշխարհի յատուկ սովորութիւններն քննադատող սուր ակնարկներով: Բերաւ նաև առատ պաշար զազանի ոստիկանական պատմութիւններուն, զանազան միջավայրեր պատկերող վիպակներ: Եւ յարատևօրէն զանոնք տարածեց մեր մէջ զանուղ հատուածական երկու տեսակ թերթերուն, առանց բացատրութեան:

Այն ատեն տխուր էր կացութիւնը յարարերութիւններուն հոս, եւ ինչպէս տակաւին ալ յամառօրէն կը պահանջուի բոլոր արդային գործիչներէն — այս զազուրէն հնուց ի վեր գործիչ համարած է զբազկան ու մտաւորականը, կրօնապետն ու կուսակցական զեկապար — չ'անցնիլ զիբար անջատող զիբը: Բայց կարգ մը «էջողօք» մարդոց նման Տատրեանն ալ հասանարող դիտարկօրէն զանց բրաւ հանրային խիստ դատաստանը ու համարձակեցաւ յղելու իր թերթիօնները թէ արդային հատուածի եւ թէ կուսակցութեան մը հատուածի մամուլին, վերին ի վերին:

Մեկուսական մը անզամ պարտաւոր էր կողմնապահ ըլլալ: Որովհետև «կամ մեզի հետ, կամ մեզի դէմ» նշանաբանի նման ստատիկ վրճուական թէզեր կը պաշտպանուէին այն օրերուն: Եւ ի հարիկ ինչպէս այս երկրին մէջ խոշոր զանգուածը, նոյնպէս ալ մեր մէջ փոքր թիւով անհասաներ երբե՛ք չազդուեցան յեղափոխաչունչ ազդակներէն: Եթէ շատ չնչին ըլլար քանակն ու որակը այդ տեսակ անտարբեր մարդոց՝ անտարակոյս որ աշխարհն երկրորդ անգամն ըլլալով պիտի չ'անցնէր արեան ծովերէն:

Բայց մեր այս ակնարկը չունի վտանգելու միտում շահուած համբաւի մը որ Տատրեան, յամառ իր հետապնդումներովն կարողացած է ապահովել իր անունին: Իրմէ քաղուած տպագրութեան սրտազին թեւազարանքներովը արդէն անասցեր ենք ներքին ճայնին որ մեզ կը մղէր սանկ լուրջ հետեւիլ դէպի նուաճումներ առաջնորդող անոր համարձակ ջակերուն: Պարզ է հիմա երևոյթը, եւ բնաւ կողմնակից չըլլալով հրաշալիստում գործերու, արդարօրէն կ'անդրադառնանք զերազանց ճիշդութիւնով կիրարկուած բազմաձև տարայնութուն, որոնք, այնքան արդիւնք են իր սրամտութեան, դատողութեան եւ արտայայտելու առանձնայատուկ ձիրքերուն, որքան յարատեւ ու քաջակորով աշխատութեան, որուն լծուեցաւ Տատրեան, տարիներով, առանց յուսահատելու, առանց ընկճուելու, կամ առանց խորտակուելու:

Որովհետև քիչ չե՛րաւ անապատին բերած աւերը իրեն: Հոն, տակաւ ի քան երեք տարի, ենթարկուելով Փիլիքական ու հողեկան ամենէն ծանր հարուածներու, դեռ պատանի, չկրցաւ դիմանալ եւ անխուսափելի զրկանքները արեկուն իր մարմնային օրկաններէն ոմանք: Իրբեւ ուղղա-

կի հետեւանք մինչև այսօր տակաւին անքնութենէ կը տառապի ան, սա'ստիկ չափով մը:

Իր այս անտանելի դրոյթը, սակայն, ան դիմադրանք յախուռն կերպով, ինքզինք նուիրելով զարգացումի: Տասնութը արբի գործեց միևնոյն հաստատութեան մէջ: Իբր աւելածու մտաւ հոն ու հետզհետէ բարձրացաւ գործակատարի պաշտօնին: Սորվեցաւ հայերէն, ֆրանսերէն, գերմաներէն, թուրքերէն, Աւետարել աստարեկէն համար իւրացոյց տոմարակալութիւն, թղթակցութիւն: Ուսումնասիրեց երաժշտութիւնը, ձեռք զարկաւ փելիսոփայութեան:

Իր զարգացումն զայն ստաջնորդեց գրականութեան գաշտը: Նախ աշխատակցեցաւ մամուլին, ստորագրելով՝ երզնիական եւ հասարակական ընդթ կրող յօդուածներ: Կտոճեցաւ իր համոզումին, — Գրողի մը ոճը որքան սահուն նոյնքան յստակ եւ պատկերալի պէտք է ըլլայ:

Թէև եւ հետագային իր մշակած գրականութեան մէջ կը բացակայի գեղարուեստական ճաշակի մը յատուկ նրբութիւն, եւ ոմանց դատուածով, առաւելապէս ան մնաց «էջերու հեղինակը», բայց իրողութիւն է որ ան յաջողեցաւ կարգել ընթերցողներու հոյւ մը, որ բուն հեղաքերութեամբ կը հետեւի իր գործերուն, մամուլին մէջ, կամ առանձին հատուածով:

Քառասունը՜ ինք տարեկան սո մարզը, սերած ունիւր ընտանիքէ, եւ ապրած ըլլալով վաւասին փարթամութիւնը, իրեն հետ հօգածութեամբ աճեցուցեր է զհեղինակութեան եւ ստաջնութեան արուոր յատկութիւններ: Կեանքին մէջ ան միշտ նախընտրեց չափաւորութիւնը: Ժուժկալ է ամէն բանի մէջ: Չծխեց, չխմեց, եւ հաւանաբար իր այնքան հանդարտ վիճակէն դատելով, ակտրժակով շերտեց եւ ոչ ալ խանդով սրարեց: Սակայն գործածեց միտքն ու լեզուն, միանն ու եռանդը: Իր սիւղարին տէր մէկը անպայման պիտի դառնար շաղակրատ, պարծենկոտ ու յամատ ինքնահասան մը, բայց ո՛չ Տատրեան: Ան համբերատար ու յամատ ինքնահասան մը, բայց ո՛չ Տատրեան: Ինչ կիրքով որ կը պաշտօննորդէր մըն է ու միշտ չափաւոր վիճակ մը: Ինչ կիրքով որ կը պաշտօն պանէ իր թէպէն ու իրաւունքը, նոյն համեմատութեամբ տեղի կուտայ արդարութեան ու ճշմարտութեան:

Մենակեացութիւնը գեղջած է անոր փափաքներէն շատ բան: Հազիւ պատահաբար կը միանայ հասարակական հանդիսութիւններու եւ գրեթէ անմասն կը մնայ հանրութիւնն շահադրողով ամէն կարգի գործերէ: Թերեւս իր այս ինքնամփոփումի հետեւանքն է իր այնքան առատ արտադրութիւնը:

Մինչև ներկայիս արդէն ան ունի ինը հատոր գիրք լեցնող ստաղծ, աւելի քան վեց եօթը հարար էջերով, զոր, շատ կարճ ժամանակածիջուցի մը մէջ, բոլոր աշխարհ բերելու նպատակով՝ գնաց սողաչարութիւն ստրկելու: Ինքն ալ կ'ընդունի որ հիմա «չառ մեծ գործի մէջ միտքնուած» ստրկելու: Ինքն ալ կ'ընդունի որ մարդ մը ըլլալուն՝ օրը տասը ժամ տողալէ: Իսկայ անպատ կորովի տէր մարդ մը ըլլալուն՝ օրը տասը ժամ տողալէ: Իսկայ աշխատելով, երկու ժամ փորձեր կատարելով չի ձանձրանար շարի վրայ աշխատելով, երկու ժամ փորձեր կատարելով չի ձանձրանար

վիճակէն: Եւ հիմա ալ զբախճառի զործն ստանձնած է: Ժամեր կը վատնէ իր զրքին սպասարանքները ծրարելու, վաթթիւլու, հասցէազրեւելու, նամակատուն տանելու, եւ հոն ալ կարգի տարակելու:

Այս բոլորի մասին երբ մեր զարմանքը կը յայտնէինք անդամ մը, Տատրեան ժպիտ մը տարածելով արտում գէմքին վրայ՝ հատիկ հատիկ ըսաւ իր հաստատ վճիռը.

— Բայց զօրաւոր է կամքս, պիտի աշխատիմ երկու տարուան մէջ ինը գիրքս ալ հրատարակ հանել: Անկէ ետքն ալ կը մտածեմ հայ հեղինակներու փոշիներու տակ թաղուած արժէքաւոր ձեռագիրները հրատարակել, ձրի, եւ առաջին առթիւ հայերէն լեզուի ընդարձակ քերականութիւն մը, 5—600 էջոց, ամերիկեան քերականութիւններու չափանիշով:

Մեղի կը մնայ յաջողութիւն մտղթիւ մեր բարեկամի առաջադրութիւններուն, եւ ցանկալ որ մինչեւ այն ատեն հայ հեղինակ մը արդէն պատրաստած կ'ըլլայ ակնարկուած քերականութիւնը, զոր հրատարակել կը խոստանայ Վահրամ Տատրեան:

Գործին եւ խօսքին տէր մարդ մըն է ան, գերազանց յանձնարարականներով:

ԴՆԻՇՏՈՐ ՏՐԱՅՁԸՐ

Հետեւեալը ամփոփումն է ձեռնարկի, անուանի գրագետի այն յօդուածին, որ երեւցաւ յայտնի շաբաթաբերթի մը, Սաբըրտէյ Րիվիւ ափ Լիթրէյճըրի վերջին համարին մէջ: Այսպէսով կը յայտնենք մեր յարգանքը մեծանուն գրագետին, Դհիլըտոր Տրայզըրի, որ մեկնեցաւ հոսկէ, շատ չանցած:

Դհիլըտոր Տրայզըր ոչ եւս է: Ամերիկայի մեծագոյն ուսփրբայ իրապաշտ գրողն էր ան, համաշխարհային համբաւով վերջասան մը: Աւելի քան չորս տասնեակ տարիներ ան թիրախ եղաւ քննադատութեան, բամբասանքի, ծիծաղի, երգիծանքի ու բուռնութեան, ասեղութեան ու անհաճութեան: Մարդիկ, որոնք անձնապէս զրել չէին զխոտը, անոր գրածները կը նկատէին անկատար, շատեր ալ, կեանքի մէջ անատակ ինքնաշատուկ դադափարներու, կը պարտաւէին անոր պիտի մտածումները, եւ դեռ ուրիշներ, որ երբեք չէին կուտած լուրջ ճակատամարտ մը, խօսքի սրատութեան համար, միշտ պատրաստ էին անոր վրայ յարձակելու:

Տրայզըր, սակայն, ծառայեց Ամերիկայի քսաներորդ-դարու գրականութեան դարպացման՝ իրրեւ ամենէն հօր սղատարական ուժերէն մէկը: Ատոր զուգընթաց, կեանքի մէջ, իր միւս բոլոր արարքները երկրորդական են: Ան ատուելազոյն չափով կատարեց իր պարտականութիւնը: Քոյր Գըրրի վէպը գրելէն մինչեւ մահուան օրը ան մնաց տոկուն եւ պայթուցիկ սրղեցութիւն մը, եւ իր արդ կշիռը զրաւ Ամերիկայի եւ պարկնութեան վրայ: Միշտ ալ ան տեսաւ ճշմարտութիւնը: Յամառ-յարատեւութեամբ անձնատուր չեղաւ, ինքզինք չկեղծեց, իր մաքրութիւնը չեղծեց: Չափացաւ անկեղծ սխալներ գործելէ: Ոչ միայն ան բացաւ նոր ուղիներ գրողներուն աչջեւ, այլ, իր կեանքովն ու գործովը նաեւ օրինակ հանդիսացաւ ուրիշներ խրատելու, խրախուսելու, եւ երբեք տասարդ մտաւորականներուն յանձնարարեց ըլլալ աւելի զուսպ, աւելի անկեղծ, աւելի իրական: Այլ տեսակի վեճ օրինակ մը հաստատելով, եւ անհատական անկախութիւն մը ցուցարկելով՝ ճակատակորդներուն հրահանգեց, ան ոչ միայն ուրիշներ հրահանգեց զրելու, այսպէս նաեւ հրահանգեց պարզարկելու: Դհիլըտոր Տրայզըր օգնեց ստեղծելու ասանդութիւն գեց պարզարկելու: Դհիլըտոր Տրայզըր օգնեց ճակատակորդներուն: Դեռ պիտի դայ օրն ու թաւ մը՝ մարտնչող զինուորեալ գրապէտներուն: Դեռ պիտի դայ օրն սղեցում մտածակը որ պիտի բմբոստի սմբողջական ծանրութիւնը արդ սղեցութեան: Ինչու որ մենք կ'ապրինք չըջանի մը մէջ ուր գրագէտը ըլլալով թեան: Ինչու որ մենք կ'ապրինք չըջանի՝ ենթակայ է անգամահատուելու, զուրկ կամբէ ու կարգապահութեանէ՝ ենթակայ է անգամահատուելու,

վերսկսելու եւ մոռացութեան ճովին յատակը սուղուելու : Տրայգըր ունէր կառք : Ես կը զուշակեմ, առանց սճապարելու, որ անոր ազդեցութիւնը տարուի տարի ստուելուպէս պիտի յայտնուի : Տարակարծիք եզրօղներ կը ստեն ու զիրարատր հանրութեան ընկերացող տարրը կը մուրեկցեն :

* * *

Տրայգըր ծնած էր Ինտիանա, 1871-ին : Ան մեռաւ 1945 տարուան հետ : Անոր կեանքը կը պարփակէ արդի մարդուն պատմութեան ամենէն ահարկու փոխանցման շրջանը : Իր սեփական գրքը կը ցոյրածակէ այդ փոխանցման շատ հատուածները : Իր օրերուն մէջ Ամերիկան բարձրացաւ աննախընթաց գերիշխանութեան՝ աշխարհի մրցարանին մէջ : Տրայգըր իրապաշտօրէն տուաւ դիժերը Ամերիկայի դազափարականին, նկարեց անոր տարածուելու շրջանը, պատմեց անոր վտանգութեան ու թշուառութեան մասին, յաջողութեան ու ձախողութեան շուրջ առատ գրեց : Լալանիստ ամերիկեան կապիտալական տիրապետութեան մէջ ան շեշտեց վրայելուն կարեւորութիւնը խղճամփա աշխարհին՝ ութը հատորներով, որոնցմէ գերջինը, Պատմէշը, կըր տպագրուի այս տարի, պիտի դաշ շեշտելու իր հանգամանքը : Ասոնցմէ դատ, կ'արժէ հոս արձանագրել, այն երկու գիրքերը, որ ան ժառանգ ձգեց, բման վիճակի մէջ, տակաւին անտիպ : Կ'ապացուցանեն այս ամէնը որ Տրայգըր մնաց գլխաւոր գրող մը՝ մինչեւ իր վերջին վայրկեանը, նաեւ ան հաւատարմօմ մնաց, իր երկար կեանքին մէջ, զբաղանութեան իտէալին :

Ան պատմած է մեղի իր կեանքի նախաշրջանի մասին երկու կենսապրական գործերով, որոնք սքանչելի են իրենց անկեղծութեամբ : Արշալայս եւ Գիրք մը իմ Ծուրջ հատորները կը կարգեն ամենէն կարեւոր գործերը իր զբաղանութեան, եւ իրենց հարապատութեան շնորհիւ անբազգասելի պիտի մնան ամերիկեան կենսապրականութեան մէջ : Այս գործերը կը պարզեն թէ Տրայգըր իրաւ տխրու է մեծ գրապէտի մը : Ան աչքը բացաւ զրկեալներու յատուկ միջավայրի մը մէջ : Իր ծնողքը աղքատ էր, ընկերութեան ստորին խաւին կը պատկանէր : Ան նախ տեսաւ իր տղայութեան յարկին մէջ կատարուած պայքարը բնազդային եւ ընկերային սովորութիւններուն, որոնցմով կազմուեցաւ կեդրոնական մոթիւր իր հետապաշ գրակնութեան : Տրայգըր ընտանիքը իտիալութեանցաւ տունէ տուն, տեղէ տեղ, քաղաքէ քաղաք, միշտ ալ ունայն՝ տեղ մը հասնելու, լուսադոյնս յարգուելու, ազուր բնակարան ունենալու, յաջողութիւն ձեռք ձգելու : Իր վէպերուն մէջ շատ նկարագրած է այս տեսակ տեղափոխութիւններ : Իր նկարագրիւններուն թափառուամն ալ շրջանէ շրջան, եւ առով իր տիպերուն մուտն ու ելքը գասակարային խաւերուն մէջ բնորոշ կերպով կ'ապացուցանեն իր բնտանկան կեանքը, եւ ի հարկէ Տրայգըն, անձնապէս : Իր օրերուն Ամերիկայի մէջ գերքի, համբաւի եւ յաջողութեան սպաս զրուած պայքարը կատարի էր եւ աններող, նոյնքան անբարեացակամ՝ ընկերային պատահութիւնները :

Չգտումներու հասնելու կիրարկուած սա ամէն տեսակ անխիղճ կերպերը զեռ տարալուծեան իրճիթին մէջ ճանրորէն ճնշեցին իր մտքին վրայ: Եւ այս բոլոր վիճակները սարկեցաւ Տրայլըր ու զանոնք նկարագրեց: Իր կեանքին ու իր վէպին միջև եղած կապը սերտ համամտանութիւն մը ունի: Այս կամ այն ձևով ան զոչաց ու տեսաւ իր նկարագրերները: Իր վէպերը կարելի է անուանել Ամերիկայի երազի կենսագրութիւնները: Ան սարկեցաւ միճակը, զբայնութիւնը, յոյսերը, դատնութիւնները, եւ ձգտումները իր ժամանակին՝ աճող ուժգնութեամբ: Տրայլըրի մըտքին ու սրտին մէջէն Ամերիկեան կեանքը կը հոսի անհասնում գետի նման: Մարդն ու իր զործը միաձուլուեցան ամերիկեան պատմութեան մէջ՝ արդին ամենէն տայնամիբ պատմական շրջանին:

* * *

ԳՆԻՐԱՌԵՐ Տրայլըր տղկըր դաւակն էր բարեկաշտ ու ձեռնունայն գերամանացի դպրճականի մը: Ամշկոտ էր ան, ինչպէս մերի ու յարգաւիր, երազկոտ ու տենչերով լեցուն էր: Ան կ'ուզէր սարկել, կ'ուզէր աճիլ, կ'ուզէր սորվիլ: Ամէն բան ուշադրութեամբ կը դիտէր: Իր կարեւոր գործերուն մէջ նշմարելի է գիտողի յատկանիւը: Վաղ հասակին մէջ ան դիտել գիտցաւ: Ինտիանայի դաշտերուն եւ աւաններուն մէջ, ազատ կիսա-յեռամանաց, բունաշունչ կեանքոտ Շիբոկոյի փողոցներուն մէջ սա տղկըր դիտեց, գիտեց, միշտ փտտահ մարջ դատնալու, բարձրանալու աշխարհի մէջ, անուն մը վատակելու: Այդ շրջանին զբայնուն տղան էր ան: Բայց կ'ուզէր լմբունել: Սորվեցաւ, եւ ատեն կ'անէ ժինչեւ որ շատեր գիտակցին թէ որբա՞ն բան սորվեցաւ Պարլաքէն եւ Սպէնսըն: Փորձեց, շատ լուրջ կերպով փորձեց իւրաջըջելու իր ժամանակի լաւագոյն գաղափարները: Բայց եւրոպական կրթական աւանմանակի լաւագոյն գաղափարները:

Անոր ընդարձակ գիրքերը ոչ միայն գործեր են որոնք մեկը կը բերեն խորունկ վերաբերմունք մարդուն կոչումին, ապա նաեւ անոնք կը փորձեն պատմելու ճշմարտութիւնը: Գոսթով ու խզճով կը վերաբերուն մտազոյց ու կանանց հանդէպ, աղոց ու աջլիկներուն՝ որոնք փակուած են կեանքի որբերակական ցանցին մէջ:

Տակաւին գիտնալու որոնումին մէջ, սորվելու եւ անկախ ըլլալու համար, Տրայլըր միացաւ Ամերիկայի Համայնալար կուսակցութեան անցնող ամառ: Այս իրականութեան գլխաւոր խմաստն այն է որ ան այդ-

պէսով հրատարեցաւ պատուելէ պուրժուս Ամերիկան: Այլ առումով կարգապահական միտում մըն էր իրենք, եւ նշանակութիւն մը կուտայ իր բոլոր գործերուն: Ատիկա կը վստահ մեզի որ վերպատանք, որ ամենէն հարազատ, ամենէն կատարեալ, ամենէն ընդարձակ չափով նկարած է Ամերիկայի կեանքին խմաստը, իր ամենէն բազմալի հասակաւորման շրջանին, իր վերջալույսին՝ կը յանդի բաժնուելու այլ նոյն ընկերութիւնն է: Այլ մտածումով, Տրաջլըր, ալեւորը, գլխակ սոցիալական իտէալն: Իր այս գործին համար մարդ կը յարգէ դասն իր քաջութեան եւ անկեղծութեան չափովը:

* * *

Եւ հիմա Դհիլըտոր Տրաջլըր շկայ ալլեւ: Մենք կորուսինք մեծ գրագէտ մը: Կորուսինք մարդ մը որ գիւրացուց մեզմէ շատերուն գործը: Անձնապէս բարեկամ մը անյայտացաւ: Եկէք վայրկեան մը կանդնինք ու խոնարհենք մեր գլուխը: Փորձենք, եթէ կրնանք, փոխարինելու զդայնութիւնը այն դատարկութեան՝ զոր ստեղծուեցաւ անոր մեկնումովը: Ապա ուրեմն գտնանք մեր գործերուն: Անոր դասը կը խրախուսէ անհատը պայքարելու: Ան գնաց ատենուան մը մէջ երբ մարդկութեան եւ անոր իրաւ ազգային միջեւ կը բարձրանայ պատ մը հիւսուած սուտով, խարդախութեամբ եւ նեղութեամբ, երբ ահարկու պատնէշ մը կը կառուցուի ուժովը հրատայլին, հրետանիին եւ հիւլէական ուժերին: Ահա այդ պատերուն ետին կը գտնուի մեր ազատութիւնը, եւ ազատութիւնը անոնց, որոնց համար պիտի ժառանգ ձգենք մեր կեանքի մէջ փայլալից բոլոր բաները: Մարդը որ այնքան օժանդակ եղաւ մեր պայքարելու ձգտումին սա ազատութեան եւ շարունակումը մինչեւ դառն վերջաւորութիւնը, արդէն մտաւ ստուերի մէջ: Երթաս բարեաւ, Դհիլըտոր Տրաջլըր, երթաս բարեաւ եւ ողջ լի՛ր: Դուն, ստեղծիչը տիրտանական վէպին, աւելի տիրտան էիր դուն ինքզ: Քեզի պարտական ենք: Թող որ յայտնենք քեզի մեր վերջին յարգանքը, վերջին օրը լուսարը եւ ապա շարունակենք մեր գնացքը: Պայքարը մնայուն է: Դուն չես պատկանիր անցեալի մը պանդէոնին, ալ պանդէոնին ազատ ազգային, որուն կառուցումը մեր գործն է, եւ, նաեւ երիտասարդութեան, կիրարկելու: Երթա՛ս բարեաւ, Դհիլըտոր:

JAMES T. FARRELL

Յունվար 27

ՅԱԿՈՒՐ ՕՇԱԿԱՆ

Սիւն պարբերաթերթէն քաղելով՝ ուրախութեամբ ստորեւ կը զետեղենք մեծատաղանդ գրագէտ, թատերագիր, քննադատ, ուսուցիչ եւ խմբագիր Յակոբ Օշականի յորելինական յանձնաժողովի սրտատուչ զեկոյցը, որ զեղեցիկ պարտականութեան մը կը հրաւիրէ Սփիւռքի հայութիւնը, իր այլազան տարրերով:

Կը հաւատանք թէ՛ հոս, Ամերիկայի մէջ, շատ մեծ է թիւը զրահանութեան այն խանդավառ բարեկամներուն, որոնք խորունկ համակրութիւն կը տածեն յորելեար Յակոբ Օշականի հանդէպ: Եւ կը յուսանք որ Սուրբ Յակոբեանց Միաբանութեան ադնիւ ձայնը ուժեղ արձագանգ պիտի գտնէ մեր համայնքին պաշտօնական մարմիններուն քով, ու հասարակութեան մէջ:

Մինակը բաց պիտի ըլլայ սուջեւ անոնց, որոնք կ'ուզեն անդրադառնալ յորելեարի գործունէութեան շուրջ եւ կամ թելադրութիւն մը ունին յորելինական հանդիսութիւններու կազմութեան մասին:

Յանձին Յակոբ Օշականի, պիտի զնահատուի մեր զրահանութեան ամենէն պատկառելի մշակը: Ըստ այնմ մտածենք, գործենք ու տրամադրենք մեր դումարները:

ՅԱԿՈՒՐ ՕՇԱԿԱՆԻ ՅՈՒՆԵՍԿՈՒՆԵՐԻՆ

Արեւմտահայ զրահանութիւնը վերջի քառօրէ զարու իր գործունէութեան ընթացքին, սրտատուչ յարատեւութեամբ մը շարունակեց ինքզինքը արդիւնաւորել, նոր ուժերուն հետ, հին արժէքներուն ալ գործակցութեամբ: Անվերապահ կրնանք յայտարարել թէ այդ հին ուժերուն մէջ Յակոբ Օշական կը ներկայանայ բացառիկ շնորհներով եւ արդիւնքներով:

Յ. Օշական բերած է արեւմտահայ վէպին ծաւալի եւ որակի զեռնչերագանցուած յաւելումներ: Ծանր տաղնայնեւորով բայց անսպառ կորած է հարազատ ու արդար զեղեցկութիւններով: Օշականի վիպական գործը թէեւ անաւարտ՝ բաւ է զինք մեր զրահանութեան տիրական զէմբը դարձնելու: Անոր երազն էր փրկել իր ժողովուրդին մնացածը: Հայ գիւղը, հայ քաղաքը յատակը կը կազմեն այդ վէպին:

Յ. Օշական արեւմտահայ թատրոնին բերած է նմանապէս թանկ յաւելումներ, երբ նկատի առնուի սփիւռքի թատերական զրահանու-

Թեան մակարդակը : Մեր անցեալէն , մեր ողբերգութենէն եւ մեր տիրութեան իր գլխաւոր նիւթերը առնող թատերագիր Օշականը այդ նիւթերու մշակումը իրագործած է մեր ներկայ մշակոյթէն վեր շարանիչերու վրայ : Տասնէն աւելի խաղեր արդիւնք են այդ ցանկութեան :

Յ . Օշական արեւմտահայ իմացական շարժումին բերած է ամենալայն իր մասնակցութիւնը , ոչ միայն պարբերաթերթներու մէջ օրուան գիրքերուն , գրական հարցերուն շուրջ խօսք , լայն , անպայման նոր տեսակէտներով , կէտներով , այլ եւ իրագործած է մեր մէջ գրեթէ ցարդ անկարելի նկատուած անդրանիկ համարում՝ մը Արեւմտահայ Գրական-նութեան բոլոր արժանաւոր նուսճումներուն : Իր Համապատկեր Արեւմտահայ Գրախմբութեան անունը կրող շատ ընդարձակ աշխատասիրութեամբ , որմէ լոյս տեսած առաջին հատորը հանրութեան սեղահանութիւնէ է արդէն , Յակոբ Օշական կը հանդիսանայ ոչ միայն առաջնակարգ պատմիչ մը հայ գրականութեան , այլ եւ հայ հողին յուզող տաղնադնեբուն կախարդական տարբարագործը :

Յակոբ Օշական ստեղծած է տղաւորապաշտ գրականութիւն մը , ուր միտքը ինչպէս սիրտը , ներկան ինչպէս անցեալը , մեր մշակոյթը եւ հին ու նոր արեւմտեան եւ արեւելեան մեծ մշակոյթներու ամենէն զոդոր ապրումները իրարու կը միանան : Իր վերլուծումները հիներէն ու նորերէն , իր հէքեաթիւները , իր տպաւորութիւնները կը պարզեն ոչ միայն իմացական շատ ընդարձակ հետաքրքրութիւններ , այլ եւ կը վերածուին ամենէն տաք ապրումներու : Նարեկացի մը , Սայաթ-Նովա մը , քերթուած մը Վարուժանէն կամ Պէշիկթաշլեանէն՝ անոր համար կեանքի լայն պահեր են : Անոնք որ տեսած են զինքը ուրիշներ բացատրելու աշխատանքին մէջ , չեն կրնար մոռնալ այն խոր , քաղցր ընդարձող ապրումի պահերը , որոնք մեր մեծ արժէքները վերանորոգ կը մատուցանեն բարձրութիւններու վայելումին :

Յ . Օշական իր այս աշխատանքները կատարած է նորոգողի , ստեղծողի իր ուժերէն անդիւն ձգտողի տիրական մտահոգութեամբ : Իրմէ փորձուած բոլոր սեւերը՝ իրմով աւելցած են , ըսել կ'ուզինք ստացած են նոր կերպարանք : Յ . Օշական դարձեալ այդ աշխատանքներուն համար զործածած է մեր լեզուն կորովով մը , գեղեցկութեամբ մը , որոնք առանձին յաջողուածքներ են :

Քանակի , ինչպէս որակի մէջ , այնքան ուշադրաւ այս արդիւնքը , Ս . Յակոբեանց Միտրանութիւնը արժան կը դատէ հանրային լայն դնահատման , նախաձեռնելով Յ . Օշականի բառաանամեայ զործունէութեան յօբելանսը , փոստճ թէ հայ հասարակութիւնը պիտի ընդառաջէ մեր փառաքը , բերելով մեր գրականութեան մեծ մշակին իրեն արժանի դնահատանքը :

Այս նպատակով Յորկինական Կեդրոնական Յանձնաժողով մը կազմուեցաւ Ս . Աթոռիս մէջ , նախագահութեամբ Սմեն . Ս . Պատրիարք Հօր

և հողեւորական ու աշխարհական անդամներէ, ընելու համար հետեւեալ կարգադրութիւնները:—

Ա.— 1945 և 1946-ը յայտարարել Յորելինական տարի, որու ընթացքին պիտաքի բոլոր կարեւոր կեդրոններու մէջ պիտի կազմուին այս հանդէսները գործակցութեան զնելու համար տեղական ուժերէ հանգամանաւոր մարմիններ:

Բ.— Մեր գրականութեան արժանաւոր այս մշակին համար սարքուած հանդէսները ընդունակ ընել զոյացնելու հիմնադրամ մը, որով կարելի ըլլայ մամուլին յանձնել հսկայական իր ձեռնարկը, Արեւմտահայ Գրականութիւնը համապատկերող: Այս ընդարձակ աշխատանքէն դուրս Օշական ունի լոյսին սպասող բազմաթիւ ծանր աշխատութիւններ, — վէպ, թատրոն, սպաւորապաշտ էջեր և մեր հին մատենագրութեան շուրջ ուսումնասիրութիւններ:

Յորելինական կեդրոնական Յանձնաժողովը այս գեկոյցով կը բանայ Օշականի Յորելինական Տարին, և կը խնդրէ որ Հայ Մամուլը, որուն մշտեւանդն աշխատաւորը եղաւ ան, բանայ իր էջերը, հրատարակելու ներկայ յայտարարութիւնը ամբողջութեամբ:

ԵՂԻՇԷ ՎՐԴ. ՏԷՐՏԷՐԵԱՆ

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ

Ա.— Հեռագիր, ուղերձ, շնորհաւորական գիր կ'ուղղուին Կեդրոնական Յանձնախումբի Դիւանին, Սիոնի հասցէով:

Բ.— Դիւանական առաքումները կը կատարուին Կեդրոնական Յանձնախումբի հասցէին:

COMITE CENTRAL DE JUBILE OSHAGAN
Patriarcate Armenien, Jerusalem-Palestine

ՍԱՐԳԻՍ Մ. ԾՈՑԻԿԵԱՆ

Իր զբաղման բեղուն գործունեությունն յինամեակը հրապարակաւ դռվելու յորեկինական հանդիսութիւնն հովանաւորող բազմամարդ յանձնախումբը, որուն ցանկը կը բովանդակէ Ամերիկայի հայոց յայտնի տաղանդներէն մինչև համեստ մէկ դաւկին անունը, մեր մամուլին յղած պարբերական ամիսիկ կոչերով ժողովուրդի անաչառ զնահատութեան յանձնեց Սարգիս Մ. Ծոցիկեանի կէս դարու կեանքը, իրբև պատմարան ու զեղարուեստագէտ, իրբև վիպասան ու բանասէր, իրբև հրապարակազիր եւ արդային գործիչ:

Այսքան սխաղոս իրաւ որ վայրեցնող առաքինի անձնաւորութիւն մըն է յորեկար Ծոցիկեան, առանց չափազանցութեան, որովհետև ան վաղ տարիքին գտած է զազանիքը՝ սիրապետելու բազմադիմի ձիրքերուն եւ զանոնք առաւելագոյն որակովը արամազբելու ստեղծարարական ծանր ու յոյնեցուցիչ աշխատութեան, որ ճշմարիտ մայրն է բոլոր շխտակ նուաճումներուն:

Ասիկա, իր լայն արւմտովը, կուզայ տալու համարձակութիւն Ծոցիկեանի կարեւոր արժանիքներուն հիացող ստուար տարրին, որ համեմատարար կը ներկայացնէ այս դաշտովի, կամ այլուր, հասուն սերունդին ամենէն պատկառարդու արդակիցները, ներթուրելու այն խոշոր սպասը, զոր ան բերել կրցած է հայ մշակոյթի զանազան ճիւղերուն:

Եւ այս բերկրալի ստիթով մենք կարգացինք Ծոցիկեանի քսան հատորներէն — ունի տանըմէկ հրատարակուած գործեր — չորս մանրափէպերը, — Արքնութիւն, Դեպի Փրկութիւն, Հայկականք, եւ Հայաժուածներ:

Հարկ կը համարինք հոս ըսել թէ Ծոցիկեանի վիպերգութիւնը բնորոշ կերպով կը ցոլացնէ ժամանակակից հայ կեանքին այլազան երևակները — ազատարական բոլոր անհաւասար պայքարներուն լծուած ու զոհուած դադարաբաշտ սերունդին ոմանց ոչկողնումն է, մանրամասնօրէն դիտուած, լեցուն զբայնութեամբ, ու թարմ եռանդով իր զրիչովն կեանքի կոչած է սրբազան նահատակները: Պարզ բայց արդու է իր ոճը, որ իր վրայ կը հրաւիրէ ո՛չ միայն մշտատես համակրանք, այլ խորունկ յարգանք:

Արտիստէն, Ռաֆֆիէն եւ մեր դարթօնքի սերունդին լաւագոյն ներկայացուցիչներուն արդեցութեան տակ գտնուին յայտնի կ'ընէ Ծոցիկեան պատմելու իր ճաշակովը եւ արդային զիծը պահելով թանձր երանդի մէջ:

Եւ իր բուն կալուածին մէջ գտնուին տարակուսանք վեր է: Պէտք

է բակ որ իր — ժամանակը, իր շրջապատը — Սուլթաններու, Շահներու եւ Չարերու հրահրած հայահարած ատելութիւնը հասցնելով իր զենիթին՝ դամոկլեան սուրի մը սուր շեղբին նման կ'իջնար ճիւղին հնամենի սրբի մը դանդուաճին — ատառ պաշար կը հայթայթեն տոճմիկ զբաղանութեան նուիրուած երիտասարդ Մոցիկեանի:

Հայոց ամէն կարգի զրկանքներուն, հարածանքներուն եւ մահացումներուն դրուազները, իրական կամ ինքնաստեղծ, կազմեր են Մոցիկեանի մէկ քանի տասնեակ պատմուածքներու եւ կարճ տրամաներու կեղերոնական կրթիչը: Այլապէս ան ունի դարձանալի շնորհ՝ տալու իր ջոկած տիրութուն երջանիկ, վալլուն եւ ինքնազոհ վիճակը, որպէս զի առանց սեւէ զրգապատճառի Հասան Օլլի Օմարի մը արագ, շնական ու ճորտատիրական վայրազուլթիւնները աւելի ուժեղ դարնեն ընթերցողի մտքին ալ, սրտին ալ: մէկ խօսքով զայն լմբոտապնեն կատարուած բարբարոսութեան դէմ, դատապարտելու եւ խորտակելու թրքատիպ հայաջինջ ծրարիւններն զձով հաստատութիւնները:

Մոցիկեան ունի հնարելու, ստեղծելու առանձնաբաժնուկ կերպեր, եւ իր ոճը մեծապէս կը նպաստէ իր ձգտումներուն: Զգացումն ու բանականութեան զարնող իր տուած պատկերներն ու զծած տեսարանները յաճախ հմայք կը հրաւիրեն իր վրայ: Կը նկատուի խկոյն որ զազունի ոտտիկանական վէպերու հեղինակներուն ճարտարութեամբ կը գտնէ միջոցներ ազատելու, օրինակի համար, հայ տառապնալ մը, եւ կամ պատժելու վաւառոտ Հասան մը: Իր տաղուկ շունչին ու վճիռ լեզուին պէս հեղորէն կը տիրապետէ իր սիրտը ամէն մէկ գործին վրայ:

Ազգայնական իր վակուզ խմորին մէջ հեւտօրէն կը շարուի իր քրիստոնէական հաւատքը, որով կը ջանայ, երբեմն միաժամի մը աստիճան հանդարտութեամբ ստեղծել զրեթէ անհաւատալի հրաշքներ, իբր պատժիչ միջոց: Օրինակ մ'է ատոնցմէ սա հատուածը:

Քրիստոսի պէս անմեղ, խաչափայտին վրայ՝ Մարտիրոս, իր շարձարանքներուն մէջ, կը դիտէ իր երեխային զլիսատումն ու կնոջն ալ խաչուիլը տախտակամածին, ենթակայ թուրք բորենիներու անասնճ կիրքելուն: Տրամի վերջաւորութեան, պղտիկ հպումով մը, յանկարծ կը խորտակուի խաչափայտը, մեռցնելով երկուքը ոճրագործներուն եւ վերաւորելով երրորդը:

Կարելի՞ է: Բայց մանանայի հատիկին չափ հաւատք մը, թեւազրուած է մարդոց, մեծ, շատ մեծ հրաշքներ կրնայ գործել: Մոցիկեանն ունի այդ հաւատքը, թեւեւս աւելի խոշոր քան այն հատիկը:

Իրմէ վերջ, հաւանաբար, եւ ասիկա հաստատ շեշտով մը, պիտի չունենանք զբազէտ մը որ այնքան մանրակրկիտ հետաքրքրութեամբ զուգարած ու ծանօթացած ըլլայ բաժանեալ երկու հայաստաններուն ժողովրդական կրած թշուառութիւնները, ինչպէս անութեամբ ըրած է զովուրդին կրած թշուառութիւնները, ինչպէս անութեամբ ըրած է Մոցիկեան: Որովհետեւ, երջանիկ բախտաւորութիւն մը, մասամբ, իր

սերունդով վերջացաւ մեր պատասպարութեան պայքարը եւ հիմա իբրև պետական սարք կը դիմենք գէպի սովորջական պաշտօնութիւն:

Գրելու իր սևուք կը պատշաճի շրջանին: Ողորկ, ճիւղն եւ նոյն իսկ յստակ լեզուն կ'ստնէ իր վրայ պատմուճանը գառականութեան: Ատկէ զատ ան գիտէ շորհրով հպերանութիւն: Բսկապէս որ ուսումնասիրած է հոգեվիճակները Հայաստանի մերձակայ թշնամի երկիրներու ուրոյն բնակչութեան: Մոցիկեանի անունով մեզի հասած գիրքերը կը ներկայացնեն կարծր ու տոկուն երասակները հայ ժողովուրդի կրած անմոռանալի պարտութիւններուն, որոնք կանխելու համար անշուշտ ազգովին ծառայաւ հայութիւնը, սակայն չունենալով բաւական ուժ, եւ արհամարհուելով կարծուած բարեկամութիւններէ՝ պարտաւորուեցաւ կրել ո՛չ ոքի այնքան անողորբօրէն սահմանուած նախատինք:

Բայց, ինչպէս Մոցիկեանի շատ մը պորձով անձինքը, կրցաւ գիտանալ հայութիւնը: Ան գիտցաւ իր ողբին մէջ անմահացնելու վերանկեղանութեան բարձր իտէալը: Այլ ներշնչումովն ստէն գիտուած աւերակներու կոյտերէն ան բարձրացաւ նման հրաշալի Յարութեան՝ ստանձնելու գեկը մեծ պայքարին եւ գոնէ տիրացաւ, թէ՛ եւ մէկ մասով, իր պայերուն վորուսած իրաւունքներուն:

Ահա յոս է մեծութիւնը Մոցիկեանի նման գրաչէսներուն: Անոնք որպէս անդուլ քարոզիչներ՝ հայրենասիրութեան ողին ողորդեցին հայոց հոգիներուն մէջ: Ատիկա գիտազբելու յախտեանական իմաստութիւնն էր: Թշնամին, ինչ պիտակի տակ ալ յայտնուէր, որքան թւ որ տարածեց իր գոզիլէ բազուկները՝ հայ ցեղը նոյնքան ամուր սրտով վարեցաւ իր գոթութեան հաւատքին:

Մոցիկեան եւ իր նմանները կրցան մեզ առաջնորդել, աղէկ կամ թերի, մինչեւ մեր օրերու իրականութիւնը, որ համեմատած մեր պատմութեան տխուր էջերուն, հազար պատիւ լաւն է: Հիմա մեզի կը մնայ տէր կանգնելու անոնց սակզմած նպատաւոր պայմաններուն, ստէն ասպարէզի մէջ, եւ գոնէ մասամբ հաւասարելու անոնց ճիւղին, անոնց վորովին, անոնց մտածութիւն, եթէ շնք կրնար մըցել անոնց լիառատ գալախութեան եւ բոցավառ հաւատքին ու բարձր իմաստութեան:

Յորեկեանական հանդիսութիւններուն արժանի գրապէտ մըն է Սարգիս Ս. Մոցիկեան, ինչպէս որ օրինակելի հայ մը եւ պատուական մարդ մըն է:

Փետրուար 24

«ՊԱՅՔԱՐ»Ի ՆՈՐ ՏԱՐԻՈՅ ԲԱՑԱՌԻԿԸ

Տարին անդամ մը, Ամանորին, լոյս կը տեսնէ անիկա, երկսիւնակ, խոշոր ծաւալով, գրքի տարադրով: Իր մասին գնահատական խօսք ըսեր են շատ ընթերցողներ, ամէն իսակ է, հրատարակաւ, գիրով ու խօսքով:

Եւ գարմանալի իրականութիւն մըն է որ՝ գոնէ Բացառիկին մէջ՝ իրարու բով կուզան գրադէտներն ու մտաւորականները, մեծով ու պղզտիկով, ապէկցուցիչ վազբով մը: Հոն է Կաթողիկոսը, պատուելին, կաթողիկ հայրը, լուսաւորչական կղերը: Հոն է արժանականն ու աղատականը, ուսուցիչը, խմբագիրը, հրատարակադիրը, երկսեռ, ստուար թիւով, ամէն տեղէ, Հայաստանէն ու գաղութներէն:

Այս եղակի յաջողութեան պատիւը կ'երթայ խմբագիր Հրաչ Երուանդին, որուն անսպասու կերովն ու յարատեւ ճիշդ վարակեր են իր բազմաթիւ բարեկամները: Ան սիրով կը արձատարէ մացառիկին իր սուղ ժամանակը, նոյն իսկ զո՛հելով հանդիստ ու քուն, որպէս զի անիկա հետզհետէ դասաւորուի, կազմաւորուի, հրապուրելէ տարազ մը հասնի գրաւարի ու կազմարարի վարպետ ձեռքերուն տակ:

Այլեւս պարզ է ամենուն յատկութիւնը Հրաչ Երուանդի: Ան ձեռքին մէջ ունի նորակերտ նուագարան մը, որուն քարակ լարերուն վրայ նուագած արտադրաւ եղանակը կընայ համայն իր ունեցիկները, որոնք իսկոյն կը մոռնան կիրք ու հաստատականութիւն եւ մէկ կիկ մէկ կիկ կուզան ծնրադրել առջևը վսեմ խորանին, ուր կը փառարանուի զպրութեանը, հայերէն լեզուով:

Երանի այն խմբագիրներուն, որոնք ընդունակ են օգտագործելու հայ հեղինակին բարեացակամ ոգին:

* * *

Եզու չորս տարի Բացառիկը հանդիսաւոր ծեսով մը կուզայ բազմիւ սեղանիս վրայ: Հին ծանօթի մը, մտերիմի մը շունչը կը վայելեմ իր մէջ: Մերով կ'առնեմ զայն կուրճօքիս գլխաց, կը նայուի իրեն, կը սիրեմ մէջ: Միտով կ'առնեմ զայն ու ես կ'առանձնանանք: Մեր այդ մենութեան պահուն գինքը: Յետոյ ան ու ես կ'առանձնանանք: Եւ որովհետեւ անոր ամբարաձիւ մէջն կը լեցուին աղուտը մէլատակներ: Եւ որովհետեւ անոր ամբարաձիւ մէջն կը լեցուին աղուտը մէլատակներ: Եւ որովհետեւ անոր ամբարաձիւ մէջն կը լեցուին աղուտը մէլատակներ: Եւ որովհետեւ անոր ամբարաձիւ մէջն կը լեցուին աղուտը մէլատակներ: Եւ որովհետեւ անոր ամբարաձիւ մէջն կը լեցուին աղուտը մէլատակներ: Եւ որովհետեւ անոր ամբարաձիւ մէջն կը լեցուին աղուտը մէլատակներ:

Արդէն առջի օրն իսկ Բացատիկը վաստկեց համակրութիւնս: Հիմա պարզապէս կ'ըմբռնեմ խորութիւնը այն վատահոթիւան, որուն մատղաշ արմատները կ'աճին ու կը ճիւղաւորուին, իր ամբողջական հաստատմանը ուն ազդեցութիւններովը, թեկուրութիւններովը:

* * *

Եւ Բացատիկին ձգտումը շատ համեստ է, — տարին մէկ մը, զրքի մը մէջ հաւաքել կշռաւոր գործերը սանկ չորս տասնեակ մը բանաստեղծներուն, նորավիպագիրներուն եւ մտաւորականներուն:

Ասով, սակայն, դեռ բնորոշ չէ անոր բնովը: Հաւաքածոյ մըն է ամէն կարգի գրութիւններու, հեղինակներուն լուսանկարներովը, նման այս երկրի մեծ հանդէսներուն:

Այլապան բաժիններ չունի անիկա: Ինչպէս տրամա, թատրոն, զրահան քննադատութիւն, երաժշտութիւն, նկարչութիւն, ճարտարապետութիւն, սոնետագրութիւն, եւ աւելին, դեռ մտաբ չեն դասձ հոն:

Բայց այնտեղ կը գտնենք աստա պատմութիւններ, բանաստեղծութիւններ, ազդագրական, կենսագրական էջեր, ոմանք յղկուած, կոկիկ, ուրիշներ թերի, աճապարանքով գրի առնուած: Հայկի մըն է անիկա, որուն մէջ, ուշագիր, կը գիտեն իրենք գիրենք անոր աշխատակիցները, ոմանք արտաքինով, ուրիշներ փայտելով:

Եւ Բացատիկին տրամադրուած հոգածութիւնն ու նիւթականը անտարակոյր որ կը միտին ապահովել աւելի սրակաւոր գործեր, ամենուս ծանօթ կաշկանդիչ պարագաներու հետեւանքով, սակայն, աշխատակիցներն են որ կը կատարեն ընտրութիւնը իրենց նիւթին, ոմանք գործածելով մշակութի հասարակ կերպը:

Ինչպէս որ բանաստեղծն ու վիպագիրը կը քննադատուին, յաճախ, այնպէս ալ պէտք է հրահանուին ու թեկուրութիւն ուրիշ հեղինակներ՝ հետապնդելու ձեւը մտածումին, եւ ճաշակը՝ ստեղծագործելու:

Ատիկա կրնայ ընել Բացատիկը: Տարակոյս չունինք որ իր հեղինակաւոր ձայնին պիտի անսան ամէնքն ալ: Եւ այդ գիտակից վերաբերմունքին չորհիւ այս տարեգրքին լամբարկը պիտի յաջողի հոն աւելցնել նոր բաժիններ աշխատակցութիւններուն՝ չափին համեմատ եւ անոնց ստեղծած հնարաւորութիւններովը:

Այդ պարագային հետանարար գործը ակնկալէ վարձատրութիւն:

Թո՛ղ ան ալ ստանայ գոհացում, թո՛ղ գիտնայ որ իր գործը կը գնահատուի հրատարակչին կողմէ: Երգիչն ու նկարիչը, գերասանն ու վղերը կը վարձենք, եւ լաւ կ'ընենք, մինչդեռ գրադատը կ'անտեսենք, կ'արհամարհենք: Բացատիկը ունի պարտականութիւն հեղինակին հանդէպ, ինչպէս որ ունի իրաւունք շարունակելու իր գոյութիւնը քանի դեռ չունչ կայ այս գաղութի մէջ, հայու շունչ:

Ահաւասիկ բանաւոր պատճառ մըն ալ, հաւանարար, որ մղեց Պայֆար թերթի վարչութիւնը բանալու յիսուն հազար տոլարի հանդանա-

կույթիւնը մեր գաղութին մէջ: Գրականութիւն ու մամուլ մատակարարելու գործը բացառիկ զոհողութիւն կը պահանջէ, մեր մէջ: Հակառակ ատոր, սակայն, Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը ապաւինելով իր անդամներուն մշտատեւ զոհողութեան՝ անցնող քսանը՜նեղ տարուայ ընթացքին երբեք չէ իջեր հասարակութեան մէջ՝ դանձելու իրեն արդար բաժինը:

Յիսուն հազար տոլար:

Մեծ դումար մը չէ ստիկա հայոց իրաւունքին, հայոց պահպանութեան եւ հայոց յատկաբնութեան մարդերուն մէջ այնքա՛ն զոհարեցող կազմակերպութեան մը, որպիսին է Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը:

Պայքար Բացառիկը, ինչպէս Պայքար օրաթերթը ու Նոր Օր եւ Միրքը-Սփէֆէյըրը շարաթաթերթերը, որակաւոր գիրքերու հետ միասին, առ կուսակցութիւնը արամադրեր է ժողովուրդին ու Հայաստանին: Աս հրատարակութիւնները, հաւանարար, կը կազմեն անխորտակելի բարոյական կամուրջ մը, որ ծովերուն վրայէն, անտառներուն մէջէն, կ'երկարի մինչեւ մեր պապերուն հայրենիքը, Խորհրդային Հայաստան: Շատեր քալեցին այս կամուրջին վրայէն, շատեր հոն կը մտնէին, եւ դեռ ուրիշներ ալ պիտի հետեւին: Հայ ազգին հաւատքի կամուրջն է ատիկա, կասէի՛ր անոր դուն ալ, բարեկա՛մ, հիմա՛:

Ապրիլ 8

ՆՈՐ ԳԻՐ ԵՌԱՄՍԵԱՆ

Այս գարնան, Ապրիլ 26-ին, Նիւ Եորքի մէջ, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան կրթական Յանձնախումբը ասրֆեց գրական երեկոյթ մը, որուն յայտագիրն էր — *Հայ Գրական Շարժումը Ամերիկայի մէջ*։

Նիւքը բաժնուած էր չորս հատուածի։ Յովհաննէս Աւագեան խօսեցաւ գրական ընդհանուր ձեռնարկներու մասին, մինչեւ հազար ինը հարիւր երեսուն քուականը։ Մարտիրոս Սարգիսեան վերցուց *Պայքար* օրաթերթի մէջ սկսուած *Սոսք եւ Սոճք* եւ *Նոր Գիր* գրական սիւնակները։ Սուրբէն Մանուէլեան կարդաց քուղթ մը *Նոր Գիր* ամսաթերթի շուրջ, եւ *Նոր Գիր* եռամսեայի կեանքէն պատմեց Բենիամին Նուրիկեան, որուն կարդացած կտորը, որ մեզի յղած է հրատարակութեան փափաքով, կուտանք ստորեւ։

Գրական շարժումներն ալ, բոլոր ասորոյ բաներուն նման, իրենց կեանքի շրջաններն ունին։ Կը յղացուին, կը ծնին, կ'անցնեն իրենց մասնկութեան, պատանակութեան եւ չափահասութեան օրերը, կամ կը մեռնին ոեւէ տարիքի մէջ եւ կամ կը ձեւափոխուին ու կը տեսնեն։

Նոր Գիրի շարժումը իր մանկութեան եւ տղայութեան շրջանն անցուցած է «Պայքար» օրաթերթի առաւելագէտ հրատարակարական մըթնուրտին մէջ։ Իր պատանական շրջանը բոլորած է Նոր Գիր ամսաթերթով, որ լման տարի մը ասորեցաւ։ Իսկ իր չափահասութեան շրջանը սկսած է Եռամսեայ Նոր Գիրով, որ լման վեց տարուան թարմ պատմութիւն մ'ունի իր ետին, եւ այս գարնան հետ քարեւ կուտայ իր եօթներորդ տարեշրջանին։

1937-ին, երբ պարագաներու ճնշումին տակ զազրեցաւ Նոր Գիր ամսաթերթը, մենք, Նոր Գիրեաններս զբացինք ներքին խորունկ զբերկանք մը, ցուրտ եւ ցուազին պարագութիւն մը, որ չանկարձ կը նըստէր մեր հոգիներուն վրայ եւ կը տանջէր գանտնք։ Զոյացինք թէ բան մը խլուած, կողոպտուած էր մեր սիրտերէն — հացին, ջուրին, արիւնին չափ անհրաժեշտ բան մը։

Երկու տարի քաշեցինք այդ զրկանքին անանուն ցաւը։ Փորձեցինք գայն մեղմացնել բարեկամ օրաթերթերու վրայ շարաթափութիւնու տալով մեր գրական աշխատակցութիւնը բայց չպահանջաւոր սրտով եւ երբեք չենք բացեցնել մենք մեզի, այն անձնական անարդարութիւնը, որով թոյլ տուած էինք որ գազար առնէր մեր թերթին հրատարակութիւնը։

Մեր այդ ծածկուած մեղքը քաւելու եւ նոյն տանն ու մանաւանդ՝ մեր գրական լրագանքներն ու ձգտումները մեր սրտին լիկազբած ձեռտին ու եղանակովը, եւ մեր սեփական միջոցով արտայայտելու մտահոգութեամբն էր որ, 1938-ի աշունը ծրարեցինք Նոր Գիր Եռամսեայի հրատարակութիւնը:

Աշնան օր մըն էր: Հոկտեմբերի կիրակի մը: Նիւ ձըբդիի մէջ՝ խումբով պտոյտի դացեք էինք զէպի Մարթիթաուն եւ շրջակայքը: Աշունը իր բոլոր գոյներուն հմայքը թափեր էր մեր ձաճրուն քովերը, ծառերուն, լիւսփերուն գլխուն: Այնքան աղուր էր բնութիւնը այդ օր: Եւ իր գեղեցկութիւնները, մոգական հպումով մը, կը թափանցէր մինչեւ յատակը մեր հոգիներուն:

Ամէն բան կատարեալ է, ըսի մտքիս մէջ — բնութեան տեսարանները, բարեկամներու սա սրտակից խումբը, որ իրարու քով եկած է գեղեցիկ բաներուն սէրովը զբոլում: Գեղեցիկ բաներուն՝ որոնց հունտերը կը խլրտին բոլոր զգայուն հոգիներուն ծալքը: Եւ միտքս ինկաւ Նոր Գիր ամսաթիւթը, եւ անոր անժամանակ զադարումին ցաւ սկսաւ կոտտալ սրտիս մէջ:

— Տղա՛ք, ըսի յանկարծ, արդեօք կարելի չէ՞ Նոր Գիրը նորէն ապրեցնել, այս անգամ գոնէ եռամսեայի ձեւով ու տարազով:

Թեւալբութիւնս ընդունուած էր բարեկամներուս կողմէ, խոշոր պաւտթ մը պաղուել ջուրի նման, որ ծարաւ շրթունքի մը կը մօտեցուի ամբանն արեւին տակ:

Եւ հինգ ամիս յետոյ, Ապրիլ, 1939-ին, լոյս աշխարհ տեսաւ Նոր Գիր եռամսեայի տասջին թիւը:

* * *

Հոս կ'արժէ ամփոփ ձեւով ներկայացնել Նոր Գիր եռամսեայի նպատակը, քաղելով մեր առաջին խմբագրականէն.

«Ինչ որ պիտի փորձենք տալ այս կ'ջերով՝ պիտի բլլայ գրականութիւն մը, որ միս ու սակոր ունի, արիւն եւ ջրով ունի. այսինքն ինչ որ կեանքը տուած է մեզի իրրեւ հայ մարդիկ եւ իրրեւ մասնիկները սա ժողովրդական ահագին դանդուածին, զոր Ամերիկա անունով կը ճանչնանք:

«Պիտի ջանանք տալ ինչ որ ունինք մեր ծուծին մէջ, մեր սիրտերուն ծալքը: Պիտի տանք ինչ որ հետերինս բերած ենք երկրէն, եւ ինչ որ թուղթին յանձնած չենք մինչեւ հիմա, լիբերալ փրկելու համար վերջին սեռերները ժողովուրդի մը կեանքին, որուն մէկ խոշոր հատուածին ճրագը մարեր է ալ, իր հողերուն երեսէն:

«Պիտի փորձենք տալ նաեւ, լեցուն շարժով, ինչ որ Ամերիկան տուած ու սորվեցուցած է մեզի: Պէտք է մոռնալ որ Հոս ալ գիրուկ պատառներ կան հայութեան մը որ գեռ կը պահէ, եւ լայն շարժով, իր հին գիտական հայութեան մը որ գեռ կը պահէ, եւ լայն շարժով, իր ընկերներուն պէս, կողմն ու հին հոգին: Բայց այս պարտիքն ալ, իր ընկերներուն պէս, կողմն ու հին հոգին:

բուստի ճամբան բռնեք է կ'երթայ, կունակը ծուռ, զլուխը կախ : Այս անխուսափելի կորուստը իր ցաւազին լրումին հասնելէ առաջ՝ փրկելու է դոնէ արժէքաւոր պատանները սա զաղութի կեանքին — ճիշտ այնպէս ինչպէս որ կը պահպանեն պատկեր մը, որ սրելի է, հին երկի մը արկը ներք, որ անուշ են այնքան, եւ կամ կանանչ յիշատակ մը, որ շատ բան ունի պատմելիք վաղը կամ մէկլալ օր, անհետացող բարեկամի մը կեանքէն :

«Եւ պիտի տանք ինչ որ Ամերիկայի այս բարձրագոյն կեանքը կը ներկայացնէ իր բոլոր երեսներովը : Այս մտքով միշտ ալ պիտի օգտուինք մեր անձնական փորձառութիւններէն դատ՝ ամերիկեան ապրող զբաղանութեանէն . . . :

«Միշտ ալ միտք պահելով զրչին ընկերային արժէքը՝ Նոր Գիր ինքզինքը պիտի նուիրէ նաեւ այնպիսի զբաղանութեան մը, որ, արուեստի սահմաններուն մէջ նախով մէկտեղ կը տեսնէ եւ կը բզբոէ կեանքին սղելի կողմերը — մանաւանդ մարդուն տմարդութիւնը իր նմանին հանդէս : Կարճ խօսքով՝ Նոր Գիր պիտի փորձէ մշակել նաեւ այնպիսի զբաղանութիւն մը, որ լաւագոյն կեանքի մը ճամբան կը մատնանչէ արուեստի լոյսովը» :

* * *

Մինչեւ հիմա, մեր այս առաջադրութիւններով՝ զից տարուան ճամբայ կարած ենք արդէն, պատերազմի աւելու կաթմբ օրերուն մէջէն քալելով : Բայց մենք չէ որ վճռարձակ դատաւորները պիտի ըլլայինք մեր գործին : Վեց տարուան ընթացքին շատ աւելի լայնցուցած ենք մեր շքանակը, հակառակ պատերազմի սեղմումներուն : Եւ հիմա՝ Նոր Գիր իր աշխատակիցներու շարքին մէջ կը համբէ անունները մօտաւորապէս քառասուն հայ զբողներու, աշխարհի չորս կողմերէն :

Հոս պարտք կ'ըզամ շեշտել այդ անուններէն ոմանք, եւ անոնց տէրերուն արժէքաւոր բաժինը Նոր Գիրի ճոխացումին եւ կշիւքին մէջ :

Ամէնէն առաջ կը փափաքեմ ներկայացնել կարգը մեր բանաստեղծ աշխատակիցներուն, որոնք այնքան զգայուն էջեր տուած են մեր հանդէսին : Առաջին տեղը կուտամ Վահան Թէքէեանին, որ, ափսոս, Ապրիլ 4-ին հեռացաւ այս աշխարհէն, եւ իր մահով մեր օրերու արեւմտահայ տեղաւոր բանաստեղծութիւնը կորսնցուց իր ամէնէն ուժեղ եւ ամէնէն կարեւոր վարպետը : Վշտի եւ յարգանքի խորունկ զգացումով մը կը խոնարհինք Վահան Թէքէեանի ապրող յիշատակին առջեւ :

Մեր բանաստեղծ աշխատակիցներու շարքին վը պատկանին նաեւ Յակոբ Անտոնեան, Կոստան Զարեան, Թորոս Արատեան, Միհրան Կարապետեան, Մատակցի, ողբացեալ զբաղիտուսի Նուարդ Կէօրկիղեան, Սաչիկ Մարկոսեան, Միհրան Տէր Սափրանեան, Վութֆիլ Մինաս, Արիս Ծաղկեան, Մարգիտ Սահակեան, Կ. Սիտալ, Վահրամ Սօֆեան, Վահէ-Վահեան եւ ուրիշներ :

Պատմուածքներու եւ արձակ էջերու բաժնին մէջ կարեւոր տեղ զբա-

լամձ են Անդրանիկ Անդրէասեան, Յակոբ Ասատուրեան, Յովհաննէս Աւագեան, Հեղինէ Գաւթիճեան, Վահէ Հալի, Արամ Հալիպօղ, Մուրէն Մանուէլեան, Արիս Շաբլեան, Ոսկերիչ, Վարդուհի Գալանթար-Աարամեան, Զատէն Պաշարեան և ուրիշներ:

Իսկ գրական և պատմական ուսումնասիրութիւններու ու քննադատութիւններու բաժինը հարստացուցած են, իրենց աշխատակցութեամբ, Գարեգին Արքեպօ. Յովսէփեան, այժմ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Վահան Գիւրքեան, Յովհաննէս Աւագեան, Տիգրան Չիթճուհի, Գեղամ Խանամիրեան, Մարտիրոս Սարգիսեան, Միհրզաթ Թրեւաքեան, Գէորդ Ա. Սարաֆեան և Յակոբ Օշական:

Մեր գրական շարժումը ինքնիրեմով բաւականացած չէ միայն: Մենք մեր աչքերը մըլտ ալ դարձուցած ենք մեր շուրջը, մասնաւորապէս երկու ուղղութեամբ:

Առաջին. — Գէպի Հայաստան, ուր ծլող ծաղկող նոր գրականութիւնը տարիներէ ի վեր գրաւած է մեր ուշադրութիւնն ու սիրտը, մանաւանդ մեր սիրտը: Մենք ջերմ սիրով և հիացումով վերնուած ու կարգացած ենք Իսահակեանը, Չարենցը, Գեղամ Մարեանը, Յովհաննէս Շիրազը, Մարմենը, Սողոմոն Տարոնցին, Մարո Մարգարեանը, Սիրլիա Կապուտիկեանը, Հոսիսիմէ Պօղոսեանը, Աղաւնին, Գուրգէն Բարեանը, Հրաչեայ Քոչարը, Նայիրի Չարենցը, և և՛ նոր Գիւրի մէջ տուած ենք, արտասուլակ ձևով, բարձրագոյն ընտիր էջեր այս և ուրիշ գրողներէ, որոնք մեր հայրենիքի նորագոյն գրականութիւնը կը կերտեն 25 տարիէ ի վեր:

Երկրորդ ուղղութիւնը գէպի ուր դարձուցած ենք մեր աչքերը, եղած է ամերիկեան կամ անգլիերէնով և ուրիշ լեզուով տրուած գրականութիւնը: Այս գրականութեան հարուստ էջերէն մենք ներկայացուցած ենք Թօրտոն, Սիկրիտ Ընտեթը, Փըրլ Պըքը, Ֆրանց Վէլքէլը, Թէնիսընը, և հիններէն՝ Ֆէրտոսին: Մոտցած չենք նաև Ուիլիամ Մարտիանը, որ մակերեսով ամերիկեան է, բայց խորքին, հոգիին մէջ հայկական է, ինչպէս ինք կը վիզայէ այնքան ջերմ և արդար հայրատութեամբ:

Հոս կ'արժէ նշանակել նաև այն կէտար վաստակը, զբքի հունձքը, որ ուղղակի արդիւնքն է եղած մեր գրական շարժումին, 1936-էն ի վեր: Նոր Գիրի ներշնչումովն ու զրգումովն է որ իր հիմնադիրներէն և աչխատակիցներէն ոմանք հրատարակած են իրենց գրական հատորները: Անդրանիկ Գլըճեան տուած է իր «Երկրի Ռուսացման և Չզլումին»՝ Անդրանիկ Անդրէասեան՝ իր «Սյուրսակ Արդարութիւն»ը, Խաչիկ Մարկոսեան՝ իր «Տրոփումներ»ը, Վահէ Հալի՝ իր «Հայրենի Ծխան»ի երկրորդ հատորը, և Բ. Նուրիկեան՝ իր «Արկեկութեք»ը:

Եւ նոր Գիրի անխուսափելի զրգումովն ու արդար ակնկալութեամբն է որ մօտ առնեն լրջս պիտի տեսնեն, կը յուսանք, մէկ բանի նոր դարձեր, մեր գրչի ընկերներէն: Այս ցանկին մէջն է Հեղինէ Գաւթիճեան, ուժեր, մեր գրչի ընկերներէն: Այս ցանկին լրջս կը տեսնէ այս տարի. Մուրէն

Մանուէլեան, Յակոբ Ասատուրեան եւ այս սողերը կարգացողը, որոնք, կրեքն ալ, մէկ մէկ հատոր տալու անուշ ծրագիրը կ'որոճան տակնէ մ'ի վեր:

Մեր գրական շարժումին բարիքներէն, մէկն ալ եղած է, անկասկած մշակութային այն գեղեցիկ եւ տոկուն կամուրջը, որ արտասահմանի հայ գրողները իրարու կը մօտեցնէ եւ կը ծանօթացնէ գրականութեան ճամբովը: Ասանց այդ կամուրջին, մենք հոս մեր կեղեւին մէջ քաշուած, այնքան մօտէն պիտի չճանչնայինք մեր հեռուոր արուեստակիցներն ու իրենց գործերը:

Եւ նոյն ատեն, սուսնց Նոր Գիրի պարտադրանքին, մենք Նորգիրեաններս անդամ իրարու քով պիտի չգայինք եւ այդպէսով զրկուած պիտի ըլլայինք մեր գրական ձգտումներուն եւ միանգամայն հայ գրակա-նութեան եւ մշակոյթին ծառայելու աննիւթական հաճոյքէն:

Մենք մեր կեանքին արժէքը, եւ մեր կեանքին գերազոյն հաճոյքը կը փնտսենք մեր գրական արուեստին մէջ:

Ու եթէ, Նոր Գիրի խողովակով, մինչեւ հիմա յաջողած ենք այդ հաճոյքին մէկ քանի կտթիւր հազորդել մեր ընթերցողներուն, մեր վարձատրութիւնը գտած ենք արդէն:

ԲՆՆԻԱՄԻՆ ՆՈՒՐԻԿԵԱՆ

Յունիս 3

Նեթանսո հայր կը սիրէ: Ինչ պիտի ընէ այն միւս տղան, մօրեղբօրը թեկնածուն, որ ոչ կը խմէ, ոչ կը խաղայ, այլ զրատի պէս կը բանի:

Սակայն ի՛նչ կը փախարի հարսնոց ոն: Իբրև որ ոչինչ, միայն ծածօք մը, այսինքն անուրբ սենեակ մը որ զբախտի պիտի վերածուի: Հող չէ թէ ինքն ըլլայ գեղունի մը այս խմանին ու խաղամոլին կամքին տակը: Ու եթէ տղան շատն է գինք, ինք պիտի երթայ միտնալու այն կարուանին որ կազմուած է անտուն ու լքուած ազջիկներով:

Հայ տղուն մէջ գեւ կայ գեհանձնութեան ոգին, թոյլ չի տար որ այդ բանը պատահի, երբե՛ք, այլ ան պիտի նախընտրէ որ էնան ըլլայ իր հարազատ կենք, երջանիկ ամուսինք: Բայց այդ շնորհին արժանանալու համար գուեցեք չէն ընդունելու է սա պայմանը — Արդեւք չըլլայ խմելու իր վարժութեան, ինչու որ օգին ըրացուցին է բարդախաղին, մինչև որ հասնի իր ցանկալի երազին:

Էնա կը համոզուի ինչու չուտով կ'ամուսնանան:

Բայց ամուսնական կեանքը ոչինչ կը փոխէ Ծնորճիկի վիճակէն, ընդհակառակը ատով ան կ'իւրացնէ ուրիշ տեղ ունակութիւն մը — միշտ կը ծեծէ էնային: Մտքուր կ'ինը կը զիմանայ այդ վտառաւորութեանը ան այն համոզումով թէ երեսան աշխարհ գալուն պէս կը ինչօքնայ Ծնորճիկ: Բայց այն գիշեր երբ դաշնակը եկեր է իրենց տունը մանուկը խնամելու՝ անիկա գիտով մը տարապիւլի կենցաղովը ներս կը մտնէ եւ անտրոյթ կ'անցնի իր սենեակը, կը հանուի ու կը սպառի:

Եւ «ճարտարունակտական վարդերու յառուկ անուսական անկուսի օրերը» Ծնորճիկ կը մնայ անպարծ եւ հիմա գիշեր ու ցերեկ կը խաղայ, կը գինովնայ, կը ծեծէ կ'ինը եւ դանի վար կը զլտորէ սանդուխէն:

Այլևս կարելի չէ բնակութիւնը այդ տան մէջ, էնա պէտք է հեռանայ: Բայց գեւ կը սիրէ իր ամուսինը աւելի քան երբեք: Մանկիկը զըրկին մէջ, արտասուելով կը մեկնի տունէն:

Աղբարեցի քեռի Պօնարը զգուշուոր, խելացի մարդ մըն է: Ան կերպով մը կը մտերմանայ Ծնորճիկին, ծածուկ պահելով իր ինքնութիւնը: Երեւ տուեր է ձեռք մը թուրով եւ քարտերուն ետին մասնաւոր նշաններ գրեր է որպէս զի խաղի տանն միշտ ինք վատակի: Ու կը խաղան մինչև այն օրը՝ երբ Ծնորճիկի տարուեցած դուստրը կը հասնի երեք հազար տղարի: Այն տուն քեռի Պօնար կ'առաջնորդէ իր ճեթմանս փեսան ազարակ մը, որ արդէն կ'ապրին էնան ու փոքրիկն Արմենակը:

Եւ Ծնորճիկ կը հրամարի խաղէն ու օյկէն եւ կ'ապրացուցանէ որ ինք ճեթմանս մը չէ, «այլ ճշմարիտ քրիստոնեայ մը, մարդասէր ու ընտանիքին նուիրուած ժողովուրդի մը զաւակը»:

Եղբարար Աղգարեցի պատմելու եղանակը հանդարտ ու հեղաբարոյ է: Չի աճապարեր եւ ոչ ալ կը բեռնուորէ ոճը: Չունի խորհրդածութիւններ: Չգտումն է իր մարդիկը հասցնել հանդրուան մը, սպահում ու բախտաւոր: Որքան արժանի է Ծնորճիկ այդ դուրդուրանքին: Կամ քեռին իր քրոջ ազգկան բարեկեցիկ կեանք մը սպահնովելու մտօ՞ք սասնճներ

է այդ դժման սրարտականութիւնը — հեթանոս հայր դարձի բերերու նուիրական գործը: Դժուար է սահմանումն ընելու հեղինակին կիրարկած ձևին ու բնութի մասին: Ասելի կը նմանի Անտոակ Որդիի դարձին: Ամէն պարագայի, սակայն, Աղղարենց յաջողեր է այս նորավէպի կառուցումն ընել արդիական ուշիմութեամբ, ճաշակով ու ըմբռնումով:

Եւ անոր ալբին, Վեհանոյշ Աղղարենց, այս պրքով լաւագոյն կերպով յարգած կ'ըլլայ յիշատակը իր ամուսնոյն, իր որդւոյն, եւ իր զբստեր:

Ընթերցողին կը յանձնարարուի այս գիրքը, սիրով ու համակրութեամբ:

Յուլիս 7

ՀԵՆԻՆԷ ԴԱԻԻԹԵԱՆԻ ՏԻՊԵՐՈՒՆ ՀԱՎԱՏԱԳԻՐԸ

Դեռ վերջերս հրատարակելով իր բնույթ պատմումներուն խոշոր հաւաքածոն, Հեղինէ Դաւիթեան թարմ չունէ մը բերքաւ Ամերիկայի հայոց գրականութեան ներքոյ:

Տասնընէր կտոր դորձ պարունակող ճաշակաւոր կազմով այս գրքին հմայքը շատ գրաւիչ է շնորհիւ տաղանդաւոր նկարիչ Սարգիս Սաշատուբեանի տանեակ մը պատշաճ նկարներուն, որոնք կարգ մը մանրագիշտութեամբ վիճարար տիպերը կը մարմնաւորեն:

Եւ իբրեւ անդրանիկ երկ՝ ձակարակիր-ը ուժեղ կերպով կը բնորոշ անն ու ձգտումը մեր սա աշխոյժ կին գրողին, որուն կերարկած ինքնատիպ եւ իւրացուած կերպերը վիպերուն մէջ աշխարհն ուշադրաւ են, այնպէ՛ս թելադրիչ: Անիկա յաճախ յաջողիք է իր ստեղծած նկարագիրներուն տիրել հոգեբանական լուրջ գիտակցութեամբ եւ խոհեմ վարմունքով:

Անիկա կըցեր է կերակուր տիպեր, նկարներ, եւ համայնական բարդ տեսարաններ: Եթէ երբեք ժլատ է, կամ արագ՝ իր ընթացքին մէջ, Դաւիթեան աշխարհն ալ չի վերաւորեր մեր վստահութիւնը, ինչու որ շատ հեղ առատաձեւնորէն կը բաշխէ իր կուսական աղուոր շնորհները սա գրքի բազմաթիւ էջերուն վրայ:

Եւ անիկա համարձակեր է մտնել, բնորոյդարար, դանդաղան միջավայրերու մէջ, վերուցիւր է հարուստին կեանքը, աղքատին խրճիթը, նիւթապաշտին շրջապատը, վերջապէս սուսմանատիւր է անձնապաշտին գործարարը, սիրահարին գրայնութիւնը, հիւսնդին տարտկալի սիճակը: Չափազանց հրճուալի է, անշուշտ, որ Դաւիթեան զմեզ քիչ անդամ յուսախար կ'ընէ: Առհասարակ կը համոզուինք այն իրողութենէն որ անիկա ամուր կանգնած է իր սեփական դաշտին մէջ, անվախ ու շրջահայաց:

Շատ յաջող սկզբնաւորութիւն ունի անիկա ու մասնաւոր հող եւ նոյն իսկ ճիւղ կ'ընէ որդէս զի դորձին վերջաւորութիւնը միշտ ալ հարցական նշան մը գծէ ընթերցողի դէմքին վրայ: Ասիկա արդիական ձեւ մըն է զոր իւրացուցած են ակնյայտնի գրողներ: Չգտիլ բուրբոյլին չհամոզել կարողացողը, ալ ի հարկին ջանալ մի՛ճ գոյացնել: Բնական կեանքն ալ արդէն արբոյզս է:

Օրինակի համար, սուննք անոր մէկ կարեւոր տիպը, Զօրէյտան, որ գեղեցիկ է, ձիւրքեւով լեցուն երգչուհի մըն է, ունի սուուար թիւով հիացողներ, բայց կը հեռանի բժիշկ ամուսնոյն մշտաշարժ շուրին: Ինչո՞ւ: Որովհետեւ արդ ցտի մարդը միշտ ալ անձանթ գեղեցիկութիւններ կ'որոնէ: Զօրէյտան քաջ գիտէ որ ան խաբած է զիբը, սոսկալիս ըրած է իր տենչը, իր անկողինն անդամ լքեր է վերջերը, դարձեալ ներքին

նախանձը — կամ արժանապատուութիւնը ըսէք զուք — կը հրահրէ զինք զխմելու անձնատարտութեան: Բայց ըմբռնելով քաղցրութիւնը կեանքին կը լքէ այդ մտայնութիւնը:

Տարակոյս չկայ որ ճակատադրապաշտութիւնը ամենէն առաջ արեւելիցիներուն հաւատքը եղաւ, պատկառելի քրմայեաններով, եւ ղեւ ապա զպորոցին մնացորդները ընդարձակ տխարիաներ կը կապեն այս կեանքի անապատին մէջ: Ու Հեղինէ Գաւթեան իր տարօրինակ դրուագներուն համապատասխան մարդոց զէմքին յաջողեր է փչել ճակատադրելին շունչը: Ապացոյց՝ իր ՎԵՔԻՆ անունը, մանաւանդ տասները պատմութեանը քննարկներուն, մէկ քանիէն դատ, վերջին հատուածը անպայման սեւով քօղարկուած է: Մեռել եւ յուզարկուորութիւն: Մինչդեռ ցնծութիւնն ու երջանիկ բախտը նոյնպէս կրնան ճակատադրական ըլլալ:

Ճակատագիր—ին ընդդրկած տարածութիւնը, բացի Ռուսքը եւ Մի Ուրբաք Օր, պարսկական է, քիչ մասով սուրիական, երկու տարբեր քարքերով ու ազանդներով: Կարևոր հատուածը մահմետական համայնքն է, միւսը հայկականը: Եւ հոն սէքը ի՛նչ է տարիանքի, անբարոյակհանութիւնը, կեղեքումը, հարստահարումը կլաներ ու կաշկանդեր են միտքերը բուն պարսիկներուն: Ու այս երեւոյթը զիտող մը պիտի դարձանայ անուշառ որ հեղինակը իր ցեղակիցներուն բարքերը միշտ ալ կը միտի վեր բարձրացնել ժովհալ ողիւով մը, քրտնախն սիրով մը:

Ամուսին մը, վարպետ Ծառուր, կը դառնայ խման ու աննորոգ, որովհետեւ ծոյլ, աղտոտ, յիմար ու տղեղ կնոջ մը հանդիպած է: Ուրեմն քերուն աս զրհը: Ան մօր քղանցքին ներքեւ պահուող աղայ մըն է: Մօր ընտրած ազջիկը պէտք է կնութեան աննէ: Ու հին վարպետը եթէ նոյն իսկ ուժով ծեծէ իր կինը, անոր աչքը հանէ, խնութիւն ամէն գործիքներն ու բոլոր աստղածն ալ վատէ օրի զննելու համար, ընթերցողը չի դատապարտեր զայն, ընդհակառակը կը պաշտպանէ զայն ու կը դնահատէ անոր բարբարոս ընթացքը: Թէեւ տարակոյս չկայ որ այս կտորը կ'ընդունուի մեծ պատասա մը մանրամասնութիւններով, առատ զոյններով, մարդկայնական լեցուն խտփքով:

Ու երբ փորձուինք «Մանուշի Հարսիկը» բարդատելու պարսիկ «Երկու Ընկերուհիներ»ուն հետ, իսկոյն կը եզրակացնենք որ հայեր աւելի զարգացած ու բարի են: Որովհետեւ Մանուշի չընտապտը լուսաւորուած, քաղաքակիրթ ու ազնիւ կենցաղով մարդոցով լեցուն է: Աւելցուցէք այդ յատկութիւններուն վրայ բարձր ուսումը, ու որդեգրուածը փեմ նպատակներուն, ուր արեւական է հողեկան ու գրագական արտաութիւնը երջանկութեան հասնելու, կրօնական քաղցր օրհնութիւնը դառնում: Մինչդեռ ընկերուհիներն ունին տարբեր հանգամանքներ, որոնք զլիսուն: Մինչդեռ ընկերուհիներն ունին տարբեր հանգամանքներ, որոնք զլիսուն:

բաստ է — ու կը փորձէ ընել — յանձնելու իր հարգաատին թարմ մարմինը ցտի ու վառաչոտ սրիկայի մը: Մարդը, բարեբաղդաբար, կը հիասոսազկան գեղեցկութեանը վրայ ու կնտիթեան կ'առնէ զանի: Յաջորդ ստառու ծաղղ պրեւը կուգայ ուրախացնելու երկու սիրահարները:

Կամ ալ յիշենք պարման աղջիկ մը, Մէլիէքաջը, որուն հայրը երեւի վրայ ձգեր է հինդ-վից գաւակներով իր մայրն ու ցուլի նման վաղեր է ուրիշ շոյանքներու ետեւէն: Մարդը օր մը իր սրբապիթին մէջ կ'ուղէ ձգել իր քողածածկ աղջիկը: Ու երբ սենեակին մէջ կ'առանձնանան, Մէլիէթեան վար կ'առնէ շատրքը երեսէն որ արձանի նման կը կանգնի իջապաշտ Տօրը ստջևէ: Մարդը երկու օր յետոյ կը գտնեն զետին մէջ, խեղդուած:

Իսկապէս զօրաւոր զրուաղներ են ասոնք: Բայց պատահարը ինչ թուական ալ կրէ, ո՛ր քարտէան ալ ըլլայ անոր հասցէն, նշանակութենէ զուրկ է, մինչև ուր արուեստական հպում մը, նուրբ ու ճաշակաւոր, չղպ դա՛ն գունաւորելու, ճոխացնելու, կեանք ու կորով զնելու անար խորքը, հրաւիրելու ընթերցողին դատողութիւնն ու հիացումը իր վրայ, սրահանջելու անկէ ուր իր մասին խօսի ա՛մէն տեղ, հրապարակով: Ահա-ւասիկ Հեզինէ Գաւթեանի ձեռք ձգած յաջողութիւնը:

Անոր երկու պատմութիւնները, Վախճի Ծառերը եւ Ծառեր Ծարաջը, քօղակերճ կ'ընեն դասակարգի քիչ անխիղճ շահագործումները: Առաջինին Թէմուրը, որուն նախնիքը հայ քրիստոնեայ են եղած, կը հարբատահարէ, անխնայ, իր մշակները, իրեն ննթակայ զիւղացիութիւնը ու անոնց վատակը յախշտակելով կը վերածէ ոսկի զրամի եւ այդ մեծ գանձը կը թաղէ պարտէզին մէջ, տեղը անկելով երկու անասուն ծառեր:

Իսկ Ծարաջ շահամոլ խաբէրայ մըն է: Ան հող կը խառնէ ալիւրին, հացը պակաս կը կշտէ: Եւ ինչո՞ւ պիտի մտահոգուի: Այդպէս ըրած են իր պապերը, այդպէսով անոնք հիմներ են սեփական ցորենի ամբարներ: Ահա թէ ինչու երբ մարդաբաղաբի բոլոր վտուները գոցուին, Ծարաջնցը միշտ բաց է: Ուրեմն անարդարութիւն չէ ըրածը: Բայց այս աշխարհի մէջ «ո՞վ է անմեղ»: Ապա «ինչի՞ համար են սրբապալները»: Արդի «ո՞ր գործը մէջ նրբութիւններ եւ օճապտոյտ ճամբաներ չկան»:

Այս երկու մարդիկն ու անոնց դասակարգը մերկացնելու, զատասարաւելու միտումն ունի Հեզինէ Գաւթեան, եւ ինչ զօրաւոր միտում մըն է իրենը:

Այդ ինչպիսի ողին անտիկա ցոյց կուտայ նաեւ յետամնաց կեանքին նկատմամբ: Իր Բիլբի Ջանը, որ խաւար դարաշրջանէն ղէպի լուսաւոր ներկան վը դիմէ: Չրկուածնեւուն, աղէտներուն դասուն կը պատկանի Բիլբին, որ ալմը-ասար տարեկանին կ'սկսի բանիլ զորովի գործարան մը, եւ վաղ տարիքին կ'ամուսնանայ աշխատանքի ծանրութենէն հասակ չբաշած արու մը հետ: Ու ատիկա շնորհն է սեմեակարգը ճակատապարհին, ուրիշ ոչինչ: Եթէ աս նոր հարսին զլուխն ալ կարեն հիւանդանոց չկրթար: «Եթէ ճակատապարհս է ճննդարեւութեամբ մեռնիք», կ'ըսէ անտիկա,

«Թող ԱլլաՏին կամօքը ըլլայ»: Եւ դասեակը, հակառակ մարդարէններուն վիճելուն, հակառակ սրտանց աղօթելուն ու դուրան կապելու ծոցուօր մօր մէջքին, հակառակ աչքովիներուն հոտաւէտ խոտը Բիրբի ծամել տալուն՝ չի յաջողիր երկունքը դիւրացնելու: Ասով հեղինակը պարտութեան կը մատնէ հին բարքերը: Հինցած ու տկարացած հինը անպայման անճանատուր պէտք է ըլլայ գիտութիւնով օժտուած արդի պայմաններուն: Արդ երեխան նոր կեանքն է, և Բիրբի Ջանին յետոյ անիւտ ալլեա պիտի չկրկնէ իր նախորդները, այլ պիտի յարմարի բոլոր այն կերպերուն որ դարձացած իրականութիւնը պիտի բերէ:

Այն երկրին մէջ չազատադրուած կնոջ վիճակը բիրբիզացած կը գըտնենք Մարգարիտի Պասկաղլուր-իւնը ամենէն լաւ մշակուած նորալէպին մէջ: Ասոր կեղրնեական տիպին բնծայուած է հարկ եղած հակոդութիւնն ու պայմանաւոր աշխատութիւնը: Հոս Դաւիթեան ունի թէ աղուօր նախադասութենէն և թէ վեթեւ կրկիծանք մը, ինքնատիպ ու թարմ:

Արուեստականութիւն կը մատնէ, սակայն, Մարգարիտին ճակատին գրուածը: Ատանց պարտաւիր պատճառի, ատանց Փիլիքեական տուսխաններու ճանօթացնելու իր ընթերցողը, Դաւիթեան կը ճղնէ քիչ մը յուզում, քիչ մը հուզական մղձաւանջ տալու իր տիպին և խելոյն ձեռքերը սեղմել տալով կործէին՝ կը հրահանգէ որ անեկա իննչ գետին, մեռնի: Որովհետեւ, կը բացատրէ հեղինակը, «տարիներ ընթացքում զպսուած արջունքները կուտակուել, ստուել ու քարացել մնացել էին կրծքի տակ և հիմա ատառ-ատառ դուրս էին լծախուծ արք թոյնի կաթիլները, բայց իրենց սուրը գործել էին արդէն»:

Տմանայ, տարիքաւոր աղջիկ մը արդեօք իր սէրերուն զպսուած կայլակներովն վերջապէս օր մը կը թունաւորուի, երբ դրացի կանայք գըլխաւոր մը կը բերեն իրեն որպէս զի զլիտուն պէ՛ և ժամ երթայ կարողութեան խորունկ համարձակ: Արդեօք, այս զլիտուրով գըլուած կնոջ մը պէս, ապառ ու համարձակ: Արդեօք, այս զլիտուրով ալլեա կը վերջանայ ասորելու, տենչալու յոյսը Մարգարիտին մէջ: Դաւիթեան խորունկ համոզումով կը շեշտէ որ կարելի է:

Գրեթէ արդպէս կը վերաբերի անեկա իր նկարագիրներուն հետ, մեծ մատով: Եւ զմեզ կը մտաահացնէ որ Արեւելքի մէջ անհատին մահը ճակատապարհան է, ու մահով կը վճարուի անհատին ճակատապարհը:

Պրտիկ թերութիւններով զեղեցիկ սրտամուածքներ են Անիի Փախուստը, Ռուսը և զեւ միւսները: Հեղինէ Դաւիթեան ունի պատմելու, ատանճանատու կանոն մը, զերծ վարդապետական քարոզչութենէ, ատանճանատու կանոն մը, տարրութիւնը ոճին, տարրութիւնը նիւթին և ծանր մէջ կը խտացնէ պարզութիւնը ոճին, վէպը մասնաւորապէս, զրկարաց կէտքը խորքին: Հայ գրականութիւնը, վէպը մասնաւորապէս, զրկարաց պիտի ընդունի մեր օրերու այս եռանդուն դարախոտահին, անոր հրատարակելով յարմար տեղ մը, ուր գիտեն իր հետաքրքիր ընթերցողները, սիրով ու յարգանքով:

Օգոստոս 5

ՀԱՄԱ-ՍԵՐԱՍՏԱՑԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐ ՄԻՈՒԹԻՒՆ

Սերաստիան, դարչնու ընթացքին, մեր ուրիշ գուտաներու նման, աստատանորէն մասնակցեր է հայ ժողովուրդի ձգտումներուն, մաքրումներուն եւ սղոյալին կարգ ու սարքի պահպանման: Անոր գուաղներէն շատեր կզան հաստատար աստջնորդներ: Մեծ կրօնապետներ, զօրապետներ, պետականներ, զբաղմաներ, յանաստեղծներ, բժիշկներ ու ճարտար վարպետներ հասակ առին այդ սեւ հողին վրայ: Մեր պատմութեան կրկններուն վրայ անոնք զբաւերին իրենց արժանի տեղը:

Իսկ դարձեալ հարցեալ հարցեալ ծոցին մէջ իւրաքանչիւր սերաստացի ջանադիր եզր է ըլլալու արժանաւորացիլ յաջորդը իր նախնիքներուն: Մեր քաղաքական ու հասարակական կազմակերպութիւններու մէջ սերաստացին նկատուած է այն ինչ որ կերակուրին համար են ազն ու սրբպետներ: Անոր անկեղծութիւնը, անոր զոհողութիւնը եւ անոր կարգապահութիւնը յաճախ ազուար օրինակ հանդիսացեր են մեր խելօք հասարակութեան:

Ատոր ամենէն ցարտուն արարչոյցը կը գտնենք սերաստացիներու հասարակական աշխատանքին մէջ: Ատիկա լաւ կերպով պարզուած է վերջրիկ ծաւալով զբերին մէջ, զոր հրատարակեց Կեղբոնական Վարչութիւնը այդ հայրենակցականին: Իր քանակահարկով արեւելապետները եւ քանակահարկ հազար տուր հանդանակութեան ձեւնարկին առթիւ լոյս ընծայած այս տետրակով Համա-Սերաստացիական Շինարար Միութիւնը պարտականութիւն մը կը դնէ մեր վրայ՝ անդրադառնալու իր կերպը կեանքին ու բնզուն զորքին շուրջ:

Հայրենակցական սրբալիր զործակցութեան արժամը ծիլ տուեր է լման դար մասաջ, որ ժամանակ պարտանակ սերաստացիք կազմեցին Սենեքերիթեան Ընկերութիւնը: Անոր հայրենաբնէն ներթափան միջոցներուն ապաւինելով՝ հայրենի գուտանին արեւակիցներուն մէջ կրթութիւնը տարածելու նարատակին նուիրուած իտիարապաշտ եւ ուսեալ կրտասարգներ հոն բացին դանազան վարժարաններ եւ գրեթէ ասոր արտիներու յարատեւ ջանադրութիւնները պիտի դային առաւելագոյն օժտելու գասարանները, երբ տիրող իշխանութիւնը յանկարծ չսկսէր անդրութ հալածանքի, որ պատճառ դարչաւ Սենեքերիթեան Ընկերութեան լուծման:

Աղբային հիւանդանոցի, աղքատախնամի եւ կրթասրբացի աւանդութիւններով առիլ կարգ մը սերաստացիներ, որոնք կը հաստատուին նիւնորք մատուցարպէս յիսուն տարի առաջ, կը կազմեն մարմիններ զատուտի այդ հաստատութիւններուն օժանդակելու համար: Անոնք կատարեցին իրենց յանձնարարութիւնները մինչեւ ջարդի մոտի օրերը, երբ մի-

լինեալուք գոհեալուք հետ խորտակուեցաւ հայուն աղուք երազը: Այն
ատեն կազմուած էր, Կոմիտսի մէջ, Արգաշին Պաշտօնաբնութեան Կոմիտէ
մը, որուն տրամադրութեան տակ գրուեցաւ Որբանոց-Հիւանդանոցի
Ընկերութեան գանձը, ամբողջութեամբ:

Չինտադարի ցնձարի թիւականին, վերապրող սերասացիներու
լուրերէն ու մեծ տէրութիւններու հայանպաստ մեքարերմունքէն քաջա-
բերուած՝ դարձեալ կը խնդրախառուին այս բարի մարդիկը ևւ Նիւ Եոր-
քի մէջ կը կազմեն, միացեալ ուժերով, մեծագոյն մարմինը՝ Սերաստիոյ
Վերաշինութեան Միութիւնը, որուն հիմնական ձգտումը կ'ըլլայ «այլ և
այլ փայրերու մէջ ցիրուցան սերասացիներու բեկորները ի մի հաւաքել
ծննդախալքին մէջ ու հոն վերաշինել անոնց քայքայուած կեանքը, և
ստատարել անոնց ընդհանուր մշակութի վերելքին»: Այս նպատակը կը
վարակէ բազմաճաշար հայրենակիցներ, որոնք գանաթան քաղաքներու
մէջ կը կազմեն մասնաճիւղեր: Տնագործի և աստանդական թշուառ սե-
րասացիներու նպատակը փութացուի Պոլիս, Այնթապ, Հալէպ, Պաղ-
տատ ևւ այլուք, միևնոյն ատեն հազուադէպ մը բանալու հետամուտ
ու Ատանայի մէջ ձեռագործի արհեստանոց մը բանալու հետամուտ
կ'ըլլան, աստճոց կոկիկ գումար մը յատկացնելով ձեռնարկին: Ատիկա
կը կրկնուի ուրիշ տեղերու մէջ, ինչպէս Պոլսոյ արտադադրմարանը ևւ
Հալէպի գորգի գործարանը: Վերջինն արտադրած է հազար հառ սեղքը
ու մեծ գորգեր, եօթնասունընէնց հազար տուրք արժողութեամբ:
Բայց հոս աստաներն ցոյց տուող անտեսական սազնապը կուզայ ինքը
զելու նաև այդ շահաբեր գործը: Գինեքը կ'իջնան, վաճառքը գրեթէ
կը զազրի ևւ այդ ողբալի կացութեան մէջ կ'որոշուի գործարանը փակել
կը զազրի ևւ այդ ողբալի կացութեան մէջ կ'որոշուի գործարանը փակել
ժամանակաւորապէս, սակայն ցարդ անկարելի եղած է անոր վերաբա-
ցումը համաշխարհային ահաւոր կացութեան հետեւանքով:

Երբորդ ջրջանն այս գործոն միութեան կ'ակիսէ Հայաստանի մէջ շի-
նարարական աշխատանքներու սկզբնաւորութեան ատեն: Կը վերանուա-
նուի միութիւնը իրեն Նոր Սերաստիոյ Համադրմանկցական Ընկերու-
թիւն, իրեն նպատակ ընդունելով՝ «Սերաստիոյ ջրջանի վերաշինաց,
թիւն, իրեն նպատակ ընդունելով՝ «Սերաստիոյ Համադրմանկցութեամբ
արարելական ևւ վրթասիրաց միութիւններու համադրմանկցութեամբ
Հայաստանի մէջ հաստատելու Նոր Սերաստիա մը ևւ հոն փոխադրելու
պատասխին տարալիք հայերը, հայթայթելով այն բոլոր միջոցները՝ ու-
րոնցմով կարելի ըլլայ գանձը ինքնապահ զարմնելու»: Եւ այս գեղեցիկ
գարտաբարբ խնդրին զորձադրելու միտումով՝ 1926 թուականի գարնան
պատասխանի մը կ'ուղարկուի ի Հայաստան, բանակցելու պետական գա-
նաթանաւորակ մը կ'ուղարկուի ի Հայաստան, բանակցելու պետական գա-
նաթան վարչութիւններուն հետ զոր պարզ կ'ստանան շինարարութեան
ևւ ներգաղթի խնդրները կապահովութեամբ: Երեւանի մէջ գտնուող
հարկերակ մը սերասացիներ կը փութան գործին ընթացք տալու:

Եւ Նոր Սերաստիան, ըստ 1935-ի համարով, ունէր երեսունըրկու
չէնք, որոնց կէրք հասարակաց, ինչպէս Արամիան Արք Դպրոցը, մե-
տաքի գործարանը ևւ գործի գործարանը: Բնակչութեան թիւը եղած է

չորս հարիւր միսուն հոգի: Գպրոցը, աւարտելուն, պիտի ունենար ուսումնարանի յատուկ արդիական բոլոր մասնաբաժինները: Հարիւր տասը ուսանողներ կը կրթուէին վեց ուսուցիչներով, և կային պիտնաբական ու Փիլիպուրուրական խումբեր: Այս գպրոցը պիտի ծառայէր Տիգրանակերտի, Մարաթիոյ, Թոմարգալի և Բզիի կրթութեան ընդհանրապէս: Իսկ գորպի գործարանին արտադրութեան չափանիշը եղած էր 2,200,000 արգահովելով 225 բուսլի ամսով՝ ճար իւրաքանչիւր բանուորի: Անկէ ետք շինուած են բազմիք մը և հիւանդանոց մը:

Ինչպէս Ամերիկայի հայ գաղութին միջև ծագած սարսափելի պայքարը ուժեղ չափով հարուածեց հասարակական գործունէութիւնը ընդհանրապէս, գրեթէ նոյն համեմատութեամբ ազդեց սերտատացիներու ժրջանութեան: Ամբողջ վեց տարի, պատակտումներով և դատաւարութիւններով կը խանդարուի շինարարութեան գործը: Եւ համառօտ պատմութեան այս գրքին մէկ ստուար մասը յատկացուած է դատուած պատահականատուներուն բարբախտի դատապարտման: Հազարաւոր տուլար յանկացուած է դատաւորներու, փաստաբաններու և այլապէս:

Ու բարեբախտաբար դատը վաստկող հատուածը դատարանէն կը ստանայ միութեան գոյքերն ու գանձը՝ վեց տոլար և չորս սէնթ: Այն ստեն սերտատացիք կ'ըմբռնեն որ բարձած ըլլալու է քաղաքայի-գիւղապի հարցը և ամէնքն ալ վրբու հարապատ սերտատացիներ համախըմբուելու և ընկերութեան շուրջ: Այս անգամ Համա-Անկարայիական Երեսօրէն Միութիւն անունին տակ կը կազմուին տասներկու մասնաճիւղեր, հազար երկու հարիւր անդամներով:

Այս միութիւնը հրատարակած է վաստակաւոր ուսուցիչ և գրագէտ ողբացեալ Կարապետ Գարեհեանի «Եղեռնապատում» ստուար հատորը, որ ստաջինն եղաւ թուրք կատաւարութեան կատարած բարբարոսութիւնները մանրամասնօրէն գրի ստնողը: Մեկեանս եղաւ Ալիս, Այգ և Նոր Սերաստիա արարեթրաթերթիներու հրատարակութեան: Ասոնք տեղեկատու ազդիւրներն եղած են և նոյն ստեն յաճախ տեղ տալով նաև այժմէական և պատմական կարեւոր յօդուածներու: Նոր Սերաստիա թերթիկը կանոնաւոր լոյս կը տեսնէ ու արձագանդ կ'ըլլայ հայինրակիրներու ուրախութիւններուն, կսկիծներուն և յաջողութիւններուն: Անիկա մեծապոյն ծառայութիւնը մատուց ծնողներուն՝ իր էջերը դարգարելով բաղմամբ և լուսանկարներովը քաջ հայտբլներուն՝ որ կրուեցան Ընթլլ Ամիի բանակներուն մէջ, ամէն ճախարու իրայ, ոմանք ինկան ահեղ կոտի պահուն, ուրիշներ վերապրեցան ու զիմաւորեցին յայթուութիւնը, իրենց կրուակներուն տակ ստնելով երկիրները սճրամիտ թըշնամիներուն:

Թո՛ղ սալրի Համա-Անկարայիական Երեսօրէնը, շատ գործ ունի զեռ և նիկա կատարելու, ըլլայ գաղութներու մէջ թէ Մայր Հայրենիքի արցճառ արեւուն տակ:

Սեպտեմբեր 16

«ԿԱՆԱՆՉ ՀՈՎԻՏԷՆ»

Վերնապիւրը անունն է Յակոբ Արամեանի քերթուածներուն առջնեկ գրքին, զոր, մեկեկնասութեամբն Չարմայր Բէշլիշեանի, լոյս ընծայեց այս տարի Գահիրէի Սահակ-Մեսրոպ տպարանը :

Հեղինակը խմբագիրն է Արեւ օրաթերթին, և թերեւս առաջին հրատարակագիրը մեր պատմութեան մէջ՝ որ մէկ տարուան մէջ երկու կաթողիկոսներու օժանան արարողութիւններուն ներկայ գտնուեցաւ, իրբև թղթակից : Անոր սքանչելի նկարագրութիւնները ատենին «Պայքար» տուաւ իր ընթերցողներուն, առատ նմոյշներով :

Իր պատմութեան օրերը բանաստեղծն կը նամանցնէ զմայլելի հովիտի մը, կանանչ, արևոտ, ծաղկազարդ և մրդալի՛, ուր ինք բախան ունեցաւ վախերիւր հրճուալի կեանք մը, և հազիւ գիտակցեցաւ տաղտուկը ցաւին ու հեծեծանքին : Սակայն, կը խոստովանի ան, իր բոլոր երջանկութիւնները անարձագանդ, անդրոշմ են մնացել իր մէջ : Մինչդեռս պուտ մը վիշտն արտփելու համար ան անձնատուր է եղած իր խոհեղուն, զգացուեր ու երգեր է յօրինել : Որովհետև զեւ մատուցաւ տարբերին մէջ անդամ մեթափոխակցութեան անալով՝ ան վտահօրէն համոզուած է արդէն որ իր փոքրիկ ոտանւորները հարապատ ծնունդն են իր մտքին ու անոնց իրաքանչիւր վանկը ծորած է իր տարեկ սրտէն, և ալլուս համարձակ է յայտարարելու՝ սա գործերը պիտի զիմանան տարիներու հոգեբուն, և, հաւանարար, պիտի սպրին իրմէ ետքն ալ :

Գրքոյիլէ յառաջարանին մէջ Արամեան կուտայ մեզի այս յորդորը ու գիւրահաղորդ շունչով մը մեզի կը թերտրէ կարգալ իր ոտանւորները մէկիկ մէկիկ : Այդպէս ընելով շատ դո՛հ մնացինք : Հիմար վտահօղիտներ որ Արամեան ունի ճաշակին նուրբը, խոստումաձքի հանդարտութիւնը և առատութիւնը՝ զգայնութեան : Ահա թէ ինչու ընթերցողը աչքբան ալ չի արամիր երբ կը պտնէ որ՝ Արամեան չի արամարբեր վերն գործ մը որ խորքին մէջ ունենայ կարգի տարազ, ոչ յախտուն ոճ, և ոչ ալ արտայայտութեան վարակիչ ձև մը :

Անոր քառեակները, սակայն, պեփիւտին ճաշտով մեզի կը բերեն տղու մը մաքուր ըրթնեղնի փրթած գրտիչ բառեր : Արդէն գիւրաւ կ'ըմբռնենք որ վայրկեաններու նման խարուսիկ՝ պատմութիւնը, «առտայ իմաց տալու», թողեր է զինք ու հեռացեր է, թէ և ինք կը կարծէ թէ տակաւին այն կեանքին ճամբայէն քալելու շատ ատեն ունի, կամ պէտք է ունենայ :

Երբ յանկարծ կը զիտակցի իր տաղտուկ վիճակին՝ խորունկ փափաք կ'ունենայ անդրադառնալու հին օրերուն՝ որոնք կ'ան «մեղրա-

համ», և. որ ժամանակ իրեն համար «լացն անդամ անուշ էր»: Բայց ինք արդէն մեկնամ է այն կանանց հովիտէն, հետզհետէ պիտի մոտաւի քեզ մը ամէն օր. և. ուրախ պիտի ըլլայ եթէ կարենայ պահել մանկութեան սէրը, տղայութեան խանդը, պատանեկութեան սենչը, որպէս զի զոնկ վազանցուկ կեանքը զինք ճանչնայ:

* * *

Երկար ճամբորդութենէն յոյնաբեկ՝ բանաստեղծը կանոց կ'անուս, պահելի մը, հանդուսանալու: Եւ ահա խոհերը անհամար ծիածաններու նման իր շուրջը կը պարեն: Ո՛րքիկ հրաժեշտ արձեւին շատ լաւ կը յիշէ, բայց սակէ ետք ո՞ր պիտի ստաջնորդուի, չի գիտեր: Անցեալի մասին ունի դուռնաւոր պատկերներ, որոնք սիրով ցոյց պիտի տայ բոլոր ուզողներուն: Թեթեւ, քնքոյշ և յաւիտ թաթմուկիւն, ինչպէս զարուսի առաւօտը, սպրեկու ինք պատանութեան խնդուն օրերը: Հիմա, սակայն, ահա կանոցնամ է բարձունքի մը կատարը, ուրիկ կրնայ ըման տեսնել,

— Հոն, քիչ մը հեռուն, բացատուս մը կայ,
Յետոյ դաշտ մ'անհուն ձիւնածածկ, ամայ...:

Ինք կը գտնուի երկկէ և. վազուան մէջջտեղը: Նախկինը պիտի չէ երազ մըն է արդէն, իսկ միւսը յոյսերով լեցուն անտատ մը, որ միեւնոյն առան պինք կը սարսափեցնէ: Որպէս զի զիմազբաւէ ճանրանխտ ապագան՝ բանաստեղծը կը փափաքի բուս մը կորով լերցնել կանանց հովիտէն: Ի՛նչ: Ոչինչ մնացել է այն զբախուէն, ոչ իսկ «նրապին հետ ջրվէժներու ցնձապին» երգե՞րը: Այդա ո՞ր են հիմա «ըլտի պէս... երազագեղ բայց իրական, մարմնեղէն» պարմանները վառվառն, անուշարոյ՞ք և. հրաշուի: Ինչ քաղցր օրեր: Եւ կը մտաբերէ, հատիկ հատիկ, մանաւանդ պահերը այն, երբ՝

— Անուցմէ մին կը մօտեկար՝ գաղտնապէս
ինձ նուս, կեռաս կ'ըմծայէր իր պարտեղէն...:

Այդ բոլորը, աւա՞ղ, մնացին պինդ զրկաց մէջ որկրամով անցեալին: Եւ սակէ յետոյ ինք որքան ալ թափախի, ինչբա՞ն ալ որոնէ անոնցմէ «կանանց մէջ յայր, կանանց մէջ յայլ ու յոյնամ», դարձեալ պիտի իյնայ մականին տակը անողք յուստիաբութեան: Եթէ կարենայ ինքզինք ենթարկել մտաայութեան անիւին ու անոր պէս թաւալի շարունակ՝ հասնելու հանդրուսան իր զատան ուղեւորութեան, այդ իսկ չնոր՞ մը պիտի ըլլայ իրեն...:

* * *

Այլևս հասած է տեղ մը, և. ահա եկած է պահը, կը մտածէ բանաստեղծը, որ լքէ, վանէ, հովիբուս տայ բոլոր քմայքներն ու սէրերը, որոնք ժառանգեց կանանց հովիտէն, և. որոնք հեշտանքով իր կեանքին մէջ ընդունեց, վարբաղեց ու մեծցուց: Եւ վճառական է հիմա իր որոշու-

մը: Երբ հտինք է, երբ «գեո իրիկո՛ւնը չիջած», երբ գեո հասունու-
թիւնն ու դատողութիւնը չեն կարծրացուցած դինք, պէտք է արձակէ
ամէնքը: Յայտնի է, ինք խարեց գանոնք, եւ անոնք, փոխադարձաբար,
խարեցին դինք: Հրածեհտի խօսքեր պատրաստած չէ ան, ու կը բացա-
րանջէ:

Հիմա գիտեմք քէ դուք չէք երջանկութիւնը անանց
— Այլ այն աղուորն որ մընաց միշտ անառիկ, անքապանց . . . :

Եւ օրեր յետոյ, սենեակի մը անկիւնը, անդորր դիչերուայ ուշ ժա-
մուն լուսնկան հակիչ՝ կամարը, նուազն ալ քովիկէն, բանաստեղծը
կ'ունկնդրէ մեծագոյն խօսքը, «այս»ն թարմ աղջկան, սիրուհին, եւ ան
այդ մեծ ուխտին պահը կը դեղեցկացնէ թուրթին վրայ, ծայրովը զըր-
չին, որ իր մտաներուն տակ հեղօթէն կը շարէ գիծերը սողերուն:

Սոսկ դիպուած չէ՛ր ատիկա, քակատագրուած էի ես՝
Վարդիու, ան, դաշնութեանց վէտվտումին համընքաց՝

Հիմա կրնամ տարիներն անցնիլ, սահիլ շար ի շար,
— Իմ կեանքս՝ անով՝ գարունի եւ նուագի պահ մ'է յար:

Ու այս բացառիկ պատիւն իմանալու է աշխարհն անպիտան: Բա-
նաստեղծը ընտրած է իր դիւնոյ բաժակը ու մօտ թէ հետու ապրող հնօ-
րեայ դեղուհիներուն պէտք է յլէ թուրթիւնը շարեբական, խոտովանե-
լու նաեւ անոնց որ բնաւ պիտի չմտնայ դիւնը ալ միւս անձեաւ պի-
տի միջէ, զի անոնցմէ «մին պահ մը գէթ կ'ինը եղաւ», մտովին: Անոնք
բազմացան, զգոնեցին ու շոյեցին իր կազմը՝ խանդապին: Երեւակայու-
թեամբ միշտ ան ժամադիր կ'ըլլար անոնցմէ մէկուն հետ, եւ եղաւ ա-
տեն մը որ ինք բազմաց սրպէս դի իր շորս զին բոլորուէր «կանանց»
մը ամբողջ, եւ ապա ըլլար ընտրելու մէկը անոնցմէ որ տարիներ՝

Խշխամուեալ պէս հպարտ՝ մնաց անհուպ աննրան,
եւ յետոյ իմըս եղաւ՝ ինքնանըւէր, ինքնաքեր,

Բայց այդ հաճելի ընտրութիւնն ընելէն հետքն անգամ բանաստեղծը
պիտի չմտնայ, բնաւ պիտի չմտնայ իր սիրուհիները հնօրեայ: Որով-
հետեւ՝

— Եթէ նոյն իսկ ուզէի՝ չէի՛ կրնար ես բնա
կարեանայի՛ մինչեւ իսկ՝ չէի ուզեր ատիկա:

* * *

Տարիներ հազնեպ խաղացեր են բանաստեղծի ճակատին հետ ու
վարսերուն: Հիմա ան հպարտ բազուկներուն վրայ առած վտիտ մար-
մինը իր մանկիկէն՝ անոր հետ կը խօսի շունչին սքա տաքուկ բարբառով
մը,

Աչուկներուդ մէջ լուսալիր՝ կը լուծուին
Քոլոր հոգերն իմ հոգւոյն,
Կ'արվաատուի՞ն խորշերն ամէն մըք-ագին՝
Շառայլներով բազմագոյն . . .

Արդէն սորուն մէջ գտեր է նոր ընկեր մը, շնորհալի, հարազատ ու
միլատնին չափ մարուր: Բանաստեղծը կը նստի սնարին քովը իր դաւկին
ու իր սիրտը կը բանայ, կը սրբոյգէ սնոր սոջև. գոյքին ամբարը,

Լացը՞դ անգամ ունի շնորի մ'աղուական,
— Ձայնիդ՝ ինչ քարմ շեշտեր կան, —

* * *

Սոհուն բանաստեղծը ոտանաւորով մը իր գնահատականն կ'ուզէ
աբխւթի հայ եղբայրներուն, որոնք գինտարի մը նման, ևւ ստաւերա-
պէս, կը կանգնին կորուստի, անյայտացումի սարսափին դիմաց: Ատի-
կա, կ'ազաղակէ Արամեան, գնդացիբի ևւ հրասայլի կրակէն ալ մահա-
ցուցիչ է, բայց հայ քոյրիկը կը կանգնի ազդ ստանդին դէմ, կեանքի
զնով, որպէս զի միտքը միշտ յատած սրճէ Սէզ Լեբան, Արարատին:

Արդ լեբան քրանցքեւրուն տակն ու շուրջը կայ երկիր մը բարձա-
դարեան, որուն անունը յիշելով՝ բանաստեղծը կը կարծէ թէ՛

Արմենաւանդ արիւնս ամբողջ կ'իլլէ քունդ,
Երբ կը կրկնեմ արեւահամ քու անունդ:

Յայտնորէն մեծ բանաստեղծին, Վահան Թէքէկանի, շունչին տակ
հասակ անեւով՝ Յակոբ Արամեան մեզի կը ներկայանայ՝ սնոր նման
փափուկ տաղերով:

Դեկտեմբեր 16

ՏԱՍԵՆՎԵՑ ՍՈՎԵՏ ՆԱԿԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Սովկտ շանրապետութիւններու Ուաշինկէթնի ղեկարանատունը անցնող ամսուն, իր տեղեկատու թերթիկի խմբագրութեան արտակարգ ջանքերովն՝ հրատարակեց շատ շքեղ թացառիկ համար մը, դայն անուանելով — Տասնրկեց Սովկտական շանրապետութիւնները: Մէկ պրակ ծաւալով այս հանդէսին կողքը, երկու երեսներուն վրայ, կը կրէ հասկազարդ խորհրդանիշն իւրաքանչիւր պետութեան եւ երկրական պատկեր ամէն մէկուն զլխաւոր քաղաքէն փրցուած, յատկապէս առանձնապատուկ եւ հիմնովին արդիական:

Այժմօրուս եւ անհամեմատօրէն հարազատ նախածքով Միքայէլ Կալինինի լուսանկարին ներքեւ ղետեղուած է տասներեքերորդ յօդուածը սահմանադրութեան, որ կ'ըսէ. — Սովկտ Սոցիալիստական շանրապետութիւններու Միտովինը զաշնակցային պետութիւն մըն է, կազմուած հիմովը կամաւոր ընկերակառնութեան: Սովկտ Սոցիալական շանրապետութիւններն ունին հաւասար իրաւունք:

Եզրայրական սիրով ու համակրանքով անկեղծ ժողովուրդներու այս ընդարձակածաւալ երկիրը կը գրաւէ երկրաշնդի մէկ-վեցերորդ ցամաքամասը — աւելի քան ութը միլիոն հինգ հարիւր հազար քաղաքացուի մզոն տարածութիւն: Աշխարհի ամենէն հզօր բանակովն պաշտկուած այս հակայ պետութիւնը, ըստ 1940-ի մարդահամարին՝ կը պահուած այս հակայ պետութիւնը, ըստ 1940-ի մարդահամարին՝ կը համէր զրեթէ երկու հարիւր միլիոն քաղաքացիներ, որոնց կողմէ ուղղակի ընտրուած ներկայացուցիչները նիստ կը դումարեն պատմական Մոսկուայի մէջ եւ կը գծեն օրէնքներ՝ բանտներն ու զիւրացիները մզլու բարձրագոյն զարգացումի, առանց խորութեան:

Սովկտ Միտովեան սահմանները որ արեւելէն կ'երկարի Բարրադեան լեռնաղթապէն եւ Պարթեան ծովէն մինչեւ Խաղաղական Ովկիանոս, եւ Բեկոսային ծովէն մինչեւ Մոնկոլական հովիտները, կը պարուենակէ համայն աշխարհի բնական հարտութեան ամենէն ճոխ հանքերը: Եւ իրականութեան մէջ միակ երկիրն է որ կրնայ ինքնաբաւ ըլլալ երբ օգտագործուին իր հողերուն բոլոր բեղմնաւոր երակները:

Աստուածատուր ճոխութիւններուն այս գանձարանը, Սովկտ Միտովեանը, երբ հիմնուեալ, հաստատ ու ամուր, խիլայի ձեռներէցուութեան ու անտպառ դուրդուրանքովը Լէնինի եւ Ստալինի, 1922-ի Դեկտեմբեր ամսոյ երեսունին, Առաջին Համապետարի յայտապի ճախալ կը կրէր անունները միայն չորս հանրապետութիւններու — Ռուս

սական, Ուբրանական, Սպիտակ Ռուսական եւ Համակողմանեան Սովէտ Դաշնակցային Սոցիալական Հանրապետութիւնը, որուն մէջ արգէն իրեն յատուկ դիրք մ'ունէր Հայաստան:

Երբեմնի անուս եւ շարունակ թշուազիւզացիներու եւ բանուորներու այս ցանցային սեփութիւնը հիմա կը կատարարուի նոր վարչաձեւով մը, որուն տեսականացումն ու սպահարկութիւնը լայն չափով վրատահունած է ժողովուրդին ճոյզն ելլած դազախարապաշտ ասպնորդներու: Անոնց ընկերային միտքն ու բանը անտեսական արդարութեան թարմ շունչ մ'ունի: Պետութիւնը տառացիօրէն գործի կը վերածէ սկզբունքով իւրացուած իտալաները: Ամէն գործ կատարական հսկողութեան ենթակայ ըլլալով հանդերձ, դեռ կը պանուին շրջաններ, ուր արտաճուած է փոքր շտաբներով արտադրութիւնը, պայմանաւ որ անհատական գործերով զբաղող արհեստաւորներն ու արուեստագէտները իրենք բանին ու չհահագործեն աշխատուորներ եւ ուրիշներ:

Տրուած վիճակագրական ցուցակները ցոյց կուտան զարմանալի վերելք բոլոր հանրապետութիւններուն մէջ: Ինչպէս բազմազանի ճարտարարուեստները, այնպէս ալ հողագործութիւնը, անասնաբուծութիւնը, անտառամշակութիւնը շատ յատկաբար ինչ ունեցած են: Ամէն հանրապետութիւն ունի իր գիտնականներու կաճառը, թատրոնն ու պալէն, մամուլն ու զբոսանքութիւնը, բարձրագոյն ուսումնարանները: Պատերազմէն առաջ ամբողջ երկիրն մէջ կար երկու հարիւր քառասունը երկու հազար եւ չորս հարիւր հաւաքական աղարակ, ուր կը բանէր բնակչութեան քառասունը չորս տոկոսը: Որով ճարտարարուեստի աշխատաւորութիւնը կը կազմէր երեսունը երկու տոկոսը, իսկ զբաւենեակին պաշտօնեաները կը կազմէին տասներեօթը տոկոսէն քիչ մը աւելին:

Բազմազգային տարրերով բազկացեալ այս սեփութիւնը ներկայիս իր մէջ կը պատասպարէ հարիւր ութսուն տարրեր աղբիւր, ցեղեր եւ սոհմեր, որոնցմէ վաթսուներ լրովին կազմուած փոքր ու խոշոր աղբիւր են: Եւ այս հոյակապ դանդուածային միութեան մէջ Հայաստան ամենէն պրոտիկն է, հողովն ու բնակչութիւնովը: Իր տասներկու հազար քառասուներ մըն ասճամաններուն մէջ կ'աղբին զերեքմէ մէկ ու կէս միլիոն ժողովուրդ, որոնց մէջ կան թաթարներ, քիւրտեր, ռուսեր, պարթեաներ, պարսիկներ եւ թուրքեր: Հայերը կը կառնեն ամբողջութեան չորսհինգերորդը:

Իրաւ է որ Հայաստան չունի Վրաստանի արջնաբարային հարստութիւնը, եւ ոչ ալ Ատրպէյճանի իւզին շոնճարանը, բայց մեծ չափով ուժ կը տրուի քիմիական ճարտարարուեստին, անաշխութեան ազգայնաբանութեան արտադրութեան, բամբակեայ եւ մետաքսեայ հիւսուածեղէնի եւ դրոզահիւսութեան արհեստին:

Որովհետեւ իր բնական հարստութեան աղբիւրները նուազ են եւ որ

իր բարեկեցություն թիւր քիչ՝ Հայաստան պարտաւորւած է անհուն ճիւղերով մրցիլ իր քույր հանրապետութիւններուն հետ, ոչ թէ անոնց հաւասարելու, որ մարդկօրէն բացարձակապէս անկարելի է, այլ ազապուցանելու Սորձրդային Պետութիւններու Երեսօխոսանական Ժողովին թէ անիկա հետզհետէ կ'արդարացնէ իր պատմական ժառանգութիւններուն ազուտը յատկութիւնները, եռանդազին դորձ ածելով իր ուղին, իր միտքը, իր ուժը:

Ու պիտի գայ այն օրը երբ իր սահմաններու ընդարձակումովն ու ներգաղթողներու անձայր կարուաններովը տիրանայ նորանոր հարբստութիւններու եւ վայելէ օժանդակութիւնը բազմատաղանդ հայրենակիցներուն: Այն ատեն, ինչպէս որ անցեալ քսանըճինդ տարուայ ընթացքին իր հայրենասէր մայրերուն երկունքովը կէս աւ կէս կրկնապատկեց իր բնակչութիւնը, պիտի մրցի իր հասակակիցներուն հետ ու պիտի ստանայ զնահատութիւնը իր եղբայրակիցներուն, իր ընծային արժէքովը, իր վաստակին չափովը:

Այլ վաղուան երաշխաւորութիւնը կարծես չօջափելիօրէն կը տեսնայ մարդ երբ կը կարգայ Տասնրկեց Սովէտական Հանրապետութիւնները փաստարանոյ հանդէսին ամէն մէկ տողն ու էջը:

Յունուար 13

«ՀԱՇՏԱՐԱՐ ՇԻՐԻՄԸ»

Երիտասարդ գրող մը, որ նախընտրաբար իր շխտակ անունը ծածուկ պահելով՝ իր առաջին վէպը, «Հաշտարար Շիրիմը», ստորագրած է Լուսիպրիես գրչանունով, աճիս մը առաջ հոս ժամանեց:

Ան ծնած է Բաբու գաւառի Ձկթ գիւղը՝ կը հաղորդէ Լուսիպրիես երկու հարիւր էջերով բարկացեալ գրքին հրատարակիչը, Աթէնքի Ատրուշան տարբանի անօրէն Պր. Մ. Յ. Բարդիկեան, և ծննդավայրէն ոչ մէկ յիշատակ ունի, վաղահաս պատերազմին պատճառաւ: Անոր մանկութիւնը Խարբելոյ կ'անցնի, յաճախելով ստորիններու դպրոցը: Հոն ստորերէնի հետ կը սորվի հայերէն գիր-կապը, մօրմէն: Ապա կը մտնէ Խորաբաց ամերիկեան որբանոցը: Շուտով մտլըր կը մեռնի: Եւ արտագաղթի օրերուն՝ իր բախտակիցներուն հետ՝ կը փոխադրուի Սուրիա, ապա Պոլիս, և ի վերջոյ Յունաստան: Բօրֆու, Աքրիլէանի մէջ կ'ըլլայ բարձրագոյն երկրորդ կարգի աշակերտ: Կը կարծուի ծնած ըլլալ 1912-ին:

«Եւ այժմ, կը յաւելու հրատարակիչը իր «Երկու Խօսք»ին մէջ, այս ծանօթութիւններով երբ կը կարգանք իր նախախայրիքը, չափազանց պահանջկոտութիւն պիտի ըլլայ կատարեալ ու անթերի երկ մը սպասել, երբ հեղինակը չունի ստոր յաւակնութիւնը և իր համեմատութեանը փաստը կուտայ ծածկանունով շղարչուելով»:

Սակայն ընթերցողը շուտով կը ծանօթանայ Լուսիպրիեսի գրիւռ հարազատ կերպին, «որ այնքա՞ն անպահօճ և բնական լեզուով կը փորձէ պատկերացնել իւր տարալիք Երիտասարդութեան ամեօրեակեանքէն աւնուած» լայն փորձառութիւններն ու տպաւորութիւնները:

Այս վաւերութիւնը աւելորդ չի գտնէր կարգացողը, կը յուանար, երբ սիրեցինք դաշն հոս փոխադրել իբր նախաբան մեր հետագայ ընթերցներուն: Այդ հարկաւոր է, որովհետեւ կը հաւատանք թէ «Հաշտարար Շիրիմը», իր ամբողջական տարազով՝ կը պահանջէ ուշադիր հետաքրքրութիւնը մեր յայտնի քննադատներուն, և խանդավառ ընդունելութիւնը ընթերցող խաւին:

Բնական կեանքէ փրցուած է այս վէպին նիւթը: Ամուսնացեալ, և հայր՝ մատղայ գաւկի մը, Պատրիկ կը սիրահարի գեղանի Փրանսուհիի մը: Շուտով կը լքէ իր կազմած տաքուկ յարկը և կ'երթայ բնակելու սիրուհիին քաղաքը, մտնալով կ'ենն ալ, Երեխան ալ: Շատ կարճ տեւող երջանիկ պահերուն նախ կ'իմանայ և յետոյ կը տեսնէ Լիտուայի նոսրաները լուսնոտի: Իսկոյն կ'որոշէ մտնալ գանդի ու վերադառնալ իր Մարբուհիին գերիւր, որը, կորսնցնելով մանկիկը՝ և կեանքէն յուսա-

քաղաք մը, ուր նոյն պաշտօնաւորն կ'ըրար Պատրիկ: Լիտիային հայրը, հարած ու մաշած ծերունի մը, դայն կը դիմաւորէ եւ շնորհակալութիւն կը յայտնէ այդ այցելութեան շնորհած պատիւին համար: Մարդը կը ջանայ «Ջուրին վրայ ձգուած ախտաւորի մը պէս հաւատարակչութիւնը պահել»: Յարգանք կ'ընծայուի հիւրին եւ իրիկուան երկու սիրահարները կը մնան ստանձին, իրենց «մօտ կայ միայն լուսինը, որ պատուհանէն ներս սպրդած էր»:

Եւ յարմար ստիճիւն է հիմա հարցնելու՝ «ընէ՛, ինչը բեմ, իտե՛, կը սիրե՞ս դես, Լիտիա...»: Չարահիճի ժպիտ մը կը խաղայ օրիորդին դուարթ դէմքին վրայ՝ ամօթխածութեան յայտնի դիմերով: Այս բարձունքին վրայ չի մնար ամէն բան: Յաջորդ օրն իսկ կը պատահի անխուսափելին: Լուսնոտի տուայտանքը իջնելով աղջկան մարմնոյն բոլոր երակներուն մէջ՝ դայն կը ցնցէ, կը դարբէ, եւ երբեմն այնքան շէնող ու զբաւիչ անոր դէմքը կ'նստանայ «կաւ՛ ամառն մը անհրապարկ գոյնը»:

Մարբուհին, այն անուշիկ աղջիկը ահա՛ կ'երեւնայ իր երեւակալութեան ստջեւ: Ու իր չքովանքը շուրթին ծայրը պատրաստ է արդէն: Պիտի այցելի դաւկին դերեզմանը: Իր ներսիդին ձայն մը կ'ընէ, «ո՛ւ, ես չեմ կրնար երկու տերտէ ծառայելու ընտրութիւն ընել, պէտք է մեռնի մէկին յեշտասիւր, որպէս զի սպրի միտնիր»: Ու իր ետսպաշտի այս հողերանութիւնը կարծես կ'ըմբռնէ Լիտիան, ինչու որ առանց ընդդիմութեան թոյլ կուտայ որ ան հրաժեշտ աննէ իրմէն: Արդէն «հարաւ սեկնող շողեկառքը ժամը 11-ին պիտի ծեծէր իր ճամբուն վրայ պատկած երկաթները»:

«Վախկոտութիւնը իր քայլերուն մէջ», ան կը դառնայ յաճախորդ՝ գինետան ու սրճարանին: Օղին մասամբ կը կարծրացնէ իր գլխնութիւնը: Կեանքի ցուրտ ու բիրտ իրականութեան հետ հաշտ ըլլալու գիտակցութիւնը հիմնական է: «Վերջ ի վերջոյ ի՛նչ է մարդկութիւնը՝ ըսածու, օր մը վատին, օր մըն ալ բարիին խաղալիքը»: Այդպէսով ալ կը դատէ ամէն ինչ, նոյն իսկ կը ճանչնայ իր սխալները, կը վայելալէ դանձը, կը խոստովանի իր մտերիւնին, Հանրիին, որ ինք «երբեմնի երկայնատիտ Պատրիկը է՛, այն Պատրիկը, որուն համար սուտը, խարկանքն ու կեղծիքը արկածախնդրութիւններ էին»:

Այս ինքնաճանաչումի լայն ողիւով կը դիմէ, երբորդ անդամն ըլլալով, Յղութեան Քոյրերու հաստատութիւնը: Մարբուհին, պարտէզին մէջ, արեւին դիմաց մարգանք կ'ընէ, մինալը, ինք արդէն դարպասած է հէք աղջիկը ու անոր կը պապատի, — «Այո՛, Մարբուհի, թերեւս առարկես թէ սէրը անթառամ կը մնայ, չկորուսիր: Ծիշտ է, երբ սէրը պատճառներ չունի ամբասիր շմալու, երկարատես կ'ըլլայ ան, բայց չէ՞ որ Լիտիային հանդէպ ունեցած սէրը բնաբոցաբոցի էր, անձանթով ուժի մը ծնունդն էր, այժմ կ'ըր այդ կաշկանդումը չեմ գրաւ վրաս, կ'ատե՛մ, կ'ատե՛մ դայն: Այո՛, Մարբուհի, հաւատա՛յ, որ անկեղծ եմ քեզի հանդէպ: Քու սէրը աւելի նուիրական է, երկար տարիներու կեանք ունի»:

Մաքրութիւն, սակայն, կը տառապի, որովհետեւ վճարած է մտնալ իր ապերախտ սովորները, պարզապէս անոր խնդ աքարքներուն թողուցած տխուր արդեցութեան մղումով հիմա պատրաստ է հրաժարելու աշխարհային կեանքէն, որ այնքա՞ն քաղցր է, եւ նուիրուիլ հոգեկան ստանձնութեան: Այդպէս տարօրինակ են մարդիկ: «Ոմանք կեանքէ ծանծարագած՝ արտաքին վայելքներուն կ'ուզեն նուիրուիլ, ուրիշներ արտաքին տաղտուկը ճաշակած՝ զրուանքով կը քաշեն վարպտոյրը հինին դէմ»:

Այնքա՞ն կակրծ ու կարօտ ապրած՝ Մաքրութիւն հիմա դառն բաժակ մըն ալ պէտք է բմպէ, վատարկով իր բովէն մէկը, որուն մօր ստիւքին կակթովը գրեցաւ, եւ որուն առաջին սէրը վայելեց, առատօրէն, եւ որուն արեւնին ուժովը եղաւ մայրիկը անոր գաւկին: Բայց ինք Յղութեան Քոյրերու սա չըջանակին մէջ պիտի համակերպի ստեղծել «նոր կեանք մը եւ կը յուսայ դանել հին եւ նոր սրբութիւններուն հանդէպ յարգանքի անկեղծ իմաստ մը»:

«Անոր ձայնը», կ'ըսէ Պատրիկ, «երկաթապոքի մը մուրճին հարուածին արդեցութիւնը տուաւ սկանջիս»: Յետոյ, սակայն, «Իւրաքանչիւր բառի արտասանութեան երբ հոգեկան փլուզման մը սարսուռը կ'ապրէր Մաքրութիւն, անոր աչքերը արտասուքի ծով կը դառնային»:

«Հաշտարար Երիմբ» Լուսիպրիս կառուցած է ինքնաշատուկ տարողութեամբ: Ոճը, իրբեւ նոր ձեւ, տիրական է վէպի ամբողջ ընթացքին: Կարճ նախադասութիւններով կարճուած պարբերութիւնները, որոնք սեղմ ու կոկիկ են, գլխաւորապէս իմաստ ունին: Անտարակոյս որ չափազանց հանդարտ է ու խոհուն Լուսիպրիս երբ կը պատմէ, անոր տենչն է էտպէս զինք կարդացողին չպատճառել տաղտուկ, ոեւէ ձեւով: Անոր նկարագրականին չպարներուն զոյններն անգամ ծանրաբեռնեալ թանձրութիւն մը եւ կոշտութիւն մը չունին: Առհասարակ թոյլ կուտայ որ ընթերցողն ալ քեջ մը իր կողմէն աւելցնէ երեւակայութիւն: Լաւ պիտի իտասկցութիւն ստեղծելու թէքները, ինչպէս որ գլխէ շարի եւ կէտի տարողութեան բաւականութիւնը: Կ'զրուանայ, յայտնիօրէն նոյն խոյ, հեղինակի հանդամանքը չյայտնել, յաճախ, կամ բնաւ:

Մենք ալ կը ձայնակցինք Պ. Մ. Յ. Բարթիկեանի՝ հրատարակաւ կրկնելու անոր սա խօսքերը.— «Բաջալեբանքը պիտի սրբաբոլէ այն թեթեւութիւնները, որոնք կրնան գտնուիլ ներկայ գործին մէջ, եւ մենք ապագային պիտի ունենանք յանձին հեղինակին արժանաւոր գրող մը՝ մեր գրական-փնդարական աստղաբէզին վրայ»:

Լուսիպրիս, բուն անունով Պօղոս Եղաբեան, կը յուսանք որ նորանոր գործերով պիտի դայ իր վրայ հրաւերելու այս տեղի լայն ընթերցողներուն սէրն ու զուրուբանքը:

«ԹԻԻ 217 ԱՂՋԻԿԸ»

Մոսկուայի և Թաշքենդի սուուխիօներուն մէջ խնամով նկարուած այս հոյակապ պատաստը, որուն նուազը յատկապէս յօրիներ է Արքասանդր Սաչատուրեան:

Եղալի Գերմանիոյ մէջ կատարուած սճրագործութիւններու մասին բաւական համողիչ մանրամասնութիւններ տեղեկապէսցին յայտնի գիւնուորականներ, ծերակուտականներ և խմբադիրներ ու անտարակոյս որ վազը երբ առեան հանուին մէկ մասը պատասխանատուներուն՝ միլիոնաւոր դրճներուն հանդիստը չխտովելու խղճով պիտի կառավինառ ճամբուին անոնք, առանց բացատրութեան:

Հաւանաբար դանուին թոյլ կամքի տէր մարդիկ որ մտածեն նոյն իսկ ազատ արձակել այդ մարդասպանները, այն ստարկութեամբ թէ արդէն պատերազմը վերջացած է ու հարկ է որ վէրքերը դարձանուին, եղբայրսիրութիւնը բնաբան ընելով յարաբերութիւններուն: Բայց այդ կարելի անձինք տեսնելու են զեղբան հասարակութեան անդուծ վերաբերմունքը որ կը պարզուի «Թիւ 217 Աղջիկը» շարժապատկերին մէջ:

Թանկան ալ մխոյցած է բարձրութեան որ կը դիտէ Մոսկուայ երևուած բարձրահարթ գերմանացի զերինները, որոնք, ապտտ, վիրաւոր, մաշած ու ցնցոտխապտտ, խրոխտ կարմիր բանակայիններու: Ըուրջ հակոդութեան տակ կը տարուին քաղաքի բանուկ փոզոցներէն, իրբև ազացոյց Սորճրգային Միութեան տարած մեծադոյն յարթութեան, որով ապշեցաւ աշխարհը: Հապիւ քսանը՛նից տարեկան, բայց տարիներ որպէս վաճառուած զերի՝ աննկարապելի շարչարանքներ կրելով Գերմանիոյ մէջ, Թանկան հիմա սպիտակած վարսերով պտտաւ մըն է: Անիկա առաջ կ'անցնի, եր թեկապէ իր քոյրերուն բնաւ չկարեկցիլ զժրատմութեանը վրայ նստիլ զինուորներուն, որովհետև անտեք ոճիւրի ստեղծագործիչներ են: Եւ ոչ միայն համարդեատակիւնները, այլ զերման զեղազորքը, անտիկիկներ, հոգադործն ու նպարտվաճառը, ամէնքը:

Ու պատատուին իւրաքանչիւր շարժը մեր սոճևե կը պատկերացնէ անտանելի կեանք մը: Ամէն հասակէ ու սեռէ խորճրգային քանտք ոճիւրի լեցուած դոց ու անմաքուր կատաչարքերուն մէջ, ստտիկաններու բերտ ու թրքատիպ վարժունքին ենթակայ, լման շարթուան մը տևադուրթեամբ, կը տարուին Գերմանիոյ մէկ քաղաքը, որուն բնակչութիւնը իր արևնակիցներուն ստեղծութիւնովը զինովցած է: Մեծ շուկային մէջ

Համարէ անտանկի բարբարոսութիւն մը ու խոյանալով նաղիին վրայ, դա՛ն ուժով կ'սպտակէ :

Եւ սատիկանութիւնը կը տանի թանխան բարեկարգելու : Խորշի մը մէջ կը բանտարկուի անիկա, անօթի ու ծարաւ : Երբեմն դուրս կը հանուի ու քալել կը պահանջուի անկէ : Անիկա ուժաստար ըլլալուն՝ կը տատանի ու կ'իշխայ : Ոստիկանը դոյլով ջուր կը թափէ անոր վրայ ու զարձեալ կը բանտարկէ :

Այլ խոչտանդուածներուն ատեն թանխայի երեւակայութիւնը կ'երթայ մանկութեան ու չարահասութեան օրերուն : Նախակրթարանի աւագները հանդէսին իրենց կը խօսի ինչ աղապատ ուսուցիչը, անոնց խորհուրդ տալով որ բոլոր մարդիկ, որ որ կը գտնուին, ինչ զոյն ու հաւատք ալ ունենան, բարի են, սովէթ քաղաքացին յարգելու է անոնց իրաւունքները, պաշտպանելու է անոնց դատը, սղոյիւ ու մարդկային վերաբերմունքով : Բայց թանխայի ներկայ վիճակը : Ո՛հ, ինչքան ախալ եղած է իրեն ջամբուած դատախարակութիւնը, ամէն մարդկային արարած նման չէ, այլ սեղե սեղ տարրեր է, հոս, Գերմանիոյ մէջ, ան վայրի դադան մըն է, չունի խիղճ, չունի բնազդ, չունի մտեմ գաղափարապաշտութիւն : Ա՛խ, երանի թէ ինք վերապրի, վերադառնայ երկիր, իր քաջած գրկանքները պատմէ իր քոյրերուն, համոզէ ամէնքը, որպէս զի երբ ի՞նչ դատաստանի օրը, իր ժողովուրդն ու պետութիւնը կնքեն վճիռը բոլոր զերմանացիներուն, հատիկ հատիկ, առանց անտանալու, առանց ատեաններու մէջ նիստեր գումարելու, արդարն ու մեղաւորը ջուկելու — Գերմանիոյ մէջ մէկ հոտ անմեղ չկայ, չկայ, չկայ :

Սոցոտ մարմնով Քրտուսի տունը վերադարձած օրը թանխան ահանատես կ'ըլլայ զիմնականի սպանութեան, որ ստուօրէն ի դործ կը գնեն ճակատէն արձակուրդի եկած Քրտուսի որդին եւ անոր զինակիցը : Նոյն զինուորը, զուարճանալու համար կը հրամայէ թանխային որ ընթրիքի պահուն սեղանին առջեւ ծունկի գայ :

Արշալոյս չձագած, սակայն, թանխան կը մտնէ զինուորներուն ննջարանը ու խոհանոցէն վերցուցած խոշոր գանակին երկայն շերտը կը խրէ անոնց կտրուրդները, եւ կ'անցնի Քրտուսներու սենեակը, դանոնք կ'արթնոցնէ եւ դանակը ցոյց տալով անոնց երեսին կը թքնէ ու խոզեր կ'անուտանէ : Նոյն պահուն կարմիր Բանակի սաւառնակները կը ումբակոծեն ալք քաղաքն ու Քրտուսներու բնակարանը ստալլին հարուածէն կը խորտակուի, աւերակներուն տակ թաղելով զարշեւիչներու զիակները :

Թանխան կանգնած է հիմա բարձրացող բոցերուն զիմաց ու կը

Հրճուի եւ տիրող կացութիւնէն օգտուելով կը վախճի քաղաքէն, կ'անցնի ասճմանը եւ օր մըն ալ կ'ելլի Մոսկուայի լայն սրողոտային վրայ սլիտելու ցոյցի բերուած պարտեալ բանակները նազի Գերմանիոյ :

Այս ախուր չարժապատկերը կը բովանդակէ նաեւ կարծր ու խորիմաստ երգիծանք մը որ յատուկ է սուս ժողովուրդին ախնա՛ն ատատ զգայնութեան :

ԱՆՈՒՇ ՇԱՐԺԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ

Շնորհիւ մեկինաս Կարապետ Մերձանեանի՝ հայ մեծագոյն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի մէկ ընտիր հէքեաթը, «Անուշ», վերածուեցաւ շարժագետերի, այս տարի, Հօլիվուտի արդիական ստուտիոյի մը մէջ:

Արդէն անոր ցուցադրութիւնը աւարտեցաւ, ու մենք, գրախօսելու միտումէն զերժ՝ նախատիրութենէ մը զրդուած՝ կ'ուզենք վերազարձ ակնարկով մը նշել ժապուէնին վրայ լուսանկարուած այս աղւոր պատմումին արտադրութեան տոնն դո՛՛՛ս զնայած՝ այն գլուխները, որոնք ընդդէմ մէջ այնքան սքանչելի արուեստով մը պատկերած է ճարտար Ֆեդինսկիը: Ուրիշ խօսքով, կ'ուզենք ծանրանայ այս դորժի պակասութիւններուն վրայ, որոնց պատասխանատու են մէկ քանի հոգի, իրբեւ արուեստի մարդիկ:

Բայց ստոնք մասնացոյց ընելէ առաջ, պարտաւոր կ'զգանք զնահատելու ի զորժ զրուած ճիգերը: Ժապուէնի որբաւ, իր անխտար վիճակին մէջ, անշուշտ աղէկցուցիչ է, իր ամբողջական տարգրով, սահայան, կը խնդրէ հանդիսականէն, կը ջանայ համարել զայն, որ ըլլայ բարեացակամ իրեն հանդէպ, որպէս նախնական ժորձ, որպէս զազութի մը զարժը:

Եւ Ջարուհի Էլմասեան, իր հմայիչ երգեցողութեամբ՝ ստաւերագէս կը շոյէ ունինդրին հայրենարտոյժ զգայնութիւնը: Իրաւ որ անիկա կը տիրէ արարուածներուն, կը կենայ գլխացը շատ մը վրեպումներուն: Հարկահանութենէ զուրկ այն խրճիթին մէջ, ուր նանին ճախարակ կը մանէ, Էլմասեան, իրբեւ Անուշ, ներկաներուն ուշադրութիւնը իր վրայ կը հրաւիրէ եւ կ'ուզէ որ բնաւ չնմարտին խզաթիւրումները այն տեսարանին որ պէտք է համարատախանէ Լսոյի լանջերուն վրասընտակ հովիւներու կեանքին:

Իսկ Սեդրակ Վարդեան, վարժ, խանդոտ ու զրաւիչ սերահար մըն է, թէեւ իրեն յատուկ նուրբ շարժումներով աւելի յարմար տեպ մըն է քաղերնի կեանքէն վերջուած, քան հոյիւ տղեկը, որուն թարմ օրերը զինք աճեցուցեր են սարերուն վրայ, ձորերուն մէջ, կըշտ, խնօք, բարբի կենցաղով մը:

Այսպէս են նաեւ միւս գերակատարները, ոճանք քիչ մը աւելի վառ-վրտուն, ուրիշնը ալ չոր ու անհարթ զեղջիկային սպրումին, մանաւանդ տղոց այն սահճ զեղերումները ազլէկներու վիճակ սարքած տեսարանին մեթակայքը: Ո՛հ, ի՞նչ տղեկ էին աչք տղաքը, զուր սաւք կըող պատանիներու համբարը կը յայտնէին, եւ ի՞նչ անհարարցր օրիորդներ:

Մինչդեռ Թումանյանի ազնիւները այնպէս կարմիր այտեր ունէին, պայծառ աչքեր, թոխալով, խնդալով, ուս ուսի տալով կ'երգէին, զընդացնելով հայոց այն շքեղ սարերը: Ու երեւակայեցէք այն ցալտուն ճուրք որ իրբեւ արբիր ներկայացուեցաւ: Արեւելքի արբերները, կառուցուածքով ու զիրքով, արդէն վիպային հմայք մը ունին: Կոժերով հոն զիմոյ կանայք կը յամենան, կը խօսին, կը պատմեն, մանաւանդ կ'անմահացնեն սիրահարութիւններ, պատմումներով, երգերով:

Լեւներուն եւ հովիտներուն տեսարանները գեղեցիկ ու տալանորիչ են, բայց բեմափարը կընար օդապարծել Հօրթլուսի ստուերոյն տրամադրած սակի պատահութիւնները, ստանց ոչինչ զոհելով բնադրէն՝ Անուշը բման փոխադրելով ժապաւէնին վրայ: Այլեւս ընդուններ են յամաներն ալ որ շարժապատկերն շատ աւելի բան կընայ պարունակել իրաւ ապրումներուն յարմարելու՝ քան բեմը, որ համեմատաբար սահմանափակ միջոցներ ունի իր տրամադրութեան սակ:

Դեկտմար Վարդան, ի հարկէ մեզի անձանօթ պատճառներով, զիջած է բնադրէն շփոխադրել իր մանսքրիփրիմ մէջ Անուշի նախերգանքը, որ իսկապէս հիանալի արար մըն է, պարերով, երգերով, տարադներով, հոն պարզուած տեսարանին մէջ պիտի տեսնէինք հուրերներ «բարձրած լուսնի նուրբ շողերին»: Նաեւ ան համարձակեր է ջնջել այն հատուածը, ուր թշնամութիւնը կը պատկերէ հեղինակը — «Ընկեր բարեկամներ զնայելն, եկան, կրկին հաշտութեան շնչաւ մի հնար»: Եւ զիշերով անոնք զուցէ «մէկմէկու հօտից ոչխար են քշել», եւ կամ մէկի զկ'ը, զիշերուայ ժամին հրով բռնկաւ»: Ահա թշնամներն վաւերացընող զօրաւոր փառսեր, որ այնքան սուտ կը հայտնաբերէին զիւղացիներն ու լեւնարեակ ժողովուրդը: Ասանկ զրուսդի մը պատկերացումը ի հարու կը կը պահանջէ զեկամարէ մը՝ ունենալ գիտալցութիւն հայոց հին կեանքի մասին: Վարդան յայտնօրէն չունի ստիկա, բայց ան կարող կեանքի մասին: Վարդան յայտնօրէն չունի ստիկա, բայց ան կարող էր որոնել թեկադրութիւններ, որոնք տալու արամադիք մարդիկ գեռ կան այս գաղտնիքն մէջ:

Հարուստ զոյններով հատուած մըն է տասնրիններորդ զլուխը բնադրուին մէջ: Ամբողջ ամիս մը խումբը, զինուած, սարեր ու ձորեր ստանարին մէջ: Ամբողջ ամիս մը խումբը, զինուած, սարեր ու ձորեր ստանարին մէջ: Ամբողջ ամիս մը խումբը, զինուած, սարեր ու ձորեր ստանարին մէջ: Ամբողջ ամիս մը խումբը, զինուած, սարեր ու ձորեր ստանարին մէջ:

— Հալալ է արդիւն, ա՛յ իգիտքերիւն,

— Ահա քէ ինչպէս կը փախցընեն աչքիկ:

Մինչդեռ Մօսին միտմենակը կը հետապնդէ սիրահարները, որ ապանէ, սիրտը հովանայ: Ու օր մըն ալ «բարդուր կանանց մէջ, մուսթիւն թարուն, չորերը պատտասած, տխուր, զլխիկար, Անուշը ձորից եկաւ հօրանց սուն»:

Ահա հօրանց սուն՝ իսրահայուր պատկեր մըն է քան ստեղծուած Մօսիի մը որ երկու ընկերներով, ձխուր կը հետապնդէ Մարոն:

յին, ինչպէս որ կ'ընեն Ուէլտի աւագակները, հարաւու ու ստոն ստեղծութեամբ: Քումանեանի մարդասպանը տարրեր է: Երբ ան գիւղ կը վերադառնայ «ղէմքը աշխարհում, քարտածքը մոլոր, տարաւի է կաթում աբնտ աշքերից եւ կեղտաբանքն փոխուած է բոլոր»:

Ատիկա ճիշտ կերպով կը պարզէ արեւելեան ժողովուրդի հոգեբանութիւնը: Ան սպաններ է իր մտերիմ ընկերը, եւ ուրեմն ողջ գիւղը գլխը պիտի աշպանէ, մինչեւ իր մահը:

Եւ կայ սա պակասութիւնը: Չար կղբաւրն գեռ չի վերադարձած դատէն, Անուշի հայրը, խոժոտաղէմ, ալեւոր մարդ մը, կը թափէ իր թուքն ու անկէքը անբարձր աղջկան գլխուն:

— Դուրս գնա, կորիւր այ լիքք անգգամ,

Սեւ ու սուգ լինի քագ ու պակղ:

Այդ պահուն, սակայն, տանիքին վրայ խոնուած ամբօրը վար կ'ընէ մեղմելու հօր բարկութիւնը: Կուգայ նաեւ գիւղի քահանան, սրտակաւելի, հսկայ, ալեւոր: Ան կը խրամուտէ Անուշին:

— Մի լար, իմ աղջիկ, ինձ խոստովանիր

Եթէ սիրում ես՝ էլ դարձ մի անիր

Պիտի պըսակեմ ես ձեզ անպատեալ:

Բայց ժողովուրդը կը հասաչէ, գուրբը յանկարծ ազմուկով կը սրտէ: Մէկը սպաննուած է: Մօտին սպաններ է Սարոյին: Անուշ կը մարի: Չուր կը հասցնեն:

Յետոյ ամբօրին մէջ «մենակ մի հոգի անզուսպ կատարած՝ հարայ է կանչում, կըսէր պոկում»: Տարարազը հովիւի մայրն է որ խելագարի պէս կը բառաչէ, կուրայ, կը վազէ գէպի ձորը, ուրկէ կը բարձրբանայ անոք տխուր գոսոցը: Ապա կանայք անոք ետեւէ կ'ընեն ձոր, ողբալով, գիտիկն շուրջ կարգ կենտրոն: Կուգան նաեւ Սարոյին ընկերները, մութիւն, կը նստին քարերուն վրայ, հսկելու գիտիկն: Անոնք կը մտածեն «անտէր մնացած ոչխարի մասին, անձար մնացած խեղճ կարի մասին»: Եւ մայրը կտորած սրտին լարերուն վրայ կ'ածէ մորմօքի տխուր կղանակը:

— Ընչի՞ չես խօսում, ընչի՞ չես նայում

Իմ օր ու արեւ, կեանք ու ջան՝ որդի:

Ու ազաբ ձորին մէջ, գետափը, սրտմաշուր ճիւղով փոս մը փորելով՝ հոգին կը յանձնեն գիտիկ իրենց ընկերով: Մաս ու ծաղիկ կ'արտասուեն ու ձեւը Դեւրեպն ալ ահեղ ձայնով կ'ընթացէ վսեմ շարական:

Քումանեանի Անուշը սրտով շատ աւելի բարձր է քան Անուշ շարժապատկերը, մեկի համար:

ՍՄԲԱՏ ՄԱՆՈՒՍԱՐԵԱՆ

պահելու անապարտ, ընտրելով և և իւրացնելով բառեր, որոնց տեղ ժողովրդը, մեծ մասով, յաճախ կը գործածէ թրքերէնը, կամ հնուց ի վեր սխալ ըմբռնումով:

Ատիկա կ'ապացուցուի Հայկական ժամի երկու տարբան յարադրելներովն հարմուած զիւրբերուն բովանդակութեամբ: Իր նախաբանին մէջ Տխմար Սարգիս վաստահ շեշտով մը կ'ըսէ թէ՛, թատիժամին դերն է «մեր գմայելի լեզուի և երաժշտութեան տարածումը, մանաւանդ նոր սերունդի ներկայացուցիչներուն մէջ», ալլապէս ան կը կըթէ, կը դատախարակէ, ազգային ային կը ներշնչէ, նման զզրոցին որ առհասարակ կը ձգտի «օրտակար մարդ ընել հայը՝ ազգին ու հայրենիքին համար»:

Եւ որպէս զի իր տուրքը ստաւելապէս հաստուցանէ իրեն յատուկ սահմանին մէջ, Հայկական ժամը կուտայ իր անտեսանելի բաց մեծ հետաքրքրութեամբ զինքն ունկնդրողին թիւրաբիչ կտորներ, ինչպէս առաջին տարեկրքին մէջ կ'երևայ, օրինակ, բնոյթով բարոյախոսական, հայրենասիրական, գրոտական, երգիծական և զբական, կատարելով ամբողջ արտապրումներ մեր մտածուէն և սրտամտութեան զիրքէն: Եթէ սխալ չէ մեր տեղեկութիւնը՝ Հայկական ժամը, Նիւ Յորքի մէջ, առաջինն է որ իր տեսիլուն մէջ Հայոց Պատմութեան կ'աւանդէ բազմաճապար հանդիսականներու: Ան յաջողած է զիրքէն տակել ազգու կենդանի լեզուով ներբողելու մեր նահապետներուն կեանքը, մեր թաղաւորներուն, մեր նախարարներուն, մեր սպարմախարներուն, մեր հոգեւորականութեան աղուար կենցաղը, սարգային ըմբռնումը, ոչ ոք: Անոնք եղան իրաւ ստաջողողներ գործով ու խոէարով: Մեր զիրք, մեր հաւատքը, մեր մարդասիրութիւնը, մեր հայրենասպաշտութիւնը անոնցմէ ժառանգեցինք:

Այս տղերքը զբերու մեր մտածումին՝ ստանն ըստցր դուզադիտութեամբ ահանատես կղանք հրահանողիչ տեսարանի մը: Մարտիկը, ամսկաւին դեռատի հարս մը, մանկիկին նտուցուցած զլոմացը, անոր կը կարգար «Վոսմշապուհ և Հայ Գիրերու Գիւտը» զլուխը, Հայկական ժամ տարեգիրքէն: Ատիկա կրնան կրկնել ուրիշ մայրեր ալ:

Տխմար Սարգիս ըլլալով երաժշտակար և մասնաւորապէս իր երգերուն եղանակ մշակող մը, կը յաւանի, և իրաւամբ, որ «Հայկական ժամը արտասահմանի միակ հաստատութիւնն է որ ունի հայերէն երգերու և երաժշտութեանց ամենաճոխ հասարածուն: Բարմաթիւ հայերէն երգեր ու երաժշտութիւններ, որոնց ձայնապրութիւններն իսկ չեն զբանուիր հրապարակը, մեր կողմէ ձայնապրուած և սկսեաւտակի վրայ ստնուած են»:

Իր երեսուն հարար ունկնդիրներուն, որոնցմէ շատեր թիւթ կարգալու սրտահոսութիւն չունենարով, գրեթէ մեկուսացած են ազգային կեանքէն, Հայկական ժամը վերջնա սկսաւ նաև տալ ազգային լուրեր, դանտը թաղելով դանապան լրագիրներէ: Հիմա այդ չկարողացող հասա-

բակութիւնը գոնէ զարդար մը ունի թէ արդովին ինչ կ'ընենք, մեր գասն ու իրաւունքը ինչպէ՛ս կը հետաքննենք, եւ ո՞ւր կարելի պիտի ըլլայ հասնիլ :

Ինչպէ՛ս մեր մամուլն ու դրականութիւնը, երաժշտութիւնն ու նկարչութիւնը, արուեստի միւս ճիւղերու կողմին Հայկական Ժամն ալ, շարժին անդամ մը, «կը ցնցէ անտարբերութեան փախէն վարակուած եւ ալլասերման ճամբան բռնած արդարեւները, կը զօրացնէ անոնց հաւատքը գէպի հայ արդը եւ գէպի մեր պատմական հայրենիքը» :

Այսքան կարեւոր ստաքելութիւն մը կատարող Հայկական Ժամը շունենալով մեկեանս մը իր գոյութիւնը պահելու, կ'սպառնի վաճառականներու սահմանսփակ ծանուցումներուն եւ հայ կազմակերպութիւններուն տուած յայտարարութիւններուն : Ահա՛ թէ ինչո՞ւ անխուսափելիօրէն այս ձեռնարկն ալ իր տարադրօլը չստ կը նմանի տեղական համանման բատիոժամերուն — ընդմիջում, անպատշաճ յանկերդ մը, անապարեցե՛ք, քանի դեռ ո՛ւշ չէ, գնեցե՛ք, շուտով : Ասոնք ալ ստիպին չեն դոցեր Հայկական Ժամին ընթացիկ ծախսերը, եւ տնօրէնութիւնը պարտաւորուած՝ կը հրատարակէ տարեդիրք մը եւ կը սարքէ տարեկան հանդէս մը, որպէս զի հայ ունկնդրին հանդէպ իր ստանձնած պարտականութիւնը ըլսովին կատարէ :

Տիանա Սարգիս, Հայկական Ժամի վարիչը, դրաւիչ գաշնակահասրուհի մըն է : Իր գէմքին վրայ խաղցող փպիտին չափովն ունի ետանդ ու առկունսութիւն : Անդադար կ'որոնէ նոր կերպեր իր յայտարարելու հաճելի ընելու, ինչպէ՛ս որ կ'սպաքուցանէ հետզհետէ :

Հայկական Ժամը ալլելս անհրաժեշտ հաստատութեան մը հանդամանքն ունի : Զայն պահելն կարեւոր է, ամէն դնով :

ՄԻՀՐԱՆ ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

Երկուշաբթի օր, Յունուար 10-ին, Բրէտայէթէլբան Շլանդանոցի մէկ լուս եւ անշուք սենեակին մէջ, իր սրտակից արկինջ դուրդուրտ թեւերուն վրայ, իր հոգին աւանդեց մեր դագութի մէկ պատուական անդամը՝ Միհրան Մանուկեան:

Անոր սրտաբեկ յուզարկանքովունը կատարուեցաւ Եարաթ ցորեկին՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ, հոգեհոտը Ջոզն Վարդապետի հոգեկրօնաւորութեամբ: Բարձրաթիւ սարգականներ, բարեկամներ, բնկերներ եւ դրացիներ եկեր էին իրենց վերջին յարգանքը մատուցանելու ննջեցեալին: Անոր մարմինը ամփոփուեցաւ Սիրբ Կրօյ գերեզմանատունը, Հայոց մեռելներու կարգին մէջ, իր աներձային, Անդամնիկ Խոսրովեանի թաղմ շիւթին քովիկը:

Միհրան Մանուկեան, այս դագութի սարգային բոլոր շարժումներուն երբեմնի անձնուէր ու խանդավառ մշակը, ծնած էր Սեպտեմբեր 10, 1888 թուականին, Բալու դասաթի Սլամ գիւղը: Ան՝ իր հօր վարժապետ Դադար Մանուկեանի, եւ մօր՝ Եղարիկ Տօնիկեան-Մանուկեանի տանըմէկ դաւակներէն մէկն էր: Հայրի ստացաւ իր նախնական ուսումը, եւ դեռ սրտամեղի հասակին մէջ, հայրն ու մայրը, դասաթի սովորութեան համաձայն, զինք ամուսնացուցին իրեն տարեկից Ալթուն Խոսրովեանի հետ: Եռտող, սակայն, երկրի նենդ կարգերը պարտադրեցին զինք որ ձգէ դեռատի արկինքը, ծծկեր մէկ հատիկը, ընդարձակ դերդաստանն ու ճոխ տունը, դառնայ սրանդուխտ Ամերիկայի մէջ:

Հոս, իր եղբոր Դանիէլ Մանուկեանի հսկողութեան տակ մնալով առեն մը եւ ինքնաշխատութեան նուիրելով ինքիներ, կը մտնէ դործի, մեքենաներու արխարհին մէջ, նոսի Նիւ Եորք, յետո՛ ֓րաւտէնս: Իր յարատեւութիւնը, վերջին քաղաքին մէջ, զինք տարաւ լաւ վճարովի դործերու եւ արլային ծառայութեան մէջ ունեցաւ դործօն ու բեղմնաւոր շրջան մը:

* * *

Որովհետեւ ներթափառացաւութիւնը, ներկայ ժամանակներու բիրտ հրէջը, չկրցաւ զինք ընկճել ու կաշկանդել, ան յամառօքէն լծուեցաւ սարգային դործերուն, ուր ստանձնեց դովելի պարտականութիւններ: Ամենէն ստաջ, ինչպէս որ կը պահանջէր օրուան սովորութիւնը, մտաւ իր դիւղի, Սլամի, նոր սերունդին ուսում ջաթելու համար կարգուած

Ուսումնասիրաց Միութեան մէջ եւ ունեցաւ եռամեզուն զորքունէութեան շրջան մը: Իր պաշտօնավարութեան թուականներուն դուազդիպեցաւ կառուցումը գիւղի դպրոցին ու յարակից գրադարանին, երկարկանի շէնքարձակ շէնք մը, եւ ուսումնական պիւտձէն ալ կանոնադրապէս ասորքուցաւ տեսչութեան:

Հայ Աղատազրութեան Պատին ջերմեանը հաստատցող մը ԸԱՄՐՈՒՄ իր համեատ ծառայութեան միջոցը նկատեց Սոցիալ Դէմոկրատ Հընչակեան Կուսակցութիւնը, որուն նուիրուեցաւ ամբողջ քառորդ դար, սրտովը, քսակովն ու մտքովը: Վարեց աջը կազմակերպութեան պատասխանատու պաշտօնները անկեղծ, հաստարթմ եւ կորովի եղանակով: Մյթ ամենուն փոխարէն վաստիկն իր ընկերներուն ջերմ վաստահութիւնը եւ հանրութեան ալ յարգանքը, զարգացի շատ մը հայաշատ վայրերուն մէջ:

Չրուսահատեցաւ: Չբարկացաւ, չճանճրացաւ իր սիրած կուսակցութիւնէն: Իր տուած մեծ ուխտը պահեց անվհատ, տեսական ու դրական գործերով: Հրճուանքով կը պատմէր գրուադները իր ընկերներուն, բայց երբեք չէր խօսեր իր գործերուն շուրջ: Իրենը եղած էր պարտականութիւն մը, թեկեւ ու զգայուն, ծանր ու լուրջ, ուրիշ ոչինչ: Իր կուսակցութեան մէկ աշակերտն էր, շրջանաւարտը, մշակը, խոհուն ու ջերմեանոր:

Համաշխարհային Պատերազմի օրերուն ունեցաւ որոշ դեր Հայ Լեզգոններու կազմութեան մէջ, մեծ հանգանակութիւններուն տրամադրեց իր ամբողջ ուժը, բոլոր շարժումներուն, բոլոր պայքարներուն մէջ շրջակիցացաւ, քարեց իրեն յատուկ վաստահութեամբ, լայն ճակատը բարձր բունած, անթերի ու խիղախ, տրամադիր ու կատարեալ աշխով, սիրով ու գիտակցութեամբ:

Մեծ երկրաշարժի օրերուն, Լեւինկրատի աղէտաբերուն օդնութիւն փութացնելու համար ուրիշ բալուցիներու հետ աշխատեցաւ ու կազմեց յանձնախումբ մը, որուն զանձադասը եղաւ ու աջը պաշտօնով պատկան մարմնոյն յանձնեց կոկիկ զումար մը:

Ներգաղթի ու շինարարութեան թուականներուն, դարձեալ ուրիշ հայրենակիցներու ընկերակցութեամբ, կազմեց Բալուի Համագործակցականը, հինը Վերաշինաց Միութիւններու մարմինը, որուն առեւտրական գործը վարեց մինչեւ վերջ: Այսօր Նուպարաշէն ասանին մէջ կայ տութիւնը վարեց մինչեւ վերջ: Այսօր Նուպարաշէն ասանին մէջ կայ փոքրիկ թաղ մը, Նոր Բալու, ուր, մօտադրապէս հարիւր հայրենակիցներու գրասի կն իր սիրելի գիւղացիները, Սղամցիները, երկու տասնեակ թուով:

* * *

Եւ ինչպէս արդարային գործերուն մէջ, ընտանեկան յարկին մէջ ալ այդին վարքեր ցոյց տուաւ Միշթան Մանուէրեան: Լայն շարով սիրեց իր արարողները եւ անոնց պէտքերուն համար ըրաւ անասնկալ զոհողահարապատները եւ անոնց պէտքերուն համար ըրաւ անասնկալ զոհողահարապատները եւ անոնց պէտքերուն համար ըրաւ անասնկալ զոհողահարապատները եւ անոնց պէտքերուն համար ըրաւ անասնկալ զոհողահարապատները:

Ջոյը օգնութիւն հասցնելու իր սիրելիներուն: Բարերարողարար վերապրեկր էին մեծաթիւ անդամները իր տունին: Համախմբեց զանոնք իրարու քով ու երկրէ երկիր պատգնելով զանոնք վերջապէս կարողացաւ այս աշխարհաւեր պատերազմը չծագած անոնց վերջին մնացորդը իր քով բերել:

Սկզբունքով ու կոթեւամբ արժատական էր, արտո ու անկաշկանդ: Եւ արդ խոչալով ալ վարեցաւ ու նուիրուեցաւ Սորհրդային Կարգերուն: Հարստանը գտած էր իր ազահոյութիւնը ու իրբեւ արդ կրնար իր մշակոյթն ու արուեստը, իր գիտութիւնն ու գաստիարակութիւնը զարգացնել ազուր պատահութիւններով: Այնտեղ ուր անտեսականը, նոր բառով Ֆրիարմ ալ վօնքը, ազահոյութեամ է, պետական անրեկանելի օրէնքով, կ'ըսէր շատերու կարգին, հոն ապրող մարդը կը տիրանայ իր իղձերուն, նպատակներուն, ճիւղով ու ետանդով — երկու ուժեղ արդակներ հայ ժողովուրդի գոյութեան պահպանումին:

Նախանձախնդիր, բարի եւ զօրաւոր կամքի տէր մարդ մըն էր Մինհրան Մանուէրեան: Ան սիրեց իր ժողովուրդը, արդականն ու բարեկամը, ընկերն ու զրացին իրեն յատուկ շատ խորունկ ու կատարեալ սիրով մը:

Հանգիստ իր բարեկարգ մարմնոյն որ ասանկ ախպար հոյի մը խնամեց ամբողջ յետունը՝ ինդ տարի:

ՍԻՐԱՆ ՄԻ ՀՐԱՆ

«Երիտ․ Հայաստան»

ԸՆԿԵՐ ՄԻՉՐԱՆ ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

Սրտի անասճման մորմոքումով մը կարգացիներ Ընկեր Միհրան Մանուկէանի մահը :

Ո՞վ էր Ընկեր Միհրան Մանուկէանը եւ ի՞նչ էր անոր արժէքը հասարակական, մասնաւորապէս Հնչակեան կեանքին մէջ :

Այս հարցումին յստակ պատասխանը շատ հեշտութեամբ կրնան տալ բոլոր անոնք որ ճանչցան դւ յն, մօտէն ու տարիներով գործակցեցան, միշտ կապ ու յարաբերութիւն պահեցին մինչեւ իր մահը :

Աւելի քան երեք տասը տարիներ Ընկեր Միհրանի նուիրումը Հնչակեանութեան միջոցաւ Հայրութեան քաղաքական ու մտեւական ազատագրութեանց եւ անկէ զուրս կրթական, բարեսիրական, շինարարական եւայլն մարտերու մէջ յայտնաբերած նոյնքան սքանչելի, զոհարարող ու պատրաստակամ ծառայութեան ոգին անկարելի է որ մոռցուի, չմիշտաստուի զինք ճանչցող եւ սիրողներէն :

Մեր այս աշխիւ, խիտ ընկերասէր ու անկեղծ ընկերը, որ երբե՛ք յոգնելի, յուսահատիլ չկրտցաւ եւ է՛ն ծանր ու դժուարին օրերուն իսկ իր լաւատեսութիւնը չբեց, Հնչակեանութեան մէջ իր մուտքը բրաւ Փրաւիտէնայի Մասնաճիւղին միջոցաւ այն օրերուն, երբ Հնչակեան այս չրջանը իր տիրապետութենէն դժբաղդարար մի քիչ շիջած էր ներքին դժուարութեանց պատճառաւ :

Հնչակեան ծրարին, անոր արգալին ու մարդկայնական արժէքաւոր արտաձայնութեանց խոր գիտակ, մասնաւանդ անոր պայծառ ապագային խոր հաւատքով գրահուած, Փրաւիտէնայի Մասնաճիւղին մէջ ունեցաւ անզկարգանցելի գործունէութիւն մը, որ զինք հասցուց Շրջանի Բարձրագոյն Դեկաբարութեան անդամակցութեան :

Շրջանի վեգին դեկաբարութեան մէջ իր մուտքը սակայն զինքը երբեք չէկցեցուց իր խոնարհ, ամենախիբջին ընկերոջ հետ իր անուշ վարուելակերպէն, ան մնաց նոյն Ընկեր Միհրանը, ամենածանր աշխատանքներու իսկ հաճոյքով նուիրուող, արդիւնաւորող ընկերը :

Այս էր պատճառը որ տարիներ ասաջ երբ Փրաւիտէնան Նիւ Եորք փոխադրուեցաւ, Մասնաճիւղի ընկերները խորունկ ցաւ դրացին, մեծ կորուստի մատուցեցան, վասնզի կը գրկուէին անփոխարինելի ուժէ մը, անոր մեկնումովը :

Նիւ Եորքի հարայութիւնը, հայկական հոծ գեղարուածը եւ հայ մտաւորականութեան կեղտոտն ըլլալու հանդամները Փրաւիտէնայ մոռցնելու աստիճան զինքը չկրցին կասիլ այլ չրջանին, ան յաճախ կ'այցելէր իր երկրորդ հայրենիք թարմանալու համար սիրալիւ տեսակցութիւն-

ներով իր ընկերներուն, հայրենակիցներուն և Ծանօթներուն հետ, որոնց հետ տարիներով գործակցած և ասպած էր :

Վերջին անգամ իր այցը Փրախտէնաի ընկերներուն թէև և կարճ եղաւ բայց հուրկան անասման հաճոյքով լեցուց զինքը երբ զտա զանոնք զազախարական նոյն բարձրութեան վրայ, պատրաստակամ Սիրիւոքի Հայութեան և Խորհրդային Հայաստանին ուժովորէն ծառայելու : Ոգևորուած խօսեցաւ Խորհրդային նուաճումներու մասին, իր զիւզի — Հայաստանի վերելքի և նորանոր Ազամի Վերաշինացի որդեղրած նպատակի և իրեններու յաջող զիրքի մասին : Իր գաւկին, Սուրբնի, դրահան մարդին մէջ ոտք դնելը արդար հպարտութեան զգացումով մը համակած էր զինքը :

Մաքուր հայ, հաւատարիմ ու նուիրուող Հնչակեան, պարտաճանաչ ու զոհարեւուող հայր էր լինի . Միհրանը, որոնց պիտի միացնել անսարգամ և արն՝ որ ընկերն ունէր բողոք սիրտ մըն ալ զորս անմիջապէս կ'ակնէր հոսիլ երբ իր ծանօթներէն մին զժուարութեան մը պահուն իրեն կը զիտէր : Այս ատկերը ստորագրողը քանիցս ակնատես եղած է անոր այդ բուրբ սրտի յոբուսմին — հարիւրաւոր տղայներով նիւթական աջակցութիւնը անոնց՝ որոնց զժուարութեանց ծանօթացած էր :

Այսպէս էր բոլոր Հնչակեաններու սիրելի Միհրանը, որուն անտամանակ մահը աւելի խոր խոցեց մեր արդէն վերաւոր սիրտերը :

Յարգանքի այս մի քանի տողերը թող ըլլան անթաւամ ծաղկեպղտակ մը իր շատ թարմ հողակոյտին և միանգամայն խոստում մը որ Հնչակեան այս շրջանի մատուտը Պատմութիւնը զինքը պիտի չմոռայ :

«Երիտ. Հայաստան»

Ա. ՆՈՒՐ ԶԱՆ

ՀԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ

Հօրս քարմ հողակոյտին վրայ կը
գետեղեմ այս անքատամ պսակը՝
խորունկ կսկիծով ու համակ սիրով :

Ժամը մէկին էր երբ Պրակա նաւը իր կողորդը լախն բացաւ ու ճան-
կաւոր երկամեները թափեց քարափի սղոտոր ջուրերուն մէջ : Եւ՝ քէչ մը
յետոյ, քերուրտող դամէշէի նման, ցեխոտ կողերը քսեց եղերքի սպրկուկ
քարերուն ու անշարժ կեցաւ : Այսա նաւաստիները տենդով կասեցին
հաստ ճուանները ամբասպինդ սիւներուն : Չորս շաբաթ եւ երկու օր ճամ-
բորդեր էր ծովերուն վրայ, ովկիանոսին վրայ ու հիմա թոքերուն աղի
ջուրերը կը պարպէր ձայնաւոր հեւալէն : Ծուռով ծանրութիւնը պիտի
պարպուէր ու ինքն ալ պիտի հանգատանար, դանձ ստեն մը :

Չմբան արեւոտ օր մըն էր թէև, սակայն, ցուրտ հովը խենթ դալլի
մը պէս կը պարէր չոր կամբջակին վրայ : Եւ ճամբորդներ, որոնցմէ շա-
տեր կուղարդին Մերձաւոր Արեւելքի հին ու թշուառ քաղաքներէն, ան-
լեզու օտարականին յատուկ դողով շփոթած՝ անհանդարտ կ'սպասէին
պետական պաշտօնեաներու ժամանումին, ներքնաքարահին մէջ, անկանոն
խումբերու բաժնուած :

Անոնցմէ մէկը, Վարաղ Վարժապետեան, դեռ թարմ պատանի մը,
կը ճեմէր վերի կամբջակին վրայ : Անտոյր հողերը իր ասպած կեանքին՝
վաղուց անոր դէմքին վրայ դժեք էին լուրջ ու խոհուն երանդներ : Եւ
անոր նեղ ճարտար, որ գիշերն է լոյս քրտներ էր տառապեցնող ջերմէն,
հիմա ունտ էր ու վարունդի նման կը դոժանար : Անօրինակ ու միայն
մանց լմբունելի աննչ մը կը խաղար անոր մտերթմ բայց տրտում աչքե-
րուն մէջ : Ու չարահճի տղու մը պէս ցատկառեց, ետ ու ստաջ վազեց
քանի մը անդամ ու յանկարծ կանոց ստաւ : Սուրեց եղանակը իր սկրած
դեղջիկան երդին ու սկսեակ պարտիլ մը նման լմբահճ զլախութեամբ
ոտոտտեց : Անոր ձեւերը ճկուն եւ հաճելի էին : Ծուռով տարօրինակ
համարեց իր տրե՛րն թացըրը : Առաջին անդամն ըլլալով իր տղայութիւնը
սրբանեց : Իր տարիքին, իր բնական խոտնուածքին անհամապատասխան
ըջութիւն մը եղաւ իրենը : Անձանթ միջնախորը ուժով մը աստակեց
զինք, անակնկալ կերպով, յանկա՛րժ : Այլեւս պիտի ծրարէր թեթե-
ւութիւնը տղայութեան եւ հազնէր տարաղը հարակաւորին : Ատիկա
դժուար դօրժ մըն էր Վարաղ Վարժապետանի համար :

Յամբարալլ մօտեցաւ կամբջակի ձողին ու անոր վտառահեցաւ իր
զիրուկ կաղմը : Եւ այդ զիրքով զխոնց նաւամատոյցին մէջ լեցուած
բաղմութիւնը : Իսկոյն մտարեց իրեն տրուած հրահանգը : Ծակուս-

ցաւ, ծոցի գրգռանէն հանեց հայերէն լրագիրը եւ անոր անունը այլոց ցոյց տալու մասնաւոր դիտումով ամբողջովին բացաւ, բոլորովին տա-
րածեց զայն: Ու իբրև թէ անվտանգ իր այդ լրագիրն՝ ջանաց ու շաղկա-
թեամբ կարգաւ խմբագրականը, որ երկրորդ էջին վրայ, երկու սիւնակի
լայնքով, վերէն կ'իջնար մինչև վարը: Հազիւ կարդացեր էր պարբե-
րութիւն մը երբ նախցաւ մատուրներուն՝ որոնց վրայ դեռ սեւ բիծեր
կային: Իր մատներով շարեր էր այդ յօդուածին, եւ թերթին, բոլոր
տաւերը, հատիկ հատիկ, հինգ շարաթ ստաջ, լման հինգ շարաթ ա-
ռաջ: Այն ստան աղայ էր, հիմա, սակայն, տարբերաւոր մըն էր: Այնքան
չուտ եւ շատ փոխեց դինք այդ ճամբորդութիւնը:

Լիբանանի փոքրիկ հանրապետութեան մայրաքաղաքէն, Պէյրու-
թէն, կուգար Վարազ Վարժապետեան: Թուրքիոյ հայոց բռնի արտա-
գաղթի տարին, որբերու կարասանին հետ, ապաստանած էր հոն, եւ յե-
տոյ դարձեր էր անոր քաղաքային, կնքուած թուղթով, գիրերովը Քրան-
սացիներուն եւ արքայներուն:

— Ատիկա պահպովութեան անբեկանելի վկարական մը չէ, ըստ
իրենց այն երեկոյ տիւումբին մէջ դաստիարակ պարտնը, որովհետեւ
Ֆրանսան, յետպատերազմեան Ֆրանսան, դարձեր է անձնատէր, ան-
հաստարթիմ, ևստաբաշտ դիւանապէս:

Ուրիշներ ծիծաղեցան ու ծափահարեցին այդ խօսքերը, բայց Վա-
րազ Վարժապետեան երևակայեց՝ իր անցեալը ու չհամարձակեցաւ
վանկ մ'իյակ արտասանել:

— Կիլիկիան, բացականչեց այդ կուսակցական գործիչը, որ աշ-
խարհը շրջեր էր քանի մը հեղ, Հայկական Կիլիկիան, զոր բռնաբարե-
ցին անաճօթ Քրանսացիք, օր մը, եւ շուտով, պիտի քրքջայ իր դէմ
դատողներուն երեսն ի վեր:

Վարազի դէմքին վրայ ցատկեց խոշոր ժպիտ մը: Ինք դեռ կը
մտածէր իր մասին: Գոնէ այդ կնքուած թուղթով ջնջեց իր ինքնու-
թեան վրայէն մահելին ստուերը: Լիբանանցի էր հիմակ ու ամէն տեղ
դինք այդպէս պիտի ճանչնային պաշտօնակաները:

Իր այդ ընթերցումի պահուն Վարազ Վարժապետեան անհամբեր
կ'սկիւկալէր որ մէկը, անձանօթ ձայնով, իր անունը կանչէր: Վայր-
կանները կը շարժէին րոց ծովին վրայ ձրուած մակոյղի դանդաղու-
թեամբը ու սեւէ ձայն շրեց որ իրեն թուէր հարբական, մտերիմ ու
սիրելի: Յուստիարի մը անախորժ տրամաթեամբ լրագրէր վար աստ
աչքերուն դէմէն: Եոյն տանն, անխուսափելիօրէն, նայուածքը իջաւ
հանդարակաց կողմը, քարտիկ կայանը, ուր հիմա, աւելի շատ թիւով,
հասարակեր էին իրենց ճամբորդները գիմաւորողները, երջանիկ յօդու-
ածով, կարտաի մորմոքը, իրենց մուշտակեայ վերաբրկաններուն մէջ ա-
ստարէն բրտնելով:

Զգախոտի անհամպստութիւնն արդէն հարգեալով գլորուեցաւ

Վարդաբի ազգերուն մէջ ու երկար թարթիւնները կարծրացան: Եւ հարցական խորհուրդները իրարու բախեցան իր մտքին մէջ: Արդեօ՞ք ան չէր ստացած իր հետադիրը, որ երէկ տուաւ, անթիւրով: Անկարելի է, բոլորովին անկարելի է ատիկա, մտնայ: Անպայման տուաւ հետագիրս: Բա՞ն մը պատահեցաւ, թերեւս այնպէ, ողբալի, արզահատունի բան մը պատահեցաւ: Մտահոլող բաներ էին ստոնք եւ տրամօրէն լոնց: Յետոյ երկմտութիւնը դինք մօտեցուց ժխտական զայտարարին եւ ուժեղ ու դիմացկուն հաւատքով ըսաւ, օ՛հ, ատիկա բացարձակապէս անկարելի է: Եւ գրեթէ այլայլանքով խուզարկեց զբարանը ճարտէին ու հոնկէ դուրս բերաւ տրցակ մը թուղթ: Պահարաններուն մէջէն պատեց հատ մը, որուն վրայ ապահովագրութեան կարմիր կնիքը իր ամուր դրոշմը զարկեր էր սեղ սեղ: Բացաւ դաշն ու դարձեալ կարգաց խոշոր ձեռագիրը, Ամերիկայի թիւնձր թուղթին վրայ:

«Լուսանկարիդ նման երեւցիր կամբձակին վրայ, տղա՛ս, որ ճանչնամ գրեց: Լրացրին ճակատը պարզէ՛ քարտիկն զիմաց եւ կարգալով գրաւուիր: Բայց, չի մտնաս, միշտ ունեկողի եղիր ձայնիւն, որոնց մէջէն պիտի խմանա Քու անունը կանչող իմ ձայնս: Հողիս կը վկայէ որ պիտի չչիտթուինք, իսկոյն պիտի ճանչնանք դիրբ...»:

Նամակին բնթերցումը զազգեցուց ու վերստին փորձեց իր ծանր պերքը: Իր տարագն ու ձեւերը շրտակ էին: Կապոյտ կերպակէ դրեանք ազուտը կը վայելէր իրեն, իսկ հորիզոնաօդն փողկապը աշխարհ պարզ կերեւանք ձեւմակ շապիկին վրայ: Գորշ գլխարկին լաշն երկնները նորածնութեան համարատասխան էին: Այդպէս լուսանկարուած էր Պէյբրութի մէջ, վերջի օրերուն: Ու այդ նկարէն հատ մը գրկած էր իր անծանօթ հօրը, սա մակալիրով, — Ձիւ ճիշտ աշպէս պիտի տեսնես, հայ՛ր, միտքը պահէ: Ես ալ Քու նկարը միշտ գրգռանիս մէջ կը պտտըրնեմ»:

Բայց դեռ իրեն չհասաւ ձայնը որ իր անունը արտասանէր անձամբ ճիշտ հնչիւններով: Սիրտը նեղցաւ ու մարմինը պրկուեցաւ: Ու այս անգամ իրաւէն կարգաց լրացիրը, նոյն իսկ քաղաքական լուրերը, նոյն պահուն կարծեալ պրաց երէց բնիկրոջ, Սեդրակին, ներկայութիւնը: Ան երբ կը կապէր թերթին փորձը, ուշիմ ազգերը լաշն կը բանար եւ կատուի ձայնով կ'ըսէր.

— Այսօր ա՛լ սորուի եղանք գլխանադիտութեան:

Ինք կը խնդար:

— Լրացիրը, տղաս Վարա՛դ, չար մարդոց ճարպիկ գործերուն արծաղանդն է:

Աւելի շատ կը խնդար Վարա՛դ:

— Որովհետեւ պիտանադիտութիւնը պիտի աղբի ու զարգանայ, ատու եւ իրիկուն թերթի սխանակները պիտի կապուին ու մամուլին տակ պատկին: Եւ ատիկա ամէն օր, կանոնաւոր եւ շախտանց կրկնուած ձեւով:

Վարդաբ ինդուսեր կը դադարեցնէր ու կը դիտէր բնիկերը :

— Չէ որ արեւն ալ սքողցէս կանոնաւոր է : Լուսինն ու աստղերն ալ սքողցէս կանոնաւոր են :

Կը վերադարձնար քովը տառերու տուփին ու երեքալով կը շարէր յօդուածին մնացեալը : Սեղբակի դեռ կը քարոզէր :

— Այո՛, ձագս, մենք քաղաքական լուրերը կը շարենք որովհետեւ ասեղութիւն դրդողները կը ստիպեն, կը պահանջեն :

— Մեր դորձը լրագրութիւն է, Սեղբակ աղբար :

— Եթէ աշխարհի բոլոր թերթիերը չտպեն քաղաքական լուրերը, բնա՛ւ, այն ատեն զիւսանազխտութիւնը սովամահ կ'ըլլայ, ձագուկս, ևւ ալլեւս գտան ու գայլը միտաին կ'արածին :

— Ատոր կ'ըսեն պարագայ խօսք :

— Եթէ մարդիկ զիւսանազխտութիւն չխաղալին հայոց զլխուն, ևս ու դուն չարս անդամ գաղթական չէինք ըլլար : Վաղը միւս օր դուն մէջ մըն ալ պիտի գաղթես, մինչև՛ Եւրոպիա պիտի երթաս :

Ու երկուքն ալ լսեցին :

Եւ հիմա ինք կանոնած է Ամերիկայի գրան սոջեւ, անբնական դիրքով : Չանձբացաւ իր արդ արուեստական ձեւերէն ու գարձեալ յենեցաւ երկաթէ ձողին, չալուհաս աղջկայ մը մանրադննին հետաքրքրութեամբ դիտեց ժողովուրդը, որ հիմա խումբերու բաժնուած՝ կը ջըջագայէր : Անուշառ անկախիկ էր արդ ալլազան դէմքերուն մէջէն դատել հաստ մը որ նմանէր իր ծոցին դրպանը քրտնոյ լուսանկարին : Ու Վարդաբի սիրտը արտիկեց արագ, ևւ ցտապին : Պիտի չզայ ան, գրեթէ լսելի ձայնով ըսաւ ու գլուխը կախեց :

Բայց ինչո՞ւ է չէր գար այն մարդը :

Իր տարիքի ամբողջ օրերուն մէջ անհունօրէն ցանկացեր էր արդ երջանիկ հանդիպումին : Պապկեանական օճախին ասաջ նստուկ իր մեծ հօք փարթեամ գրկին մէջ՝ ալլ օրը երթողը էր : Արիւնի ևւ մահուան օրերուն՝ գոհարան բարձրացող գասնուէի անմեղութեամբ արդ հեռաւոր մարդուն ներկայութիւնը բաղձացեր էր : Գերութեան մէջ, սովի տիրապետութեան ժամանակ ուղեր էր որ արդ մարդը օգնութեան հասնէր ևւ զինք փախցնէր իր ուսին վրայ գրած՝ տանէր գէպի աղաւթութիւն : Ագտապաղտի մշուշտ ու ցուրտ զիշերները ազօթեր էր արդ մարդուն գրին ևւ դրամին համար : Եւ այն ատեն յուսախար չեղաւ : Ու ահա՛, երկեսուն օր ևւ գիշեր օտար ևւ անլուծ ծովերու տաքածութիւնը կտրելով, հասեր էր սա օտար նաւամատոյցը որ ալլ անձանօթ մարդուն զիշիւր ինչար, վերապին մանկանար, ևւ ասաջին անգամ ըլլալով ուրախ ժպտող յաբէր՝

— Հայրիկս, սիրելի հայրիկս :

Ու չտեսաւ արդ ան. ա. օթ հայրիկը, չլսեց անոր օտարտուի ձայնը : Խորունկ շունչ մը ասաւ : Այլի ջուրէն կարծրացած օղը նեղընէց տարտամ մարդու մը տրամազրութեամբ : Արդէն սիրտը սեղմուէր, բուս մը

եղեր էր: Աշերերը, յայտնապէս, կը ստուարէին յուզումէն, արտասուքի ծանրութենէն: Հատասական ոչինչ ունէր անոր այդ զլարնութիւնը: Իրաւ որ չէր վախնար, չէր սարսափեր Նոր Աշխարհէն: Վերջապէս ինք կուգար Հին Աշխարհէն, կեանքի ապանացող բոլոր արհաւիրքներու միջամարտէն: Անցած էր իրենց կրկնութեան մէջ չրէշային զեհններէ, ու, իջած էր վարձ՝ տաժանելի գողոյթմաներէ: Կասկած չկար որ ան կը դիմանար ամէ նստակ դրկանքի, միայն թէ սեաներ այն մարդը, այն զոր, սա քարափին վրայ: Կ'ուզէր որ անոր թեւերը ծորած քաղցրութիւնը վասիւր, եւ կուտակուած սէրերուն համբ սունել կ'ուզէր:

Բայց չկար այն մարդը:

Եւ ինքն ալ պատանի մըն է այլևս, պայնեական յարկէն վաղուց գրկուած պատանի մը, ահաւոր խորշակներէ անցած: Իրեն հանդիպած մարդը կարծես դարձաւ իր ոխերիմը, դաժան ու ահաւոր: Դժբախտ հաւատք մը եղեր էր իրենը թէ բոլոր մարդիկ չար են հողիով, սրտով ու մտքով: Որոնք էր կենդանի ապացոյց մը որ թիւր կարծիքը փոռու մտքով: Որոնք էր կոտորած զայն: Չարաբանց ծանր դատաստան մըն խեղ, բայց զեռ չէր դատմ զայն: Չարաբանց ծանր դատաստան մըն էր իր բրածը, ինչու որ այդ անծանօթ մարդը, եղաւ երկու տարի, իրեն էր իր բրածը, ինչու որ շատ նամակներ ու ճամբեր էր աւատ դրած: Ահաւասիկ անոր զրբեր էր շատ նամակներ ու ճամբեր էր աւատ դրած: Ահաւասիկ անոր խոշոր պարզելը հիմակուան իր միճակն է, արնքան ճոխ, այնքան յանախոշոր պարզելը հիմակուան իր միճակն է, արնքան ճոխ, այնքան յանախոշոր պարզելը: Պէտք է սեանէ այն մարդը, անպարտան, անոր յայտնելու իր սրտաղին շնորհակալութիւնը, իր երախտալիտութիւնը:

Բայց անոր ճարնը չկուա, ոչ ալ ինք երեցաւ:

Այդ անհաւատայի կատակը դուռելիօրէն տրեղ էր, ցնցոտիներ հազած ուրուականի մը կը նմանէր: Համբերութիւնը սպառած, մտահոգ դած ուրուականի մը կը նմանէր: Համբերութիւնը սպառած, մտահոգ դած թախիծը անքերուն մէջ՝ Վարազ, դանդաղ քայլերով՝ իջաւ ներքեւ նասրահը, ուր, մէկ մէկ խոշոր սիկայր բերաննուն անիւնը նստեցուցած՝ պարտօնեաներ հիմա կը հարցաքննէին ստորին կարգով ճամբորդողները: Պահ մը յամենարէ յետոյ գնաց իր խոցը: Դուռին քով կանգնած էր սպասաւորը: Ան եկած էր Վարազի պարտասկները կրելու:

* * *

Բայց ան մարդուն համար Վարազը զեռ տղայ մըն էր, ծծկեր մանկիկ մը, մօր զրկին մէջ հողիւ ճալրտիող: Պարզապէս խոնորի գոնտ մը, չըրացուած, չեկուած: Այսպէս կը ճանչնար զայն իր հայրը, Տաճատ Վարձապետեան:

Ան, երբ տակաւին ինքն ալ պատանի մըն էր, կ'սունէր Վարազը կախօրանին մէջէն ու գնդակի նման միւր-միւր կը նետէր իր մէկ հատիկն յետոյ կը սեղմէր կուրծքին զխմաց, կը համբուրէր անոր սեւ մազերն ու սրճադոյն աչքերը:

— Հերի՛ք չարչրկես, տղաս, Տաճատ, հերի՛ք է, ձայնին մէջ առաւ զուրբուրանք խտանելով՝ կ'ըսէր իր զեռաստի կիներ:

«Ես կ'ուզէի վերագտնուիլ զիսզը հայկական ու հոն, ծերունի մշակին հետ, վառվառն ուսանողին հետ, խոհուն վարժապետին ու զուարթ աշուղին հետ լծուիլ անխին, դարձնել զայն ախպէս արագ, աշուղտ սրտոտ որ մեր կերամած կենցաղն ըլլայ սքանչելիքը մեր սաղամ զատուն:

«Եկեղեցի մը մտայ, հաստ սիւներով, բարձր կամարներով, պըճնաբար խորաններով եկեղեցի մը, ուր խունկին ու մոմին անուշաբայը հոտը խնայն կ'սպասէր քարէ ձերթերուն մէջ: Մեր գիւղին մէջ մինչդեռ երկինքը ալ քարն ալ հետու չէր մեղմէ, և մասն ու նշխարը մեր ափերուն մէջ՝ սուրբերուն հետ կը մտակրանայինք:

«Կը վախնամ, կը զոյգամ այս մեծ քաղաքի համատեսիներէն, և սունն ահնարկով մարդոցմէ: Անոնց շունչը ցուրտ է, անոնց խօսքերը չունին քաղցրիկ շեշտ մը: Այս ճամբորդութիւնը զիս զատնացուց: Ես Հայաստան երթալու էի: Եւ ահա Ամերիկայի Միացեալ Նահանգաց զեապանի ստորագրութիւնը զիս իր երկիրը կը ճամբէ:

«Կը սիրեմ Ամերիկան, միշտ երախտապարտ պիտի մնամ այդ զթատիրա ժողովաբուն, որուն բարի սիրտը կը կարեկցի բոլոր ցեղերուն, աշխարհի ամէն անկիւնը: Ես վայելցիցի անոր բարեքննը երբ կը վերագտնայի զերութենէ: Աս պիտի, սա միտքերս, այս պրտաւորանքս ամերիկացիներուն շնորհն է ինձի, և ևս կ'ուզեմ զայն գործածել զուրպարանքով, խելացի կերպով:

«Քայց ևս կ'ուզէի մեկնել իմ հայրենիքս ու հոն թափել բոլոր կաթիլները ճակատիս քրտինքին: Պարզապէս կը ստկամ ճուշտ բանէն: Կը կարծեմ որ անոր պատիժը ունի ահաւոր սիս մը, որ կը քամէ, կը լուծէ կրքը: Ես կ'ուզեմ սպրիլ մեծ հօրս պէս, անոր կենցաղովը, հայուն հաստաքովը, հայուն խօսքերովը, հայուն գիւրքերովը:

«Սա Լիզպոն քաղաքի մէջ, կեանքն աշխարհն սրբն է, աշխպէս շեղ ու զբախէ, որ արուեստական ծագիկի մը կը նմանի: Հոն շէս լսեր հայրենի վանի մը, քաս մը: Եւ հոց, աւելի մեծ քաղաքներուն մէջ, հայ անունը չլսողներուն թիւը միլիոններու կը հասնի: Ինչքա՞ն խորունկ է այդ ծովը, ինչպէս սրկած, մարդ կը խորասուզի, կ'անդայտանայ:

«Երեւակայէ, իմ սերունդով վերջ կը գտնէ արտապայթիթ հայուն և Ամերիկայի հայութիւնը, սապատին մէջ ըճացած ջուրին նման օր մը պիտի ցամքի ևս հետքն ալ աներևոյթ ըլլայ: Երեւակայէ՛:

«Ես աւելի գծրազգ եմ, հայր, որովհետեւ քա հայրկան օրինակիդ կը հետեւիմ: Դուն վերապրեցար, ևս պրտաւորեցի պիտի կորստիմ:

«Եւ ահա ճամբաս կէս եղած է արդէն, շուտով կուզամ քովը: Բեկ պիտի ճանշամ, մտերիմդ ըլլամ, միտին խօսինք, միտին սպրիք, միտին գործենք: Քայց սա տեղ կը գնեմ մէկ պարբան: Երբ քաջուի զուրը Հայաստանի՝ միտին երթանք հաստատուիլ հոն ու բոլոր հա-

լածանքներէն վերապրած մեր տան անունը թող յիշուի այնտեղ երկաւր երկաւր տարիներ :

« Համաձայն ես, հարի՛կա » :

Հին օրերու ժպլար խաղաղ Տաճատ Վարժապետեանի տէմքին վրայ : Ինք տփրաղըարար էր Հոսիցած այն սէրը որ մանկան հետ կը ծնի, անոր նման կ'ածի, հասակ կ'առնէ, կ'աղուորնայ : Գլխէր որ ալք սէրը կ'անցնի մարդուն երակներուն մէջ, սրտին խորը, ինչպէս որ վճիռ առուակը կը հոսի ամուրի կորիներուն մէջէն խօսելով, երգելով ու պարելով : Մինչդեռ նոյնի կեանքի մէջ անոր ապրումը եղեր էր քարուտ գաշտի նման շոր, անջրջի եւ անխորժ : Բայց ան կրէր էր ծանրութիւնը մեծ պարտականութեան մը յամառ ուղիով, անորոտունջ, ապաւինելով յոյսին որ իրեն պիտի բերէր վաղուան երջանկութիւնը :

Հիմա, սակայն, կը վախնար, կը տատամսէր մօտենալ իրականութեան : Այսքան տարի անմասօթ մնացեր էին տղան ու ինքը իրարու հետ, եւ միայն սրբիկ թիւ մը կար իրենց միջեւ, որուն մէկ ծայրը Վարպպն էր բոներ, միւս ծայրն ալ ինք : Եթէ առաջին ծանօթութիւնը հիմնովին չհամակէ զիրենք, եւ անոնք մնան առանց շաղկապի, մտքով ու սրտով, զղացումով ու ձգտումով, այն աստն լ'նչ պիտի ընէ ինք ու մարդը, կծկէ՞ այն յարարեւրական շուանը, զրպանը դնէ, զլուսին անէ հեռանա՞յ, կարու՞զ զանդուածին մէջ :

Եւ ինչպէս ալ պիտի կանդնէր զիմացը այլ համարձակախօս տղուն : Իր տիկնոջ վաղուցուայ խօսքը իրականացեր էր, ինք կ'ամշնար, իրաւ որ կ'ամշնար իր որդին զիմաւորելու :

Այս անդամ Տաճատ Վարժապետեանի ուրախութիւնը յօղիչ էր, եւ ընկճուած կը սղար իր ամբողջ կուլեանք : Հիմա կատաշարքը կ'անցնէր իրեն ծանօթ վայրերէն : Մօտեցեր էր վախճանը ճամբուն, եւ կ'ընկնայ իրեն տուները քաղաքին, որուն նաւամատոցը պիտի փութար ողջունելու գարուսար իր պարմանին :

Պատրաստուեցաւ վերադառնալու իր բոթեակը : Միկըկիթ տուփը գրդանին մէջ դրած պահուն մատները հանդիպեցան երկու քառակուսի տուփերու : Գուրս բերաւ զանոնք ժպլտով մը : Մէկիկ մէկիկ բացաւ աստիկըր : Գուրս բերաւ հեացումով զլսեց զարդեղէնները : Մէկ հացաբուն էր եւ անսպառ հեացումով զլսեց զարդեղէնները : Եւ այդպէս, ոսկեայ ժամացոյց մըն էր, փոքրիկ ու արուն : Ետեց նուրբ շղթան, կախեց կուրծքին զիմաց, զլսեց, վերադին հասեցաւ ու մէկ մըն ալ գետեղոց տուփին մէջ : Միւս տուփին մէջ, հարս ու փետի ուխտով գետեղոց տուփին մէջ : Միւս տուփին մէջ, հարս ու փետի : Բանդի՛ սեղ, իրարու քով պատկեր էին ինքնահոս գրիչն ու մատիւր : Բանդի՛ սեղ, զանի՛ խնամք աջեղից միջեւ որ ընտրեց այլ նուէրները :

Իծարնոյիւր հղաւ նաեւ Վարպպի սենեակին աստեղաններու գնումի աստեղ : Եւ այն մահճակալը, թանձր անկողնով ու թիթիւ վերմակով, աստեղ սենեակին իրերունը, պատուհանին զիմաց : Մահճակալին ձառքաւ սենեակին իրերունը, որուն մէջ կարգով շարեց շաղկներն ու փոփկողմը գետեղեց զգոցը, որուն մէջ կարգով շարեց շաղկներն ու անձեռոցկալներն, ձերմարիեղէններն ու զուլպաներն, թաշկիլնակներն ու անձեռոց-

ներ, իւրաքանչիւրէն տասնեակ մը: Գլորացին վրայ ալ զաստուրոց խո-
ղանակներ վարսերու եւ ստամներու, սանար մը, սրուակ մը անուշա-
հոտ:

Մահճակալին աջ կողմը, լուսամուտին ստաջ, զբաւ գրասեղան
մը, սրուն վրայ, շքեղ շքանակի մը մէջ անուամ՝ Վարազի մօր լու-
սանեկար դեռեղեց: Հոն զբաւ նաեւ նոր հրատարակուած երեք հատ
գիրք, Կանանց Գլխարկը, Պարզ Քարոզները, Եղեմուպատումը:

Տաճատ Վարժապետեան աչքոյէս կահաւորք էր իր սրբույն
ննջարանը: Կը գիտճատէր այս ասիկք, սրտանց, Երովհետեւ Վարազի
չնորհիւ տուն ու տեղ պիտի ունենար: Ի՛հ, Տաճատ, մտմտաց, ասանկ
օր մըն ալ պիտի զիմաստրես այն կինը, սրուն թեւերուն յանճնեցիք
ծծկեր Վարազը:

Կայարանի զիմերը ճոնչացին շոյեկառքի ճանրութեան տակ, եւ
խոպոտ ձայն մը լեցուեցաւ ամէն կասաշարքէ ներս, կրկնուելով,
նուազելով.

— Փրովխտէ՛նս, Փրովխտէ՛նս, Փրովխտէ՛նս:

* * *

Ամէն թեւէ պատուակ մը կախուկ՝ սպասաւոր մը արագ քայլերով
կանցնէր բարձրութեան մէջէն: Անոր կը հետեւէր Վարազ, նախածքը
մէ՛յ մը անջ, մէ՛յ մըն ալ ձախ պտացնելով: Սպասաւորը վար զբաւ պա-
տուակները, ասջեւր գուտի մը, սրուն ճակատին վրայ կային սա բա-
ները.— Անչափահասներու Օգնութեան Մարմին: Ներսը, աստղաբազ
զբօշակին ներքեւ, ժամացոյցը երկու անգամ հնչեց, իսկ քիչ մը վար,
զբասեղանին զիմաց օրացոյցին թուանշանները կ'ըսէին Մարտ 4, 1926:

Վարազ զբտմարանակը հանեց ծոցէն ու երկու կանանց թուղթ
տուա սպասաւորին, որ, խնորհարար, յայտնեց խորին շնորհակա-
լութիւն: Իր կանոնած տեղը, դանց ընելով կենցաղի չլիայելի բաները;
Վարազ մէ՛յ մըն ալ բացաւ հայերէն լրագիրը ու շարունակեց խորազ-
րականին ընթերցումը:

Նոյն տունն կատարանին սակը վճարելով ընդարձակ սրահը մտաւ
Տաճատ Վարժապետեան: Արդէն ըմբռնեց որ ուշացիւր էր եւ մտածեց
տեղեկատու գրասենեակին զիմել ստուղելու հարկ եղածը: Ծանր սըն-
տուկներ սայլակին վրայ բարձած՝ սպասաւոր մը մտրտալէն կ'արշա-
ւէր: Տաճատ իրեն պուշութիւն մէկ կողմ քաշուեցաւ: Իսկոյն նշմա-
րեց հայերէն լրագիրը, դարձացաւ, գիտեց ու կարդաց անունը, Հայ
Կեանք: Կարծես չհաստատաց, իր գրգռանէն հանեց այդ թերթի միտենոյն
համարը որ Վարազ իրեն ճամբեր էր: Միտենոյն վերտատութիւնները.
— Ճեպլէ Տրուզմեր սոմնատուր կ'ըլլան փրանսակալի բանակին: Եր-
կարուզիի գործադուր ձախողած է:

Տաճար մտնողի մը մանր քայլերով Տաճատ Վարժապետեան մօ-
տեցաւ լրագիր ընթերցողին: Կանցնեցաւ ու հիացումով զիտեց իր ան-

ճանօթ որդին, վարադը: Պահերը սահեցան մեղմիւ: Տիկին մը, որուն
երկու փոքրիկները ներսն էին, քսուելով վարադին անցաւ դրասենեակ,
ցնորական ճիչ մը արձակելով: Ատիկա պատճառ եղաւ որ վարադ վար
ստնէ լրագիրը: Հիմա, լրագիրները ձեռքերուն մէջ, հայր ու որդի
կը գիտէին զիրար, տարտամ ու անհամարձակ, սրտատրոփ ու այլախ-
լած, ուրախ ու երջանիկ:

— Վարա՛դս:

— Հայրե՛կոս:

Հայ կեանքի համարները նոյնպէս կ'ողջապարուէին զետիներ, ոտ-
քերնուն քով վարադ ևւ Տաճատ վարժարաններն, իրենց լոյս աչ-
խարհ գալէն հինգ շաբաթ յետոյ, օտար նաւամատոյցի մը մէջ:

1944

ՍՈՒՐԷՆ ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

«Նոր Գիր»

ՅԻՇԱՏԱԿ ՄԻՀՐԱՆ ՄԱՆՈՒԷԼԵԱՆԻ

Սորունկ ցաւով հոս կ'արձանագրենք Միհրան Մանուէլեանի մահը: Ողբացելը հայրն էր Նար Գիրի հիմնադիրներէն ևւ մնայուն աշխատակիցներէն Սուրէն Մանուէլեանի: Ծնած էր Բալու գաւառի Սղամ գիւղը, յիսունըհինգ տարի առաջ: Կանուխէն գաղթէր էր Ամերիկա ուր միշտ ալ մասնակցած էր հայրենակցական ևւ ազգային դարձմանկութեանց — իրբեւ առաջնորդող անդամ Սղամի Ուսումնասիրացին, Բալուի Համալսրծակցականին ևւ Ս. Գ. Հնչակեան Կուսակցութեան:

Միհրան Մանուէլեան սրտանց կը սիրէր ևւ կը քաջաբերէր նաեւ հայ զբաղանութիւնը: Իր մէկ հատիկ որդին՝ Սուրէնը՝ հօրը մահուան թարմ սուգին ևւ վիշտին մէջ անդամ՝ մեր զբաղանութեան ուժ տալու ազնիւ մտածումն ունեցաւ, ծաղկեղսակի տեղ նուէրներ ընդունելով Նար Գիրիի համար: Նուէրներուն գումարը — Նար Գիրի բաժինը — կը հասնի 197 տուարի, որ սպառաճօրէն պիտի դարձածուի հայ զբաղանութեան օգտին համար, ի վիշտակ Միհրան Մանուէլեանի:

ՆՈՐ ԳԻՐ

ՄԻՀՐԱՆ ՄԱՆՈՒԷԼԵԱՆ

(1888—1944)

ՆՈՐ ԳԻՐԻ ԱՅՍ (ԲԱՅԱՌԻԿ) ԹԻՒՂ ՆՈՒԻՐՈՒԱԾ Է

ՄԻՀՐԱՆ ՄԱՆՈՒԷԼԵԱՆԻ ԹԱՐՄ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ԻՐԲԵՒ ԾԱՂԿԵՊՍԱԿ

ԻՐ ԲԱԶՄԱԹԻԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Ե Ի

ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒՆ ԿՈՂՄԷՆ



[5n.]

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0076067

5P

ЦЕНА

111
6239